



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

LGA
1599



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԽԱԶԱՐՈՒԹԵԱՆ ԵԻ ԹԱԴԱՀՈՐՈՒԹԵԱՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԱՅ



849

Ի ՎԱՂԱՐՃԱՊԱՏ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ԿԱԹՈՒԴԻԿԵ Էջմիածնի

ՈՅՆԻ — 1873.

ପ୍ରମାଣବିଦ୍ୟା

Digitized by srujanika@gmail.com

માનુષીયતાવિજ્ઞાન

116-103 60000-1

ՀՐԱՄԱՆԱԿ

S. S. ԳԵՈՐԳԵԼՅԱ Դ.

ՎԵՀԱՓՈՐ ԵՒ ՍՐԲՄԶՆԱԳՈՅՆ ԿՈԹՈՒՇԿՈՎԻ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

41599-60

38 1605



Ի ՅԻշասպ

ԲԱԶՄԵՐԱՆԸ ԵԿԱԾԵԱԾՈՒԹԵԼԻ ԵՂԲՈՐՆ ԻՄՈՅ

ՆԱՌԵՑԵԼՈՅԻ Ի ՏԵՐ

ԵՐԵՎԱՆ ԱՐԴՅՈՒՆԵԼԵՎԱՆՑ

ՆՈՒԻՒԹԵՎ

ԱՄԵՆԱԶԵՐՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ

ԹԱՐԳՄԱՆԻՑ

ԹԱՅԻՆԻՑ 4

ՅՈՒԴ ԵՂՈՂՔ ՎԱՐԱՀԱՅՐԻ ԱՅ ՅՈՒՏՈՒՅՆ

ԵՐԱ Պ ՅՈՒՏՈՒՅՆ

ՅՈՒՏՈՒՅՆ ՎՐԱ

ՍԵՎԻԱՅ

ՅՈՒԴ ԵՂՈՂՔ ՎԱՐԱՀԱՅՐԻ ԱՅ ՅՈՒՏՈՒՅՆ

ՅՈՒԴ ԵՂՈՂՔ

ՅՈՒԴ ԵՂՈՂՔ ՎԱՐԱՀԱՅՐԻ ԱՅ ՅՈՒՏՈՒՅՆ
ՅՈՒԴ ԵՂՈՂՔ ՎԱՐԱՀԱՅՐԻ ԱՅ ՅՈՒՏՈՒՅՆ

Մեր ներկայ թարգմանութիւնն չունի
այլ իման նպատակ եթէ ոչ շօշափելի կա-
ցուցանել Եզդի ընդհանրութեան առջե-
նւրոպիոյ դրութիւնը մետասաներորդ և
երկոտասաներորդ դարերում:

Մինչ զեռ ձեւենական—բիւզանդա-
կան արևելեան կայսրութիւնն դէպ յան-
իշխանութեան անդունդն գահավիժէր ,
մինչ զեռ մարդկութիւնն կաշկանդեալ
տգիտութեան շղթաներով հեծէր բանա-
կալութեան ներքոյ , կրօնամոլութիւնն
շղթայեալ մարդկութեան մի զօրաւորօճան
հասոյց — խաչակրութիւնը , որին ծնունդ
առւին ձռովմէական Եկեղեցւոյ պատե-
րըն և բարուք ապականեալ արևմտեան
հոգեորականութիւնն , իւրեանց համաշ-

Խարհական ախրապետութեան ձըգառ
ման կոյր զործիք շինելունպատակաւ . .
• • • : Յոյժ անագան, նկատեցին նու-
քա, որ խարուած էին իւրեանց յուսոց
մէջ, վասն զի Եւրոպական ազինք խու-
ճապելով դէպ յՆոիա, ըմբռնեցին անդ
մարդկութեան արժանաւորութիւնքը և
իմացան նորա յատկութիւնքը: Ե յն տեղ,
առաջին անգամ, կենաց քաղցը ճաշակն
առին և Երաբաց հետ հաղորդակցու-
թեամբք տեղեկացան զանազան գիտու-
թեանց, զոր օրինակ՝ բժշկականութեան,
աստղադիտութեան ևն: Ի հակիրծքան,
խաչակրութիւնն նախապատրաստեց ինն
և տասներորդ դարու լուսաւորութեան
նիւթերն և եղեւ նախապատճառ ազա-
տութեան բռնաբարեալ հասարակու-
թեան պապերու ծիրանից:

Այս Սոյնպիսի միսգիլք հարկաւորէլէր և այ-
հասարակութեան վերծանման, վասն զի
թէ և արդէն կայ ընդհանուր պատմու-
թեանց մէջ, բայց համառօտիւ լինելով,
համարձակեցինք ձեռնամուխ լինել այս
թարգմանութեան և տպագրութեամբ
նուիրել հայ ընթերցողաց:
Եթէ վէպք մտաց զուարձացուցիչք
են, ապա և իրաւամբ պատմութիւնք են
մարզիչք կենաց, որպէս ասաց նախկին
հռովմէական ազգի հիւպատոմներից և
մեծ հանձարներից մին – Ալիկերոն: Ու
րեմն, քաջայոյն եմք, որ հայ հասարա-
կութիւնն հաճութեամբ պիտի ընթեռ-
նու մեր թարգմանութիւնը, մանաւանդ
որ մէք ջանացինք մեր նպատակից շատ
չշեղուելով յաւելացնել և ազգային տե-
ղեկութիւնք, որք յարաբերութիւն ու-
նէին թարգմանութեան հետ, այս ինքն

Ուուրինեանց տէրութեան վերաբերեալ
ծանօթութիւնք: «Եղիպէս և Ա. Լու-
գովիկոսի վարքն կցել ենք Հեղինակաբար:
Եվ վրջ բան, կարեռ համարիմք յայտ-
նել համազգեաց, որ թէ և խաչակրու-
թիւնն մեծագոյնս նպաստեց Եւրոպից
լուսաւորութեան, սակայն եղեւ պատ-
ճառնաև բազմապատիկ աղէտից Կիլբկից:
Միայն եթէ միտ դնինք՝ որ մեր արած ար-
դի դոյզն յառաջադիմութիւնն լուսաւո-
րութեան ասպարիզե մէջ, պարտաւոր եմք
Եւրոպից, ապա գուցէ – թէեւ գժուա-
րութեամբ – կարողանանք ի մոռացնս
տալ մեր նախահարց քաշած դառն տա-
ռապանքն խաչակրութեան երեսից:

մաս վերաբերյալ զա զ պահանջ զա ու
օւս միայն և պաշտոն խորարձ
առ օգինության զա ու ու կայս ի
ծառ ու ու անդամական մաս

ԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽԱՉԱԿԻՐԲ. ապա
թուն սիրութիւն լամազիոջ քերիս ՍԵՐԵ

Երկոտասաներորդ դարու նկարագրութիւնը ընծառյում է մեզ մի եզական խառնուրդ՝ հոգեւորական դպացողութեանց եւ զինուորական եռանդեան, որ մղեց Երուպական ազինքը դէպ ի յանդուզն ծեռնարկութիւն, մոռացոյց նոցա աշխարհի բոլոր բերկրութիւնքը, ու ներշնչեց ի նոսա հոգի ամվածանգ խիզախսկ մահը: Այդ գարու հիանալի երեւոյթը Ասպետութիւնն կամ թէ այն միաբանութիւնն էր, որ ունէր իւր նվասուկ տկարութեան եւ Եկեղեցւոց պաշտպանութիւն. այն սրանչելի միաբանութիւնս, որ ճգեց Երկոտասաներորդ դարու վերայ մի փայլուն ճառա-

գայթ, գրեթէ կը հարկադրէ զմեղ ներողամիտ զառանուիլ դէպ այդ դարուայ բարբարոսութիւնը: Միշին դարում քրիստոնէական ողորմածութիւնը, հոգուց վեհութիւնը, բնութեան ամսուութիւնը, բարեկամութիւնը, սէրը եւ գութը չունեցան երբէք հանգոյն այդ դարու կատարեալ կերպարանը: Մի ճշմարիտ ասպետի պարտաւորութիւնքն սորա էին,—պաշտպանել ըգկանայս եւ զմանկոփս, որպէս եւ լրեալ կը բըրը, պատժել անարդարութիւնն ու ճնշել հարստանարութիւնը, զոնել բարեկամաց իւր կենաքը, նեղուկ իւր արխնը ի փառս Աստուծոյ, ի կիր արկանել բոլոր առաքինութիւնքը առանց որ եւ իցէ փարձասորութիւն պահանջնոյ, ու ճնայելով տոհմականութեան՝ կուրօրէն հնագամզլի զիմանքորի հրամանաց եւ ի զմիս ամեննցուն՝ յարգել պատիս:

Այս միաբանութեան ծագումն սրօդուած է ընդ մթին վարագուրիւ: Ասպետական կարզը ծնունդ առա հարպային Գաղղիայում, Գերմանական ազանց Բուրգոնեան ամենահանգարտ բնակչաց գաւառաց մէջ, ընդ որս մասնակից եղեն Ֆրանկները ի խաչակրութեան, սական ասպետութիւնն յԵւրոպա տարածոյր եղեն Խաչակիրք: Ոմանք ի հեղինակաց կարծիս ունին՝

թէ նին Ճերմէն աղզի ընաւորութիւնիցն է ծագում առել, որոց մէջ եղած եղայրակցական շղթաները մասն միայն կարող էր խորտակել *): Այլք կը բամարին որ քրիստոնէութեան աղզած զօրեղ իշխանութիւնն թեւտոնեան աղանց հոգուց վերայ, ու այդ կրոնի միաւորութիւնն նոցա բնութեանց հետ, պատճառ եղն ասպետական կարզի ծագման: Այս կարծիքս հնարական է. ոչ մի պատմական իրականութիւն չէ հաստատում զայն **): Բաց ի սմանէ, դոյն հեղինակը չեն բացայացում թէ որպէս մինդ գարք անցան, ա-

(*) Թեւտոնական աղինք, որի միմն ի վեր տասավեցին Արեւմուեան Հռովմէական կայսորութիւնը, հաստատած էին ի մէջ իւրեանց մի տեսակ եղայրակցութեան կարգ, այս ինքն յորվ բազ երիտասարդ համախմբուելով կընորդէն իւրեանց եղայրակցութեան զուս մի տոնմիկ եւ բանիքուն անծ. իւրեանց կեանքը անզամ կը նուիրէն այդ եղայրակցութեան փառաց ու ասպահովութեան. այնպիսի միաբանութիւնը ասպետական կարզին մօտ վինելով մի բանի մատենագիրը կարծեցին թէ ասպետութիւնն այդ եղայրակցութիւնից է ծագել:

Ճ. Թարգ.

(**) Այս պայմանաւ որ Գերմանական աղանց մէջ միաւած երկու սովորութիւնքը չը համարուին, որպէս պատճառը ասպետութեան ծագման. այդ երկուու էին — միաւորապալ գինուորական ծառայութիւնն, որպէս յարմար միայն աղնուականութեան, ու Հանգիստարար պատանեաց դինուոր պատկիլը:

Ճ. Հեդ:

ուանց դորա արգասիքը ներգործելոյ : Լաւ եւս ու-
նիմ ասել, որ ասպետութիւնն կարէ համարուիլ գուստը
կրօնի, պատճառ որ, ընդ նա միաւորեալ էր. սական
ասպետական կարգի երեւման զարում կրօնը անքան
ապականուած էր, որ չենք կարօղ յուսալ ի նմանէ
մի դոյնպիսի քաղցր պատուղ, թէպէտեւ անհերքելի
ճշմարտութիւն է, որ ասպետութիւնն յայտնուած էր
միայն լատինադաւան ազգաց մէջ, ի Սպանիա, յԱնդ-
դիա, ի Գաղղիա, յԻտալիա, ի Սկանդինավիա, ի
Գերմանիա, ի Լեհաստան, ի Հունարիա: Սրբելիան
Հելլենական կայսրութիւնը եւ Ռուսիա գուրք էին այդ
կարգից. կը տեսանեմք, որ ասպետք ի զանազան քա-
ղաքն յորս ցրուեալ էին եւ ունէին մի եւ նոյն ձեւը.
ապա առ իմէ կը նկրտիմք ընդունայնարար իմանալ թէ՝
որ հղանակաւ նոցա համամիաբանութիւնն յարակայել
էր այն զանազան սեղից մէջ, որք ունէին տարրեր
լեզու. եւ տարրեր բնութիւն ի միմեանց:

Ասպետութեան ցանկացօղը համաձայն կարդին պի-
տի լինէր ստոհմիկ գէթ երեք ծննդեամբ (պորտով).
նա իւր կրթութիւնը պիտոյ էր ընդունած լինէր ոչ թէ
ի տան հայրական, այլ ի տար տեղի մի սեպուհոյ կամ
պետի հոգացողութեան եւ տան ներթոյ, ուրանօր

պարտ էր նմա մնատուցանել այն տան տեարց եւ
տիկնեայց մանկաւիկի պաշտօն: Այս պաշտօնս յանկ
առնելէն զինի ի հասակի չորեկտասան ամաց, նորա-
տի աղնուականը կը դասուէր ի դասս ախոռապետաց-
վասն այդք առթի տեղիք կունենար մի կրօնական
արարողութիւն. ի Գերմանիա կը յաւելցնէին եւ մի
ապտակ *), որ էր նշան վերջին նախատանաց, զոր
պատիւը կը պատուիրէր յանձն առնուլ: Ախոռապետք
բաժանուած էին յայլ եւ այլ մասունս նայեցեալ իւր-
եանց ըստանձնեալ պաշտօնից, զոր օրինակ անձնա-
կան, սենելիի, ախտոի ասպետք: Խշանաց եւ հզօր
տեարց ուստերքը ապատ էին վերջին ծառայութիւնից:

Ախոռապետաց ասպետութեան կարգի հասանիլը
կը լինէր ծոմիւք, աստուածահամոյ արարողութեամբք,
հսկմամբ եւ այլն: Նուիրեալը (candidat) կընդունէր
ասպետական աստիճանը արքայի եւ կամ մի ասպե-

(*) Անօգո տ ցից յիշեցնել աստ, որ ի Հայսատան իտեղիս տեղիս
նոյնպէս սին արարողութիւնս կը կատարուի. կրօնական հանդէսը
վերցանալէն զինի, արհեստաւորաց կամ հնամքեարաց պարագու-
ևը մօտենալով արակերտին մի ու զինի ապահով կասակի զնա-
ուստաց. սակայն անգիտսնամբ թէ աստ նոյնպէս նշան է վեր-
ջին նախատանաց:

տի ծեռամբ, որ տալով նմա ուկեզօծ զինանշան, կը կապէր իւր ծեռամբ նորա գոտին եւ թուրը: Յաւարտ գործոյն տալով նմա մի ապօտակ կամ հարկաներով երիցս իւր պատճանաերկ սրով նորա ուսիս, կը հոչակէր ասպետ՝ երդմնեցու ցաներով ընդ նմին յարաժամ պայքարել ընդդէմ անարդանաց ծշմարտութեան, փրէժմնդիր լինել հաւատոյ եւ նորա պաշտօնէից, այրեաց եւ որբեւայրեաց ու ընդհանրապէս կանանց, այդ եւ մշտապէս գուսաբրել անհաւատից հետ:

Ասպետաց կտային սոյն մականունք — *sître. gkr,* *messire, gkr* իմ եւ *լիօնէկյմեոր.* իսկ նոցա կանանց ծիկին. քանզի ոչ—ասպետ ազնուականաց կանայք Օրիորդ մականունն կը կրէին: Ասպետք կը կոչուէին ի խրախնան արրաջի. այդ էր մի աղնափափ պատիւ, զոր արքայազունք անզամ չէին վայելել եթէ չէին ասպետք: Այլ եւ ունէին բազում արտօնութիւնք եւ իրաւասութիւնք, զորօրինակ՝ նոցա Թոյլատրած էր տնկել իւրեանց տանեաց վերայ ուայ:

Բայց որպիսի ընդդիմակաց պատկերք կը ներկայացնեն մեզ չին եւ *Միջին* դարք մարդկային երկու սեռից մէջ. իդական սեռը դադարեց ներկայանակ ա-

շական սեռի առաջեւ որպէս ստրուկ նորա, այրը յայնժամ միայն կը յաղթանակէր, երբ կինը հետազոտէր զնա: Նախնիք անծանօթ էին արդի բորբոքեալ սիրոյն, զոր կը ծագէ ոչ որբան ֆիզիքական ցանկութիւնից, որբան սրտի համակրութիւնից: Այս զգացմունքս ոչ երբէք այնքան իրականացաւ՝ որպէս ասպետութեան ժամանակ, քանզի մարդասիրութիւնը, քաջութիւնը եւ Աստուածահանոյ գործքը կորոշէին այդ կարգը: Մի ճշմարիտ ասպետ, գոնէ այն ազանց մէջ, որք լատինականից սերեալ լեզուօք կը խօսէին, պիտի ունենար համեմատ իւր կարծեաց մի կին, եւ երկու տարբեր սեռից իւրաքանչյուրի ծգուուն կը նուղունէր մի բանաստեղծական եւ առասպելական նըկարագրութիւն: Մի ասպետ երկար եւ ծիգ ժամանակ ընդդիմանալով իւր հրաքորքոք կրից, պիտի փորձէր իւր պաշտածի հաւատարմութիւնը, ծգելով նորան զանազան վտանգաւոր արկածից մէջ. այն ժամանակ կարժանանար նորա սիրոյն, երբ նա յաղթանակաւ դուրս գտար այն արկածներից. բայց նախ քան որ ըստանայ կնոշից հաւանութիւն, պարտ էր նմա միշտ ի պայքար ելանել այն անծին դէմ, որ իւր սիրունոյ ամենաղեղեցիկ լինելը չէր խոստովանում: Որ եւ իցէ

դիպուածում նա սատար ունէր իւրեան իւր պաշտելին. եթէ լինէր ի վտանդի, կարտաքերէր իւր սիրուհուց մի քանի խօսքը, որով նոր գօրութեամբ կը խրախուսէր. եթէ մտանէր սի գուպար, կինը յորդորակ կը կարդար նորա քաջութեամնեւ եռանդինու կտար նորան մի յիշատակ որ միշտ իւր վերայ կը կրէր, եւ այլն:

Ասպիտութիւնն գաղաքեց գալիք լուսառեալ դարուց յարմար չէր. սակայն մի կարծէր, որ միանգամայն շիշաւ նորա ազգեցութիւնն քաջ ասպետի տիպը պատկերացած էր այն ազնուականի մէջ, որ զեշտասաններորդ եւ Եօթտասաններորդ դարուց քաղաքական ընկերութիւնը կը յայտնէր, որոց վկայ են հանդիսանում մեզ այն ժամանակուայ ազնուականութեան ասպացութեան մասին պատույ զգացումն, Կրօնի ծայրայեթ չերիևնանդութիւնը, ծննդական գոռոզութիւնը, անկախութեամն խորհուրդը, եւն պատերազմականներու ենանդը: Սակայն, որպէս յայտնի է քանակէր որեարց, նկարագրութեամս մի մասն եղծուեց Ութեւտասներորդ դարում, պատճառ որ վաղուց յօդդողութիւնը, անկրօն խորհուրդը, վարկապարագի կրթութիւնը՝ բաղմից փոխեցին պատխւը ի դիպուածութիւն, ապ-

Նուռութիւնը ի հպարտութիւն եւ գեղցիկ բարքը ի
ցոփութիւն։ Ճշմարիտ ազնութիւնն շրջապատեալ
առաքինութեամբը կազդէ հնանակազ պատույ զգա-
ցումն։ Օրեախոսաց առարկա պրայ մարտութեալ
առաջ պատշաճով ծախս քաղաքացն ի և և թիւն
9. ՀԱՅՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՆ

Ի Գաղղիա ասպետութիւնը ամուսնացած էր ընդ զինախաղութեան, որյ ծագումն կը նշանակին 4066 ամի՞ եւ հնարումն կը տան այդ միջոցի Գաղղիացի ասպետ Ճէօֆրուս Պրէուլին. բայց որովհետեւ յառաջընթաց զինախաղութեանց գոյութիւնն ապացուցուած է կը կարծուի, որ Պրէուլի միայն ի լոյս ածեց օրէնք վասն այդ գուպարաց եւ կամ նոր կանոնք մտցրեց ի խաղս, այս միայն նշզրիտ է որ այս խաղս Գաղղիական է: Կապէթեան Խագաւորաց պալատից անցաւ յԵւրոպիա եւ յՈ.թեւելս անգամ: Զինախաղութիւնը կը լինէին ընդհանրապէս տօնից առ.թիւ. առաջուց կը ծանուցանէին, եւ ահա կանապարէին ի տար տեղեաց հոյլ հոյլ մարդիկը, որը զգեցեալ ծաղկէնկար եւ երփներանդ կերպար, զրահաւորեալ յուաից մինչ ցգմուխ, զրահաւորեալ պողպատեայ, ոսկեայ եւ արծաթեայ մարտական զգլուխիք, վաստա-

հեղութեամբ եւ շրով կը մտանէին ի քաղաքն եւ կը գնային ի գուպար. նոցա նժոյգը անզամ ծածկուած էին Թանկապին կերպասեօք: Զինախաղութեանց մէջ կը նդունվէին միայն անարատ ազնուականք. վասն այդորիկ մէն մի ցանկացօղ պիտի ներկայանար դատաւրի առաջեւ. չորս օր առաջ իւր վկայութիւնքն ի հանդէս ածելու. ազնուական օրինաց դէմ մեղանչօղը կը մերժուէր այն հանդիսից: Գուպարաց դաշտը փակուած էր պատուարօք, որոց ետևէն կը նստէին հանդիսականք. տիկնայր եւ տոհմիկը կելանէին ի պատշաճմբս: Մարտականք կը մտանէին յասպարէզ շքեղութեամբ, մի պատզամաւոր կը ծանուցանէր նոցա անուանքն. կային եւ այնպիսիք՝ որք յայտնելով դատաւրին իւրեանց ով լինելը՝ խաղից մէջ անձանօթի դիմակ կը կրէին:

Առաջին գուպարը նիզակախաղութիւնն էր. երկու ախոյեանք նիզակ ի ծեռին եւ երիվարը սանձարձակ կելանէին յանդիման միմեանց, նկրտելով տապալել իւր հակառակորդը: Եթէ երկորեան եւս հաստատ մնային, կը պատահէր շատ անզամ, որ նիզակը կը խորտակուէին իւրեանց գրանից վերայ: Բազմիցս հարուածոց ուժգնութիւնն կը տապալէր նոցա յերկիր

կամ թէ ասպետը չը ծովով զանգանաւանդը եւ ասպատանը կը կործանուէր ի գետնի խր երիվարի հետ: Դէրբ սակաւաղէպը էին, քանզի նիզակախաղը ծածկուած էին զրանիւրը: Յաւարտ հեծելախաղաց մարտիկը կանչատուէին ի միմեանց ու ասպետաց յետոյ թոյբատրած էր ախոռապետաց կեղծել նոցա նիզակախաղութիւնքն:

Գուպարայաղթ տափետը կը փարձատրուէր մի գեղանի եւ տոհմիկ տիկնոց ծեռամբ. մի ոսկէ շղթայ, մի կամարագոտի, մի ոսկեզօծ պսակ, մի թուր և կամ մի քանի ընտիր գէնով կը լինէր իւր պարզեւը յաղթողը կը վայելէր նա եւ մի շնորհ համբուրել իւրեան պսակող տիկինը: Զինի զինախաղութեան կը հետեւէր խնջոյըք: Տիկնայր մերկացնելով յաղթողին ի զինուց, կը հագցնէին նորան փառահեղ զգեստ եւ կը նստեցնէին առընթեր իւրեանց:

Այս խաղերս յարաժամ չէին լինում ուրախալից մասնակից լինող ասպետը երեմն զոհ էին անուու կամ իւրեանց մի անդամը եւ կամ կեանքը: 4186ին չենրիկոս Բ. ի Անգլիոյ արքայի որդին սպանուեց ի Բարէզ ի զինախաղութեան. 4175 ին Միալի տան մի իշխան կորոյս կեանքը ի մննամարտութեան: Մի

շաւալի արկած ի գինախաղութեան պատմառ եղեւ Հենրիկոս Բ. ի Գաղղիոյ թագաւորի մահուան: Կը պատմանէց յանձնի, որ անծնական ոխը պատճեն առիթ դիտելով՝ զինախաղութիւնն մահուան հանդիսի կը փոխանակէր: Մի միայն 1175 ին Սաքսոնում եղած մի զինախաղութեան մէջ սպանուեց անծնական ոխը աղագաւ 46 ասպետ:

Տարփական եւ մնապարծութեան առասպելական անհմարը յորպակի յայտ եղեւ ի զինախաղութեան. անդ տեսանելի էր յառաջամսրտիկը, որը կեղծելով իւրեանց զերի այն տիկնանց, որոց վերայ կը տարփային, կը մտանէին յանպարէդ շղթայ ի վրի: Եթէ գուպարի սաստիլուն մեամ մէջ մի սպան կորուսանէր իւր սիրուհւոյ առած առհաւատչեայն, կաճապարէր սիրուհին մի երկրորդը տալ նորան. Ի Գաղղիս եղած մի զինախաղութեան մասին այսպէս կը գրեն. «Տիկնոյր այնպէս զիկուեցան իւրեանց զարդերից, որ մեծ մասի զգեստը երեւում էր ամենապարզ եւ անպանցոց. կը մեմէին նորա զիսախուիւ. նոցա ոլորակապ վարսերը սփռուած էր ուսից վերայ եւ կիսազեռտունքը չունէին թեղանիք, պատճառ՝ որ ամեներեան առնելով իւրեանց պամուճանքը, զարդարել էին նո-

րօք ասպետաց մինչ անգամ լանջանոցը, փեղսորը, լողիւը, ներքնակը, թեղանին եւ այլն: Յանչափս շառագունեցան, յորժամ իւրեանց այդ վիճակում գտին. բայց քանիօն մեծ եղեւ իւրեանց զարմանքը երբ նըկատիցին, որ բնաւը ենթարկուէլ էին այդ ծիծաղաշարք վիճակին: Ուրափս եւ զո՞ն սրախ բաժանելով ասպետաց իւրեանց զարդերը, չէին նկատել իւրեանց մերկութիւնը»:

4174 ափի ի բէօկէր եղած զինախաղութեան մէջ թուլուզի կոմաք պարպեւեց գուպարայազթ ասպետին մի անպին գումար, զոր եղելութեանս պատմիչը հարիւր հազար ոսկի է հաշլում. ասպետը անմիջապէս բաժանեց այդ գումարը միևս ասպետաց: Բէքրան Ռէքո տասն երկու զոյդ եղինք լծելով հերկել տուաւ մի դաշտ, ուր պիտի կատարուէր զինախաղութիւնն եւ անդ սերմանեց 30,000 կտոր արծաթ: Գիյում Յոյր Մարտէլ պատրաստեց մի հացկերոյթ, որոյ բաղրոյ զահամունքը եփուել էին մոմի հրով: Բամնօն Վընանս ի բերկրութիւն հանդիսականաց յարդարեց մի նոր տեսակ երախան. այրել տուաւ երեսուն լինոփի գեղազատք:

Ասպետական հոգին եղեւ մին յնթեւելի պատժառաց խաչակրութեան, որը այն ժամանակուայ նորանշան զիափուածոց մինն է:

Ցետ հանապարհորդութեան Ս. Հեղինէի մօր Մեծին կոստանդինոսի յերուաղէմ, ուր դուաւ. Քրիստոսի ծշմարիս խաչն եւ գերեզմանատեղին, նուիրական պարտաւորութիւն էր մէն մի քրիստոնէի նանապարհորդել յերկիրն սուրբ յայցելութիւն այն տեղեաց, թւր կատարուել էին սուրբ Տնօրէնութիւնն եւ իբրևս միակ հնար քաւելոյ զմելս ու բանալոյ փրկութեան շաւիղը: Հագարացիր, որք Եօթներորդ դարում տիրապետեցին Պաղեստինոյ, հաւատացելոց պաշտամունքն ըստափանեցին: Երուաղէմայ պատրիարքը եւ քրիստոնեաց կը վայելէին մի մեծ ագատութիւն խրզմուանաց: Ո.քարացիր ուրախ էին այդ ուխուառութեանց վերայ, յորոց հանում էին իրեանց մի մեծ բաժին: Մեծն կարուս զաշնաղիր եղեւ Հարուն թէիր Յէլիփացի նետ, որ խոստացաւ պաշտամունք եւ նապատել քրիստոնեայ ուխտառիաց: Ա.մեն Թէութեան՝ ամեն աստիճանի անձնինք տեսարք եւ եպիսկոպոսունք պարզ քաղաքացիք եւ շինականք երբեմն ռակաւ խարտի, երբեմն բոլլ բոյլ կը ծածկէին դէպ

Ա.սիա առաջնորդող ճանապարհներն: Ճշմարիս Ա.ստուածապաշտութիւնն, Փրկչի համար սաստիկ սէրը, նորա չարչարանաց պատմութիւնն տակաւ կը մտանէին զգայուն սրտից մէջ եւ կազդէին ի նոսա խորհուրդ այցելու այն սրբանուէր վայրաց. ուր Կոփել էին իւր ոտքերը, հեղուց զարտասուս ի վերայ կառափման, ուր Թափուել էր արիւնը ու քաւել իրեանքուր մեղքը մտանելով ի ջուրս Ցորդանանու:

Ուխտաւորաց շքեղութիւնն, նոցա զգեստուց եւ զինուց վերայ փայլող ոսկին եւ արծաթը կը զրգուէին Ս.քաք հրոսակաց ազանութիւնն, որք կասպատակէին ի Պաղեստիին: Մի ուղեւորութեան մէջ յերուասարէմ, Միժքրուա Մայանս քաղաքի եպիսկոպոսը, Գօնթիէ Բամբերկի եպիսկոպոսը, որոյ գեղեցկութիւնը հոչակուած էր ընդ ամենայն տեղիս, եւ այլ եպիսկոպոսունք, 7000 անձնինք կողոպտուեցան ու 3000 հոգիք մատուեցան ի կորուստ:

Եզիփոսոսի Ֆաթիմայ Խէլիֆայը, որք անհուն գումարք մեռք կը բերէին սուրբ Երկիրը ացելով քրիստոնեայ ուխտաւորներից, ոկսեցին Երկիւզ կրել նոցաբազմութիւնից: Ա.Լ. Հարմ Եզիփոսոսի խէլիֆայն 4009 ին կործանել տուաւ սուրբ գերեզմանատան

եկեղեցին, կառուցեալ ի սրբոյն Հեղինէէ: Այս եկեղեցիս վերանորոգուեց 1048 ամր Կոստանդին Մոնոմախ^{*)} կայսեր ծախսիք: Այն տաճամամեայ միջուցում, որ Եր' Էսահէմը Օրտօր հարստութեան իշխանութեան ներքոյ էր, Փրիստոնէից կրած հարստահարութիւնքն անտանելի եղեն: Սէլյուգեանք էին թող տուել Պերուսաղէմ Օրտօրի հարստութեան 1086 ին: Եւրոպա լի եղեւ պատի գանդատանօր, որ կը ծանուցանէր թէ Փրկչի տնօրէնութեանց վայրքը են ընդ իշխանութեամբ բարբարոսաց, քրիստոնեայք մատնուած նեղութեանց եւ նոցա սուրբ առարկայքը պղծուած. այս գանդատքն ամբան յաճախեցին, որ բոլոր Արեւմուտք հաւատալով թէ մօտապատ է աշխարհի վախճանը, բազմաթիւ գերդաստանք թողին խրեանց հայրենիքը եւ կալուածքը ու զնացին պա-

(*) Կոստանդին թ. Մոնոմախ, որ ամուսնանալով Զօէ կայսրուհին հետ հրատարակեց կայսր Արեւելեան ինքնակարսթեան 1042 ին, 42 ամ թագարեց պատաղուելով միշոյ ի պատերազմուն, իւր կայսրութեան ժամանակ Խուսիոյ մեծ գուբուանկան կացոյց Խուսիոյ եկեղեցին, սիէվի մետրապոլիտը տէրութեան կղերի ծեռամբ հստատելով. Կոստանդին մեռաւ 50 նոյնամբերի 1054 ամի:

սել սուրբ Երկրում Քրիստոսի գալստեան: Ուխտաւորաց արած նկարագրութիւնն թէ որպէս Փրկչի ծնած տեղը պղծուած էր Խալամներից, դրդեցին բընաւից Ելանել ի պայքար ընդդէմ ամհաւատից:



վլրայ. ինքն անձամբ ցանկանում էր զլուխ կալ այդ արշաւանաց, բայց վաղամեռիկ լինելով իւր յաջորդաց ծգեց ի զլուխ տանել իւր տածած դիտաւորութիւնքն:

Պիետրոս ուն յԱմիէն բաղաբէ՛ Անապատական կրչեցիալ վաճառկան կեանքը հաւանելու պատճառաւ՝ վերադառնարվ Երուսաղէմայ ուխաւորութիւնից երևաց 4094 ին Ռեքանոսի առջեւ, յանձնեց նմա

Գրիգոր է *) պապը օգուտ քաղելով այդ պարագայից սկսեց մտածել Երուսաղէմայ տիրապետութեան

(*) Զկնի մահուան Աղեքանուր Բ. պապի 4075 ին, հռչակաւոր Հիեղէպրան աւագ սարկաւագ կարդինալը միամյան հաւանութեամբ ընտրուեց քահանայապետ Գրիգոր է. անուամբ. որ է ժամանակակից իւր համանուն Գրիգոր Վկայաւէր Հայոց Հայրապետին:

Այս արտաքրոյ կարդի անծը, որ Հռովմայ նկեղեցւոյն մերանութիւն կարէ համարուիւր, այն նեկնեցւո՞ն, որ միշտ կը նենէր ափեցին անկան տիրապետութիւն մնուք բերել եւ ոչ թէ միայն զեկեպականութեան լժի ներրոց, իրաւ որ մինչ իւր մահը նկատեց իւր թիւնը կամանդէ մեզ թէ որպէս Գրիգոր է. Նեղինակը այդ յատակածի ածեւ Պատառութիւնը կութիւնը Քրիստոսի հարսի անկախութեան պատրուակաւ, որպէս ինքն Գրիգոր յատառում է. «Մարդիկ չեն ամաչում Աստուծոյ հարսին հեա վարուել որպէս անարդ սարուեկ, եւ մինչեւ ի հանուր աշխարհ ամենաչափառ կինը անգամ կարող է աղասարար ընտրել մի յարմար ամուսին, չնի թույլարում եկեղեցւոյն, որ է հարս Աստուծոյ եւ մեր մայրը, միանալ իւր փեսայի հետ » այս, պապերը հասան իւրեանց նստառակին շնորհիւ Մետասաներորդ

խաւար դարու, որ ընդունում էր պապին որպէս փոխանորդ Գըրիստոսի եւ ներկայացոցից Աստուծոյ:

Սլու ամենայնին չենք կարող ըլ զրուառել Գրիգոր է. ին, որ հաստատամտութեամբ եղծեց 1074 ին ի Հոռոմ կազմած իւր հաստատամտութեամբ մի ժամանութիւնը, այդ եւս ունէր իւր մի ժողովում կղերական ամուսնութիւնը, այդ եւս ունէր մի ժողովուց, Ժ, ԺԱ, ԺԲ ըդ դարուց Լատին կղերը, որ չըր բապատճառը, Ժ, ԺԱ, ԺԲ ըդ դարուց Լատին աղեղալութիւնը եղել էր նաև Հականանում մի կոնվ, այլ հարմանակալութիւնը եղել էր նաև մի բնական բան, որով միշտ յարաերութիւնը կունենաց աշխարհականաց հետ. վասն որոյ Գրիգորի յատակածին ներման էր այդ ամուսնութիւնը, զի նա կամենած էր մի առանձին զառ կազմել կղերը բոլորովին անկախ յաշխարհականաց, այդ կարգը եղծող կոնվակը մեծ աղեցցութիւն ունեցաւ Եւրոպից վերայ ու եղծող կոնվակը մեծ աղեցցութիւն ունեցաւ Եւրոպից վերայ ու Եւրոպի մեծ համեմարտ: Մեռաւ այս պապի 23 Մայիսի յայտնեց Գրիգորի մեծ համեմարտ: Մեռաւ այս պապի 4083 ամի. իւր յաջորդը եղեւ Վիկտոր Գ. որ քարոզեց մի ափեկիս Արարացւոց դէմ, այդ արշաւանաց մէջ Քըարշաւանը Ափեկիս Արարացւոց դէմ, այդ արշաւանաց մէջ Քըարշաւանը կոստրեցն 100,000 Արաբը Վիկտոր յաջորդեց Արքանու Բ. 1088 ին, որոյ ժամանակ եղեւ խաչակրութիւնն արքանու Բ. թարգ.

պատրիարքից նամակ ու մի սրտաշարժ խանդաղատական կերպիւ նկարագրեց քրիստոնէից կրած տառապանքը եւ վիշտը. ապահովցոյց նա եւ որ Քրիստոս երեւեցել էր իւրեան յանրջի ու հրամայել էր կոչել համայն քրիստոնէութիւնը յազառութիւն սրբոյ Գերեզմանին: Ուրբանոս քաջակերեց Թափառիկ Բանատիկտեան քարեպաշտը ու պատուիրեց նա շրջել յետափիա, ի Գաղղիա եւ ծանուցանել հանուրց Փրկչից ընդունած յանձնարարութիւնն: Սուրբ անապատականը մեծ յաջողութեամբ կատարեց իւր պաշտօնը, քանզի իւր ճարտարախօսութեան համբաւը եւ այն աստուածելէն ազգեցութիւնն, որով լի էր, իւր համբաւի հոչակին կարապետքն էին: Յամենայն տեղիս ընդունում էին զնա՝ որպէս առաքեալ Աստուծոյ, մասնաւանդ, որ իւր արտաքին երեւոյթն զօրակին էր իւր քարոզութեանց. անօթը, ծարաւը եւ նեղութիւնը սփռել էին նորա ամքի վերայ նիժարութիւնն: Բոկոտն եւ զլսամերկ, մարմինը ծածկեալ ցնցուուօք, խաչ ի ճեռին կը հեծանէր նա մի յոտի աւանակ, բայց իւր թնդապից ծայնը, իւր խորունկ աչերից կայծականման ցայտած հուրը մատնիչք էին իւր հանճարոյն: Ընդ ամենայն տեղիս թէ յեկեղեցիս, թէ ի

փողոցս, ուր խոնուել էր քաղմութիւնը, կը քարոզէր այնպիսի յանկուցիչ եւ սրտամմիկ կերպիւ, որ ծերք կը սլանացին դէպ իւրեանց ժանդառած դէնքը լի պաշտպանութիւն սուրբ Խաչին:

Մի ընդհանուր երկնային ազդեցութիւն պատեց Արեւմտեան ժողովրդոց, կը տեսանուէր Աստուծոյ կամքը յայտնող ակներեւ արտաքին նշանք. երբեմն մի հրեղէն ճանապարհ կերեւէր երկնակամարի վերայ, ուղեալ դէպ յարեւելս. մերթ կը յայտնուէր յեթերս արենագոյն իմն: Բաց ի դոցանէ մի ժանտագործ ախտածէտութիւն, որ կը Թափաւորէր յայնժամ նուիրական հուր անուամբ եւ որոյ անգութ ճիրանաց քաղումք զոհ կը լինէին, առաքուած էր յԱստուծոյ առ ի պատիժ այն դանդաղանաց, որով կերկարածէին իւր հրամանքը: Երկիւղածութեան չքխորհնածը, բարեպաշտ խարէւութիւն հնարեց: Մի քահանայ տեսել էր երկնից վերայ մի սուր. այլ ոմն մի ամրող զակից զօրաց, երկու միաւորք, յորոց մին դրահաւորուած էր խաչի, կը պայքարէին ընդ իրեարս, քրիստոնեան յաղթել էր: Զայն տարածուեց, որ մեծն Կարոլոս յարութիւն էր առել ի գերեզմանէ լինել հրամանատար Քրիստոսի զօրաց:

Ուրբանոս Բ մի ժողով գումարեց ի քաղաքն Պէզանս 1095 ին Մարտ ամսում. այնքան մեծ էր դամարժակաց խումբը, դոր հարկ եղել ի դաշտի հաստատել ժողովն, 5000 ասպետք, 50,000 աշխարհականք ներկայ էին հանդէսին, ի թիւս որոց եւ Կ. Պօլոյ կայսեր դեսպանքն, որք եկել էին այլերեւ օդնութիւն ընդդէմ Տաճկաց: Պապի յուղիչ եւ բուռն ժառը յարտասուս շարժեց հանդիսականքը ու յորպի երդուեցան զնալ ի մարտ ընդդէմ անհաւատից: Սակայն քահանայապետը կամենալով աւելի յուղել արդէն գրգուեալ սրաերը, ի 48 Նոյեմբերի 1095 մի երկրորդ ժողով կազմեց ի Գաղղիս ի քաղաքն Քլէրմն, որ տեւեց մինչ ի 28ը մի եւ նոյն ամսոց: Պետրոս անապատականը, իւր յառաջընթացը ներկայ էր. 258 արքեպիսկոպոսք, աւելի քան զերեք հարիւր արքայ եւ յորվ իշխանք կը գտանուէին անդ. քահանայապետը սինափիսի սրտաշարժ եւ աղէխարշ օրինակօր նկարագրեց սուրբ Տնօքէնութեանց տեղեաց պղծուիլը, քրիստոնէից Ալանքը, որ ամենեքին արդէն ապաժոյժ՝ միաբերան աղաղակեցին «Ասուուած կամի», Ա. սուուած կամի»: Պապը տալով ամենեցուն արձակումն՝ հրամայեց որ այդ սուրբ արշաւանաց մասնակցողը կրնկ

մի խաչ իւրեանց զգեստուց վերայ — այս է ծագումն իւաչակիր անուան —. ապա անուանելով իւր լեզայ^{*)} (տեղապահ) եւ հրամանատար զօրայ զիմար եպիսկոպոս Պինի, կապեց նորա ազ ուսին մի կարմրերանդ խաչ: Զօրաց չուն՝ նշանակուեց Օգոստոս ամսուան 1096 ամի:

Գրեթէ երկու դար տեւեց Քլէրմն ժողովի աղջեցութիւնն. ի Գաղղիոյ, յԱնդղիոյ, յԽտալիոյ նա եւ ի Հիւսիսոյ դուրս եկին հոյլ հոյլ խաչակրաց ճամբարը: Հաշուել են որ մինչ 7 միլիոն անձննք խումապեցին գէպ յԱսիա, պատճառ որ՝ խոստացել էր եկեղեցին արձակումն բոլոր մեղաց եւ հոգացողութիւն նոյսա ընտանեաց, որբոց եւ այրեաց: Եթէ մի երկնային վարձատրութեան յոյսը զօրութիւն չունենար ազդել ի նուսա մի երկար ու աղետարեր արշաւանք, սակայն

(*) Գրիգոր Է. պապից առաջ պապերը ի սովորութեան չէին դեսպանք առաքել. այս պապս հաստատեց Լէքաներ, որոց պաշտօնն էր այցելու բոլոր գաւառը եւ լիազօր իրաւամբ վճռել, քննել, զատել, սիւնհողոս զումարել: Ապապացում Լէքայր ցան աստիճան վասթարացան, որ զօրէն վեհապետի կաներէն, կը քընչէն եկեղեցիք, եւ ոտնկոտ առնելով մարդկային իրաւունքը, ամենայն տեսակ անզթութիւնք կը գործէն:

ծանձիր պարտատեարց երեսէն խոյս տալու եւ յԱ-սիա եւ յԵլլադայ բախտ որոնելու առիթքը շատ զօ-րեղ էին: Ելնականք, որոց վիճակն կարի իմն տաղ-տուկ էր այն բարբարութեան ժամանակ, կամօք եւ ուրախութեամբ կը թողէին իւրեանց արօրը ի հե-տամուռթիւն մի այնպիսի ազատութեան, զոր չէր մարթ գտանել ի հայրենիս իւրեանց:

Խաչակիրք կը համարուին որպէս ժողովրդային մի երկրորդ գաղթականութիւն, բայց որոշակի Հինգերորդ դարու գաղթականութիւնից, զի սոցա նպատակն էր գտանել բնակութիւնք յաղագս մի ամբողջ թափա-ռուն ժողովրդեան: իսկ երկրագնափ այդ մէտորային ծնունդ տուող պատճառքն էին շահատակութեան սէ-րը, մարդկային սեռի քաղաքական բարդաւանումն, որ ծնաւ հերոսք հանգոյն դիւցազնաց Տրոյից եւ Արգո-նաւորաց, այլ եւ վաճառականութեան հետազոտիչ հանձարը:

Սոյն ընդհանուր յուզմանց ժամանակ Գերմանա-կան ժողովուրդը սակաւ հակամիտութիւն կը ցուցա-նէին, պատճառ որ, պատազուելով իւրեանց քաղաքա-յին երկապակութեամբ՝ չէին կարող մասնակցիլ մի դոյնպիսի տար արշաւանաց: Միայն յուղկահարաց մի

քանի հրոսք, ընդ առաջնորդութեամբ խոռվարաք քա-հինայից, որոց աւելի ի նահ գայր պատերազմել քան պատարգգել, փութացան մասնակցիլ դոյն ուղեւորու-թեան: Բայց զետեղեցուք աստ զլխաւորաց անուան-քըն:

Քայմօն Տը Սէն Ճիլ, կոմս Թուլուլի, հին պատե-րազմականն թողաւ իւր հայրենիքն եւ գնաց նուիրել-իւր վերջին աւուրքն ի ծառայութիւն սուրբ գերեղ-մանին քրիստոսի, հրամանատար էր Պրօվանսի խա-չակրաց եւ ապա Լոմբարտացւոց:

Հուգ, եղբայր Փիլիպպոսի Առաջնոյն^{*)} արքային գաղղիոյ, սա էր հրամանատար բազմաթիւ Գաղ-ղիացւոց եւ հանգերծ իւր քաջութեամբ՝ մի ամբիծ իշ-խան էր:

(*) Փիլիպպոս Ա, ըորբորդ թագաւոր ի ցեղէ Կասէթնան թա-զաւորեց ի Գաղղիա 4060 ին, խապտառակ կեսանք վարելով եւ անկար զապելոյ իւր կիրքը 4093 ին անշատուելով իւր հարա-զատ ամուսնից առեւանգեց Անդու Կոմիս կինը, որոյ աղաքաւ Ռուբրիանոս Բ. բանազերեց զինքն ի ժողովն Գէլքմնի: Մեռաւ Փիլիպ յաջորդ թողլով Գաղղիոյ գատին 4408 ին իւր որդի Լուի Զոյը:

Քոպէր Գ. ղուքս Նորմանտիոյ եւ անդրանիկ որդի Գիլյօմ Տիեզերակալի^{*)}). այս իշխանա գրաւ ղրաւ իւր դրսութեանն իւր կրտսեր նղօր Անդղիոյ արքայի մօտ, առ ի հայթայթումն իւր ուղեւորութեան ծախտց, թէ եւ էր քաջ՝ բայց ոչ իմաստուն, կրցու եւ թէթեւամիտ:

Այլ ոմն Քոպէր կոմս Ֆլանտրիոյ, պետ Ֆլանտացոց, իշխան արի՝ բայց ոչ արժանաւոր էր հրամանատարութեան:

Քոտրու Բ, կոմս Պէրշի հոչակառ ասպետ յաղակ իւր արութեանց, զոր սիշտ կմարտնչէր ընդ անհաւատու է որ ի Պաղեստին եւ է որ ի Սպանիա:

Ստեփաննոս կոմս Բլուայի, երեւելի իւր ի ժողովս ցուցած խելացիութեան մասին, այլ եւ հարստութեան:

(*) Եղուարդ Գ. Խոստովանոս, Անդղիոյ թագաւորն, անդաւակ լինելով մտածեց թագաւորութեան թողով իւր ազգական Գիլյօմ ծած մեռաւ: Գիլյօմ վակեց Անդղիոյ 900 նաւօր ու նուաճելով զթութիւնը դործեցին յԱնդղիա ինքն եւ Նորման իշխանքն, որոց ուաւ Գիլյօմ 4087 ին յաջորդ թողով Անդղիոյ գահին իւր երկրունաւոր իշխան:

Գօտքիրուա Յուլիօն, դուքս Ստորին Լօրէնի, եւ իւր եղբարք Պըտլին եւ Եւստաքէոս: Գօտքիրուայի հրամանատարութեան ներքոյ Էին Լօրէնացիք եւ Գերմանացիք թուռլ 70000 հետեւակը եւ 40000 հեծելազօրք, բայց չէր նա ընդհանուր սպարապետ դօրաց՝ ըստ կարծեաց ոմանց: Եթէ Խաչակիրը ունէն մի զլուխ՝ նա Խմար Եպիսկոպոսն էր:

Խաչակացիք գումարեցան ընդ դրօշակաւ Բօէմօնի իշխանին Թաքանտի: Բօէմօն Խաչակիր իշխանաց քաղաքագիտագոյնն էր, բայց իւր խորամանկութեամբ կանգասուէր ասպետութիւնն: Թանկրէտ, իւր եղբարորդին, այնքան հոչակառ ի բանաստեղծութիւնս, Տասի կընկերանար իրեն:

Խագոյնան 4096 ամի Պետրոս Անապատական և թիւաց Յուլիօնի առաջեւ 45000 մի խմբով, ամեներիսն սինկրորք եւ խառնիմաղանմբ: Գօտքիրուա ըլ կամենալով միաւորել այդ անպարար անձանց հետ, յորդորեց զնոսա խաղալ յառաջ: Պետրոս ընդունեց այդ խորհուրդը, բայց որքան կըյառաջանար, այնքան իւր հրոսը կը բազմանար մինչ ենաս ց400000:

Գարտաւորուելով յերկուս բաժանել զօրքը ուռ ի հայ-
թայթում ուտեսափառ, յանձնեց առաջապահ զօրաց
հրամանատարութիւնն Գօթիէ Գաղղիացի ասպետին։
Սա կարի նեղութեամբ առաջնորդեց զնոսա անցա-
նելով ի Գերմանիոյ, ի Հունգարիոյ եւ ի Բուլգարիոյ,
ուր զօրաց մի մեծ մասը ի կորուսա մատնուեցաւ այդ
ազգաց մեռամբ, սպատճառ որ, ծայրայեղ անգթու-
թեանց տեղիք կը տային։ Գլխաւորը կնքեց իւր մահ-
կանացու կեանքը ի Բուլգարիս ու իւր եղրօրորդին
Սանգալիէր առաջնորդեց զօրաց մնացորդը մինչ ի
Կոստանդնուպօլսոյ շրջակացը, ուր Ալէքսի կայսրն
թոյլ տուաւ բանակել հոգալով նոցա բոլոր անհրա-
ժեշտ կարքիք։ Երկրորդ մասն զօրաց ընդ հրամա-
նատարութեամբ նոյն ինքն թետրոսի ապարախտադրյն
գտանուեցաւ. սուրբ մարդո չիստէր որպիսի հնարիւք
ի հնագանդութիւն ածէ ճամբարը, որ իւր աւաղակ ու
հին ախտարակաւ մինչ այն աստիճան ի զարոյթ
գրգիւց զէռունգարացիս, զբուլզարացիս եւ զՅոյնս, որ
այս ազգերս թափուելով մի մեծ մասի վերայ ու սրոյ
ճարակ ատրով յափշտակեցին զօրաց բազմազան պի-
տոյքը, բաղկացեալ 2000 այլերից։ Ի հակիրք բան,
թետրոս ենաս Սանգալիէրի մօտ զրկեալ յամենայն

ընչից եւ գալկացեալ. ապա յորդորեց զԱլէքսի *)
կայսրն հայթայթել իւր զօրաց պարէն։ Սակայն կոմ-
նենոս զարհութելով ի տես այդ աւաղակ հրոսակաց՝

(*) Ալէքսի կոմնենոս, եղբօրդի Խսանակայ կայսեր, փակելով
զբնաւոր կայսրն Նիկէփոր ի մենաստանի թագաւորեց 1081 իւ:
Արեւելեն կայսրութիւնն, որ իւր նոգեվարումն էր, գուցէ կա-
րողամար վերականգնել իւր կործանանից շնորհիւ կոմնենոսի
հարստութեան (dynastie) եթէ արգէն ժողովրեան բնութիւնն եւ
բարբար եղծուած եւ ասպարացած ըլ մինէր, այն ժողովրեան
որոյ բազմակրթութեան ու բարբառանման վերայ կը նախանձէր
ի մոռմն գրեթէ համօրէն աշխարհ, որ օրէնք կը սահմանէր այլ
խուժաղուծ ազգաց համար։ Ուստի մինչդեռ չելենք իջանելով
իւրեանց նախկին փառքից յաստիճան տփտութեան կը նախա-
տէին Սէլյուկեանց տիրապատութեան գոտման իւրեանց երկպա-
ռակութեամբ ու գրեթէ հէն ախտարակօր, Ակրնիոյ սուլթանը ի
նկատի ունենալով նոցա գրութիւնն, կապառնային խսզալ կ. Պօլոյ
վերայ։ Ալէքսի օգնութիւն աղերսեց նւրոսիայ եւ այն օժանդակ
զօրքը այս ինքն խաչակիրը աւելի սարսափ ազգեցին ի նա քան
թէ Տաճիկը, որոյ աղաքաւ ստիպուեցաւ կայսրն զանազան տեսակ
խսրագաւութեամբ ու նենգութեամբ գտօրուել ընդ նոսա, նկրտեյով
միշտ նոցա կորստեան։

Հելլէնական գրականութիւնն, զոր կորուսել էր իւր պայծառու-
թիւնն եւ յանձափս աղաւաղեալ էր, սկսաւ ծաղկի ի կայսրու-
թեան կոմնենոսի, բանգի այս իշխանն թէ եւ տիրապետ եւ նենդ
սակայն բազ եւ անվիանդ լինելով ի պարապմուն մշակումէր
գրականութիւնն իւր դուստր Աննայի նետ, զոր բիւզանդիան
պատմագրաց մինն կը համարուի։ Մեռաւ Ալէքսի կոմնենոս
4118 ին 70 ամաց։

Ծառ. Թարգմ.

զիշաւ այդ կրօնամոլաց խնդրոյն անցնեցանել յՌ.սիանախ քան զգալուստ իշխանաց, անդ կոտորուեցան Սէմուգ Թուրքերից ու միայն 5000 անձնիք գերծան խոյս տալով ի Կ. Պօլիս:

Նաեւ սոյնգունակ հրոսակը՝ մէն մի խումբը բաղկացեալ ի 12000 անձանց, եւ որք կազմուել էին ի Գերմանիա, ենթարկուեցան մի եւ նոյն վիճակին: Ի մէջ այլոց Եմիտն ոմն կոմն, որ կը պահանջէր թէ ստացել է հրաման յերազի բնաշինչ առնել զթշնամիս խային, որք էին ոչ թէ միայն անհաւատքն, այլ եւ չըէացըն, չըէայք՝ որոց գոյութիւնն մի հանելուկ է եւ որոց անուանեաց արդէն Կիկերտն «Ժողովուրդ ծնեալ յաղազս ծառայութեան», մի այնպիսի ազգ, որ առանց հայրենեաց առանց կենդրոնաւորութեան կապէ իւր Թշնամեաց մէջ, ընդ ամենայն տեղիս օստար հարստահարեալ, բայց ընդ նմին ժառանգօղ մի գերազոյն իշխանութեան: Արդ յիշեալ հրոսակաց զբլիսւորաց մինչ Վոլկմար մտանելով ի քաղաքն Մայնան՝ սրախտղիսող արաւ 900 չըէայք, որոց գումարաց մնառուկը հայթայթեցին իւր ուղեւորութեան անհրաժեշտ կարիքը: Այսպէս գործեց եւ ի յորդ քաղաքս, ոչ ոք չնամարծակեցաւ ընդդիմանալ նմա, զի Ա.սոուծոյ

անուամբ կը կատարէր: Թէ եւ ի գերմանիա եւ ի Բօնիմիա խոնինմաբար վարուեցան բայց հասանելով ի Հոնգարիա զօրէն հուրկահարաց վարուեցան, բնակիչը Հունգարիոյ երամովին դուրս եկին նոցա դէմ ու մեծ մասն ի կորուստ մատնելով՝ մնացորդաց էլ յաղարա վարեցին, այնպէս որ եւ ոչ մին ի նոցանէ հասաւ ի Կ. Պօլիս: Այսպէս միջակ հաշուով 200,000 եւ այս 500,000 անձնիք անդամ փչացան նախ քան՝ որ խաչակիրք իւրեանց տեղերից շարժուած լինէին:

Զ» Գ. Յ. Ֆ. Բ. Բ. Յ. Յ. Յ.

Ի 45 Օգոստոսի 4096, Գօտըֆրուա սկսաւ չուել Գերմանիոյ եւ Հունգարիոյ միջից: Այսօն ժիշտ էսկավոնիոյ ճանապարհն բռնեց. միւս խաչակիրք այս ինքն Գաղղրացիք եւ Նորմանք մտան ի նաւ ի Բրէնչ եւ ի Տարանտ: Գօտըֆրուա առանց որ եւ իցէ արկածից պատահելու հասաւ ի Թրակիա: Ի Փիլիպպօլ իրագեկ եղեւ զի Հուգ, եղբայր Փիլիպպոսի ալէկոծութեամբ ընկել էր ի զիրկս Յունաստանի ու հասանելով Կ. Պօլիս ի գիտանոց էին որեւ չնայեցեալ՝ որ իւր յարդանքն արել էր Ա.մբար կայսեր: Այս իշխանա անդո՞նեալ ի տես Եւրոպական ազանց կերկնչէր մի

րապարձնել կայսեր Տաճկաց կորզած քաղաքները՝ եթէ
լաջողէ տիրապետել:

Սոյն հաշտութեամբս Գօտը իրուայի զօրքն անցան
յԱսիա. հասաւ յայնժամ եւ Քօէմօն ընդ Նորմանտա-
ցիս: Ալէքսի կասկածում էր այս իշխանից, եւ կարի
իսկ իրաւամբ. պատճառ որ, մտադիր էր նա իւր հօր
տածած զիտաւորութիւնն Արեւելեան կայսրութեան
տիրապետութեան մասին յառաջ տպանու. ուստի
այդ յուտվ էր ընդունել խաչակրանքն: Ի Տիրոս
քաղաք խոստովանեց իւր մանգրութիւնն Գօտը իր-
ուայի, բայց զուտառանաց մարժանի սոյն առաքինի
իշխանս մերժեց զգուանօք մի զոյնպիսի ժայիր մեռ-
նարկութիւն ու յօժարեցաց զնա մատուցանել կայսեր
հպատակութեան յարգանք: Տնօք զիտաւոր այդ մաս-
ին արամաղրութիւն ցուցաւ բաց ի կոմսէն ֆուլու-
զի, զոր մերժեց հպատակիւ օտարի. սակայն երդուեց
չը մեռնարկել ընդդէմ պատուոյ եւ կենաց Ալէքսի
կայսեր այնու թէութեամբ, որ արքայն չը քակէ իւր
խոստմունքն:

Յամեանն մայիսի 4097, համայն խաչակիրք, իշ-
խանք եւ զօրք միացան ընդ իրեւար Նիկիոյ առաջեւ,
ամենսերեան՝ հեծեալք, հետեւակք, արք եւ կանայք,

գուցէ իւր դաշնակիցք նկատելով Արեւելեան կայս-
րութեան կործանման հասանին՝ ցանկանան փաղաղել
այդ դիւրին որսդ նախ քան՝ որ խաղային ընդդէմ
Տաճկաց. կայսրը տածեց ի միտս իւր մի միջոց՝ ս-
րով կարող էր զերծանիլ այդ վտանգից, այն է՛ հպա-
տակութեան երդումն առնել նոցա զիտաւորներից,
նման այն անզօր մարդին, որ կվարծէ թէ այն քանն՝
որ զօրութեամի ի գլուխ չի գար, խորամանկութեամբ
պիտի ի կատար հանէ: Սակայն իւր ի կիր արկեալ
խարդաւանքն եւ չարակամութիւնն, որ թաքուն չը
մնաց, անշուշտ արգասաւորելոց էին այն աղէտրն,
յորոց ինքն կը ճննէր խուսափել եթէ խաչակիրք չա-
ճապարէին շուտով հասանել իւրեանց նպատակին:
Գօտը իրուա իմանալուն պէս թէ չուգ ի դիպա-
հնոցս կայ, խնդրեց նորա արձակումն, բայց մի գործա-
ցուցիչ պատասխան չընդունելով սկսաւ թշնամու-
թիւնք երեւան հանել, որով պարտաւորուեցաւ Ալէք-
սի առնել հաշտութիւն. Գօտը իրուա ցանկացողն խա-
ղաղութեամ՝ վստահացաւ ի կայսր ու պատանդ առ-
նլով զՅովհաննէս Պերիկեռութէն որդի կայսեր, զնաց
ի Կ. Պօլիս. Ալէքսի ընտրեց զնա Կեսար ու Գօտը-
ֆրուա մատոյց նմա իւր յարգանքն խոստանալով վե-

մանկութիվ եւ ծառայք 600,000 հոգի էին: Զընտրեցին հրամանատար, այլ մէն մի իշխան զլուխ լինելով՝ շրւտով նկատուեցաւ նախանձ եւ պառակուում ի գանձական ազգս:

—Աստ թող ներէ Թարմանչին ներհուն նեղինակը, որ կառում ենք մեր Թարմանութիւնից վայրիկ մի՛ ցուցանել մեր համազգեւաց թէ յորմամ վիճակի կը դտանուէր Կիլիկիա երբ մտին անդ Խաչակիք: Կիլիկիա, որ վաղնջական երկիր միէ, յայնժամ Փօքր Ասիօս մի մասն կը կազմէր *), ի վաղուց նետէ բազմաթիւ չայ ընտանիք հաստատել էին անդ իւրեանց բնակութիւնքն: Ուուրէն ուն, որից ժադեցաւ Ռուբինեան ցեղը, ազգական եւ մտերիմ բարեկամ Գաղիկ Բ. ի **): բաշուեց Կիլիկիա արքայի սպանեա-

(*) Մրա. Պատ. Հայ Կարապետ Վ. Շահնազարեանց:

(**) Գաղիկ Աշոտեան Բագրատունեաց Քերչին դժբախտ թագաւորին էր: Այս խեանանար, հայրենասիրութեան Կրակով վագուստ, պատրեալ կայսեր սուս երգումներով եւ մաշուեց բանտարկութեան մէջ Կ. ւանանութեան գտնամահն Վեստ Սարգսի: Գաղիկ, ամենայն կողմից հար հատանելով 4045 ին, ոտուա իւր տէրութիւնն կասեր: Այսիսի մի հայրենասէր թագաւորի անուամբ պիտի թնդայ մէն

նէն (1079) գլուխ ու առնլով մի քանի ամրոցը Յունաց ծերից ամրացաւ ի լերինս Տորոսի, ուր էին եւ յուգունք ի կրօնաւորաց, ընդ որս եւ Հայոց մեծ Հայրապետ Գրիգոր Վկայաւէր:

Ուուրէն այդ տեղ խաղաղութեամբ պայազատելով իւր ժողովարդը 43 ամ' մեռաւ 4095 ին: Իւր հարազատ որդի Կոստանդին Ա. յաջորդեց ամնիշապէս իւր մահուանէն վկնի. ահա ի պայազատութեան սոյն Կոստանդեայ կատարուեցաւ առաջին Խաչակրութիւնն: Ա. ատուածապաշտ իշխանն ըրիստոնէավախել մարդասիրութեամբ ընկալաւ Լատինացիքը եւ ի զանազան պարագայս մեծ ծառայութիւնը մասայց նոցա. բայց աւազ կոտանդ անդիտանում էր թէ այդ Խաչակիքը, որոց համարում էր Եղբարը, որպիսի արդասիք պիտի արտադրէին խլճուկ ու արդէն թագասիք պիտի արտադրէին խլճուկ

մի պայազէք անհատի սիրտն եւ նորա անունն ամենեցուն շըրթանց կերպ վիճ. բայց ոչ մեր սիրեմի ենքարակիցներին իշն փոյթ, նուցանից շատերն անզամ ջախտեն Գաղիկի գյութիւնն: Հայեր, պաշտեցէք այդ նահատակն, պատման, նա իւր հայրենասիրութեան եւ ազգասիրութեան աղասաւ վատթարաքար սպանուեցաւ ի Յունաց, որով եւ վախտան եղեւ Հայաստանի թագաւորութեան: Օտան, Թարգ.

Թարաց, Սկիւթացւոց, Յունաց լծից ներքոյ տաճջուռող չայոց, . . Թէ որքան խաչակիրք ստնանեցին Հայուստանին քաղաքականապէս, Նիւթապէս եւ բարոյապէս, այդ չէ մեր քննելի խաղիրը, զի պարու է մեզ վերադառնալ մեր Թարգմանութեան:

Դեռ Թողլով զ՞նիկիա՝ ցուցանենք Թէ ոյք Էլն Խաչակաց Թշնամիքն, ընդ որս ի պայքարը պիտի ելանելին: Տուղրի Բէկ, զիսաւորն Սէլմուգեանց հիմնել էր Մետասաներորդ դարում մի հզօր պետութիւն, որոյ կհնագանդէին Պարսկաստանն, Պաղտատ, Միշագետք, Փոքրն Ասիա եւ Սիրիա: Մելքր - Շահի, իւր Երրորդ սուլթանի ժամանակ Սէլմուգեանց ինքնակալութիւնն Խիստ ընդարձակ էր. այս իշխանիս մահուանէն զկնի 1092 ին, ինքնակալութիւնն անշատուեց ի զանազան ճիւզ, յորմէ բղխեցին բաղմաթիւ փոքր պետութիւնք. ամենազօրեղը այս պետութեանց՝ էր Խկոնիոյ Սուլթանութիւնն, որ 14074 ամի Մելքր - Շահի տրամադրութեամբ էր հիմնուել ի Սուլէյմանայ, որ նուանելով Պնիկիա, անդ փոխադրեց իւր առոռն: Սոյն պետութիւնս բաղկացած լինելով ի Հռովմէական գաւառաց՝ բում անուամբ յորչորջուած էր, յապաղային կոչուեցաւ եւ ինչնակալութիւն իկոնիոյ: Փոքրն Ասիա Կիլիկիոյ

եւ Հայաստանի հետ ի միասին Էլն ընդ գաւայանաւ Սուլէյմանի, եւ ի 1092 ամաց հետէ իւր որդուց Գլիմ առաջնոյն, որ կը կրէր Ասլան (առիւծ) մականունն

Ի մէջ զանազան Սէլմուգեան պետութեանց, որ յԱսիա էր, Իրան կամ Պարսկաստանն նոցա խական կհնդրոնն, ուր կը Թագաւորէր Պարիսիարուխ սուլթանն անդրանիկ որդի Ճէլալէտտինիք. այլ եւ - Հալէպ, ուր կիշխէր Քէղվան սուլթանն, - Գամասկոս, ուր կը Թագաւորէր Բալթազ, - Անտիոք, - Մուսուլ:

Ընդ Սէլմուգս մի այլ տաճիկ Երամ կոչեցեալ իւր զիսաւորի անուամբ Որտականք հիմնել էր 1082 ին մի ինքնակալութիւն ի Սիրիա եւ ի Հայաստան. Մելքր Շա տուած էր զերուսաղէմ Որտականաց, որք վաղ բան զգալուստ Խաչակրաց կորուսին այդ բաղադր եւ ինչ որ ունէին ի Պաղեստին:

Ցաթմա Խէլիֆայր միշտ կը կառավարէին Պեղիպատոս. Էլ Մուսաթապի իններորդ ամիրապետն կորզած էր յՈրտականաց Պաղեստին եւ զերուսաղէմ. Խաչակրաց յԱսիա հասանելուն՝ դեռ նորա ծեռն էր: Ահա սոքա էլն Քրիստոնէից Թշնամիքն՝ ընդ որս պիտի մարտնչէին:

Պատերազմն սկսաւ ի 5՝ Մայիսի 1097 ամի Նիկոյ
սպաշտումամբ. Գլխ Ա.սան Ռումիոյ Սուվթանն յարձա-
կեցաւ պաշարուղաց վերայ՝ բայց յետս ընկրկեցաւ: Ա.սո
հարկաւոր է զինուրական արուեստին վերայ մի դի-
տողութիւն անել: Ա.րեւելեան ապանց զէնքն էր աղեղն
եւ նետ. ասուած է ի ռամիկս զի «Տաճիկը ի Ֆրան-
կաց ուսան նիզա՛լի եւ զրահի գործածութիւնն»,
սակայն ի հուտևն տեսանելի էր յարբայարանն Ա.
Գլնիի ասպակիթ, որոց վերայ նկարուած կային առա-
ջին Խաչակրութեան պատերազմին եւ պաշարմունքն,
ուր Տաճիկը զրահ կը կրէին:

Նիկիա թէեւ ամրակազմ, չը կարողացաւ դիմանալ
մի ամսից աւելի Խաչակրաց քաջութեան, որք կապա-
սէին քաղաքի գրանց բացման իւրեանց առաջեւ՝ երբ
ի մեծ քարմացումն իւրեանց Յունական ռայի ծա-
ծանիլը տեսան որմոց վերայ. Խորամանկն Ալքսի չը
կամենալով, որ Ա.րեւմտեայք ընդ ծեռամբ ածեն իւր
մայրաքաղաքի ծայրում եղած ամրաքաղաքն ի բա-
նակցութիւն էր մանակ ընդ տաճիկս, որպէս զի ընդ
փոխարինութեամբ մի գումարի յանձնեն բաղաքը իւր-
եան, ու Յունական ճամբարը մտեալ էր անդ գաղտնա-
պէս:

Թէեւ Խաչակրաց զլխաւորաց մէջ դժտութիւն ծա-
գեց, աւկայն կայսեր ընծայիւք հանդարտուելով սկսե-
ցին յառաջ չուել բաժանեալ յերկուս չոկառա: Մին
յայդ ջոկատաց պատահեցա առջնթեր Գօրիլէի 4.500.00
Տաճկաց ընդ հրամանատարութեամբ. Գլխ Ա.սանի:
Խաչակրը յարձակեցին քաջութեամբ եւ տեսանելով
Թշնամոյ աճապարանօք փափու ստն՝ իւրեանց յաղթօղ
ռամարեցին, քանզի չէին ճանաչում Ճաճկաց եղանակը,
որ հանգոյն Մեծին՝ Ա.սիոյ բնածին ապանց ունին
ունակութիւնս կեղծ փախստեամբ լարել որողայթ
իւրեանց Թշնամեաց մի եւ նոյն ճարդարութեամբ, ո-
րով ի նսխնումն եկը Պարթեւք այնքան ահ էին փա-
լիս Հռովմայեցւոց: Քրիստոնեայք հալածուեցան ու
սկսան փախչիլ յաջ եւ յահեակ' երբ Բուլզօն վրայ
հասնելով առաջին ջոկատիւ ու մի նոր ուղղութիւն
տալով պատերազմին տարաւ յա զթութիւնն:

Յայսմ մարտի՝ Խաչակրը քաջ տեղեկացան Տաճ-
կաց քաջութեան ու յառաջ խազալով ի մէջ Փոխ-
գիոյ հասան ի Կիլիկիայ, անհրաժեշտ կարեաց եւ
ուտեսուից նուազութիւնն մեծ կորուստ պատճառեց:
Տարսոն քաղաքը, ամենահարուստը ի բաղաքս Կիլի-
կիոյ, եղեւ առիթ շիփութեան ի Խաչակրս ի մէջ

Պըտվէնի, եղբօր Գօտըֆրուայի եւ Թանկրէդի, որք կը պայքարէին ընդ իրենարս իւրեանց դրօշակները տընկելու յատկացման մասին քաղաքի պարսպաց վերայ: Պըտվէն շարսնակեց իւր արշաւանքն մինչ ի շրջակայս Եփրատայ. Եղեսիս էր ի միւս կողմն գետոյ, բնակիչքն էին Քրիստոնեայք. սոքա խմանալով, որ արին Պըտվէն գտանի ի զօրս, հրաւիրակ առաքեցին առնա գալ եւ իշխել իւրեանց վերայ, ու այսպէս հիմնուեցալ յԱսիա մի քրիստոնեայ պետութիւն, որի հետ կցեց Պըտվէն Սամօզա' գնելով մի տաճիկ Խմիրից, եւ Սարումէ' գոր նուանեց:

Միւս Խաչակրիք ժողովուեցան Անտիոքայ առաջեւ՝ ուր կիշխէր Բաղդատի սուլթանի մի եղբօրդրդին, ալս քաղաքիս դրաւումն անհրաժեշտ էր Խաչակրաց' իւրեանց մեռնարկութեան յաջողութեան մասին: 600000 զօրից միայն 500000 մնացածը ի 45 Հոկտեմբերի 1097 ին սպաշարեց զայն: Շատ ալիսներ անցան կատարեալ հանդարտութեան մէջ, պատճառ որ, չորեք կողմն արզաւանդ լինելով ոչ սակաւ կարիք կարդասաւորէին. սակայն յումպէտս գործածելով շուտով զօրաց պարէնն պակասեցաւ եւ ի վերջոյ հարկադրուեցան անառողջ կերակուրք ուտել. երիվարաց թիւը որ

կը հասանէր մինչ ի 70000, իշաւ ի 2000, որը հիւանդութեամբ եւ որը սպանմամբ՝ ուտելիք պատրաստելու հիւանդութեանց առթիւ յոդունք ենթակայ եղեն մահուան անողոք վճռին, ալլը վնատելով լրելեայն խոյս ետուն, ի մէջ որոց Պետրոս, հեղինակն այս ամեն ծեռնարկութեանց, որ ի ժամանակի փախստեան հասաւ Թանկրէտ ու յետս բերաւ:

Զօրաց գլխաւորք ի խորհուրդ մտանելով հրեշտակ առաքեցին առ Կոստանդին արքայ Հայոց, որ իրազեկ լինելով նոցա տառապանաց' ուղարկեց Խաչակրաց առատ ուտելիք եւ պարէնք: Այս պատճառաւ Նատինք քաղաքը առնելէն գլնի յղեցին առ նա բազում ընծայս ի կողոպտից քաղաքին ու անուանեցին զայն ապարէզ, Chevalier, ասպետ, եւ Consul, հիւպատոս Հայոց:

Այդ ապարախտ միջոցին (սովո) հասաւ եւ մի ձենովական նաւ, որ բերել էր պաշար եւ ուտեստ. զօրքաց քաջութիւնն իենդանացաւ, ըստ որում ընդ զարնան հիւանդութիւնք դադարեցին: Եւ առատութիւնն սփուռեց ի բանակի: Բայց գեւ պաշարումն ըն յառաջացած՝ իրազեկ եղեն, որ 200000 յանձանց քաղացական մի զօրք կը յառաջանար յաղատութիւն Ան-

տիոքայ. Մէճու գեանց զիշաւորն Պարսկաստանի Պարխարուս սուլթանն էր ուղարկում. հրամանատարն Մուսուլի իշխանն էր: Բարեբաղտաբար այդ գուգազգ երեք շաբաթ կորցրած ընդունայնարար այդ գուգազգ երեք շաբաթ կորցրած ընդունայնարար այդ գուգազգ բանակի Խաչակրաց, Ստեփան Բլուայ այնպիսի մեծ յերկու ըլբռնեցաւ, որ չոքան կրկին չը վերադառնալու 4000 անձամբք, եւ ըստ որում այս վաստութեան օրինակը կարօղ էր ունենալ հետեւօղք, ուստի իշխանը մոտադիր եղեն ընդունել Բօէմօնի մի առաջարկութիւնը, որով պիտի կար օղանապին տիրել քաղաքին. այս իշխանս խաճանակցութիւն էր մտել մի դաւաճանի հետ, որին յանձնել էին բերդի ամուր տեղեաց մէկ պահպանութիւնն, դաւաճանն խոստացել էր մատնեի քաղաքն ու Բօէմօն տեսանելով Խաչակրաց վիատութիւնն յայտնեց նոցա, թէ կարօղ է ինքն մի մեծ գումարի միջոցաւ յանձնել քաղաքը զօրաց եթէ իւրեան եւ իւր յաջորդաց կը տան Անտիոքայ բացարձակ իշխանութիւնն: Հակառակ ճգանց Արյօնին, որ կը յիշեցնէր Ալէքսի կայսեր տուեալ երդումն, Բօէմօնի լոնդիորն ընդունուեցաւ, ի պիշերի մի քանի Խաչակրաց ելին պարսպի վերայ չուանէ սանղիսի միջոցաւ,

ոյր դաւաճանն ինքն էր կապել ու բացին պարսպի պաղտնի դրանց մէկը իւրեանց ընկերաց: Որպիսի զարմացումն պատեց քաղաքի բնակիչըք, երբ առաւտիւն տեսան Քըլիստումէից դրօշակը ծածանում է ի քաղաքի եղած մի բլրի վերայ. յայնժամ սկսաւ մի զարհուրելի կատորած ի փողոցս եւ ի տունն. Խաչակրաց ոչ մի հասակ եւ ոչ մի սեռ խնայեցին. սպանելոց Թիւն եղեւ 40000: Ահա զկնի իննամսեայ պաշտրման այսպէս առնուեցաւ Անտիոք յ9 Յուզիս 4098 ամի՞:

Քայց դեռ Խաչակրաց ճակատադիրն նոր աղէտք պիտի կրէր. յերրորդ աւուր հասաւ Պարսկական զակիշը ու այնպիսի կերպիւ պաշարեց քաղաքը, որ սովոր չանագանեց Երեւան լինել: սովաւ զադարեցաւ հնագանդութիւնն, պատճառ որ՝ ոչ Թէ միայն սոսկ զինուորք, այլ եւ աղնուականք անգամ իշանելով ի գիշերի փախստեամւ պատերից. գնացին ի բանակն Տաճկաց ու դարձան ի կրօնս նոցա: Խորին յուսանատութիւն կը թագաւորէր. չկար ոչ մի հնար փրկութեան, յորժամ մի մղնաւոր ներկայացաւ Արյօնին Պարթէլէի անուամբ ու ասաց, որ Անգլէաս առաքեան չորս անգամ Երեւեցել էր իւրեան յանրջի ու հրամայել էր

ցուցանել իշխանաց Ա. Պետրոս Եկեղեցւոյ մի ան-
կինը, ուր Թաղուած է Գեղարդը, որով խոցուեցին
զկողս Քրիստոսի: Կոմսը մոտածելով, որ մի սոյնպիսի
յայտնի երեւոյթ կարօի էր հիացումն ազդել եւ ի քա-
ջալերութիւն ածել գևաչակիրս, հրամացեց պեղել գե-
տինը, յատնուեցաւ օծեալ Գեղարդն (՝) ու մի յաջող
վախճան արգասաւորեց. ի քաղաքի կային միայն 500
երիվարք. ուստաւորք կիսամերկը դալկացած էին ի
սովոյ, սակայն մի յարձակում ճեռարկեցին. Կոր-
բակօ, Մուսուլի իշխանն, սահերանց կը խաղար այդ
լուրդ իւրեան տալու միջոցին. առանց կասելոյ իւր
խաղից՝ ծաղրեց այդ խելացնորքը, յորոց եւ ոչ մինն
ըստ իւր կարծեաց պիտի կարօւանար զերծանիլ իւր
սրից. բայց նախ քան զմուտ արեւոյ իւր զօրքը ընկ-
նեցան Խաչակրաց քաջութեան առաջեւ ու կորոյս յաղ-
թութիւնն. սոյն հրաշքս, որ տեղի ունեցաւ ի 28
Յունիսի, կրօնական արարողութեանց մէջ մուծին:

Իշխանք հաւատարիմք իւրեանց խոստման ցանկա-
ցան տալ զԱնտիոք Յօէմօնի. այլը ընդդիմացան. —
Երկպատակութիւնն ծագեցաւ ու մինչ այն աստիման
հասաւ, որ զօրքը սկսաւ ընդդիմանալ ու սպառնալ
իրոյ ճարակ տալ քաղաքը, եթէ վիրչ չտան այդ խը-

ուովութեանց. զինի բազմազան կազից տուին Յօէմօ-
նի: յԱնտիոք զրաւեցաւ ի կենաց առաքինի Էմար ե-
պիսկոպոսն, որ միշտ իւր քարերար իշխանութեամբ
կը սանծահարէր յոռի վարքը:

Անտիոքայ վերաբերեալ վէճն չէր միայն Խաչակ-
րաց պահողն ի քաղաքի. Եպիպտոսի Ֆէթիմայ Խէլի-
ֆայն, որ կը համարէր այս նիզակակիցները, որպէս Թի-
կունք ընդդէմ տաճկաց, յորոց զրաւել զերուսաղէմ.՝
այլ եւ ընդդէմ ներքին Թշնամեաց կամեցաւ ընդ նո-
սա գաշինս կուել՝ տալով զերուսաղէմ նոցա. բայց
Խաչակրաց պահանջելով, որ նա հրաժարական տայ
բոլոր Պաղեստինից հաշտութիւնն զլուխ չեկաւ. յամ-
եւեանն Մարտի 4099ի քրիստոնեայ զօրքը Թողեց
զԱնտիոք ժամադիր լինելով ի Լառողիկէ. որ էր միմի-
այն քաղաք ի Սիրիա պատկանող Կ. Պօլսոյ կայսերաց.
անտի զօրքը չուեց զէպի հարաւ ընդ լերինս Լիբանա-
նու, ուր երբեմնակի սփոփանք էր գտանում ի Ճե-
նովացւոց ու նուանելով Տրապոլսոյ, Տիւրոսի, Սիրո-
նի եւ Կեսարիոյ տաճիկ իշխանքն հասաւ յԱքիայ,
որոյ կառավարիչն խոստացաւ յանձնել իւրեանց քա-
ղաքը եթէ յաջողէին առնուլ զերուսաղէմ. ապա զը-
րաւելով զՅուպակէ նաւահանգիստ՝ հասաւ Յունիսի 6 ին

մի լեռան վերայ, որոյ ստորոտը կը գտնուէր Երուսա-
ղէմ:

Ո՞րպիսի ուրախութիւն, ո՞րպիսի ցնծութիւն, որ-
պիսի աղաղակ' երբ լսուեցաւ ծայն՝ ահա Երուսա-
ղէմ: Ունայն տեղ կը նկրտին՝ ի հանդարտութիւն բե-
րել նեղացած զօրքը. սրացաւ առժամայն պարսպաց
վերայ. բայց զբաղարն առնուկ դիւրին չէր: Խփթիխար
Կմիրն յանուն Խէլիֆային Եգիպտոսի կը պաշտպանէր
բաղաքն 40,—60,000 զօրք մինչեռ Գրիտտոնէից
գուգազը բաղկացած էր 20,000 հետեւակազօրից
եւ 1500 հեծելազօրից, չունէր կարեւոր պիտոյք, ոչ
ուտեսու, ոչ ջուր, ոչ փայտ պատերազմական մեքե-
նայս կազմելու: Սակայն կրօնական եռանդն ոյժ
պարգևեց անզօր զօրքին եւ մարտական գոշիւնն
« Աստուած կամի » ներշնչեց ի նոսա մի եւ նոյն
Երկնային աղքեցութիւնն, որ երեք տարի առաջ աղ-
ղել էր ի Գլէրմոն: Մի ձենուական նաւ այդ տարա-
րախտ միջոցին բերաւ գինի եւ պաշար, սակայն չը
կարողացաւ ծարաւահոյծ զօրաց տանջանաց վախճան
տալ, ծիանք եւ գրաստք կորան: Առջններ Սիւրէմի
դուին մի անտառակ, ուր կային կարեւոր փայտք ի
կազմումն երկու շարժիւն բրգաց, ուստի Յուլիսի

9 ին կատարելով մի Թափօր Սուրբ քաղաքի չորեկ
կողմը, որպէս ի հնումն Յեսու յԵրփով, ի 4 լն փոր-
ծեցին թշնամոյ վերայ. մի յարձակում, բայց յետ
մղուեցան. Երկուրդ օրը կրկնեցին ու Գօաքֆրուա
Բոլոն երրորդ *) անմն եղեւ, որ ցայտեց քաղաքի
մէջ ու դրունքը բացաւ զօրաց: Խաչակիրք մտին ի
փողաց եւ ի տունս անօմի առիւծոց կատաղութեամբ:
Աստուծոյ դէմ գործեալ նախատանաց վրէժինդրու-
թեան արիւնը գարձեց նոցա վազք. Տաճիկ, Հրէայ,
կին, մանուկ ոչ ինչ չը խնայեցին, քանզի յայտնել էին
թէ ով որ առաջ մտանէր ի մի տուն, իւր ժառան-
դութիւնն էր: Կարքետոն քաղաքի առմանէն զկնի դեռ
սոյնափիսի կոտորած չէր տեսնուած. ի մզկիթն Օմարի
յաղթողը ընկլմուած էին յարեան մինչ իւրեանց ոտից
կոճղն: Բնակչաց մի սակաւ մասն զերծաւ ի մահուա-
նէ:

(*) Երկու եղբարք Լուղով եւ Անժիլիկը Կոկն առաջնք:

հանգերծ: Ընդունեց Թաղաղութեան առաջարկութիւնն, բայց պարկեցաւ իշխանն շառագունեց Թագ կապել անդ՝ ուր Փրկիչը պսակուել էր փշեայ պսակօք: Հիմնից էր նա Երուսաղէմայ Թաղաւորութեան, սակայն կը կրէր սուրբ գերեզմանի պաշտպանի անունն:

Բաց ի պետութենէն Անտիոքայ՝ ուր կը պայպատէր Քօչմոն, եւ կոմութենէն Եղեսիոյ՝ որ տարածիւր միմչ յԵփրատ եւ ուր կիշխէր Պըտվէն, եղրայր Գօտըֆրուայի, հիմնուեցան եւ մի քանի աւատառու պետութիւնք: Սրին Թանլրէդ հիմնեց Գալիլիոյ եւ Տիբերիոյ իշխանութիւնն: Ուայմօն զը Թուլուգ արդէն տէր Թօրմօզի ի Փիւնիկիա՝ կը ժառանգէր դՏրապօլիս, եթէ ի պաշարման սոյն քաղաքիս լը փոխէր յաստեացս*) այնպէս որ, Տրապօզոյ կոմութիւնն հիմնօն իւր որդին Բէքրթրանց եղեւ: 4109 ին: Յապագայի եղեն ու կոմաք Ցուպաէի, իշխանք Տիւրոսի, Կեսարիոյ (Պաղեստին), Նապուտոյ, Պէրությո այլովքն հանգերծ: Բոլոր այս փոքր պետութիւնք էին վիճակը

Պատրէցին գագաղաւ առաջնորդ Թաղաւոր, որ արժանագոյնն էր իւր քաջութեամբ եւ առաքինութեամբ

(*) Խաչակրաց Ժամանակակից Հայ պատմապիր Ուրէայնցին կատէ թէ ի Ժամանակի առման Երուսաղէմայ անդ կը գտանուէր եւ Գրիգոր Վայառէր:

(*) Այս պատահարքս զետեղեալ աստ յամբողջութիւն ցուցակաց մասնաւոր պետութեանց, սկսանէ ի 4105 է: Ե. 3

Երուսաղէմայ Թագաւորութեան քայց Անտիոք եւ Եղեսիա անկախք էին:

Դեռ նոր տիբապետեալ էին Խաչակիրք քաղաքին, ևրբ Ա. Յուսալ վէզիրը եկն լընդէմ Խաչակրաց 440,000 զօրօր Խաչակիրք հազիւ 20,000 զօրը ունէին. բայց Տաճկաց յաղթօղը կենդանացեալ կենարաք խաչի յասմնմամբ՝ հալածեցին այդ վայրագ մարդկանց հրասակըն: Ս. Ակազօնի պատերազմն ի 42 օգոստոսի 1099, հայթայթեց Երուսաղէմայ առատ ուտելիք, ծիանք, գրասնամք յաջապ երկրագործաց. սակայն Գօտը Փըրուա անզօր էր պաշարել զԱ. Ակազօն, որ էր պատնէշ անհաւատից:

Ա. Դ. Ե. Երուսաղէմայ 1099:

Գօտը Փըրուա Թագաւորութեան առաջին օրէնսդիրն եւ վեհապետն եղեւ: Երուսաղէմայ պատրիարքի, իշխանաց, սեպուհեաց եւ հպատակաց խորհրդով ու տըրամազրութեամբ՝ յանձնեց ներհուն եւ խոհեմ անձանց ժողովել ի բերանոյ արանց, այլ եւ այլ ազգաց բազմազան օրէնքն եւ սահմանադրութիւնքն եւ ի գիր արկանել զնոսա. ապս գումարելով պատրիարքին եւ սեպուհեացս՝ որոշեց ամենաօգտաէտքն ու կազմեց մի

Ժողովածոյք օրինաց, որ անուանեցաւ Ատեան եւ օրէնք Երուսաղէմայ: Թագաւորութիւնն հրատարակուեց անդամանելի եւ ժառանդական իդական նիւթով անդամ առ ի չողէ արական նիւթի. ժառանդ չեղած միջոցին Սեպուհը, այսինքն բարձր կղերն եւ Թագաւորութեան անմիջական հպատակըն պիտի գատէին ընդարձութիւնն. պատրիարքին անկ էր Թագավորիք: Բոլոր Թագաւորութիւնն բաժանուած էր Սեպուհութեան վերայ. Սեպուհութիւնքն, որոյ առաջնորդն եղեն Եղեսիոյ Կոմութիւնն, Անտիոքայ իշխանութիւնն եւ հուսկ յետոյ Տրապօլտոյ իշխանութիւնն, ժառանդականը էին. Թագաւորը կարող էր տալ իւր իշխանութեան կամ արքայական Սեպուհութեան միամասն, որպէս վիճակ, բայց սովու ստացիչը չէին վինում անմիջական հպատակը Թագաւորութեան:

Գօտը Փըրուա հաստատեց երկու դատարան. մինն կրչեցեալ բարձր ատեան ուր ինքն կը նախագահէր եւ կը դատէր ընդ Սեպուհեաց ավնուական եւ աւատական վէճերն. երկրորդն կրչեցեալ Ստորին ատեան, « ատեան ծերակուտի», ուր կը նախագահէր մի զերակումն իրաւագիտաց քաղաքի. կը դատէր զիւղաքաղաքացւոյ գործքն թէ անձնական, թէ իրական եւ թէ բրէական:

Անէշալն, դրան առաջին պաշտօնեայն կը զատէր հոգեւորականները, դատաւորքը եւ սեպուհքը. սորա հաստատեալ էին դատել այն անծինքը, որք իրաւունք ևնէին յանդիման վինել յատենի Գերակոմսաց, զոր օրինակ հնաշխարհիկ քրիստոնեայքն: Դրան երկրորդ պաշտօնն ըստանձնեալ էր սպարապետն, որոյ ետեղակալը Մարաշախտ տիտղոսն կը կրէր: Եկեղեցին կարգադրուեց հանգոյն արեւմտեան Եկեղեցեաց, բայց իւր անկախութիւնն ի Թագաւորութենէն աւելի մէկին եւ բացարձակ կերպիւ յայտնուեց. միայն արտաքոյ կարգի պարագայից մէջ նա օժնութեալ կը մատուցանէր արքային:

Օրինաց մատեանը պահուեցաւ Սուրբ Գերեզմանատան Եկեղեցւոյ մի արկղի մէջ, սակայն նորա բնագիրն ընդօրինակեցին, պատճառ՝ որ մէն մի ասպետի եւ դատաւորի պարտաւորութիւնն էր զիտենալ զայն բերանացի ու միայն ի տարակուսական պարագայս կը նայէին բնագրին: Սոյն միակ օրինակն կորաւ 4187 ին, երբ Սալահաին յափշտակեց զերուսաղէմ: ապաքէն հարկ էր վերականգնել զայն ի բերան առեալ ասպետաց յիշորութեանց միշտցաւ: Ի վերջոյ ժան Իրէլացի, Կոմս Յոպակէի վերագրեց օ-

րէնքըն, որբան որ ինքն եւ այլք կը յիշէին, այս աշխատութիւնս եղեւ ի վերջնում ժամանակի 1252 ին, քանզի անդ կը յիշեն Սիրեն քաղաքի պաշարումն, որ անձնատուր եղեւ այդ իսկ թուականում: Ժան Իրէլացի եմոյծ իւր Խմբագրութեան մէջ այն զատաստանական մեւը՝ որ Ֆիլիք Շաւարացի ուն յօրինեալ էր մի եւ նոյն թուականում: Ֆիլիքս այս բնակէր ի Կիպրոս ուր Երուսաղէմայ օրէնքն մուտ գտաւ. 4192 ին: Կոյնացէս ի կիր արկղին Բիւզանդեան Լատին Կայսրութեան մէջ. ի 4424 ամի Վէնէտիկոցիք Ենթարկեցին զայն ի վերաբնութիւն:

Հազիւ Գօտըֆրուա քայբայեալ էր յիւր իշխանութեան, երբ ներկայացաւ մի ախոյեան, որին պարտ էր վինել իւր հապատակ: Պատրիարքական պաշտօնն նախ յանձնուած էր ան intérîm առ ժամանակաւոր Արնութիւն, Կորմանտիոյ ղիւանաղպրին. բայց ժագորեք, արքեպիսկոպոս Պիգայի հասանելով պապի մի յանձնարարութեամբ՝ բարձրացաւ յաթու պատրիարքութեան ու զրաւ թագի զուլս Գօտըֆրուայի, որպէս կալուած եկեղեցւոյ: Սոյն հոգեւորականս յայնմ հետէ եցոյց մի մեծ իշխանութիւն բոլոր քաղաքական գործոց եւ Թագաւորի վերայ, այդու յայտ ածելով որպէս թէ մտաղիք է ի-

բագրծել յարեւելս այս յատակապիծը, զոր Գրիգոր
է. կը տածէր յաղաց Եւրոպիոյ կամ լա եւս ու-
նիմ ասել՝ յաղաց աշխարհի: Գիյոմ Տիւրացի,
պատմագիր առաջնախաչակրութեան կը պատմէ, որ
ի 1065 Մօսթանսէր - Բիլլան Եղիպտոսի Խէլիքայն
պարզեւեալ էր Երուսաղէմայ Եղեցւուն, քաղաքի սի
քառորդ մասէն՝ կործանեալ պարիսպն վերանորոգելու
թէութեամբ. Ֆագօրէր չը բաւականանալով մի քա-
ռորդ մասէն պահանջեց բոլոր Երուսաղէմը, որպէս
սեպհականութիւն Տեառն՝ Ցոպպէ քաղաքաւն հան-
դերձ, զոր Խաչակիրք վերստին նորոգեալ էին. բա-
րի, խոնարին, բարեպաշտ Գօտըֆրուան առ ի սիրոյ
Խաղաղութեան խոստացաւ զիշանիլ այդմ, խորեւաց մի
քանի այլ քաղաքներ տիրապետելուն պէս. եթէ այդ չը
լինէր ի կենդանութեան իւր, պատրիարքը պիտի ժա-
ռանդէր անմիջապէս զԵրուսաղէմ եւ զՅոպպէ:

Ի հաշիւ առնլով զԽաչակիրու' ի ճահ է մեզ հե-
տեւել ընդհանուր սովորութեան, որին նայելով Եօթն
ահազին արշաւանք յընթացս երկուց դարուց յորչոր-
ջուած են Խաչակիր անուամբ, բայց ըստ իրականու-
թեան մյնքան բազմաթիւ արշաւանք եղեն յայդ Եր-
կուս դարս, որոց թիւը որոշել անհնարին է: Նախ

քան զԳօտըֆրուա Բովզոն Վէնէտիկցւոյ Խաչակրաց
մի տորմիղ ժամանել էր յեգերս Սիրիացի, զուն մի
ժամանակէն զկնի 1099 ին, հանրապետութիւնն լր-
դեց 200 նաւերէ բաղկացեալ մի նաւատորմիղ:
1104 ին ձենուացւոց եօթանսսուն պատերազմիկ
նաւը հասան եւ ազա 1108 ին եւս բազմագոյն. ան-
կարելի եւ յումպէտս իցէ ծանօթացնել Խտախոյ
հանրապետութեանց բոլոր արշաւանաց, զի ժամանա-
կակից պատմագիրք անորոշաբար կը խօսին: Միայն
հուն մի ժամանակ Ս.սկալոնի պատերազմէն զկնի
յոլով իշխանք, Փլանտարիոյ կոմսն, Նորմանտիոյ դուք-
սն, Եւստափէոս Բովզոնի կոմնն վերադարձան յԵւ-
րոպա ընդ 20,000 Խաչակիրս. զրեթէ այդ թուիդ
հաւասար մի թիւ մնաց ընդ Ռայմոն Ճիլի, որ դեռ
մի քանի ժամանակ բնակեցաւ ի Պաղէստանի ընդ Կոմիլն
Եղեսիոյ, ընդ Քօէմոնի իշխանին Անտիոքայ եւ Թանկ-
րէդի իշխանին Տիբերիոյ եւ Գալիլոյ: Գօտըֆրուայի
զօրութիւնն նուազեցաւ մինչ ի 500 ասպետ եւ 2000
հետեւակ:

ՊԱՐԱԳԵՆ ԵՐԵՄԵՐ ԱՆԴԱՆՈՐ ԵՐԱՌԱՋԵՆՅ:

Կ 17 Օգոստոս 1100' Գօտքքըրուա կնքեց իւր մահկանացու կեանքն *):

Պատրիարքն եւ թանկրէդ յայտնեցին իւրեանց ի նպաստ իշխանին Անտիոքայ, որ զուցէ հասանէր, եթէ բանտարկեալ չը լինէր ի ծիռս Իրն Գանջենդի **), որ էր հիմնիչ մի տաճիկ հարստութեան ի Սեբատիա, որ ի Հայաստան. սա ճերբակտեալ էր զրօէմոն ի պաշարման Հալէպի, զոր վերջինս կը տենչար կրցել իւր Անտիոքայ իշխանութեան հետ. ուստի ի բացակայութեան նորա' Գօտքքըրուայի կուսակցութիւնն առաջարկեց սորա եղքօր Պըտպէնին, որ ընդունեց

(*) Պատրիարք Ամի մեռուա կոսանդին Ասպետ եւ Մաքրէդ չայց իշխանն հինգ տափի պայազատութենէն զնի. իւր անդրանիկ որդի Ծորոս Ա. յաշորից իրեն, սա տաւ Յունաց եւ Սկիթացւոց ծեռաց յուրի բաղաբը եւ աւանք ու մեռաւ 1425 ին:

(**) Բայտ աւանելոյ Հայ պատմազրաց, այդ Գանջենդն էր Հաչ, որ նեղեալ ի Յունաց զնաց առ Պարսս ու ուրանորդ հաւատը ընկալաւ Պարսից արքայից Սեբատիոյ կուսակարութիւնն. եւ եղթ Անտիոքայ կոմիր զերի ընկալ, Վասիլ մի Հայ իշխան մականուանեան Գող, զնից Բօէմոնը Գանջենից 40,000 զամնէկան տալով ու առաքեց յԱնտիոք իւր տեղն: Թէեւ պատմութեանս հեղինակն ոչինչ չէ միշում Բօէմոնի Վասիլ ծնուամբ ալատութեան մասին, բայց ոչինչ տեղիք չունիմք կասկածել մեր պատմազրաց հշմարտութեան վերաց այդ մասին:

Ս. թ.

Ոէեւ իւր Եղեսիոյ կոմսութիւնն, որ Թողեց իւր եղբօրորդի Պըտպէն Բուրգին աւելի ընդարձակագոյն էր քան Երուսաղէմայ Թագաւորութիւնն: Արի՝ բայց կրքուտ եւ ժլատ Թանկերան չը կամնալով հապատակել մի անձի, որին Երկար ժամսնակէն ի վեր կատէր, նախամեծար համարեց տալ ի ծեռս նորա իւր Տիբերիոյ կոմսութիւնն ու զնալ յԱնտիոք, քան նորան յարգանք մատուցանել: Պըտպէն սահմանեց այդ վիճակը ի նպաստ Հուդ դը Օմէրի: Բայց մի հաշտութիւն տեղի ունենալով 1109 ին, Թանկրէդ ստացաւ զՏիբերիա, զԼայֆա եւ զԲէթէնէմ, որպէս վիճակը Երուսաղէմայ Թագաւորութեան:

Գագօրէր պատրիարքն առաջ մերժելով Թագաղրել զՊըտպէն, սա կորպեց ի Ժեւանէ նորա զԵրուսաղէմ եւ զՑուպիէ ու միացոյց վերստին ընդ միավետութեան. պատրիարքն զիշաւ յայնժամ ու Պըտպէն օծուեց ի Յեթղէնէմ, պատմառ որ՝ քրիստոնէական խոնարհութիւնն Թոյլ չէր տալիս զգենուլ ծիրանի արքայական Փրէկի չարչարուած վայրում:

Խաչութեան Լուսաբարուաց և Գէրմանաց ազ:

Անցել էին հազիւ Երկու տարի Երուսաղէմայ յաղթութենից յետ, նոր Երանք Խաչակրաց բաժանեալ

յերիս մասունս զիմեցին ի Պաղեստին: Առաջինն քաղկացեալ էր յիտալացւոց, ի Գաղղիացւոց եւ ի Գերմանացւոց թուով 50,000 հեծելազօրք եւ 100,000 հետեւակը, ընդ որս յարեալ էին եւ մի բազմաթիւ հոյլք կանանց, մանկաց եւ ծառայից, եթէ ստոյգ են եւ չափաղանց չեն ժամանակակից պատմազրաց հաշիւքն: Անդ գտանէր եւ Անաէլբ Արքեպիսկոպոս Միլանայ ընդ երկուց Կոմսից Լուիսարդիոյ, Ստեփան դը Բլուա կոմսն, որ վերագալնավուկ ընդ նապուկ առաջին Խաչակրութիւնից յԵրոպա, իւր կնոջ Նորմանտիոյ դրսի քեռ խրախուսանօք եկել էր ջնջել այն արաստ եւ բիծն, որ այս փախուստ զրոշմել էր իւր համբաւին. կային եւ այլ ասպետք: Գերմանացիք, որ բատ յորդորանաց Հենրիկոս Գ. ի *) ընդունել էին Խա-

(*) Հենրիկոս Կայսր Գերմանիոյ, էր որդի Հենրիկոս Գ. ի. սս Գրիգոր Ե. Պապի հետ ունեցած վիճից եւ կաղից պատճառաւ բազմում յեղափոխութիւնք առթեց ի Գերմանիա: Հենրիկոս ամբաստանուած էր, որպէս յարեալ Սիմոնակնութեան եւ իրօք այս Կայսր իւր երիտասարդութեան ժամանակ բալրովին զորիկ էր յաւարհնութենէ: Պայքարումէր պապի աշխարհական իշխանութեամբ վերաց, վասն որոյ գումարելով մի ժողով 4076 ին, ուր ներկայ էին Սիմոնականութեամբ ամբաստանեալ հոգեւորականբ, պահմանեցին ծղել Պապը աթոռից ու մի նորը ընդունել. Կայսրն

չակրութիւնն, պատճառ որ' այս իշխանս առ ի ստանալ զարծակումն ի բանադրանաց' յայտնել էր թէ մըտաղիր է ուղեւորիլ ի Սուրբ Երկիրն, միացան այդ գորքի հետ: 4404 ին Զատկի մօտ հասան ի Նիկոմիդիա ու Խնդրեցին Ալէքսի Կայսեր տալ իւրեանց զիսաւոր՝ Ռայմօն Թուլուզցի ծեր կոմըս, որ կը

իւր նամակի մէջ Գրիգոր Ե. ին այսպէս քրեց հասցէն ւառ Հիւտեկան, որ յէ Պապ, այց մի վատրար ճգնաւոր: Պապը առաթուր կոփելով Հենրիկոսի ժողովի ֆիռու բանադրեց զնա ու անկեալ հրատարակեց Գերմանիոյ եւ Խոտայից զահից (ըստ որում յանձնամ Խոտայի Գերմանիոյ կը պատկանէր), այդ պատճառաւ յորիք իստո կասեցան Հենրիկոսից, այլը զանակից լինելով Պապի հաւանութեամբ ընթրեցին 4077 ին հակակապր Սուստիդ գուրս Բօտօնիին: Հենրիկոս էւ առնելով Հոռոմ, հալածնեց Գրիգորին ու Կղէմէք Գ. անուատիր մէկն հակապատ զրա անդ: Սակայն այս Կայսեր վերջին տարին շատ խոնութեամբ անցան. իւր հարազան օրդիրն Պապերի զրբմամբ, որք կուսուցանէին թէ արքայութիւնն կժառանգէր, եթէ նորա հնազանգութիւնից եա զառնաթ, ապստամբեցան իւր գէմ. Երկրորդ որդի Հենրիկոսը խառբէութեամբ բռնելով իւր հայրը, բանտարկեց եւ կապուց զնա յիշխանութենէ: Խենթ Հենրիկոս Գ. մեռաւ ի Լիէն բանուիր մէջ 4406 ին բանադրամ, անիւրա պապերը, որ նորա զդրախսութեանց պատճառը էին եղել եւ նորա մնացորդը անփառ չը թողին հանգէն, հանելով ի հողոյ աստ անդ էին շրջեցնում մինչեւ որ մինդ տարուց յետոյ ազատելով մեռեալը ի բանադրանաց թաղցին:

գտանուէք ի Կ. Պօլիս. այս հինաւուրց մարտականս, որոյ մօտ էր օծեալ գեղարդն, ընդունեց հրամանաւարութիւնն, բայց ոչ անազան նկատեց, որ իւր ազգեցութիւնն իշխանութիւն պիտի չունենար մի ան-կիրթ զօրքի վերայ, որ կը յարակացէք ի միտս զնալ Սէլուգեանց իշխանութեան կենդրօն Յաղղադ քա-ղաքն տապալիք: Առաջնորդեց այդ յելուզակ զօրաց մինչ ի կապադովիա, ուր յամեանն օգոստոսի 1104 Իբն Դանըշէնո իշխան Մէլիտինոյ եւ Գիմ Ա.սան Նկոնիոյ Սուլթանն ի փախուստ դարձրին: Ռայմոն զզուելով մի դոյնափիսի հրամանաւարութիւնից, որ չունէք յարդ, պատերազմի հետեւեալ զիշերն խոյս տուաւ. առաւոտեան զօրքը անզուիս տեսանելով իւ-րեան ու ըմբռնուելով մի պամական (քանիզ) զարհու-րանքից ցիր եւ ցան եղեւ, թողլով Սէլմուզնանց կա-տադութեան ի բանակի եղեալ բանանայքն եւ բաղ-մաթիւ կանայքն. այդ փախուստիդ մէջ 160,000 ան-ծինք ի կորուստ մատնուեցան:

Երկրորդ Գաղղիական մասն 45,000 թուով ընդ հրամանաստարութեամբ Գիլյոմի, կոմսին Նըլիքի, բըռ-նեց Լօմբարդացոց ուղին. բայց այնափիսի կերպիւ ընաջինչ եղեւ Հալի վտակի առընթեր, որ միայն դըլ-

խաւորք ու 700 անծինք հասան մերկ յԱնտիոք, ուր հիւրընկալուեցան ի Թանկրէտէ:

Գիլյօմ կոմս Գիլէի ժողովեց 50,000 Գասրօն եւ ընկերակցութեամբ չուգ Վերմանտացուոյ, որ ունե-ցեալ էր Ստեֆան առ Բլուայի վիճակն Գուի Լուսին-եանի համահայր եղօր Ռայմօնի հետ անցաւ ի Հռենո-սէ ու միաւորեց Վէլիք Գ. Բաւիէրի զքսի եւ Հենրի-կոս Գ. Կայսեր դստեր Խոյսի հետ: Այս երրորդ մա-սրս անցանելով ի Հունկարիոյ եւ ի Բուլղարիոյ են-թարկուեց առաջնոց վիճակին. ըստ ոմանց Խոյա ան-կաւ ի ծեռս Տաճկաց ու եղեւ մայր Զէնկի Ռթապէ-կին. Վերմանտիոյ կոմսն զրաւեցաւ ի կենաց ի Տար-սոն իւր վիրաց պատմաւաւ. Վէլիք խոյս տալով կո-տորածից վերադարձաւ յԵւրոպա, բայց հասանելով ի կիպոս, ընկմեցաւ:

Գօտըֆրուայի յաջորդ Պըտիէն Առաջնոյն ընդունած տկար օճանքն, գոր յիշեցինք, հաւանականաբար պիտի ց Փրկէին զերուսաղէմ մի արագ կործանմանէ, եթէ Պիտայի, ձենեվիյոյ եւ Վենետիկոյ Խուալուկան հաւ-րապետութիւնքն հզօրապէս չը նպաւտէին. Թագա-ւորք կարգեց ընդ նոսս մի սահմանադրութիւն, որոյ գօրութեամբ յիշեալ հանրապետութիւնք գործակից լի-

Ներով քաղաքաց առևմանց պիտի ընդունէին նոյսա քառորդ մասն, եւ կողոպտից երիր բաժինն ահա դոցա օդնութեամբ Պըտվէն առաւ զԱրտուֆ, Կեսարիա, Ա-քեայ (1404) Տրապօլիս, Պէրութ (1409), որը թէ իւրեանց դրից եւ մեծութեանց պատճառաւ կարեւոր վայրը էին. այս հանրապետականքս կը նկրուէին հանապաղ օհան ինեւ Պաղեստինոյ Քրիստոնէից, քանզի մեծա-պէս կը վարձատրուէին Խաչակրաց տեղափոխու-թեամբ եւ իւրեանց նաւատորմիդքն անհուն վաճառք կը փոխադրէին յՈ.թեւելեաց յԵւրոպա ի վերադարձին:

Պըտվէնի Թագաւորութիւնն եղեւ մի պատերազ-մական Թատրոն ընդ ծով եւ ընդ ցամաք Եզիստոսի Խէլիքայից ցամաքային եւ ծովային գօրաց հետ. միան ի ձմբան գուլ կ'առնէին: Միւս կորմից Երու-սադէմայ Թագաւորութիւնն ի վտանգի Էր տաճիկ իշ-խանաց երեսէն, այս ինքն Դամասկոսի Մալիք Գոխմա-զի, որ մեռաւ 1404 ին, եւ ապա իւր որդի Թութուշի կորմից: Զանց առնեմբ նկարագրել բոլոր պատերազմ-քըն, յորում բազմիցս Քրիստոնեալը պանծացին յալթութեամբ ընդ հովանաւորութեամբ կենարար խա-ցին:

Պըտվէն, որ ստիպուած էր 4408 ին Թողուլ Սիրոն կարեւոր ամրոցի պաշարումը, մի յեղակարծ օգնու-թեան շնորհիւ 4410 ին առաւ քաղաքը. դեռաւուրց Նորվելիոյ Թագաւորք Միկուր 44107 ին ժողովե-լով 40,000 Սքանտինավացիք՝ ուղեւորուեց գէպ ի Սուրբ Երկիրն. հասանելով 4408 ին ի կողմանս Փոր-թուգալի՝ յափշտակեց յԱրաբացւոց դՂիզօն, Կէնտրա-եւ Ալկաէր, ու Ժամանելով անտի ի Պաղեստին նը-պաստեց Պըտվէն արքային յարման Միկոնի 4440 ին յամսեանն դեկտեմբերի. Թագաւորն ի վարձատրութիւն Միկուրի տուաւ նմա մի մասն ի Խաչակայտէ: Այդպէս բոլոր եղերական քաղաքք անկան Պըտվէնի իշխա-նութեան ներքոյ:

Խշանութեան Անուշուայ:

Թէեւ Անտիոքայ իշխանութիւնն անկախ էր յԵ-րուսաղէմայ, պատճառ որ Բօէմին երդուեալ էր հապ-տակ մնալ Կ. Պօլսոյ կայսեր եւ ինքնուրոյն կը կա-ռավարէր, սակայն սոյն իշխանութեանս հանգամանքն խիստ մտերմօրէն կապուած լինելով ընդ Երուսաղէմայ՝ հարկը ստիպումէ մեզ մի քանի խօսք ասել: Մինչդեռ Բօէմոն իդիպահնոցս կար ի Թանկրէտ, որ յայնժամ

զրկեալ էր իւր Թիբէրիոյ կոմսութենէն եւ կը կառավա-
քէր զիլնտիր եւ կը տարածէր այդ իշխանութիւնդ
յափշտակելով ի Յունաց Ատանա, Մամիսատրէ, Լա-
տիկէ: Ապա վերադարձնելով իշխանութիւնն Բօէմո-
նին, որ 1404 ին աղասուել էր Գանչմէնի ծեռից,
շնորհիւ Վասի Հայ Իշխանին — Խաղաց ընդ նա յու-
նութիւն կոմսին Եղեսիոյ եւ Յօսրէն իւր աղգակցին,
որ մի փոքր պետութիւն էր հիմնել նուաճելով գթէ-
բաշը, Մարաշ, Այնթապ, որք էին ի ծայրս Եղեսիոյ:
Շէմո—ուլ—Գօվլէ իշխան Մուսուլի եւ Պօլիման իշ-
խան Մարտինոյ կը գային զօրօր ընդդէմ այդ երկու
իշխանաց, այն պատերազմի մէջ, որ տեղի ունեցաւ
յեզերս Եփրատայ, Քրիստոնեայք փախուստ առին. Ե-
ղեսիոյ կոմսն եւ Յօսրէն գերուեցան ի Տաճկաց եւ
տարուեցան ի Մուսուլ:

1404 ին Բօէմոն ընկերակցութեամբ նախկին պատ-
րիարդ Դակօպէրի (Պապի Ազգաների մինն հանեալ
էին ի պատրիարքութենէ), Թոյլաւ դԱսիս ու չըրաւ
յեւրոպա օլոնութիւն որոնել ընդդէմ Խաչակրաց Թըշ-
նամնաց, որք էին ոչ Թէ միայն Տաճիկը, այլ եւ Յօնիք
եւ Արաքք ի բացակայութեան իւր յանձնեց կառավա-
րութեան դեկն Թանկրէդի, որ կը վարէր նաեւ Եղե-

սիոյ իշխանութիւնն ի բանտարկութեան Պըտլէն տը
Բուրգի: Թանկրէդ իւր գործունէութեամբ, իւելացու-
թեամբ եւ իւրեան ընտելական քաջութեամբ կատա-
րեց ըստանձնեալ պաշտօնը, 1405 ին նուաճեց Ար-
տաղին եւ 1407 ին Ապամէն: Սակայն երբ 1409 ին
Պըտլէն տը Բուրգ եւ Յօսրէն գերծան ի բանտէ,
Թանկրէդ՝ պատրեալ ի փառասիրութենէ մերժեց տալ
զԵղեսիա նմա, այս մերժումս արտադրեց մի քաղա-
քական մարտ, որով կողմանք միացան ընդ անհաւա-
տըս, եւ ի հարկէ այդ երկառակութիւնդ կարի վը-
պանգաւոր պիտի լինէր Երուսաղէմայ՝ եթէ քանի մի
ասպետք միջամուս լը լինէն եւ վախճան չտային
տղյապիսի մի վլիմի, որ մինչ ի մահ մի խորին ոխ
ձգեց Պըտլէնի եւ Թանկրէդի սրտից մէջ: Այս վեր-
ջնս մերւա ի 6 դեկտեմբերի 1412 յՄնտիրք. զգա-
լով իւր վախճանն կոչեց իւր մահուան անկողնոյ մօս
իւր ամուսին մատաղանաս Սէսիլին, որ էր դուստր
Ֆիլիք Ա., արքային գաղղիոյ եւ Տրապօլոյ աւաշըն
իշխան Բէքրթանի երկուտասանամեայ Պօն որդին,
ապա միացնելով նոցա ծեռերը պատուիրեց, որ դու-
գաւորումն ամուսնական կապերով երբ Պօն կը հա-
սանէ իւր ութեւտասաներորդ տարին: Անտիրայ կա-
6

Աավարութիւնն որ կը պատկանէր Քօէմոն Բ. ին,
Քօէմոնի չորեքամեայ որդույն, պատմառ որ՝ վերջինս
մեռեալ էր ի 444, Թանկրէդ յանմեց վարչութիւնն
Ռիշարի որդի Յօժէրին, Երդմնեցուցանելով զնա,
որ ի ժամանակի պահանջման վերադարձնէ այդ ա-
ւանդդ Քօէմոնին: Յօժէր մի անկար իշխան էր, նա
փոխանակ տարածանելոյ իւր սանի պետութիւնն, հա-
գիւ կարողացաւ եւ զայն պահպանել յերեսաց Թըշ-
նամեաց:

Պըտիէն արքայն 448 ին միշտանդուզն մեռնարկու-
թիւն արաւ. ընկերակցութեամբ Երկու հարիւր վեշ-
տասան ասպետաց եւ 400 զինուորաց յառաջացաւ.
Ենգիպտոս մինչ ի Նեղոս առանց հանդիպելոյ որ եւ
իցէ ընդդիմադրութեան, պատմառ որ՝ իւր զալուստը ահ
էր սփոել ի սփիւռ Եղիպտոսի: Բայց մի հին հաս-
տոյր վիրաց բացման առթիւ վերադառնալով յէրա-
րիշ մեռաւ պատուիրելով, որ Թազը տան իւր եղոր
Եւստաքէսին, ու եթէ սա մերժէ զալ յերուսաղէմ՝
Պըտիէն տը Բուրգին. իւր մարմինն փոխադր ուեց
Ենրուսաղէմ:



Սակայն յումպէտս չիցէ ակնարկ մի ճգել աստ նա
եւ Կիլիկիոյ վերայ:

Թորոս իշխանն կառավարէր զԿիլիկիա ու հետպ-
նետէ տարածանէր իւր իշխանութիւնն: Եէլուուգեւսնք,
որը գիետ էին յարաժամ արշաւել ի Կիլիկիա յաղ-
թուեցան թորոսէն, որին օնան էր Գոյ Վասիլ: Բայց
մարդկային կեանքը նմանելով Թատրի, ուր փոփո-
խակի կը խաղացուին Երբեմն բարի Երբեմն չար
անցը, անկար է վինում միշտ յարակայել մի հրման
վերայ. քանզի մինչդեռ Կիլիկիոյ բնակիչք կային յան-
դորրի Թորոսի խոհեմ կառավարութեան ներքոյ, ահա
նախանձը՝ որ ընդունակ է Երբեմն տապալել եւ ա-
հաւոր պետութիւնքն, մտաւ չայ որեարց սիրտը. դո-
քա բարուրանօք զրպարտելով զթորոս դարձրին Լե-
ւոնի Եղբայրական մէրը յատելութիւնն, որ տակաւ
սաստկանալով մինչ յայն աստիճան հասաւ, որ Եր-
կու Եղբայր զիետ Եղեն կորուսանել զմիմեանս:

Եղեսիոյ Պըտիէն տը Բուրգ կոմնն թէ եւ պատե-
րազմական, բայց ըստ վկայութեան Ուռհայեցոյ
ժամանակակից պատմագրի՝ վինելով մի անիրաւ մարդ
եւս առաւել զրգուեց Լեւոնի ատելութիւնը. բնական
էր այդ մի Լատինացւոյ, որ լինելով ծնրադիր Պապի՝

բոլոր նոցա՝ որք էին հնագանդողը կոյրգլուրայն պապականութեան՝ կը համարէր որպէս թշնամի քը բիստոնէութեան, ուստի մնութի բաղբաղանօք զնաց եւ պաշարեց կապան ամուր բերդն, որ կը պատկանէր Գող Վասիլ յաջորդ Տղայ Վասիլը. Վարողանալով զինու զօրութեամբ նուաճել Վասիլը, խորամանկութիւնն ի կիր արկաւ եւ յաջողեց: Լեւոնի կինը, որ Պըտվէնի քոյրն էր, ծնեալ էր մի դուստր այս դուստր չափահամ էր յայնժամ, ուստի Եղեսիոյ Կոմսըն ծածովկ զաշնաղիր լինելով Թորոսի հետ խնդրեց իւր փեսայ Լեւոնից տալ իւր դուստրն Վասին: Լեւոն համելով կոչեց առ ինքն գՎասիլ եւ պսակեց իւր զստեր հետ: Բայց Թորոս նենգութեամբ հրաւիրելով իւր եղբօր փեսայն ի տուն իւր՝ բռնեց զնա եւ գաղտնապէս առաքեց առ Պըտվէն, որ զրկելով զնա յամենայն իշխանութենէ ու առնով զբեսուն, Ուապան եւ զայլ ամրոցս՝ արձակեց: Այս պատմառաւ Լեւոնի ատելութիւնը խիստ սաստկացաւ: Այդու ըստ բաւականանալով Պըտվէն, 1117 ին պաշարեց ըգ-Պիր. այս քաղաքս, որ պատկանէր յայնժամ Ապիսարիա եւ Լիկոս արի հայ զօրապետաց եւ որք էին հօրեղբօրորդիք Շնորհալւոյն, թէ եւ անտոփիկ, սակայն

սովի պատմառաւ անձնատուր եղեւ: Այլ եւ սոյնզուև նակ դործեր շատ գործեց Պըտվէն հայ իշխանաց հետ, բայց ապա յանձնելով իւր Եղեսիոյ կոմսութիւնը իւր աղղական Յօտըլինի իամ Ճոսլինի, որպէս վիճակ Խաղաւորութեան զնաց յԵրուսաղէմ ու պսսկուցաւ Թագաւոր յշ Ապրիլի 1448 ամի: Թորոսին յաջորդեց իւր Եղբայր Լեւոն Ա. ի 1425 ին:

Պըտվէն Բ. ի իշխանութեան ժամանակ Երուսաղէմայ Թաղաւորութիւնն հասեալ էր իւր պայծառութեան վերի աստիմանին. այդ Խաղաւորդ կցեց Երուսաղէմայ հետ եւ զԱնտիոք, պատմառ որ՝ ի 1449-ին մեռեալ էր Ոօժեր: Բայց 1425 ին բռնուելով մի դարանի մէջ, որ Հալէպի սուլթանն էր լարեր, Էօսթաշ Գրընիէ, իշխան Սիղօնի եւ Կեսարիոյ եւ սպարապետ Թաղաւորութեան, անուանեցաւ Խնամսկալ ի բացակայութեան արքայի: Էօսթաշ զրաւելով ի կենաց 1425 ին, յաջորդեց ի խնամսկալութեան եւ ի սպարապետութեան Գլյում իշխան Տիբերիոյ, որոյ ժամանակ Քրիստոնեայք մեռն արկին Տիւրոս կարեւոր ամրոցի պաշարման օժանդակութեամբ Դօմինի-

դո Միքայելի Վենետիկոյ դօժին: Բայց նախ քան զմեռնարկութիւնն մի ժողով եղեւ յԱքեայ, ուր սահմանուեցան հետեւեալ թէութիւնքն ընդ Վենետիկացիս: Յամենայն քաղաքս վերաբերեալս արքայի եւ սեպուհեաց Վենետիկացիք պիտի ունենան մի առանձին փողոց, մի եկեղեցի, մի լոգարան եւ մի հացադրծի խանութ: Խրեանց տուեալ Աքեայի մի մասն, որ ընդունած էին Սիրոն ամրոցի պաշարման գործակցութեան առթիւ: Եթէ Տիրոս եւ Ասկալօն քաղաքն առնէին իրեանց օգնականութեամբ, պիտի ունենային մի մասն այն քաղաքներից: Բաց ի սոցանէ՛ նոցա վաճառականաց մեծ արտօնութիւնք պարգևեցին:

Յաւարտ դաշնակրութեան պաշարեցին զՏիրոս ի 15 Փետրվարի 1124 ին: Այս քաղաքս, զոր կը պատկանէր Գահրէի Խէլիֆային, բացաւ յունիսի 9 ին խրդունքն Խաչակրաց, Դօժի եւ Տրապօլոյ կոմիսի առաջեւ: Յետ ժամանակաց Պըտլէն Բ. հատուցանելով իր փրկանաց զինը ազատուեցաւ ի ծեռաց Թէմուրթաշի: Պըտլէնի եւ իր յաջորդաց ընդ Մուսուլմանս ունեցած անվերջանալի կոյւներում մեծապէս զօրավիր եղեն ասպետական կարգաց հաստատութիւնքն, որ այդ Պըտլէնի պաշտպանեց: Այս կարգս,

որոց մէջ ասպետական հոգին միաւորեալ էր եղականապէս ընդ անապատական կենաց, այդ դարու նորանշան տեսլեաց մինն է:

Հետուահա Սէբոյն Յոհաննու հարժէ:

Սրբոյն Յովինանու ասպետական հոչակաւոր կարգը յառաջընթաց է ի հիմնանէ Երուսալէմայ թագաւորութեան: 4048 ամի Ամալֆի քաղաքի վաճառականք գտանուելով Սուրբ Երկրում որպէս ուխտաւոք, հիմնեցին առընթեր Գերեզմանատան Եկեղեցւոյ մի մատուռ, մի վանք եւ մի հիւանդանոց յաղագս ասպնջականութեան իրեանց ազգի ուխտաւորաց, որը հասարակօրէն վատ կերպիւ կընդունուէին ի տեղական Քրիստոնէից: Անդ բնակեալ Լատին ճգնաւորք ընարեցին զՍուրբն Յովինանէս պաշտպան իրեանց, որոյ աղադաւ յորջորջուեցան Ասպնջական Եղբարք Օրբոյն Յովինանու: Ճէրար Պրօվէնսալ ոմն, որ ի ժամանակս առաջին խաչակրութեան զլուկի էր այդ հիւանդանոցի, բաժանուեցաւ մենաստանից եւ հիմնեց մի այլ կրօնական միաբանութիւն տալով մի առանձին կանոն եւ որոշելով այդ կարգի զգեստը մի սեւալ հագուստիւ եւ սպիտակագոյն ութնակիտեան խաչիւ: Բաս-

քալ Բ, պապն^{*)} կարզը եւ հիւանդանոցը իւր հովանաւորութեան ներքոյ առաւ՝ արդէն նուրբեալ պարզեւքը վաւերացնելով եւ նմա ստորակարգելով Խտափոյ զանազան քաղաքաց մէջ եղած հիւանդանոցը: Ուայմօն տը Պօնի երկրորդ դլուխ կամ վերակացու հիւանդանոցի ժողովեց կարդի այլեւայլ սահմանադրութիւնը ու կազմեց նորօք մի ժողովածոյք օրինաց, որ կալեփս Բ. ^{**) հաստատեց ի 1420 ամի:} Կարզը բաժանեալ էր յերկու եղբայրական դաս, — կղերը, որոց յանձնեալ էր ուխտաւորաց հոգեւոր օգնութեանց մատակարարութիւնն, եւ աշխարհականք՝ ի հոգացողութիւն ախտաժէտաց: Յետ ժամանակաց երբ Տաճարականք ասպետութեան ընդանապատական կենաց միաւորման առաջին օրինակն

(*) Պասբալ Բ. պապը ընտրուեցաւ 1099 ին, որոյ բահմայապետութեան երկրորդ տարին մեռաւ հակապապ կղեմէս Գ. իւր մահը պատահեց 1448 ին:

Ե. Թ:

(**) Կալիփս Բ. էր արքեպիսկոպոս Վեննա բաղարի, որ ժէտագ Բ. պապի մահուանէն զկնի ընտրեցաւ պապ 1449 ին. իւր բահմայապետութեան տրորոր տարին գումարեց մի ժողով ի Լատրան, որ համարվում է որպէս յններորդ տիեզերականն, բաց առաջին յԱրեւմուտս: Մեռաւ 1424 ին. իրոն յաջորդեց Հօնօրիուս Բ:

Վ. Թ:

տուին, հաստատեցաւ երեք դասք — քահանապը, ծառապողը եւ զինաւորեալ ասպետք. վերջինքս պաշտօն ունէին առաջնորդել ուխտաւորաց՝ յերեսաց ասպատակութեանց ամհաւատից: Ութեւտամներորդ — յաջորդն Ժէրազի Հուկ Ռըվէլ ընտրեալ յամի 1259, եղեւ առաջին կարգապետ մակղիր ընդունօղն յիննօսան^{*)} Դ. պապէ: Թագաւորք եւ իշխանք երուսաղէմայ բաղմագն մեծապին պարզեւր նուրիեցին կարդին:

(*) 1244 ին գրիգոր Թ. մեռանելով, Կոնկլավի ութ կարդինալքը ընտրեցին պապ զկղեմէս Գ. բաց սա մեռանելով 18 օրէն զկնի առանց օծուելոյ, ապա կարդինալք վարդղացմ համամայնել պապի ընտրութեան վերայ մինչ որ Ֆրէտէրիկ Բ. կապարըն եկաւ պաշարեց զշում ու աւերելով կարդինալաց կարուածքն, որով սափառեցան ընտրել կայսեր բարեկամ ձևնուացի Սինֆրանը, որ ննօսան Գ. կոչուեցաւ: Սա գումարեց ի կիոն 45 թղ ժողովն, եւ ըստ որում յայնժամ պապից եւ կապակի մէջ մեծ գժտութիւնք եւ կուիներ կային, Էննօսան կընթեց ի մոլովի Ֆրէտէրիկասին « ներծուածող, ուխտավուժ, հալածիչ » մականուամբը եւ ի վերջոյ բանագրեց զնա, աստ արժան համարիմբ յառաջ բերել այն կոնդակի վերջին տողերն, որ բանապահաց շահթերն կարգակէր: « Մենիր պկում ենք ի բոլոր պաշտօննց եւ պատույ այս իշխանը, որին երես է զարձել Կաստուած իւր ամիրաւութեանց համար եւ արմակում ենք յերգմանէ այն անմինքը, որը խստացեալ են նմա հաւատապմութիւն, արգելում ենք զօրութեամբ մերից առաքելական իշխանութեան, որ ոչ որ հնապանդի նմա յամս հետէ եւ այլն »: Ինչ ասել կու-

Հիմուն կարեն Տաճարականաց:

Ինն ասպետք, զոր դիպուածն առաջնորդեալ էր, ի Պայմանագիրին հիմնեցին ի 4428 ամի մի եղբայրական ընկերութիւն, որ եղեւ սլքրնապատճառ Տաճարական կարդի: Առաջին տաճարապետն եղեւ Հովո Պէտէն ի տանին Շամբայնի: Ասպետք երդուեցին հե-

գէ, որ պապն արդարութեամբ չդատեց Ֆրէտէրիկոսի պէս մի առարինի կայսրը, այլ միայն իւր իղձն էր յագուրդ տալ իւր փառամութեանց, քանզի երբ Ֆրէ. մեռաւ, իննօսան պապն ցնծութեամբ եւ ուրախութեամբ դրատարակեց նորս մահը եւ մի անամսին կերպի, որ չէր արժանի մի սովոր բրիստոնի, թող գլինի փոխանորդ Քրիստոսի քարոզու անմի: Բայց ինքն էլ հազիւ չըրս ամ ապրեցաւ կայսեր մահուանից յետոց, մեռաւ 423 կին:

(2) Եւդինէոս Գ. էր աշակերտ սրբոյն Բէրնարդոսի, ընտրուեցաւ պապ 4443 ին, սա բոլորովին մերկացոց Հռովմայ հասարակապետութիւնն, որ դեռ կը տեսէր յամնայն իշխանութենէ. վեր առաւ պատրիկութիւնը եւ նորս տեղ հաստատեց մի կուսակալ: Մեռաւ 4453 ին:

(3) Հենրիկոս Ե. անժառանգ մեռանելով, Գերմանիոյ հոգեւորականը եւ աւագանիք ժողովուելով ի մի վայր 4425 ին, ընտրեցին կայսր գլօթէրիկոս դուքս Սաքսոնիոյ, որ մի պատուահանաց, եռանդու եւ արի իշխան էր: Լօթէրիկոս առաջնորդելով իննօսան Բ. ին ի Հռոմ եւ վրանելով անսի հակասապը, ի վերադարձն հիւանդացաւ մի դիւլում եւ մեռաւ յ5 Գելտեմ:

4458 ին:

Օմանօրութիւնը թու.

տեւեալ երրեակ սովորական ուխտադրութիւնքն, — ողջախոնութիւն, հնագանալութիւն եւ աղքատութիւն. հուսկ յետոյ յաւելացրին եւ չորրորդն, որով կը նուիրէին զինքեանս ի պաշտպանութիւն եւ յապահովութիւն ուխտաւորաց: Պըտվէն Բ. պարզեւեց նոցա իւր պալատան մի թեւը. մի աւանդութիւն կը հաւաստէր իրը թէ այդ թեւը էր Սոլոմոնի հին տաճարի մի մասն.—աստի յորջորջուեցան՝ մարտիկ եղբարք տաճարի, ասպետք տաճարի—Տաճարականի: Թրուայի եկեղեցական ժողովն յամի 4428 վաւերացնելով կարգը՝ տուաւ նմա մի կարգադրութիւն յօրինեալ ի սրբոյն Բերնարդոսէ հրամանելով, որ Տաճարականը կրեն մերմակ զգեստ: Խուն ինչ ժամանակէն զինի՝ Եւդինէոս Գ, թոյլատրեց 4446 ին կապել նաեւ մի կարմրերանդ խաչ: Յետ բագրում ժամանակաց Տաճարականք դիղեցին մեծ հարստութիւնք, զիսաւորապէս ի Գաղղիայ. ի 4450 ամի կայսրն Լօթէրիոս շընորհեց նոցա Սուլվէն բուրգի կոմսութեան մի մասն. յամի 4480 ասպետաց թիւը 5000 էր, թող զբաղմանիւ ծառայօծ: Զինի կորստեան Պաղեստինոյ յուլիք ի նոցանէ ցրուեցան ի Գաղղիա, ուր ցայն աստիճան նախանձ ազդեցին թագւորաց, որ ի վերջոյ

բռնութիւնք ի կիր արկին եւ նորօք բնաջինչ արին
գնոսա:

Պըտիչն Բ. ութ ամ Անտիոքայ իշխանութիւնն
կառավարելէն զինի՝ կամօք յանձնեց զայն գեռաւալուց
Քօէմնդ Բ. ին, որ հասանելով յարբունս երիտասար-
դութեան եկաւ պահանջել իւր ժառանգութիւնն իւ 264
ին եւ ամուսնացաւ ընդ Ալէքսի երկրորդ դստեր ար-
քայի:

Եւ քանդի Քօէմնդ այդ մեծ դերը խաղաց ի Կի-
լիկիա եւ զոր զրոյս յարգոյ հեղինակը զանց է առ-
նում յիշել դյանպիսի մի երեւելի անցը, ուրեմն մեղ
թարգմանչիս անկ է տալ մի քանի հակիրճ տեղեկու-
թիւնք: Լեռն Ա. յաջորդելով իւր եղօք Թորոսին,
որպէս յիշեցնք, սկսաւ առնուլ ի Յունաց բազում
քաղաքաւ ի թիւս որոց Մսիս քաղաքն: իւր քաջու-
թեանց եւ իմաստուն կառավարութեան առմիւ մեծ
համբաւ ստացաւ եւ կոչեցաւ Սեբաստոս *): Քօէմնդ
հախանմելով այդ փառաց վերայ կամեցաւ նուամել

(*) Սեբաստոս Յունական բարբառ է եւ նշանակէ փառաւոր
իշխան:

զնա խորամանկութեամբ. Խօսք կապելով Մարաշու
Լատին իշխանի հետ 4450 ին լարեց մի որդույթ
Լեռնի համար, որ բռնուեցաւ եւ եղաւ ի դիպահ-
ւոց: Ապա անմարացեալ տուաւ Բօէմնդին իւր ա-
ղասութեան համար Ատանա, Մամեսորոս կամ
Մսիս, Մարւանդիկեար քաղաքն ու 60000 դանեկան:
Բայց հազիւ թէ զերծաւ ի բանտարկութենէ, անմի-
ջապէս ետ առաւ իւր բոլոր տուած քաղաքքը եւ
այնքան նեղը ծղեց Լատինացիքը եւ տակնուվերայ
արաւ զԱնտիոք, մինչեւ որ նորա տալով իւրեանց
կողմից պատանուս եւ միջնորդ գգելով Եղեսիոյ Ճու-
ղին կումն, ընդ որում էին նորա զօդք բարեկամու-
թեան, հաշտուեցան ընդ իրեարս: Լեռնի ընդ Լատի-
նացիս ունեցած պատերազմն ոչ սակաւ ստնանե-
ցին կիլիկիոյ, բայց վերջապէս հաշտուեան դաշն
կապելով աննորրացաւ:

Քօէմնդ Բ, որ իւր առաջին գործովին մեծ յոյսեր
էր խոստանում քրիստոնէից, սպանուեցաւ 4454 ին ի
Տամէկաց: Իւր այրի ամուսինն զրաւեց Անտիոքայ կա-
ռավարութիւնն ոչ թէ իրը խնամակարութիւնի իւր կոս-
տանիսա դստեր, բայց եթէ այդ իշխանութիւնդ մի երկ-

թի ամուսնոյ օժիտ տանելու դիտաւորութեամբ: Եթե
Պըտվէն Բ, ստիպուեցաւ խաղալ ընդդէմ իւր գտտեր
եւ հասանելով յԱնտիոք երդմնեցոյց սեպումները եւ
ժողովուրդը ցուցանել հաւատարմութիւն Բօէմոնդի
դստեր Կոստանսիա իշխանութեոյն:

Պըտվէն Բ. զրաւեցաւ ի կենաց 1151 ին Թողլով
գահը Ֆուլք Տանժուի վաթմամեայ ծեր Գարդիոյ
Սէնէշալին, որ երիր ամօք յառաջ ամուսնացեալ էր ընդ
Մէշանդի անդրանիկ դստեր արքայի եւ որոյ աղա-
գաւ ժառանգեալ էր Սքեայ եւ Տիւրոս արքայական
քաղաքի մի մասն: Այդ ժամանակ Եղեսիոյ, Անտիո-
քայ եւ Տրապոլոյ իշխանութիւնքն ստորակարգեալը
էլին Երուսաղէմայ. Եղերական քաղաքաց մէջ միայն
Ասկազօն ունէր Եղիպտական պահակը, բայց ի միջոյ՝
միայն Եմեսա, Հալէպ, Համա եւ Դամասկոս Սէլ-
մուղեանց կը պատկանէլին: Զնայեցեալ քրիստոնէա-
կան իշխանութեան այդ քարգաւաճ վիճակի վերայ,
Ասիոյ Լատին Քրիստոնէայք վտանգալից պարագա-
լից մէջ էլին գտանում, որը իւրեանց ներքին երկ-
պատակութեան, եւ որը արտաքին թշնամեաց պատ-
ճառաւա: Երուսաղէմայ ամենահաւոր Թշնամին ի
ճառաւ: Երուսաղէմայ ամենահաւոր Թշնամին ի

ցեալ Արինուտ յարեւմնեան պատմազրաց. դա էր
Աթագէկի այս լինքն փոխանորդ կամ պաշտօնեայ ի
Մուսուլ, զոր անկախութիւն ծեռ ծգելով Բաղդատի
Սէլմուլ սուլթանէն ստացեալ էր Սիրիայի եւ Միջա-
գետաց շնորհն. արդարագատ, քաջ եւ գործունեայ
իշխանն Զէնկի հիմնեց մի ճգոր պետութիւն:

Ալեքսի՛ կողակից Բօէմոնդի զինի մահուան հօր
իւրոյ վերադառնալով յԱնտիոք ծեռնտուռութեամբ Պո-
նի իշխանին Տրապոլոյ եւ Ճոսին Բ.ի իշխանին Ե-
ղեսիոյ (սա մի խոռվարաք եւ ցոփ մէկն էր) բուռն
արկաւ վերստին իւր վառափական խորհրդին: Ֆուլք
խաղաց նորա դէմ ու հաստատեց մի փոխա-
նորդ յԱնտիոք. ապա տրամադրութեամբ սեսիաց
Կոստանտիոյի ծեռը տուաւ Բայմօնղին, որ էր երկ-
րորդ որդի Գևորգի կոմսի կիէնի *): Բայց մինչդեռ
կորոնէին երիտասարդ իշխանիս յԱնդղիա Պօն Տրա-
պոլոյ կոմսն սպանուելով ի Տաճկաց, Թողեց իւրեան
յաջորդ իւր որդի Բայմօնն: Ալեքսիս օժանդակու-
թեամբ իւր քեռ զշայոյին Մէլիսանդի, որ կը Թաղա-
ւորէր յԵրուսաղէմ Ֆուլքի փոխանակ' ծեռ ճղեց Ան-

(*) Տես զլուկս Բ. էջ 54:

տիրքայ կառավարութիւնն: Բօդօլֆ պատրիարքն զնա
զրկելու դիտաւորութեամբ հաւատացրաւ նորան որ
Քայլօնդ աւելի նախամեծար համարելու է իրեն քան
իւր զուստրը, պատժառ որ՝ զեռ չէր հասած յար-
բունս. սակայն հազիւ թէ իշխանն եկաւ յԱնախոր
4156ին, պատրիարքն պաակելով Ծայմօնդին ընդ Կոս-
գանսիալի, տուաւ նմա կոմսութիւնն ի ժառանգու-
թիւն, որպէս վիճակ պատրիարքական Եկեղեցւոյ:

Ուերսի կայսրն զեռ հրաժարական չէր տուած իւր
Անտիրքայ կոմսութեան վերայ ունեցած իշխանութիւ-
նից Ռայմօն Ժիլ երդման առթիւ. իւր որդի Յով-
հաննէս Կոմնենոս 4157ին մտադիր եղեւ զինու զօ-
րութեամբ հաստատել իւր իրաւունքն, որ կը ճխտէին:
Գալով ի Կիլիկիա հալածեց անտի ի Տարսոն եղած
Քայլօնդի զօրքն եւ մոտաւ Լեւոնի տէրութեան մէջ.
Լեւոն վարօղանալով դէմ դնել կայսեր, պատժառ
որ անմիաբանութիւնն ի ներքս էր սպրդել ամրացաւ
յանառիկ վայրս. կայսրը յառաջ խայլով տիրեց Մի-
սիսի, Տարսոնի, Սղանայի, հուսկ յետոյ առնելով Ա-
նարդարա եւ Վահկայ, երկու կողմից էլ մօտ թիւր
անձնն կոտրուեցան: Ի վերջոյ Լեւոն տեսանելով
իւր երկրի Թշուառութիւնն անձնատուր եղեւ կայսեր

4157-ին իւր որդուց Յորոսի եւ Ռուբենի հետ ի
միասին. այս եղեւ ի Յոււականութեան Հայոց ՇԶԶ-
Լեւոն զրաւեցաւ ի կենաց ի տանջանս 4141-ին իսկ
պատամին եւ անմեղ նահատակին Ռուբէն իւր զեր-
մարդկային ուժի պատժառաւ զրկուեցաւ յաշաց եւ
սպանուեցաւ: Վերոյիշեալ քաղաքքն առնելէն զինի
կայսրը եկաւ եւ պաշարեց զԱնտիրը: Ֆուլք մտածեց
առաջ վիրկել Տրապօլոյ կոմսութիւնն, որ Զէնկին
պաշարել էր: Բայց Աթարէկը խորտակելով նորա բո-
լոր զօրութիւնքն պաշարեց զՄօնթիէրրանդ, ուր ա-
պատամել էր Թագաւորն: Համայն քրիստոնեայր Պա-
ղեստինոյ ամապարեցին ի վիրկութիւն իւրեանց ար-
քայի. Բայց շատ անազան . . . առատաձեռն Զէնկի
արդէն մի պատուառը դաշն էր կապել ընդ Ֆուլքի,
որ վերաբարձաւ յԵրուսաղէմ:

Քայլօնդ հնագանդեց ու խոստացաւ վերանորոգել
արեւելեան կայսրութեան Անտիրքայ մասին եղած ո-
րոշումն. երբ Յովհաննէս ի ժառանգութիւն Յողէր
իւրեան որպէս վիճակ կայսրութեան զՀայէկ, զԿե-
սարիս, զԵմեսա, զՀամա, զոր մտադիր էր առնել
Լատին զօրաց օգնականութեամբ: Յայնժամ եւ Յու-
նական զօրքն ձմերեց ի Կիլիկիա:

4458 ամի 4 ապրիլի վերադառնալով մտաւ ի Սիրիա ու առաւ զբուզաս, կեսարիա եւ այն. ապա գալով յԱնտիոք պահանջեց, որ անմիջապէս յանձնեն իւրեան այդ քաղաքը: Այդ միջոցին Զէնփի եւ առաւ ինչ որ կորուսել էր: Ճոսին Բ. Քրիեց Շայմօնին այն վարանմունքից, զոր առթել էր նմա կայսեր պահանջմունքն. մի ամնպէս աղմուկ եւ շփոթ հանեց, որ Կոմնենոս զարհուրելով անմիջապէս հրաժարեց եւ վերադառնաւ ի Կ. Պօլիս:

Եւ քանդի այդ միջոցում Կիլիկիոյ վերայ յարձակեցաւ Ահմէդ – Մէլիք Էմիրն որ առել էր ի Յունաց Ալանկայ, Կապան եւլն, ուստի առաջին ուղեւորութենէն չորս ամ գլխի վերստին եկաւ Յովհաննէս Կոմնենոս Կիլիկիոյ գործոց կարգադրութիւն գնելու պատրուակաւ, ու կրկնեց իւր պահանջմունքն Անտիոքայ մասին: Այլ թէեւ պատրաստվում էր գալոց գարնան շարժել իւր զօրութիւնքն, բայց վիրաւորուելով յորսս վարագուց անթշկելի կերպիւ մեռաւ 4442-ին:

— Կայսեր այդ երկրորդ արշաւանաց միջոցին Լեռնի որդի Թորոս, որ ի դիպահոջս կար' խոյս տալով Կ. Պօլից հասաւ ի Կիլիկիա, եւ ծանօթացնելով իրեն Հայոց մի քահանայի միջոցաւ ուրախութեամբ

յնդունուեց ազգից, ապա ճեսով զօրք գումարելով յարձակմամբ առաւ Վահկայ, Միսիս. Աղանա, Թիլ, Առնարզարա, Ամութ քաղաքքն. եւ հալածելով Յունաց իւր եղբարց Ստեփանէի եւ Մէհմի օգնականութեամբ, որք դառնալով յԵղեսիոյ, այս քաղաքիս առմանէն գլնի վառեցան ի նախանձ վրիժու մահուան իւրեանց հօր եւ եղբօր. եւ վանելով ի վերոյիշեալ քաղաքաց Յունաց վերստին հաստատեցին Հայաստանի անկախութիւնն 4444-ին:

Պըտ ՀՀՆ Գ. Հինգելուրութ թագավորութ Երաստագլուհուայ:

Այդ իսկ թուականում մեռաւ նաեւ Ֆուլք որսի մէջ, ուր իւր երիվարը անկանելով չախչախուեց իւր զուլիսը: Արդէն շատ ժամանակ էր, որ Սելիսանդ իւր կինն ի տեղի իւր կիշխէր: Իւր մահուանէն գլնի յանձն առաւ իւր որդոյ Ոլտվէն Գ.Ի. խնամակալութիւնն, որ զեռ երեքտասանամեայ էր: Յառաջնում ամի Թագաւորութեան սոյն իշխանիս, այս իրքն ի 4444 Զէնփի պաշարելով յԵղեսիա՝ 28 օրէն գլնի առաւ. այս քաղաքս, որ էր պատնէշ Երուսաղեմայ Թագաւորութեան՝ մնացել էր անպաշտպան անխոհեմ ձոսվից, որ կը զուարժանար ի Թէլպաշիր: Այս պա-

տահարքս հրատարակուեցաւ յարաբական բանաստեղծաց որպէս յաղթութիւն իսլամութեան ի վերայ քըրիստոնէութեան: Զինի երկուց ամաց 4446 Զէնկի սպանուեց մի ստրկի ծեռամբ. ի տարապարտուց քրիստոնէաց ուրախութիւն զգեցան նորա մահուան վերայ. քանզի իւր երկու որդիքը բաժանեցին տէրութիւնն. Սէյժուղդիմ անդրանիկին ժառանիեց Մուսուլի աթաբէկութիւնն, իսկ կրտսերն նուրդդիմ, որ կը զերազանցէր առաքինութեամբ եւ հանճարով իւր հօռից ունեցաւ Հալէպի իշխանութիւնն: ձոսվն Բ. իշխան Եղեսիոյ 4446-ին յանկարծուստ առաւ զեղեսիա, բայց Նորդդիմ զինի վեց առուրց վերատին տիրեց եւ կործանեց զայն ի հիմանց յաղարտ վարելով 46,000 անժինք: *)

(*) Եղեսիոյ առման վերայ այն ժամանակուայ Գրիգոր Պահապանոյ չաց նայրապետի եղբայր Ներաէս Շնորհալին գրեց դիմանութեամբ մի բանաստեղծութիւն ողերգական եւ սրտաշարժ նկարագրութեամբ: Կոնսէս Գրիգոր ժամանակակից բանանան խօսերև Եղեսիոյ վերայ առում է մի տեղ, « Զանդի տեսանելով անջափ մարդկանց կոտորածն շարժեցաւ ի դուք եւ արգել իւր սուրն ի կոտորման: » :

Մատե. Թարգ:

Գ.Լ. 2018.01.07

Երևան Հայութ Խաչակրաց 1147.

Գոյժ առմանն Եղեսիոյ, որ վաղ կամ անաղան պիտի հետեւէր եւ Երուսաղէմինն արհաւարք սփոնց ի համայն Եւրոպա, եւ ազդեց ի նոսա աւիւն գնալ յԵրկիրն Սուրբ: Ս. Քէրնարդոսի *) այն ժամանակուայ ամենահոչակալոր կղերի քարոզութիւնն տարածեց ամենի վերայ մի աստուածեղէն ազգեցութիւն:

Երուսաղեմայ արքայի եւ սեպհաց առ իւրեանց Երարաքարնակ բարեկամաց նամակըն զրգուեցին Գաղ-

(*) Ս. Քէրնար Ռիմնից հոչակալոր միաբանութեան Քէրնարդեան, ծնաւ յամի 4094 Յօնթէն գիւղում որ ի Բուրգօն անջիւ ընտանիքից: Փարփուտ այն ժամանակուայ համալսարանում, որոյ մէջ Եւրոպիոյ ամենանշանաւոր ուսուցիչըն կը գտանուէին, մի քանի ժամանակ իւր անունն հոչակելէն զինի առանձնացաւ միայնակեաց գեննը վարելու, անդ եւս շրուտով հոչակուեց իւր սրբութեան անունն. յամենայն կողմանց կը վազէին խորհուրդ հարցան եւ ի նմանէ, որպէս եւ 4450-ին Գաղզիոյ վեհապետ Լուի Գէրն զատաւոր անունեց նորան վեռել Անակէ եւ Խննօսան պատերի դարբ: Անափ զարով ի Միլան ժողովուրզը եւ կղերն առաջարեց եցին իւրեան արքափիկոպոսութեան զան, բայց նա մերժեց:

դիացի ասպետաց գնալ յօդնութիւն Սուրբ Երկրին ըստ
Նմանութեան հարց իւրեանց: Ի Գաղղիս յախժամ կը
Թագաւորէր Լուի Է. Երիտասարդն: Այս իշխանս իւր
խղմանտանքը բեռնաւորել էր մի եղեռնական ոմքով:
Խըր հպատակ Շամբայնի կոմսի հետ մարտնչելով եւ
առնելով Վիտորի քաղաքն կրակել տուաւ այդ քաղա-
քի եկեղեցին, ուր աւելի քան գ1500 անձինս, որք
ապաստանել էին անդ՝ հրոյ ճարակ եղեն: Երիտասարդ
Թագաւորն ի քաւութիւն իւր մեջաց երդուեց 4446ին
վնալ յԵրկիրն Սուրբ: Թէեւ իւր ներհուն նախարար
Սիւմերն նկրտեց արգելու այդ ճանապարհորդութիւ-
նը, սակամ: արքայն խորհրդակցել ցանկացան ընդ
սրբոյն Բէրնարի, որ յայտնեց Թէ առանց Եւզինէս Գ.
Պապի ոչինչ չէր կարող վճռել. Պապը համելով եւ
հաւանութիւն տալով 4446-ին մի ժողով գումարուեց,
որին կցորդ էին եւ աղնուականք ի Բուրգօն: այս
ժողովս առաջինն է, որոյ գաղղիական մատենագիրը
Պարլամէնթ անունն կը տան: Խիստ մեծ եղեւ հանդի-
սականաց քաղմութիւնն. Ս. Բէրնար Թագաւորի աջ
կողմում մի ամպիոնի վերայ բազմած այնպիսի ե-
ռանդով ճառեց, որ ներկայ գտանուողը ցանկացան առ
ժամայն ճեռնարկել այդ ուղեւորութիւնդ: Ս. Բէրնար,

իւր հետ բերած խաչերն չբաւականանալով, պատա-
ռեց իւր լոգի մի մասն եւ բաժանեց. արքայն ի
ծունք չոքեալ ընդունեց իւր խաչն, որ Պապն էր ու-
ղարկել: Ըստ օրինակի վեհապետին՝ Թագուհին, Տօրէր
Լուի Է. ի երպայրն, Ալֆօնս Թուլուզի կոմսն, Տիէրի
Ալսազեցի կոմս Ֆլանդրիոյ, Նըվերի, Ուուասօնի, Նա-
րինի կոմսն եւ յոլով իշխանի խաչակրուեցան:

Այդ ազդեցութիւնդ տարածուեց եւ բոլոր Գաղ-
ղոյ մէջ. Ս. Բէրնար զրեց Պապին — «Ամենասուրը
հայր, զուր հրամայեցիք եւ ես հնազանդեցայ. մեր
իշխանութիւնն օրինեց իմ հնազանդութիւնն. քաղաքը
եւ աւանք կամայանան, ամենուրեք տեսանելի որբեւ-
այրիք, որոց ամուսինքն կենդանի են»: Բնակիմը յա-
րակայելով ի կարծիս Թէ ժեռնարկութեան յաջողու-
թիւնն Ս. Բէրնարից է կախեալ, առաջարկեցին նմա-
զօրաց հրամանատարութիւնն. բայց նա աւելի իմաս-
տուն քան զՊետրոս Անապատականմ՝ մերժեց:

Եթէ Լուի Է. սխալուեց խաչակրուելով, ապա քա-
նի՞ն մեծ եղեւ կոնրադ Գ. *) գերմանիոյ. Թաղա-

(*) Կօթերիոսի մահուանէն զկնի ընտրեցաւ կասր Գերմանիո,
կոնրադ զուրս Ֆրանքոնիոյ. սա է Հօնէնստոֆէնի հարստութեան

ւորի սխալն, որ այնքան զործեր ունէր կատարելու ի գերմանիա: Վասն այդր պատճառի սկզբում սակաւ համակրութիւն յայտնեց Ֆրանսայի թագաւորի ծեռ-նարկութեան: Ս. Բէրնար մի շըաքերական թուղթ էր առաջել Գերմանիոյ պետութեանց, կամենալով ներշնչել ի նոսա մի եւ նոյն ազդեցութիւնն, որով լցուցել էր բոլոր Գաղղիա. իւր նիդերն անարդիւնք

(որ տեւեց մինչ ի 4234) առաջին թագաւորն: Իւր Ընդութիւնը տեղի ունեցաւ յէրսաշաբէլ 445 8ին, ի կայսրութեան կոն-րափի չոռվայր քաղաքի բնակչը կամենալով վերականգնել իւր-եանց տէրութեան նախկին փառք, հաստատեցին Հանրապետութիւն, ծերակայու եւ Պօն. սասա գրեցին Կոնքադի թէ մեր յան-նախին հաւատարիմ մնալով Շեզ, կամենում ենք զուրի զնելով քեզ՝ վերանորոգել Հռովմացեցոց նախկին մեծապանծ ինքնակա-լութիւնն. այդ պահանուա խնդորում ենք քեզ զա եւ բնակիլ ի Հռոմ, ուր ազատ լինելով կերի տիրապետութիւնից բորովին կը կառափարես այս աշխարհի մայստրադարից Գերմանիան եւ Խոտիան:

Այս ոտանաւորով էին համառօտում իւրեանց լմնդիրն:

Rex valeat, quidquid cupit obtineat, super hostes
Imperium teneat, Romæ sedeat, regat orbem
Princeps terrarum, seu fecit Justinianus,
Cœsaris accipiat Cœsar, que sunt sua Præsul
Ut Christus jussit Petro solvente tributum.

չեղին. բայց այն պատահարքն, որը ի ժամանակս ա-ռաջին Խաչակրութեան ողողել էին արեամբ Գերմա-նիան, վերանորոգուեց. մի ֆանատիկ մզնաւոր Բառլ անուամբ քարոզեց մի խաչակրութիւն Գերմանիայում. ոչ թէ միայն լնդիէմ Մուսաւմանաց, բայց առ հասա-րակ քրիստոնէութեան թշնամեաց. եւ այնպիսի հա-լածանք հանեց Հրէից վերայ, որ միայն Ս. Բէրնարի իշխանութիւնն (այդ միջոցին նա եկել էր Գերմանիա) կարողացաւ չափ զնել: Կլէովօէ արքան (Բէրնար)

չորսաւ ի Ֆրանքֆորթ եւ առաջարկեց թագաւորին

Արքայ ողջ լիր զնէ եւ լզմա բր թշնամեացդ ընկալիք Զգերագոյն իշխանութիւն ժառանգիր, Ճռոմ նատիր, Կառավարիր նահանգն աշխարհի մայրաքաղաքի նանցոյն Սուստիանոսի. Կեսարից ընդունիր Կեսար եւ զնետ լիր նուամեն Հոգեւորականութիւնն, Որովհետեւ Քրիստոս հրամայեաց եւ Պետրոսին վճարել զլամանակին:

Ընթերցողը անշուշտ հասկացան թէ ինչ էր պատճառն, որ Պա-պը ստիպում էր կոնքադին Ս. Բէրնարդոսի միջոցաւ զնալ մի արշաւանք անել ի Փաղեսափին. կայսրն պատրեալ ի բանից պա-պի, զրեց իւր տեղ թագաւոր 447-ին իւր որդի Հենրիկոսին, եւ զնաց Սուրբ Երիկին: իւր վերապարձի յաջորդ տարում մեռաւ Հենրիկոս ի տիս երիտասարդութեան: Կոնքադ ինքն եւ զրաւեցաւ ի կենաց 4152-ին 58 ամաց:

Ս. Թ.

խաչակրուիլ. բայց Կոնքադ որ Պաղեստին գնացած էր եւ տեղեակ էր այդ արշաւանաց դժուարութեանց՝ մերժեց: Սակայն Ս. Բէջնար չը վհատեց. զնալով արքայի հետ ի Սահր, եւ ի ներկայութեան նորա պատարագելով, յեղակարծում ժամու դիմեց առ նա. եւ այնքան ազդու կերպիւ նկարագրեց այն բարիքը, որ քրիստոնէութիւնն սպասում էր խաչակրութիւնից՝ եւ այն պատուհասը՝ զոր պիտի կրէր խցելով իւր լսելիքն Աստուածային պատուիրանաց, որ Թագաւորն յուզուելով գոչեց—«Պատրաստ եմ ծառայել ըստ հրամանի Տեառն» սուրբ անձն առժւամայն կապեց խալին, որին հետեւողը եղեն կայսրութեան շատ իշխանքըն, ի Թիւս որոց Ֆրէդէրիկ Հօմինատօֆէն եղքօրորդի արքային, որ երեւելի է Պարագարոսաա անուամբ. Վլատիսլաւ Բ. դուքս Բօհիմիոյ եւ արքայի եղբայր պատմագիր Ոթոն եպիսկոպոսն:

Գերմանացիք առաջինքն եղեն, որ սկսեցին չուել 1447ին: Զօրաց մէջ կային 70,000 զրահաւարեալ ծիաւորք, առանց հաշուելոյ հետեւակ զօրքն, զինաւորեալ կանայքն եւ այն հրոսակաց իւումքն, որ հուղկահարութեան յաւով խաչակրուել էին, եւ ալլը: Լուի է. եւ Պաղպիացիք մի քիչ անազան մանապարհ անկան

դրեմէ մի եւ նոյն թուով : — «Այս զօրքս ասում է Գիլյոմ ժամանակակից պատմադիրն, բաւ է բոլոր արեւելք տիրապետելու, եթէ Աստուած չը մերժէր այդ մարդկանց ծառայութիւնն»:

Մանուէլ Կոննենոս *), որ կը պարապէր յայնժամ Կ. Պոլսոյ գամհն՝ զարհուրեց, մի գուցէ այդ զօրքը զալիս է օգնութեան ձեռք կարկառել Սիկիլիոյ Ռոմեր Բ.ին, որի հետ պատերազմ ունէր: Կոնքադ

(*) Սա էր որդի Յովհաննէս կայսեր: Արի էր ի պատերազմաւն, բայց ոչ ընդունակ զօրաց կառավարութեան մէջ. գործունեաց եւ առարինի, բայց նևտոնտէ վասթարեով ի շողործքաց, եղեւ զժնեաց եւ բռնակալ: Յաջորդեց իւր հօր 4143 ին եւ մշառաւ 4148 ին: Այս կայսրս երեւելի է ի պատմագիրս Հայոց, նախ, որ միշտ պատերազմ ունէր Լեւոնի որդի Թօրոսի հետ եւ շատ ստնանեց կիլիկիոյ, որսէս պիտի տեսնենք յընթացս պատմութեան. Երկրորդ, որ նկրուում էր միացնել Հաչկական եւ Յունական Եկեղեցիքն, որոյ պատճառաւ մեծ կանառումն ունեցաւ, զրահանապէս Գրիգոր Պահառունոյ եւ ապա նորա Եղքոր Ներսէս Շնորհաւոյ նետ: Այն նամակներն զոր միմեանց զրբեցին, մենք կարող ենք տեսանել Շնորհաւոյ Ընդհանրական զրբի մէջ, յորում սուրբ Հայրապետն լիուվլ նկարագրում է Հայաստանեաց Նկեղեցւուն ուղղափառ ծէսքն եւ արարուութիւնքն, եւ տեսեկացնում է մուեւանդ Յունական որ հերծուածօջ կը համարէին զմենք, թէ որբան ուղղափառ եւ առաքեական հրմանց վերայ է հաստատած մեր Ս. Եկեղեցին: Արդէն յատնի է որ զոյն միութիւնդ գլուխ չէկաս:

իմդրելով որ թոյլ տան խրեամ անցամել եւ հայթայ-
թել զօրաց ուտեստն արծաթով, Մանուէլ պահանջեց
որ համայն քրիստոնեացը երդուեն հաստատուն մնալ
ի խաղաղութեան. այս մասին Խաչակիրք ոչ մի պատ-
ճառ չունենալով մերժելու, երգուեցան: Սակայն ի զորք
եղեն Կոնբաղի ջանքն, որ իւր ճամբարն ոչինչ նեղու-
թիւն եւ գայթակիրութիւն չը պատճառէ, սարսափելի
ոճիրը զործեցան, որոց արգասիրն եղեն Թշնամալից
եւ արիւնահեղ պատերազմք. ի հակիրմ բան, Կոնբաղ
հասաւ ի Պէրա, (արուարձան Պօլսոյ.) չը տեսաւ Կայ-
սեր, որ իւր աներծագն էր: Յամսեամն սեպտեմբե-
րի 4 4 47 Խաչակիրք անցան յԱսիա. անդ երկու շա-
ւկո կը ներկայանար նոցա առաջեւ, առաջին՝ առ-
ընթեր ծովի ամենասապահովն էր, բայց երկարագոյն.
Երկրորդն էր Խկոնիոյ ճանապարհն, որ թէեւ ամե-
նակարմն՝ բայց ամենավտանգալին էր: Կոնբաղ այս
որոշեց:

Ճուտով խաչակիրք Յունաց նենդութեան փորձն ա-
ռին. կը հաւանէիմք ասել, որ արեւմտեան հեղինակը
յանդէս գոլով այն աղքաց լիզուաց, որոց հետ պա-
տերազմ ունէին, զժազրել են այդ դէպրդ անհաւա-
տարիմ աղբիւրից կամ թէ չափազանցութեամբ պատ-

մել են, եթէ Մանուէլի պատմազլը Նիսէտան չը
հաստատէր նոցա դանգաապն: Խաչակրաց տուխն այն-
պիսի ուղեցոյցը, որ նոցա կառաջնորդէին ի կիրմս եւ
ի գարանս. հաղիւ թէ կը հասանէին մի բաղաքի ա-
ռաջեւ, դրունքն փակած կը դտանէին, եթէ կամենա-
յին հայթայթել իւրեանց պարէն, պէտք էր որ առաջ
զմէին իւրեանց արծաթն այն զամբիւղաց մէջ որ պա-
տի վերեւից կը կախէին. եւ բազմիցս բնակիչք առնե-
լով արծաթն կաներեւութանպին: Հացի մէջ կիր կը
խառնէին. եթէ ունէին մի բան վաճառելու կամ՝ մի
գումար փոխելու, կը վճարէին նոցա ումագէտ դրամ,
որ յետոյ ինքեանք կը մերժէին առնուլ: «Եւ զի պատ-
մեցից—ասում է Հեղինացի պատմաբանն—ամենայն
տեսակ չարութիւնք ի կիր արկին շրջել նոցա միտքն
որ վերսատին չտան յերկիր կայսրութեան Ցունաց»:

Զինի բազմօրեայ, դաժան եւ երկար ընթացից Խա-
չակիրք Խկոնիոն հասանելու տեղ, ուր իւրեանց ուղե-
ցոյցըն պիտի առաջնորդէին, փակուեցան մի կրմի մէջ.
ուր Մազսուտ սուլթանի սպարապետն յարձակեց յա-
նակինկալս. եւ բոլորովին ի փախուստ դարձրաւ նոցա:
Միայն 7 0 0 0 անձինք զերծան ի մահուանէ կամ ի
զերութենէ. Կոնբաղ ի թիւս սոցա էր: Այժմ պիտի

տեսնեմք, որ պատահեց նա Գաղղիոյ Թաղաւորին ի Նիկիա:

Ֆրանսիայի արքայն իւր Երկրի կառավարութեան համար մի խնամակալ կարգելէն ու Եւդինէս Դ. պապի ձեռից Որի Ֆլամն *) առնելէն զկնի անցաւ Յունիսի 29 1447-ին Հռենոսից ի Վորմս, ուր ուտելեաց սղութիւնն հարկադրեց մի քանի իշխանաց Իտալիոյ մանապարին բռնել: Լուի Ֆոյների հետ ունեցած անհաճոյ վիճից յետոյ հասաւ Հռկուեմ. 4-ին ի Կ. Փօլիս, ուր ըստ օրինակի Ռայմոնդ կոմսին թուլուզի երդուեց. իւր հետեւող իշխանք մատուցին իւրեանց հապատակութեան յարգանքն Մանուէլի, որպէս արել էր եւ Գօտըֆրուա Բուլլօն:

Ի Նիկիա հանդիպեց Գերմանական զօրաց բեկորքին. Կոնրադ Թողով իւր 7000 զօրքն Գաղղիոյ արքային եւ օգտաւէտ խորհուրդը տալով նմա, վերադարձաւ ի Կ. Փօլիս, իւր առողջութիւնն դարմանելու եւ նորեկ զօրաց գալստեան սպասելու պատրուակաւ:

(*) Որի Ֆլամն է նախնի Գաղղիացի թաղաւորաց պատերազմիկ դրօշն, որի հովանաւորութեան ներքոյ միշտ կը յաղթէին թշնամեաց, որպէս կը պատմեն:

Բայց ստոյզն այն էր, որ ամաչում էր հետեւել Ֆրանսիայի թագաւորին այնպիսի մի աղջտավի վիճակում: Խորհուրդ տուաւ Լուիին Զմիւռնիոյ եւ Եփեսոսի մանապարին բռնել. որպէս զի եւ նա չնանդիպէ իւր կրած արկածից: Բայց հաղիս անցաւ Գաղղիական մամբարին ի Մէանդրէ, իւրեանց առաջնապահ՝ զօրքն ընդ հրամանատարութեամբ ճէօֆրուայ Շանսօնի յանդիաստու ըմբռնուեցաւ ի Տամկաց եւ յօշոտուեցաւ. արքայն որ անդ կգտանուէր շնորհիւ իւր զարմանավի քաջութեան զերծաւ ի վտանգէ. եւ հասանելով Փետրիվարի 2 ին 1448 յՈ.տափ նաւահանգիստ Յունաց, մտաւ ի նաև գնալ յՈ.նտիոր: Ա.յսպիսի նենգութեամբր մատնեցին Յոյնք Խաչակրաց՝ յառաջոյ իրազեկ առնելով Տամկաց, կողոպտեցին իւ փակեցին նոցայանառողջ զայրս, ուր յոգունք կորան ի հիւանդութենէ եւ յանօնթութենէ: Հազարեակ ապաբախտ Գաղղիացիք նախամեծար համարեցին անձնատուր վնել Տամկաց, քան զրաւել ի կենաց դժնղակ մահուամբ այնպիսի քրիստոնէից մէջ, որք միայն եւ եթ անունն կը կրէին. մի փորքիկ մասն միայն հասաւ յՈ.նտիոր:

25 Մարտի 1448 Լուի Երիտասարդն եհաս յԱնտիոք. մի քանի օր յառաջագոյն Կոնրադ Գ. Ժամա-

նել էր յԱքեայ, երկու վեհապետը մտին յԵրուասիմ տարբեր ժամանակաւ ի միմեանց: Երբ հասաւ իւրեանց զօրաւիդ զօրք միացան ընդ զըտվէն գ.ի երուասիմայ արքային յարձակել Գամասկոս քաղաքի վերայ, որ յայնժամ մի առանձին իշխանութիւն կը կազմէր *): Այս ձեռնարկութիւնս ի դերեւ ելաւ մի նենգութեան առթիւ, եւ արտադրեց ահազին աղէտք Խաչակրաց, այլև մի ամօթալի փախուստ: Երկու Թաղաւորք այն ժամանակ պաշարեցին զԱսկալօն. բայց Պաղեստինոյ Քրիստոնեալը՝ ընդ որս ժամադիր էին եղել, զլանալով կատարել իւրեանց պարտըն, Խաչակրայ յետս քաջուեցան, ութ որ մի անշահաւէտ յարձակում առնելէն զինի:

Զդուելով Քրիստոնէից անվատահութենէն երկու վեհապետք՝ ցանկացան վերադառնալ ի պետութիւնս իւրեանց, Թողլով Պաղեստինոյ Քրիստոնեալըն յիւրեանց, Եղողլով կատարելութեան: «Նկատողութեան վիճակ երկապառակութեան: «Նկատողութեան արժանի է — ասում է մի պատմաբան Խաչակրաց, «որ Սուրբ Երկրում բնակեալ Լատին Քրիստոնեալը և բնակին յետս էին կասել իւրեանց հարց քաջութե-

(*) Մինեւ որ 445 հն նուբղին առաւ:

«Նէն եւ բարեպաշտութենէն: Անզգալարար յարեալ «Էին այդ օտարք երկրին որպէս իւրեանց ծննդական աշխարհին, եւ երկրակեցութեան պատճառաւ ընտանեկան կապերով միացած էին ընդ բնիկու. Թէ «Գաղղիացիք, Գերմանացիք եւ Թէ Անգլիացիք առաջանացեալ էին ընդ Հայութիս եւ ումանք ընդ մահականութիւն: Որք քրիստոնէութիւնն կը դաւանէին: «Ով որ կը գտանուէրի Պաղեստին, կը հրաւիրէր իւր «յԵրովան մնացեալ ընտանիքը դալ եւ զայելել հանգստութիւն: Յալով խղճուկ ուխտաւորք ծնու էին «բերած խոստացեալ երկրում հարսութիւնու եւ ժամանգութիւնը. հազարաւոր սեպունք, որ յարեւմուտս «միայն մի քանի ստրուկը կը ժառանգէին ի Սիրիա «եղեալ էին տէր մի քանի քաղաքաց կամ ամրոց ցաց: »
«Արեւմտեան նահանգաց Եւրոպացւոց տեղափոխութիւնն մի հարուստ եւ բարեկեր երկրում, մեղագրաւ նոցա վարքն: Մատակ կամ Պոչշէմ անունն որ կը տային ի Պաղեստին ծնեալ Լատինացւոց, կը յայտնէր մի իդացեալ բնութեան հանգամնեն, այն «է խարէութեան եւ խորամանկութեան: Պուլէնք (մատակը) ընդունեցին Արեւելեան բնակչաց հա-

« գուտան, նոցա շռայլութիւնն, գեղսութիւնն, անհո-
« գութիւնն՝ նա մանաւանդ այն նախանձն, որ կը փա-
« կէին իւրեանց կանապըն թագողնելու օտարի աքից
« եւ որ արգասաւորեց այդ սեոի մէջ քծնութեան եւ
« նենդութեան խորհուրդ» :

Կոմբադ Գ. մտաւ ի նաւ 8 սեպտեմբերի 1148
ամի իւր արքեպիսկոպոս Ֆրէնզինժէնի եղբօր եւ այլ
իշխանաց հետ: Խոկ Լուի Ե. կատարելով 1149 տա-
րուայ Զատիկն Եթրուսաղէմ, ապա ճանապարհ ընկաւ:
Այսպէս՝ մի ճանապարհորդութիւն, որ քրիստոնէ-
ութեան երկու հզօր թագաւորք ձեռնարկին անիրաւ
երկրից ընտիր ազնուականաց հետ՝ վերջացաւ առանց
որ եւ իցէ մի արդիւնք արտադրելու: Հասարակաց
կարծիքն զՍ. Բէրնար մատնեց, որ մի յաջող ելք
խոստանալով այդ ճանապարհորդութեան այնքան հա-
դարաւոր անձանց կորստեան պատճառ էր եղեալ բայց
նա մի չատագովական թուղթ հրատարակելով՝ բացէ
ի բաց հերքեց այդ կարծիքը յայտնելով, որ զօրապե-
տաց անհմտութիւնն եւ եւս առաւել Աստուածային
բարկութիւնն էր պատճառ եղեալ:

Գլ. ՀԻՆԳԵՐՐՈՐԴ.

Թագավորական Երանակեմա, է 1148է
մէն ցիւրուսուուր էր է 1187:

Մէլիսանդ Թագուհին յար ընդ միշտ կառավարէր Ե-
րուսաղէմայ թագաւորութիւնն իւր որդուոյ Պատվիչն
Գ. ի անուամբ, որին գեղեցիկ դաստիարակութիւն էր
ընծեռեալ եւ յապահովի էր կացուցել պետութիւնն,
վերանորոգելով Գաղայ քաղաքի ամրութիւնն, որ
Տաճարականք ստանձնեցին պաշտպանել արիաբար:
Մէլիսանդ կիշխէր ոչ թէ մի տկար եւ անհաստատ
խնամակալունոյ պէս, այլ մի բացարձակ վեհապե-
տի իշխանութեամբ նա համարում էր իւրեան խոկ
տիրուհի Թագաւորութեան: Պատճառ, որ Ֆուլք իւր
միջոցաւ էր ընդունել արքայական թագի: Ակայն
Թագաւորութեան սեպոհը ի նախանձ շարժեցան
Մանասէի վերայ, որ էր Գօնդպար (սպարապետ)
եւ ազգական զշխոյն, քանի վերջինս մեծ իշխանու-
թիւն էր տուեալ նմա: Պըտվիչն ինքն հասանելով իւր

քսանեւմէկերորդ տարին՝ ի յնպակարծում ժամնւ զըրաւ թագ ի գլուխ 4152 ին, առանց թագաղրիլ տալոյ եւ իւր մայրն, որպէս նա ցանկացած էր: Բայց արժան դատաց մի դաշնազրութիւն անել ընդ Մէլիսանդրի, որով թագաւորութիւնն բաժանուեց յերկուս մասունս. Տիւրոս, Աքեայ եւ բոլոր ծովեղերեայ քաղաքն իւրեան, իսկ Երուսաղէմ՝ եւ Սիրէմ իւր մօրն. Բայց ստրջալով այդ կարգազրութեան վերայ դեռաւուրց իշխանն եղծեց դաշն եւ սկսաւ պայքարել իւր մօր հետո. միայն արեան հեղմամբ Մէլիսանդր հրաժարուեց Երուսաղէմէն եւ բաւականացաւ միայն Սիրէմ քաղաքաւ:

Այդ իսկ ապրում 4152 ին Հքսամուտին թէմուրտաշ եւ իւր եղբարք յանկարծ երեւեցան Երուսաղէմայ առաջեւ, որ մնացեալ էր անպաշտպան. Բայց Քըրիստոնէից զօրքն սրացան յօգնութիւն մայրաքաղաքին եւ ի փախուստ դարձոց զնոսաւ:

Արիստեալ այս յաջողութեամբ Պըտվէն Գ, մոազիր եղեւ առնուլ ի ճեռաց Յաթմայ խէլֆայից Ա.սկալօնի ամենակարեւոր ամրոցն, որ Աքեւելցիր կանուանէին Հարսնացու Սիրիոյ: Յաջողեց գինի եօթնամսեայ պաշարման ի 49 օգոստոսի 4159ի՝ տալով

այդ քաղաքի իւր եղբօր Ամուրիային, որ արդէն եղեալ էր կոմա Յոնպէի:

Ա.սկալօնի յաղթութիւնն մի նոր աղէտք արդակաւորեց Քրիստոնէից համար: — Դամսակոսի կործանման պատճառ եղեւ, որ իւրեանց պատնէշ էր կայանում ընդդէմ Նուրդինի ի ժամանակս թագաւորութեան Մօջէրուղտինի, որոյ հետ ոնէին բարեկամութիւն. Ա.թաքէզն Ա.սկալօնի կորստեան պատճառն Դամսակոսի իշխանի անհոգութեանն տալով, դրաւեց 4154ին նորա բոլոր Երկիրն, շարունակելով վմարել Երուսաղէմայ Թագաւորին 8000 Տիւրոսեան զենար հարկին, որ Մօջէրուղտին տալիս էր: Ի 4156 Պըտվէն Գ՝ զինագուլ առնելով ընդ Նուրտինի հրաժարուեց այդ հարկից, բայց հուն մի ժամանակէն գինի քակելով դաշնիքն ստացաւ իւր պատիժն չարաչար յաղթուելով Մեռեալ Ծովի առընթեր ի 48 յունիսի 4157 ամի. Նուրտին մի մեծ կոտորած տուաւ, նորա զօրաց, որ մինչ յայնժամ Պաղեստինոյ Քրիստոնեալք էլին կրած, թէ եւ ի փոխարէն հանեցին իւրեանց վրէմն ի 45 յուլիսի 4158 Թիափէրիոյ լմի պատերազմի մէջ, ուրանոր Նուրդին մաղապուրծ փախսաւ:

Անտիքայ եւ Տրագուսոյ իշխանութիւնին մնուցին
մի քանի յեղափոխութիւնը Պըտվէնի ժամանակ, որը
ազդեցութիւն ունեցան Երուսաղէմայ վերաբ:

Ի 29 օգոստոսի 449 Բայյմծնդ իշխան Անտիքայ
սպանուեց Անապայի պատերազմի մէջ, որ անխօհե-
մաբար մղեալ էր Նուրղինի դէմ: Կոստանտինա իւր
կինն կառավարում էր իշխանութիւնն, որպէս իւր
սեպհականութիւնն եւ ինամակալուհի իւր Քօչմոնդ
որդուոյ: Հոյնապէս Բայյմծնդ իշխան Տրագուսոյ ի 445 1
սպանուեց այդ քաղաքի դրան առաջեւ. իւր համա-
նուն որդին մետասանամեայ յաջորդեց նմա ընդ իսր-
անամակալութեամբ իւր Հօտիէք մօր, որ էր քոյր Մէ-
լիսանդր: Այլ եւ Ճուղին Բ. անտանակիր Եղեսիոյ
կոմութեան անկան ինձեռու Սթարէզի եւ եղաւ ի
դիպահոց:

Սակայն կոստանտինա որբ ի 22 րդ համակի 445 2ին
ամուսնացաւ վերստին ընդ Ծատիլոնի իշխա-
նին կրաքի եւ Մոնտրէալի որ յապառամն Արաբիա.
առ էր մի անբարոյական, կրքոտ եւ կատաղի անձ,
որ լցոյց շփոթութեամբք դպետութիւնն:

Բայյ հարկն աստ ստիպում է զմեզ վերա-
դառնալ միւսանգամ դէպ ի կիլիկիա: — Մանուէլ
կայսրն լինելով Թորոսի արարքն*) յոյժ զայրագնեցաւ
եւ ուղարկեց Անդրոնիկոս զօրապետն Թորոսի վե-
րաբ. այդ մասին իննդրեց Շատիլոնին սատար լինել
իւր զօրապետին: Բայյ Թորոս իւր բնական քաջու-
թեամբ գանեց բոլոր Յունաց զօրքն եւ մերբակալեց
նոյց զօրապարքն. կայսրն իրագեկ լինելով՝ գնեց
այն զօրապարքն եւ Շատիլոնի միջնորդութեամբ հաշ-
տութիւն կապեց ընդ Թորոսի, որ տուաւ նմա (կայ-
սեր) ի պարգեւ Անարզաբա քաղաքն: Սակայն դուն
ինչ ժամանակին վկինի, Թորոս տեսանելով որ Յոմիք
հաստատ ոչ մնան ի խաղաղութեան եւ դաւաճանու-
թիւն խորին ընդդէմ իւր, վերստին զէնիր առաւ եւ
զրաւեց Անարզաբա, Մամեստիա եւ այլ Յունաց վե-
րաբերեալ քաղաքքն: Կոմնենոս յահագինս կատալե-
տվ վերստին առաքեց զԱնդրոնիկոս, բայց անվեհեր
Թորոսն պատեհ առիթ դիտելով մի այնպիսի կատար-
եալ յաղթութիւն արաւ Յունական զօրաց վերայ, որ
հազիւ Անդրոնիկոս մի քանի արամբք զերծաւ ի
մահուանէ:

(*) Տես ի գլուխ Գ:

Այդու ամենայնիւ դարձեալ չը խրատուեց Մանուէլ
և ըստ որում Անդրօնիկոս հետաքալ էր՝ յիեց իւր
ազգական կալամանոսն ջնջել ի Կիլիկիա եղեալ բո-
լոր Արամեան ցեղն, աստ եւն բախտն յաջողելով
թորոսի՛ ոչ թէ միայն յաղթեց զօրապետին, այլ եւ
ծերբակալելով զնա վաճառեց կայսեր սուլ զնով, որ-
պէս վկայում է Նոյն ինքն նիկետաս: Գովաւ եւս ա-
ռաւել հաստատուեց Օ-ուրինեանց իշխանութիւնն, մա-
նաւանդ երբ Թօրոս առաւ Տարսոն քաղաքն ի 4455 ին
եւ մի արշաւանք արաւ Խստրիայում, որով ահ աղ-
դեց Յունաց եւ զարմացոյց Լատինացիքը մինչ այն-
քան, որ Պըտվէն Գ. ինդրեց իւր գործակցութիւնն*):

Կայսրն վարանելով եւմի ճար զգտանելով դիմա-
նալ թորոսի արութեան, ասումէ ժամանակակից Հայ
պատմագիր Սմբատն, սկսաւ հրապուրել եւ ողոքել
ընծայիւք Իկոնիոյ Սուլթան Մաղսուդին, որպէս զի
պատերազմ բանայ ընդ թորոսի: Մաղսուդ թէ եւ երդ-
մամիք դաշն էր կապել թորոսի հետ հաստատուն
մնալ ի խաղաղութեան, սակայն դիջանելով կայսեր

(*) Զարմանալի է, թէ էր պատ հութեանս հեղինակն ոյնին չէ
յիշում այս մասին:

ինդրանաց' ասպատակ սփուեց ի Կիլիկիա *): Այս
անգամ Խորոս դրեթէ առանց պատերազմի յաղթեց
Սուլթանին, մի սոսկակի ժանտախտ ծաւալեցաւ Մաղ-
սուդի բանակի մէջ, եւ անհամար բազմութիւննը ջար-
դեց, միւս կողմէն թորոսի եղբայր Ստեփանէն պա-
տահելով Սուլթանի որդույ Եաղուպին՝ կոտորեց նորա
բոլոր զօրքն եւ իրեւան էլ սպանեց: Այս բաւ չը հա-
մարելով արին թորոս զնաց գաղտնապէս Սուլթանի
երկիրն եւ սկսաւ ասպատակի, մինչեւ որ Մաղսուդ
իրազեկ մինելով եւ տեսանելով, որ անկար է յաղթել
նմա' խաղաղութիւն հաստատեց ի 4455 ին:

Ի 4457 ակի Ծընօդ Շախմօն ճայեցենալ Մանուէլ
Կոմնենոսի եւ արեւմտեան Քրիստոնէից մէջ եղեալ
խաղաղութետն, առանց որ եւ իցէ պատմատի յափշ-
տակեց Ավարոս կողմն եւ զարծուրելի անգթութիւննը
արաւ բանտարկելով կառավարիչն, որ էր ազգական
Կայսեր **):

(*) Հ. Միք. Զամյեան Մաղսուդի որդի Ղաֆէ-Ալանն է զնում:

(**) Այդ արշաւանց մասնակից էր եւ մերն թորոս, ըստ Վկա-
յութեան բոլոր պատմագրաց, թէեւ ինչպէս տեսնումննը գրքոյս
հեղինակն չէ յիշում, այդ եղեւ պատմառ շատ դժբախտութեանց
Կիլիկիոյ, ըստ որում Մանուէլ լսելով զայդ եկաւ ի Կիլիկիա եւ
առաւ շատ բաղարբ:

Այդ պատահարքից երկամեայ դադարմանէն զինի
Կայսրն Կիլիկիոյ կառավարիչ Թորոսը նուամելու պա-
տրուակաւ ահազին բազմութեամբ եկաւ այդ երկիրդ:
— Ասս յառաջ խաղաղով տիրապետեց Տարսոն, Թիլ
եւ այլ քաղաքաց Թորոս Համենալով զէմ զնել Կայ-
սեր, ըստ որում իւր եղայր Մինն վտարանջեալ էր
յիւրմէ, միջնորդ զգեց Երուսալէմս Թագաւոր Պլտ-
վէնին եւ վերադարձնելով Կայսեր Անարքաքառ եւ
Մամեստիա հաշուտեց ընդ նմա: Սիննամոս Յոյն Ժամա-
նակակից պատմազրն, որ կոչումէ Թորոսին « Խորա-
գէս ձաւրաւահեար », պատմէ թէ Կայսրն անուանեց
գնա Սեբաստիոս:

Ի Կիլիկիոյ Մանուէլ սպառնացաւ պատժել Ռը-
նօլիի լաքչութիւնն, իսկ վերջինս ոչ մի կողմանէ օդ-
նութիւն չը գտանելով՝ ստիպուեց խոնարհի Կայսեր
առաջեւ, ուստի ժամանելով ի Մամեստիա՝ Ներկայա-
ցաւ նմա բոկոտն եւ չուան ի պարանոց աղերսելով
գթութիւն: Պլտվէն Գ. նոյնակէս եկն անդ կրկնել իւր
բարեկամութիւնն ընդ Մանուէլի, որ մի քանի Վե-
հասկետական գործեր ցուցանելէն զինի յԱնտիոք' վե-
րադարձաւ ի Կ. Պօլիս: Բայց հաղիւ թէ զնաց, Ռը-
նօլդ սկսաւ ասպատակել ձուլմի հին կոմսութեան

մէջ եւ շատ աւար առնել սակայն ի ճանապարհի
գերի անկանելով Նորդինի մեռն, 46 ամ արգելուած
մնաց: Իւր իշխանութիւնն կառավարէր Անտիոքայ
պատրիարք:

Ա. Տօբէ Ա. Վեցերորդ Աստվածուոր Երևանապէտաց, 4162
— 4175:

Պլտվէն Գ, իշխան խելացի, քաջ, արդարադատ,
պարկեշտ, հմուտ դիտութեանց մանաւանդ յօրէնս պե-
տութեան, մեռաւ ի Պէրութ ի 40 փետրվարի 4162, ի
հասակի 55 ամաց' չը թողարկ յաջորդ իւր Թէոդորա
կնոջից, որ էր եղբօր դուստր Պանուէլ Կայսեր:

Ըստ յանձնաբարութեան Պլտվէնի, իւր կրտսեր
եղբայր Ա.մորին, որ էր իշխան Յոպակէի եւ Ա.սկա-
լոնի¹ յաջորդեց իւրեան: Ա.մորի Ա, ծայրայեղ զիրու-
թեամբն ²) էր պաղ, զգաստ, քաջ, գործունեա եւ ու-
սեալ, թէ եւ մի քանի մասին արժան ոչ համարեն
դրուստանաց, այն է որ մի կոյր վստա՞ռթիւն ունէր

(*) Pinguis erat supra modum, ita ut more femi-
noe mammielas haperet cingulo tenus promènentes.
Գլուխ. Տիր. XIX, 3:

Միլօն մի անժի վերայ, որին անուանեալ էր Սէնէշալ անարժանաբար:

Նորդին - Ա.Թաքէզն Հալէպի, զոր Արեւելեան եւ Արեւմտեան պատմագիրը ի միասին նկարագրեն ոչ թէ միայն մի երեւելի մարտական, այլ որ առաւել մեծարեկին է՝ որպէս տիպար մաքրութեան եւ արդարութեան, որոյ աղագաւ Մուսուլմանք յարգեն նորա ընտիր բարեկալչութեան յիշատակն ճառելով նորա համար, որ նորա հոգւոյ վեհութիւնն կից էր սրտի խոնարհութեան հետ, — որպէս տեսանք՝ Երուսաղէմայ Խափաւրութեան առաջին թշնամին էր: Բայց զինի մահուան իւր յամի 1474, դուրս եկաւ մի նոր տիեզերակալ ամենահեղ ախոյեան քրիստոնէից եւ միակ այն անձն, զոր Աստուածային Տեսչութիւնն տահմանեալ էր կործանել Երուսաղէմայ Թագաւորութիւնն. նա ինքն է Սալահէտիխ, կոչեցեալ յառաջադրութեան: Կախ պաշտօնեայ էր Նորդինի, բայց ապա դնարով յեղիպոս' իւր հօրեղոր Ա.Փաղտինի հետ

(*) Այսուբ իւր հօր անունն էր:

1469 ին եղեւ վէզիր Խէլիֆային եւ ի մահուան Էրէ՛զ Լիղինիլահի, չորեքտասաներորդ Ֆաթմա Խէլիֆայի և 1474 ամի, տակնուվերայ արաւ Խէլիֆայութիւնն:

Սոյն յեղափոխութիւնս, որ եղեւ ի Թագաւորութեան Ա.մօրի Ա. արժանի է մի քանի տեղեկութեանց: Եղիպոսի վերջին Ֆաթմա Խէլիֆայք այնքան անզօր իշխան էին *), որ ստիպուած էին վճարել Երուսաղէմայ Թագաւորութեան տարեկան 50,000 ռոկի հարկ: Ի միում նուազի մերժեցին վճարել այդ գումարդ, որով մի պատճառ հայթայթեցին Ա.մօրիին պատերազմ հոչակել: Ի 1465, Նորդին ուղարկեց մի գունդ յեղիպոս յօնականութիւնն Քառուր վէզիրի, որ կը մարտնչէր ընդդէմ իւր իշխանութեան եղող թշնամեաց մէկի հետ: Օժանդակ գուլգազն հաստատելով գ.Քառուր վեզիր, վերջինս զացաւ յղել Նորդինին խոստացեալ ճարկին, այս ինքն Եղիպոսի

(*), Սորա էին, Մօարաքու Թամէն Մուրանսէկր թիլան, 1056—1094, Անէկդ արուգասմ Մօրքալաւ թիլան 1094—1401. Մէնսուր արու Ալի Ա.մէր Թիահքամիլան, 1404—1450. Հաֆէտ Լէդիմիլան, 1450—1450. Ճափէր Բիաղա համայիլ 1450—1455. Ֆամէ Թիեարիլան, 1455—1460 Աղէդ Լէդիմիլան 1460—1471:

Եկամուից երիք մնան: Այդ մերժումի արտադրեց ի պատերազմ, յորում Ամօրի պատրեալ ի փաղաշական բանից Քառորի, նմա կողմանակից հանդիսացաւ: Սատի ծագեց նոր իմն պատերազմ ի մէջ Շուրդինի եւ Քրիստոնէից: Ի 1464 ամի Աթարէցն ի փախուստ դարձրաւ զՔրիստոնեայս եւ կերեց Անափոքայ իշխան Բօհմոնդ Գ.ն (որդի Բայմոնդի) Տրապօլոսոյ եւ Եղեսիոյ կոմսքն, բայց ոչ կարաց առնուլ զԱնտիոք Ամօրիի վերադարձի պատճառաւ: Շուրդին դաշնադիր Եղեւ յայնժամ Իկոնիոյ սուլթանի եւ Պաղտատի Միւննի խէլֆայի հետ նուամել զԵղիպտոս: Սոյն ափաբետութիւնս խափան առնելու աղազաւ, որ չարաբաստիկ հնտեւանք պիտի արգասաւորէր Երուսաղեմայ համար, Ամօրի իւր բոլոր զօրութեամբ մտաւ ԽԵղիպտոս 1467 ին, եւ դաշնակցութիւն կասպեց ընդ Քառորի եւ Ատէդ խէլֆայի: Քրիստոնէից Թագաւորն հասանելով ի Գահիրէ Ա.Քաղղին եւ իւր Եղբօրորդի Եռուստին (Սալահատմին) կիշծ փախատեամբ շրջեցին զնա: Բայց Ամօրի յանդուզն շարժմամբ ծգեց Թուրքաց Բէրէն եւ Լամինիոյ մէջ տեղ ու պատերազմ տուաւ ի 48 մարտի 1467ի: Երկիոզմեան զօրքն յաղթեցին ի միասին: Զկնի մարտին՝ Ա.Քէղին

զնաց ի վերին Եղիպտոս եւ իւր Եղբօրորդին առաւ զԱ.Քէքսանդրիա. սակայն Ամօրի այնքան սաստիկ պաշարեց զայն, որ ի վերջոյ Եռուստի անմնատուր եղեւ երիք ամսէն զինի ի 20 Օկոստոսի 1467ի: Շիրքուհի յայնժամ մի դաշն կուեց, որոյ զօրութեամբ ըստացաւ 50,000 կտոր ուկի եւ Թողեց զԵղիպտոս, փոխադարձարար աղատելով բոլոր բանտարկեալքն:

Փառասէր Ամօրին անկղիտանալով Եղիպտոսի բարեեր արդեանց վերայ՝ ցանկացաւ նուամել այդ Երկիրը: Ապահով վնենով Մանուէլ կապսեր եւ Ապալնչականաց մեծ կարգապետի օգնութեանց վերայ, մտաւ ԽԵղիպտոս 1468 ին. բայց լսելով Շէրքուհի գալուստը յօդնականութիւն խէլֆային հարկադրեցաւ վերադառնալ, թէ եւ խէլֆայի վերայ շատ թանգ նստեց նորա ծառապութիւնն: Քառոր, որին ստութեամբ մատնիչ ամբաստանեալ էին, զիսանեցաւ եւ Ատէդ անուանեց մի վկայազրով Ա.Քէղին Շէրքուհին իւր վէզիր, որին յաջրդեց իւր Եղբօրորդի Սալահէղամն Մէլիքան Նասր կամ օգնական արքայի մականուամբ:

Այսպէս Երուսաղէմայ Թաղաւորութիւնն պատեալ էր ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ՝ եւ ի հարաւոյ՝ Ա.Թարէկի

ինքնակալութիւնով։ Երկիցս Ամօրի ծեռն արկաւ նուաճել զԵփիպտոս նպաստիք Յունաց, բայց Երկ- պառակութիւնն եւ Յունաց սխալանքն ի չփ դարձ- րին նորա դիտաւորութիւնքն. ուստի արքայն պար- տաւորեղաւ վերադառնալ ի Պաղեստիին։

Ի բաղնւմ նուազս ստիպանօք օգնութիւն հայցեց
պապէն եւ Ֆրէտէրիկ կայսրէն *), պատճառ որ՝ Ե-
րուսարէմ ճուրդինի եւ Սալահէտինի կողմէն մեծ
վտանգի էր ենթարկուած զինի վերոդիեալ եղելու-
թեանց. այս անգամ եւս իւր յոյսերն ապարդիւն Ա-
ղեն պապի եւ կայսեր մէջ տիրած գժոտութեանց առ-

(*) Ֆքէտքին Ա. Պարուպարուսա կասսըն յաջորդ կոնքադ Գ.Ի եւ երրորդ դուրս տանն Հօհէնստօփէնի. սա էլ մին յերեւելի եւ հովակաւոր թագաւորաց. Քերմանից, որ երկար ժամանակ մաքաւեց ընդէմ պատական անիբաւ պահանջմանց. Զափարոր յաննայնի, քաղ թէեւ պատերազմատեաց, բարերար, արդար. նա ամենայն բանում արդարութեամբ եւ ողջութեամբ փառուեց. մի բան միան յանդիմաննելի է նմա, որ առաել ծառայեց իտա-
լից բան իւր հայրենեաց. Ընտրուեց կա սր 18 Մարտ 1452
ից բան իւր հայրենեաց. Ընտրուեց կա սր 18 Մարտ 1452

Թիւ: Հատանելով իւր յոյմն Ամօրի զնաց ի Կ. Պօլիս
առ կայսրն Մանուէլի ի 4474-ամի, ուր ամենափառ
ռահեղ կերպիւ ընդունուեցաւ եւ խոստացաւ հպատա-
կել կայսեր եթէ նա իւր թագաւորութիւնն առանց
վտանգի կացուցանէ: Սոյն ուղեւորութիւնս ընդունացն
եղեւ եւ Երուսաղէմայ վտանգն եւս առաւել բազմագալ:

Սակայն Նուրդին կասկածամբ կրելով Եռևսութիւն՝ հրամայեց նմա ծգել յիշխանութենէ բոլոր Խսմայէլեանքը կամ Իմամին եւ արգելու մզկթաց մէջ Եզիզատոսի Խէլփայի անունն Կարդաէն. վերջինս ոչ կարաց կրել այդ գժբախտութիւնդ եւ մեռաւ ի 1174 ամի, որով վերջացաւ Եզիզատոսի խէլփայութիւնն, բայց մեծ Գենպետական պաշտօնն անցաւ Բաղդատի Խէլփայից. իսկ Խմանների պաշտօնն յանձնեց Ալին-նի ողջափառաց: Ապա պահանջելով Նուրդին Սալահատդինէն Եզիզատոսի բոլոր գօրքն, երբ նա զանազան բաղրադանօր մերժեց՝ պատերազմ մօտ էր ճայթելու Աթարէզի եւ վէզիրի մէջ, երբ մահն վերայ հասանելով վերջ դրաւ Նուրդինի կենաց ի 22 Մայլսի 1175, թողլով մի որդի մետասանամեայ Սալէն - Խսմայի անուամբ: Յնու Աթարէզի մեռաւ եւ Ամօրի ի 11 Յուլիսի 55 հասակում:

Պըտլէն Դ. Էօլնէրորդ Ռուսական Երուսաղեմոյ ի 1473

— 1485:

Պըտլէն Դ. որդի Ամօրայ յաջորդեց իւր հօր: Գեղեցիկ զաստիարակութիւն էր առած Գիյլօմ ատենապրէն, որ ապա եղեւ արքեպիսկոպոս Տիւրոսի եւ յօրինիչ մի ընտիր Խաչակրաց պատմութեան: Բայց որովհետեւ գոյն իշխանդ դեռ երեքտասանամեայ էր եւ մի անբժշկելի կարծեցեալ հիւանդութեամբ ճարակեալ (Եղեփանդական բորոտութիւն, էլքրանտաս), ուստի կարեւոր էր խնամակալ ուն. Միլօն Սէնէշալ Թագաւորութեան գրաւեց խնամակալութիւնն. բայց 1474 ամի սպանուելով, ի սեպհոց համաճայնութեամբ ստանձնեց այդ պաշտօնդ Շայմոնդ Տրապօսոյ կոմսն, որ նոր ազատեալ էր ի գերութենէ վճարելով 80,000 ոսկի: Պըտլէնի Թագադրութենէն երէք ամսէն զկնի զօրաց հրամանատարութիւնն եւ Թագաւորութեան աեւզութիւնն Խօթ արքայի փոխան յանձնեցին Ծընօլդ Շատիյօնի, Սնտիքայ նախկին իշխանին, որ ստացեալ էր իւր ազատութիւնն ի 1477 ամի:

Որովհետեւ անմարթ էր նորատի արքայի ամուսնութիւնն, ուստի իւր հարազատ քեռ ձեռն տուին

Գիյլօմի, սահմանակամսին Մօնաֆէրայի, որոյ միակ արքանաւորութիւնն էր Գաղղիոյ եւ Գերմանիոյ վեհապետաց ազգական լինելն: Գիյլօմ զրաւելով ի կենաց ի 1477 ին, իւր ամուսինն ծնաւ մի որդի, որ անուանեցին Պըտլէն:

Սալտարին հիմք մէ լայնապարագ ինդնակալութեան.

Զկնի մահուան Նուրդինի բազում վէզիքը վիճեցան իւր որդոյ Սալէհ - Իսմայլիի խնամակալութեան մասին: Եռսուլիք, որ յայսմ հետէ կոչեմք Սալահին յափշտակեց զայն զինու զօրութեամբ 1475 ին. ապա մի դաշնագրութիւն առնելով իւր Սալէհ - Իսմայլի Հալէպի աթաբէգութիւնն եւ Սէյֆուդդինի Նուրդինի հօրեղօրորդուոյ Մուսուլիք աթաբէգութիւնն: Խսկ Նուրդինի ինքնակալութեան մնացեալ մասն իւրեան պահեց ի կնութիւն ածելով Նուրդինի Իզմէթուդլին կողակիցն: Հուսկ յետոյ յանձնելով Գամանակոսի կառավարութիւնն իւր եղօր Շամսուդդին Թիմուրտաշին, չորսա բնակիլ յեզիպտոս: 25 Նոյեմբերի 1478, Սալահին մի մեծ կոտորած ընդունեց ի Քրիստոնէից, թէեւ հետեւեալ տարու Մայիսի 26 ին մի փայլուն

յաղթութիւն արտւնոցա վերայ: Յաշնժամ մի զինադուլ եղեւ Սալահինի եւ Երուսաղէմայ Թագաւորութեան մէջ, որ քրիստոնեայք եղծեցին մեպով անպատշաճ ծանծաղամտութեամբ:

1481 ին Սալէն Խամայի մեռանելով Սալէհին դրաւեց զչալէպ եւ նուաճելով զԵղեսիա, զՆիսիրա եւ Միջազգետաց միամեծ մասն հիմնեց մի ահապին ինքնակալութիւն, որոյ գօրութեան առաջեւ ի տարապարտուց Պըտլէն Գ. օգնութիւն աղերսեց Անդիոյ եւ Գ.աղջիոյ Թագաւորներից:

Թագաւորութեան կրած աղէտից հետ միացան եւ այլ դժբախտութիւնք վրդովելու արքայի վերջին տարին: Կը քոյ Սիբիլն, որք Գիլում սահմանակումսի 1480 ին ամուսնացաւ ընդ Գուետոնն Լուսինանի յօժարութեամբ արքայի, բայց ի մեծ տհաճութիւն մեծամեծաց եւ ժողովրդեան, տանելով ընդ իւր օժիտ Ս.սկալոնի եւ Յոպաէի կոմսութիւնքն: Երբ արքայն 1485 ին իւր հիւանդութեան առթիւ, որ բոլորովին վրկել էր իւր անդամոց կիրարկութենէն, ընտրեց իւր փեսան ինամակալ, մեծամեծքն, որ արդէն սաստիկ նախանձուել էին Լուսինանի վերայ քրիստոնէից կրած մի փախուստն սպատճառ բունելով ստի-

պեցին Պըտլէն անուանել իւր յաջորդ Գիլում Մօնաֆէրայի Պըտլէն որդին, որ Թագավորուեց պինի մի քանի աւուրց ապա այնքան բարուրանք դիզեցին Լուսինանի վերայ, որ արքայն կարգեց մի դատարան վմբեկ Սիբիլի ամուսնութիւնն: Բայց Գուետոնն զանարլով գալ յատեան, արքայն զէնք արաւ նորա դէմ եւ անուանեց գրայմօնդ Տրապօլսոյ կոմսն խընամակալ դեռաւաւուրց Պըտլէնի: Բայմօնդ միայն հետահեալ թէութեամբք ստանձնեց. իւր խնամակալութեան շրջանն լինէ տասն տմ. իւր անձն ազատ պիտի մնայ նորատի արքայն դաստիարակելոյ: Եթէ Պըտլէն Ե. մեռանէր նախ քոյն իւր յարբուն հասանելն անյաջորդ Պապն, Կայսրն, Գաղղիոյ եւ Անդղիոյ թագաւորքն պիտոյ է ընարէին նորան ժառանգն, եւ մինչ ցգալուստ նորա Բայմօնդ պահելու է խնամակալութիւնն: Զօրութեամբ այս սահմանագրութեան, Բէրութ քաղաքն յանձնեցաւ Բայմօնդին եւ Սէնէշալ ձօսլին, անուանակիր կոմս Եղեսիոյ նշանակեցաւ դաստիարակ մանկահասակ արքայի:

Երբ 1486 Մայիսի, 1485 մեռաւ Թագաւորն իւր Եւթնամեայ քեռորդին յաջորդեց Պըտլէն Ե. անուասմբ. Բայմօնդ փութաց զինադուլ առնել ընդ Սալահինի,

որով Երուսաղէմ գերծաւ ի սովոյ, բանզի երկար ժամանակէն ի վեր երաշտութիւն կը տիրէր: Իւր ինամակալութիւնն միայն 45 ամիս տեւեց նորատի արքայի մահուան. առթիւ յամսեանն Սեպտեմբերի 1186 ի Տիրէրիա, յորմէ փոխադրեցին մարմինն յԵրուսաղէմ: Ուստի Քայմօնդ կոչեց Թագաւորութեան պետութիւնը ի Նէապօլիս խորհրդակցել ընտրութեան վերայ, յսւսալով որ իւրեան պիտի ընտրեն յաջորդ: Բայց Յոսպէի կոմսուհին Սիրիլ իւր Լուսիյնան աճապարանօք գալով յԵրուսաղէմ, նպաստիւք պատրիարքին Հերակլէի եւ Տաճարապէտ Թիէրի Թագավորւեց դժուոյ Երուսաղէմայ, հուսկ յետոյ անմիջապէս Թագաւոր հրատարակելով եւ իւր ամուսինն:

Գուշտոն Լուսէյնան իններրդ նոտարու Երուսաղէմայ Լառուածն այդ ժողովէն է Սալահէնոյ յաժի 1157:

Այդ իշխանի անընդունակութիւնն եւ մեծամեծաց մէջ տիրեալ երկպառակութիւնն եղեն զօրաւոր եւ անմիջական պատճառք Երուսաղէմայ կորստեան: Բը նօրի Շատիլյօն աներկիւդ եւ արի ասպետ, բայց ծանծաղամիտ եւ խոռովարար մուսուլմանաց մի կարաւա-

նի վերայ յարձակուելով, ուր կը գտանուէր եւ Սարահղիմի մայրն բանտարկեց զնոսա. ի տարապարտուց եղեւ Սալահն ինի միգն խնդրելով, որ պատժուէ յանցաւորն կամ գնէ ազատուեն բանտարկեալբն, ուստի խզելով խաղաղութիւնն պատերազմ յայտնեց եւ արշաւեց Թագաւորութիւնն Յ0,000 անձամբք:

Ի մի ճակատամարտի, կոչեցեալ ի Քրիստոնէից Տիրերական իսկ յարեւելեայց Հիրէն 5—3 Յուլիսի 1187 Քրիստոնեայր բնաւին խորտակուելով գուետոն Թագավորն, Բընօրի ձոսլին Սէնէշալն, Տաճարապէտն եւ յորի ասպետք ի գերութիւն վարեցան. ճշմարիտ խան որ պաշտան էր Քրիստոնէից կորաւ ի մարտի: Սալահին ընդունեց այդ տարաբախտքն կարի մարդասիրութեամբ ի բաց առեալ զիշխանն կրաքայ Բընօրի Շատիլյօն պատճառ եւ հեղինակ պատերազմի, որ իւր յատուկ ծեռամբ սպանեց: Տաճարականաց եւ ասպնջականաց բնաւ ասպետք, որքան կեալք էին անհաւատից ծեռին խեղդուեցան: Հետզինետէ Տիրէրիա, Սիրոն, Նազարէթ, Բամա, Հեպլոն, Բէթղէնէմ, Լիւդզա, Եաֆա, Նապլուսա, Բէրութ, Աքեայ եւ Կրաք անկան յաղթողի ծեռաց մէջ: Ասկալոն, ուր պատճառնեալ էր Թագուհին անձնատուր եղեւ այն

պայմանաւ, որ Արուսինան եւ իւր եղբայր Բօնիֆասն, Տաճարապետն եւ այլ 45 ասպետք ազատուին: Թագաւորին խոստացաւ զէն մի կրել Սալահինայ դէմ եւ պաշտօնապէս հրաժարեց Երուսաղէմայ Թագաւորութենէն:

20 Սեպտեմբերի Սալահին երեւաց Երուսաղէմայ առաջեւ. ընդունայն էր ընդդիմոդութիւնն եւ կառավարիչն՝ որ էր Բաղիան Ամօրի առաջնոյն Մարիամ կնոջ ամուսինն անձնատուր եղեւ. 2 Հոկտ. 11.87: Բնակչաց թոյլ տուլին գնալ յերկիրս քրիստոնէից իւրեանց կայրով, կամ մնալ յէերօւսաղէմ յապահովութեան. երկու պարագայում եւս պիտոյէ վճարէին մէն մի զիսոյ համար տասն թիսղանդեան ոսկի. ուստի 3.000 բնակչաց մասին վճարեցաւ 30,000 կլոր բիւգանդեան ոսկի: Ս. գերեզմանն անշօշափելի մնաց, ամենայն քրիստոնեայ իրաւունք ունէր յայց ելանել վճարելով մի բիւգանդեան ոսկի: Խսկ այն բնակիչը, որ զինի 40 աւուրց զմարէին իւրեանց փրկանաց զինն յաղարտ պիտի վարուէին: Սակայն Սալահին դիշանելով այս խստութիւնից սկսեց ինքն ողորմութիւն բաժանել եւ իւր առատամեռն յադթօղ ծեռից չըքաւրագոյնքն ընդունեցին 220,000 բիւգանդեան ոսկի:

Ի Պաղեստին Երուսաղէմայ առևման էն զինի Քըրիստոնեայ ունէին միայն երեք ամրաքաղաքք — Անտիոք, Տիւրոս եւ Տրապօլիս: Մալահին պաշարեց ըզ-Տիւրոս, որ մերծ էր անձնատուր լինելոյ, երբ կոնրադ Մօնտֆէրա եղբայր Միքիլ առաջին ամուսնոյն յանդիման եղեւ եւ խոստացաւ փրկել քաղաքն եթէ զայն տային իւրեան սեպհականութիւն: Իրօք իւր ի կիր արկեսալ խորամանկութեամբ եւ ցուցած քաջութեամբ փրկեց քաղաքն:

Գ.Լ. ՎԵՃԵՐՈՐԴ.

ԽՀՄՐԻՇ ԽՍԱՀԻՔՆ-ԲՒ-Ն 1189—1217:

Գոյժ առմանն Երուսաղէմայ շարժեաց համայն զերոպս: Գրիգոր Ը. *) առաքինի եւ խելացի քահանայապետ իւր երկամսեար վեհապետութեան ժամանակ իւր ամենայն ճիզվ Թափեց յեռանդ ածել զիշնանը յազառութիւն սուրբ զերկրին: Կղեմէս ***) յաջորդիչօրոք եղեւ երրորդ Խաչակրութիւնն. պատճառ որ, սոյն քահանայապետս այնքան անհրաժեշտ եցոյց զայն կայսեր, որ Ֆրէտէրիկ թէեւ վաթսունամեայ՝ ընդունեց Խաչակրութիւնն յաւագաժողովն Մայանսայ

(*) Ուրբանոս Գ. Պապն առաջընթաց Գրիգոր Ը. ի կամենաւով բանադրել զֆրէտէրիկ կայսրն Գերմանիոյ Երուսաղէմայ առման լուրն առնելով սաստիկ ցափ մեռաւ, որին յաջորդեց Գրիգոր Ը. ի 20 Հոկտ. 1187. բայց երկարատեւ չեղեւ իւր իշխանութիւնն, այլ մեռաւ ի միենանց ամի:

(**) Կղեման Գ. Հռովմայեցի յաջորդեց Գրիգորին 1187 եւ մեռաւ 1191 ամի մարտի 27 ին. սա վերջացոյց 1188 ին 43 տարէն ի վեր Հռովմայ հանրապետութեան եւ Պատրիք մէջ եղած վեճն:

1188 ամի: Պառասուն տարի յառաջագոյն իւր Կոն- րագ հօր եղբօր ընկերանալով ի Պաղեստին կարողացեալ էր անձամբ գատել թէ ոյք էին քրիստոնէից անյաջո զութեամ պատճառքն, վասն որոյ մի հրաման հրա- տարակեց որ միայն հանմարեղ զինակիրք եւ ճանա- պարհի ծախուց համար բաւականին գումար ունեցող անձինք կարող են խաչակրուկ: բայց ի սմանէ ի բա- նակցութիւն մտաւ ընդ Թագաւորին Մահառստանի, ընդ կայսեր Յունաց եւ Սուլթանին Իկոնիոյ, որոյ երկրի միջից պիտի անցանէր: Գլիմ - Ապան, որ յառա- ջագոյն ցանկացեալ էր Ֆրէտէրիկի բարեկամութեանն, խոստացաւ հայթայթել խաչակրաց ուտեստ եւ պա- րէն: Խոտափիոյ քաղաքաց հրաման եղեւ եռամեայ պաշար բերել նաւարք յԱսիա:

1189 Մայիսի սկզբներում բոլոր նուիրեալ մար- տականք ժողովեցան ի Ռատիսխօն. ասպետաց թիւն 20000 էր. զանազան իշխանք ընկերացան կայսեր, որպէս իւր կրտսեր որդի Ֆրէտէրիկի Սուլարի զուքսն եւ այլ արքայագունք, կոմսք, սահմանակոմսք: Կայսրն մտաւ ի նաև Դանուփի գետի վերաց, իսկ ճամբարն յառաջ խաղաց ի ցամաքի՝ ընդհանուր ժամադրութիւնն նշանակրուելով յաւուր Պենտէկոստէի ի Բրէսբուրգ:

Բէլա Հունգարիոյ արքայն դիմաւորեց զիւր հիսրեպըն. Երկու վիճապետաց մէջ բարեկամութիւնն մի ամուր կապ ստացաւ Սուաբ դքսի հարսնախօսութեամբն ընդ դստեր Թագաւորին Հունգարիոյ, թէ Եւ նորատի արքայորդուց վաղահաս ման խափան եղեւ այդ ամուսնութեան. Ի Պէլգրադ կայսրն զօրահանդէս արաւ. 50000 ասպետ գուաւ Եւ ի միասին 400000 մարտականք: Ի Բուգարիա զօրքն մի քանի Թշնամուկան դործողութիւնք տեսաւ, բայց մեծ եղեւ Խաչակրաց միացումն տեսանելով Խանակ Անգեղոս^{*)} կայսեր հակառակորդ վարմունքն. այս իշխանս կարծելով որ Խաչակրաց զիտաւորութիւնն է զինքն գահընկէց առ-

(*) Խանակ Անգեղոս մի մնձարոյ անծ էր ի Կ. Պօլիս. Երբ խոյս տալով Անդրոնիկոս կայսրից ապաստանցաւ յեկեղեցին սըրբոյն Սոֆիայի, ժողովրդն սպանելով զանդրոնիկոս հրատարակեց զնա կայսր 1485. բնութեամբ տկար, զեղմութիւն սիրոց էր. բայց 1495 ին իւր եղբայր Ալեքսան Անգեղոս վակելով զնա մի խաւարին բանտի մէջ կուրացոյց, թէեւ ինքն էլ ոչ կարաց վարել իւր ոնդի պտուղն խանակայ րոյին խոյս տալով գաղտնապէս տութիւն խնդրեց ի Լատինալեզ, որք պատրաստվում էին կատարել մի չորորդ Խաչակրութիւն: Լատինացիք գարով առին զկ. Պօլիս Եւ մեծին կոստանդնասոսի գանի վերայ դրին մի Լատին կայսր, որով Ցունաց կայսրութիւնն մինչ 200 տարի մնաց Լատ. ծեռաց մէջ:

Մահ. թարգ.

նել խնայեց տալ նոցա որ Եւ իցէ պաշար, որոյ աղագաւ պարտաւորեցաւ Ֆրէտէրիկ սփոել իւր զօրքն ընդ ամենայն տեղիս առնելով գֆիլիպուազօլ, Ազրիանուազօլ Եւ այլ քաղում քաղաքս. այդու ամենայնիւ հարկ եղեւ ձմերել յԵւրոպա: Ոյս կայսրից մի նամակ, որ դեռ մնայ, հաստատէ թէ ի Կ. Պօլիս պատրիարքն յեկանելով յամբիոն զրգուէր ժողովուրդն ասելով որ հարիւր Խաչակրաց սպամնմամբ կարեն տան ապանութեան մեջաց բաւութիւնն ստանալ: Իրաց վիճակն յայն աստիճան դժուարացաւ, որ Ֆրէտէրիկ հրամայեց իւր Հենրիկոս որդույն, որ կառավարէր գՎերմանիա ի բացակայութեան իւր, բռնադատել Ճենուայի Վենետիկոյ հանրապետութիւնքն դալ Եւ պաշարել զկ. Պօլիս. ի հակիրմ բան, Յոյնք վիշան ի հարկէ, Խանակ խոստացու անցուցանել զօրքն յԵւրիա Եւ իւր Իրէն դուստրն նշանադրեց Փիլիպախն կայսեր հրանգերորդ որդույն:

Զօրքն մտանելով յերկիր Սէլճուկեանց ջաւ ընդունելութիւն դտան. բայց յընթացս չուոյ անհանգիստ եղեւ ի Տաճկաց, որք պատճառ Եղեն մեծամեծ կոտորածոց: Բազմիցս առ ի չգոյէ պաշարի Եւ ջրոյ ստիպուեց ուտել ծի Եւ ըմպել կենդանեաց արիւնն:

Աակայն Սուլթանի դեսպանքն կտուաշնորդէին կայսեր յայսնելով թէ իւրեանց տէրն անկար է զսպել հուղկահարաց դաշնակցութիւնն, բայց ի 14 Մայիսի 4190 շուտով իրազիկ եղեն սուլթանի դաւամանութեան, հանդիպեցան նորա գօրաց որ ամենասակաւ չափազանցութեամբ 500,000 հաշուեն: Ֆրէտէրիկ խրախուսեց գօրքն ասելով, որ միայն արութիւնն կարէ փրկել զի՞եղ. Եպիսկոպոսք հաղորդեցին զհաւատացեալը եւ գօրքն յարձակեցաւ Սէլբուգեանց վերայ. որոց 40,000 սպանուելով մնացորդն փախստական եղեն, թէեւ յաղթող գօրքն ոչինչ մեռ չը ծփեց դովաւ, քանի պակասէին ուտեստ եւ ջուր անդադար կրելով յարձակմունք: Բայց Սուլարի դուքս Ֆրէտէրիկն եւ Հօլլանտիոյ կոմս Ֆլորանն մի փայլուն յաղթութիւն տանելով Մայիսի 18 ին խորտակեցին Դկոնիոյ դրունքն, ուր եւ գտին մի մեծ դումար արծաթի եւ առատ պարէն: Գլիմ-Ալպան ներողութիւն խնդրեց կայսրէն եւ խալարութիւն հայցեց. իւր խնդրիքն ընդունուեցաւ տուաւ պատանդ եւ ուղեցոյց եւ հայթայթեց գօրաց ուտելիք, որ սկսաւ շարժիլ Մայիսի 25 ին: — Բայց դեռ Խաչակիրք չհասած ի Կիլիկիա, տեսդուք յորպիսի վիճակի էր այդ երկիրդ՝ երբ

կայսրն մտաւ անդ: Խորոս իշխանն մեռաւ ի 1468 թուին ժառանգ Թողով իւր մասնուկ Ռուբեն որդիին եւ յանձնելով ինամակալութիւնն իւր աներ թովմաս քաջ զօրապետին: Զայս լսելով Մլեհ՝ եղբայր Թորոսի սկսաւ յարձակիլ Կիլիկիոյ վերայ եւ անքան տագնապեցոյց զՀայս, մինչեւ որ նորա անձարացեալ կացուցին զնա իշխան ի 1469 ամի: Մլեհ մի անգաւ յաղթեց կայսեր զօրապետաց եւ մի շահաւէտ հաշտութիւն արաւ՝ թէեւ իւր գործած անդութեանց առթիւ սաստիկ ատելի եղեւ: Թովմաս փախուցեալ էր յՄնափոք, իսկ Ռուբեն՝ որ ազատեալ էր՝ զնալով ի Հռոմելայ՝ մի քանի անօրէն անձանց ծեռօք սպանուեցաւ: Զօրքն չը կարողանալով համբերել Մլեհի այսպիսի անգութ գործոց (ըստ որում կասկածէին թէ մասնակից է եղել իւր եղբօրորդոյ սպանման) սպանեցին զնա ի 1474 ամի: յայնժամ չայր միաբանելով ընտրեցին իւրեանց իշխան զՌուբեն որդի Ստեփանէի եղբօր Թորոսի, որ քաղցրաբարոյ ուն էր: Հեթում Լամբրոնի Հայ իշխանն, որ է ներսէս Լամբրոնացւոյ եղբայրն, գժաելով ընդ Ռուբենի Տարսոն քաղաքի առման պատճառաւ՝ սկսաւ խռովութիւնք հանել. զայս տեսանելով Ռուբեն եկաւ եւ

պաշտից գլամբրոն: Հեռում ոչ կամենալով խո-
նարին՝ դրդեց Անտիռքայ կոմս Բօէմոնդ Գ. Ն նպաս-
տել իրեան, եւ նա բարեկամաբար հրաւիրելով զՈ՛ռւ-
թեն ձերբակալեց զբան առաթուր կոխելով մարդ-
կայլն նույրական իրաւունքն, թէեւ ի 4484 ամի առ-
զատեց ստիպութրվ ի քաջութեանց Լեւոնի եղօր
Ռուբենի, ի կնութիւն ածելով Ռուբենի Սղիուա
դուստրն իւր որդույն: Յախմ հետէ սկսաւ Ռուբեն
հայրաբար կառավարել իւր տէրութիւնն, բայց ապա
հրաժարական տալով աշխարհին՝ յանձնեց կառավա-
րութիւնը իւր եղօր Լեւոնին եւ առանձնացաւ Գրա-
գարկ կոչեցեալ վանուց մէջ:

Լեւոն վլնելով մի արի, խելացի եւ փառասէր իշ-
խան, շուտով ընդարձակեց իւր տէրութիւնը. յաղթեց
իւր Թշնամեայ, մանաւանդ Գլիմ - Ապանի Ռուստիմ
որդույն, որ ասպատակ էր սփոռելի Կիլիկիա. Նոյնավէս
փախցրաւ Բէրիոյ եւ Գամանկոսի սուլթանները:
Սոյն քաջ իշխանս չէր մոռանում նոյնավէս ի ներ-
քուստ բարեկարդել պետութիւնը. շինեց ուսումնա-
րանք, հիւրանոցք, որրանոցք եւն: Ահա յիշխանու-
թեան սորա կայսրն հա ասւ ի Կիլիկիա, որպէս տես-
ցի ի ներքոյ ի քանից հեղինակին —

Եւ անա հասին ի սահմանս մի քրիստոնեայ պե-
տութեան, որ ի Կիլիկիա. այդ երկրի կառավարիչը
հեստեալ էին Կ, Պոլսոյ կայսրէն եւ խաղաղութեամբ
կը վարուէին ընդ Լատին քրիստոնեայս Պաղեստի-
նոյ: Որովհետեւ այդ Թագաւորութեան հիմնիչն էր մի
Հայ. ուստի իւր յաջորդը կոչէին Թագաւորը Հայաս-
տանի: Այն ժամանակուայ Թագաւորօս իշխանն էր
Լեւոն, որ Թագաւորական տիտղոս էր առել *): Եկաւ
ընդառաջ Խաչակրաց, թերաւ պաշար եւ տարաւ զնո-
սա ի Սիս: Աստի չուեց զօրքն 40 Յունիսի. Ֆրէտէ-
րիկ, Սուարի զուբսն առաջապահ զօրաց հետ ան-
ցաւ գետի նեղ կամրջից. կայսրն որ ի յետնապահ
զօրս, Հնամբերելով զօրաց ընթացից զանդարլութեան,
մտաւ երիվարան ի չուր անցնելու միւս կողմն. բայց

(*) Շատ սխալ կարծիք. Լեւոն ոչ թէ ինքն էր թագաւորական
տիտղոս իւրեան տուել, այլ Ֆրէտէրիկոս Գ. Գերմանիոյ կայսրն,
որ համբանալով ի զահ, յիեց նմա մի փառաւոր թագ, որով
Գրիգոր Զ. չայց կաթուղիկոսն օծեց զԼեւոն արքայ Հայոց
Ի 1198 Եւնուար 6 ին ի Տարտոս: Հենրիկոսի օրինակին հետե-
ւեց եւ Կ. Պոլսոյ Ալեքս Անդեքոսն, որպէս եւ չապարա-
ցուց Բաղդատի սուլթանն: Պ. Հեղինակն յոյժ է սխարուել չգրե-
լով պատմի մի իրողութիւն, որ ոչ թէ միայն չայ պատմագիրք
այլ եւ գերմանացի հեղինակը վկային, ի թիւս որոց Վիլէրբանդ

ծերի ոյժն հաւասար չէր իւր հոգուց եռանդին. հոսանքն քշեց զնա եւ խեղդեց:

Այս իշխանիս մահն արհաւիրք սփռեց ի բանակի:
Սուարի դուքսն ստանձնելով հրամանատարութիւնը՝
անկար եղեւ ի չափու պահել զօրքն հանգոյն իւր
հօր: Ճամբարն՝ նեղուելով անօթութենէ դորդեց բաղրամ
չարութիւնս. հիւանդութիւնը եւս ճարակելով ոչ սա-
կաւ աղետափ հնտեւանք արտադրեցին: Յոլով Խա-
չակիրք մոռացման տալով իւրեանց երգուան, վե-
րադարձան յԵւրոպա. միայն մի սակաւաթիւ բազմու-

Ժամանակակիցն Աւելոնի: Սակազն Աւելոնի արքայ պատկռին խփառ
չարաբասիկ եղեւ Հայաստանի համար. հասկանալի է թէ առ
նմէ այն ժամանակուայ պատճ, որ էր յիշեալ ողեմէն, խորհուրդ
տուաւ Հենրիկոսն յնեւ թագ առ Աւելոն, քանի յանձնի ոմք
աւելի մտերիմ յարակցութիւն. պիտի հաստառուէր Հայ Կաթուղի-
կոսաց եւ Հռովմայ գաֆի մէջ. Պապերն երազում էին ծգուել
իւրեանց համաշխարհական տիրապետութիւնն եւ Կիլիկիոյ վերայ,
որպէս այդ մասին Աւելոնի թագարութենէն զինի մի մեծ
թղթակցութիւն բացին Հայաստանի Հայրապետոց եւ Թագաւորաց
մէջ Հայկական Եկեղեցին Հռովմէականի հետ միաւորելոց նպա-
տակաւ: Այդ բանախօսութեանց արգասիրն եղեն Ունիթոռաց
հաստառութիւնն Հայաստանի մէջ, այն Ունիթոռոք որոց չարու-
թեանց պատմութիւնը կարգալով եւ յիշատակըն տեսանելով, ա-
մեն մի Հայ անհատի սիկսն լցում է արեամբ:

Խաճ. Թարգմ.

Թիւն հետեւեց դրսին ի Տիւրոս, ուր Թաղեցին կայ-
սեր ոսկերը. վասն զի իւր գագաթն եւ աղիքն
ամփոփել էին ի շիրմի յԱնտիոք: Նոյնպէս Ֆրէտէ-
րիկ Սուարի դուքսն ժամանելով յԱքեայ՝ մեռաւ անդ
ի 20 Յունվարի 4490 տենդից:

ՀՀՅԱ-ՀՅ ԹԼ-ԴՆ-Է- Հ- Հ- Հ- Հ- Հ-

Երրորդ Խաչակրութիւնն ծնունդ տուաւ մի նոր
հոգեւոր ասպետական կարգի: Գերմանացի ոմն, ո-
րոյ անունն անյաստ է, կապրէր յԵրուսալէմ իւր կնոջ
հետ. սա հիմնեալ էր յամին 4128 մի հիւանդանոց իւր
ազգի ուխտաւորաց համար եւ հրամանաւ պատրի-
արզին յօրինեալ էր եւ մի մատուռ նուիրեալ յանուն
Վասուածածնայ: Համազն մարդասէր անծինք նը-
պատեցին տարածման այդ ուխտի, ինքեանք ան-
ձամբ ծառայելով իւրեանց ազգի ախտացելոց: Ո-
րովնեւել ի Ռիս այդ եղբարց Ա. Մարիամայ (այս
էր իւրեանց տուեալ անունն) կային եւ ասպետը.
Վերջինը յղացան մի միտք, որ թագ ի խնամատա-
րութենէ ուկսիթ՝ պաշտպանեն եւ սուրբ Երկիրն յԵ-
րեսաց անհաւատից: Փոխելով պարզ հիւանդանոցն

ասպետական կարգի: Գերմանացւոց սնուցեալ նախանձն ընդդէմ Ասպնջականաց եւ Տաճարականաց, որ զուն ուրեք ընդունէին զԳերմանացիս, ստիպեց նոցա իրագործել այդ նապատակը: Աքեայի պաշտումն հայթայթելով նոցա մի հզօր պաշտպան՝ մի պատեհ առիթ եղեւ իրեանց համար. Բրէյմայ եւ Լուբէդի քաղաքացիք՝ որ ի ժամանակի պաշտպան գտանէին անդ, ի գութ շարժելով Գերմանացի անխնամ ախտակրաց վերայ իրեանց նաւուց առաջասլքն զործածեցին մի մեծ վրանի տեղ, ուր քըրիստոնէական ողորմածութեամբ հոգային զախտացեալս: Հուսկ յետոյ Երուսանէմայ Ս. Մարիամայ եղբարք առաջարկեցին Սուտրի դրսին հիմնել մի Գերմանական - ասպետական կարգ հանդոյն Տաճարականաց եւ Ասպնջականաց: Ֆրէտէրիկ համ եւ հաւան ցոյց տալով իրեան խոստացաւ միջնորդութեամբ իւր եզրօր Հենրիկոս Դ. կայսեր ընդունել քահանայապետական հաստատութիւնն. կարգն հապատակեց Ս. Օգոստինոսի կանոնաց. իսկ զգեստն էր ներմակ վերարկու արծաթածիր սեաւ խաչիւ. միայն Գերմանացի ազնուականք կարէին լինել ասպետ, սոսկ քաղաքացիք ստորին դասի մէջ պիտի մտանէին: Այս

միաբանութիւնս թեւտոնեան կարգի անուամբն յոր չորչեցաւ. քառասուն ասպետք երդուեցան Երուսալեմայ պատրիարքի մեռաց մէջ ի 49 Նոյեմ. 490, անուանելով մին յասպետաց Հենրիկոս Վալտապօ կարգապետ: Կարգն յապացային մեծ ժառանգութիւնը եւ կալուածք ունեցաւ յիսուլիա 1), ի Գերմանիա, ի Հունգարիա եւլն. յայտնի է այլ եւ թէ դա որպիսի մի դեր խաղաց Երո զական մի պիտութեան մէջ 2): Ֆրէտէրիկ Ա. կայսեր մսն վախճան չտուաւ երրորդ խաչակրութեան: Ֆիլիպ Բ. Օգոստոս 5) Թագա-

(1) Ի 1197 Հենրիկոս Զ. տուաւ կարգին Երրորդութեան հարուա աբբայարան որ ի Պաէքրմ յափշտակելով Սիսո կոչեցեալ կարգից, որ կողննակից էր ներկայացել Թանկիէափ: Ժաե. Հեղ.

(2) Հեղինակն անհարկում է Բրուսիոյ մասին, որ մասսաներորդ դարին յառաջ հմախային բարբարոս եւ կռապաշտ ազգերէն մին լինելով շաս չարիք հճացնէին դրացի բրիստոնէից մինչեւ որ Երեստասաներորդ զարում Թեւտոնեան ասպետք պկնի արիւնուց պատերազմաց եւ բազմանեայ սաստիկ արիւննորւթեանց հավի կարողացան այդ վայրինեաց բարին թիւ կիրեւ բրիստոնէնութեան տարածման միջոցա: Ե. Թարգ.

(3) Ֆիլիպ էր օրդի Լուի Ե. Երիտասարդի. սա է մին յերեւելի թագաւորաց Գաղղիոյ եւ իւր թագաւորութեան մամանակ փառաւորում է այդ ազգի պատմութիւնը: 4182: ին մի մեծ հալածմունք յարուցանելով չըկէց վերայ, ստիպեց զնոսա թողուկ գաղղիա խորհրդով մի քանի Ֆանատիկ հոգեւորականաց, բայց

ւոր Գաղղիոյ եւ Հենրիկոս Բ. 4) արքայ Անդրիոյ՝ մարտնչէին ընդ միմեանս յորժամ ստացան Երուսաղէմայ կորստեան լուրը: Այս երկու իշխանք այնքան յուղեցան, որ դադարեցուցանելով յւրեանց պատերազմը առին զիսաչ հանճարնդ քարոզութեամբ Գիլօմի՛ արքեափսկոպոսին Տիւրոսի՛ այն խելացի պատմագրի՝ զոր Արեւելեայք յիեալ էին յԱրեւմուտս: Ա. ի մըշտընշենաւորութիւն յապատայս այս յիշատակի, երկու արքայից մի այսպիսի սուրբ դիտաւորութիւն տածած

ի մնաս տէրութեան. գասն զի ընդ նոսս անհետացաւ շուտով տէրութեան արծաթն, եւ վանականութիւնն սկսաւ զայք ի զայք ընթանայ: Քարայտակ արաւ Բարիզու փոյցներն Զինի վերագրմանն ի Վաղեստինոյ իրավիկ լինելով. որ Ռիշար Առիւծալիրոն բանտարկուած է ի Ներմանիա հավառակ իր երկանա՞ որ տուել էր Ռիշարին աւետարանաւ, յափշտակեց նորա մի քանի տեղերն: Այս եղեւ պատճառ մեծ արիւնեղութեանց եւ պատերազմաց :

Մ. Թարգ.

(4) Հենրիկոս Անծու ո՛րդի Պալմանդէնի յաջորդեց ե՛՛թիէնի 4 1 3 4-ին. սա եղեւ իսկ պատճառ մահուան սրբեափսկոպոսին Թօնաս Պէքէի, զոր իւր պաշտոնեայք սպանեցին ի մէջ Նկեղեցւոյ ի 4 1 7 0 ամի: Պէքէ է մին իմարտիբոսաց Հռովմէական Ակեղեցւոյ, որոյ տօնն կատարւում է. պատճառ որ, ինչպէս աւանդեն պատմիք, մեծ հրաշագործութիւնը էր լինում իւր գերեզմանի վերայ: Հենրիկոս մեռաւ 6 Յունիսի 4 1 8 9: Մ. Թարգ:

վայրն կրչեցաւ Նուիրական - Դաշտ, ուր հիմնեցին եւ մի եկեղեցի:

Ցիլիպ Բ. համեց մի հրաման թէ՛ ոչ — Խաչակիրք պիտի վճարեն յւրեանց մտից եւ անշարժ կայից տասանորդն: — այս է Սալտահատին կրչեցեալ տասանորդն:

Ընդ Թագաւորաց խաչակրուեցան եւ երեւելի իշխանք, զուրքը, կունքը, եպիսկոպոսը, ի թիւս որոց Ռիշար դուքս Գիէնի անդրանիկ որդի արքային Անդրիացւոց, Յօրէք Բ. կու Դրէօյի հօրեւզմօրորդի արքային Գաղղիոյ: Պայմանագրեցին, որ Գաղղիացիք կրն կարմբերանգ խաչ, Անդրիացիք սպիտակ եւ ֆրամանք կանաչ:

Ուակայն խաչակիրք անադանեցան ի չուել մահուամբ Հենրիկոսի, որին յաջորդեց Գիէնի դուքսն. այս իշխանս ասպետական բնութեամբ՝ այնքան ըղմիւր տենչայք խաչակրութեան՝ որ փութանակի միաբանեցաւ միւս խաչակրաց հետ:

Ի 24 Յունիսի 4 1 9 0 Գաղղիոյ Թագաւորն ընդունեց ի Ս. Դլնի զրոշն պատերազմիկ եւ օրինութիւն՝ Փրկչի վշնայ Թագիւ: Երկու արքայք զնալով ի միասին մինչ ի Լիոն՝ անշատեցան ի միմեանց մը-

տանելոյ ի նաև, Ֆիլիպ ի ձենուա եւ Ռիշար ի Մարտիլը: Ձենուայի, Պիդայի եւ Վենետիկոյ համբավեառութիւնըն խոստացան հայթայթել գօրաց պաշար: Երկօրաց ժամադրութիւնն էր ի Մեսին: Բայց նոր զժոտութիւնը խափանեցին գօրաց ընթացքն ի Սիկիլիա: Ռիշար իւր ապահովութեան մասին հարկադրուեց գրաւել Մեսին քաղաքը եւ բռնազատել թանկրէդ Սիկիլիոյ արքան վճարելու 20,000 ունկի ոսկի ի հատուցումն օժտի Յովհաննա քեռ իւրոյ: Ապա ունեցաւ մի անհամոյ կազ Գաղղիոյ արքալին հետծիլ ժամանակէն ի վեր նշանուած էր Ֆիլիպ - Օղոստոսի քեռ Ալէքսէի հետ. Ֆիլիպ պահանջեց հարասնեաց կատարումն, բայց Ռիշար մերժեց պատճառելով, չենրիկոս Բ. իւր հայրն մի մեղսաթաւ յարակցութիւնն էր ունեցել ընդ իշխանութեոյն, որ վաւերական վկացութեամբք հաստատեց: յայնժամ Ֆիլիպ ետ առնելով իւր խօսքն՝ կազն վերջացաւ եւ անմիջապէս Թագաւորք մտին ի նաև եւ հասին մին՝ յուպրիլի եւ միւսն ի Յունիսի 4194 ամի յՍ.քեայ*):

(*) Ռիշար մերժենալով ի Կիլիկիայ Անոն Հայոց թագաւորք զնաց զիմաւորեւու զնա եւ մի փառաւոր ընդունելութիւն արաւ: Սահ. թարգ.

Հազիւ Գուփտոն Լուսինան գերծաւ ի գերութենէ, ետ ապախտ առնել կղերի ծեռամբ իւր Սալսիատինի տուած երգումը, այն է բնաւ մի առնուլ զէն ընդէմ նորա. Նոյնպէս առաւ եւ Երուսաղէմայ Թաղաւորի մականունն բայց զինչ օգախից մի Թագաւոր առանց Թագաւորութեան, քանզի Արեւմտեան Քրիստոնէից մնացած երեք քաղաքն, Անտիոքը էր ի ժառանգութեան Բօէմոնդ Գ. ի սրդույ Բայմօնդի. Տրապօլիս' որոյ իշխանն էր նոյն Բօէմոնդի որդի Բայմօնդն, որ հօր մահուանէն զկնի պարտէր միացնել երկու պետութիւնքը, իսկ երբորդն Տիմրոս' էր ի ներքոյ իշխանութեան Մօնդֆէրա*) սահմանակոմնի, որ մերժեց վերադարձնել զայն ուխտազրութ Լուսինսնի: Այլ եւ Անտիոքայ իշխանն հպատակ էր Յունաց կայսեր եւ ոչ Երուսաղէմայ:

(*) Որպէս զի Խասնակութիւն ըլ ծագէ անուանց նոյնութեաց առթիւ, զնեմբ ասս Անտիոքայ իշխանաց եւ Տրապօլոյ կոմի անուանց զասակարգութիւնն:

Իշխանէք Անտիոքոյ. — Բօէմոնդ Ա. 4096 — 4141: Բօէմոնդ Բ. 4144 — 4151 կաստանիսա եւ Բայմօնդ 4151 — 4149: Կոստանիսա եւ Բընօմը - Շատիլոն, 4149 — 4165 Բօէմոնդ Գ. 4165 — 1201: Բօէմոնդ Գ. 4204 — 1255

Գուիտոն հալածուելով ի Տիւրոսէ գնաց պաշարել յօդոստոսի 1489 ամի զԱքեան, օժանդակութեամբ մի Պ/ զական նաւատորմի եւ մի քանի ասպետաց: Այս ժեռնարկութիւնս աղէտք արտադրելոց էր, եթէ երուսաղէմայ Թագաւորն մի յանկարծադէպ օգնութիւն չընդունէր: Մի քանի Գաղղիացի խաչակիրք. Գօոթքրուա Լուիխնան Եղբայր Գուիտոնի Բօքէր Բ. Կոմս Տրէօյի եւ այլ բազում իշխանք, կոմսք եւ եպիսկոպոսք անհամբեր Ֆիլիպի զանյաղանաց' յառաջացեալ էին, որպէս եւ մի քանի Գերմանացիք' ի թիւս որոց արքեպիսկոպոսունքն Պիզայի, Բրէմի միացան այդ

Յօէմնդ Ե. 1255—1251: Յօէմնդ Զ. 1251—1274
Յօէմնդ Է. 1274—1287:

Կոմսք Տրապուոյ. — Բէրբանժիլ 1109—1112: Պօն,
1112—1157: Բայմոնզ Ա. 1157—1151: Բայմոնզ Բ.
1151—1187: Բայմոնզ Գ. որդի Յօէմնդ Գ. ի իշխանիդ
Անտիոք 1187—1200: Այս տարուց ի վեր կոմութիւնն
միացաւ Անտիոքի իշխանութեան հետ: Ծառ. չեզ.

Ժամանք. — Խնձ է ստիպում պասուելի Հեղինակին ըլ
իշխուր Յօէմնդ Գ. ի թոռն Խուբէնը որ էր նշամարիս ժառանգ
Անտիոք իշխանութեան եւ ոչ թէ Յօէմնդ Գ ն կամ որ նոյն
է Բայմոնզ Գ, Տիականին: Վերն իշխուրը որ Խուբէն Հայ Բէ-
խանի Ալփայ զուօնքն տուել էին Յօէմնդ Գ. ի անդրանիկ
որդւոյն Բայմոնզին, (Տրապուոյ իշխան : Արդ Բայմոնզ, որ ժա-
ռանգ էր նաևազուել Անտիոքի զանին վաղամսուիկ լինելով իւր

քաջաց հետ. սոքա ի միասին հանդիպեցան ի մանաւ-
պարի մի նաւատորմիլ, որ 40,000 Դանեան եւ
Ֆրիզօն Խաչակիրք րերէր: Յայլուստ Գրէտէրիկ Սու-
արի դուքսն հասաւ ընդ մնացորդս Գերմանական գո-
րաց այսքան զօրութեամբ կարող էին մի հզօր յարձա-
կում առնել, սակայն Սալահատին արութեամբ պաշ-
պանելով, պաշարումն ծիդ քշեց:

որդին Ռուբեն, որ ունեցել էր Ալիտայից, յաջորդեց Քէօմնդ Գ.,
իւր պազին, բայց այս իշխանի միւս որդին Բայմոնզն օգնութեամբ
Տաճարականաց վանեց զՌուբենն եւ տիրապետեց Անտիոքան:
Զայս լինվիլ Լեւոն Հայոց արքայն Պատերազմի եւա եւ յաղ-
թելով Բայմոնզին առաւ զԼնտիոր 1203-ին եւ վերստին հաս-
տառեց զՌուբենն Բայմոնզ ուրիշ նար ըլ զտանելով սկսաւ կա-
շառել Լատին կղերն եւ զդեռել, որ թոյլ տուաւ իւրեան մի
խիստ ապօրեն զրծ կատարելու: Լատին նոգեւորականք, որ ոչ
մի իրաւասութիւն չունեին խանոււելու սիմվիոյ գործոց, բա-
նակացին զԼեւոն, թէ եւ Հայկական Նկեղեցւոյ պատշօննացը
օրինաւորապէս մերժեցին: Այդ բանի վերայ բարկանալով Լեւոն
հալածեց ի Կիլիկիոյ բոլոր Լատին կղերը եւ Ցամարսկան աս-
պետքը. ապա զէնք առնելով վերստին տիրեց Անտիոք 1214-ին
եւ զարծնալ հաստատեց զՌուբենն իւր զայի վերայ: Այս իրողու-
թեան վկայ են նոյն խոկ Լատին պատմագիրք: Թէ ո թան ա-
պօրինաւոր էր Լատին կղերի բանադրանքն, թող ընթերցողը
կարդան Ֆէօրի Աքբայի ո Քրիստոնէութեան պատմութիւնն, յո-
րաւմ կնքէ լատին կղերն. ուանկարք եւ անբարեկաշտաց բառերով:

Այդ միջոցում հասաւ Ֆիլիպ — Օդոստոս իւր աղջի խաչակրօք գաղղիացւոց եւանդն բորբոքեց քրիստոնէից բացութիւնը եւ պատմեն նաեւ Թէ՛ Ֆիլիպ կը տիրապետէր քաղաքին, եթէ ազնուութեամբ չկամնար Խողու մի մասն այդ յաղթութեան ՈՒշարին. պատճառ էր, զի յետինս մի պատահարքի առթիւ վեց եօթնեակ ուշացաւ: Իւր Էլենէօր մայրն բերել էր ի Մէսիլ իւր նշանած Քէրանժիէր Նավարան եւ վերադարձեալ էր յԱնգղիա, սինչեւ նորահարմն ընկերակցութեամբ զշխոյին Յովիաննայի, քեռ ՈՒշարի, պիտի հետեւէր իւր ամուսնոյն ի Պաղեսատին. բայց ի 42 ապրիլի մի մեծ ալէկոդութիւն յառնելով ցրուեց նոցա նաւրն, ՈՒշար անկաւ Յօդոս կողին, իւր քոյրն եւ Քէրանժիէր ի Կիպրոս, որ էր ընդ իշխանութեամբ Խամակ կոմսին. սա յուզարկուելով ի Կայսրէ Կառավարիչ դուքս յորջորժմամբ՝ հեստած էր եւ Սալահատինի դաշնակից էր Եղել երկու իշխանութեաց վատ ընդոնելութիւն տուաւ. որպէս զերիք: ՈՒշար հասանելով խորտակեց յափրշտակչի զօրութիւնն եւ պաշարեց զնա ի Նիկօզի. Խսասահակ տեսանելով, որ ՈՒշար օգնութիւն դտաւ նորեկ զօրաց գալատեամբ, որ Երուսաղէմայ թ աղաւորն Անտիոքայ իշխանն եւ Տրապոլոյ կոմսն բերել էին

Անդիիյ արքայի հետ դաշն կապելոյ, հարկադրեցաւ վճարել 5300 մարկ արծաթ, հպատակել ՈՒշարի եւ նմա հետեւիլ ի Սիրիա օժանդակ զօրօք: Սակայն շուտով սորչանալով իւր ընթացից վերայ' խոյս ետ ՈՒշարի բանակէն, որով նորովեցաւ պատերազմն: Նիկօզի երաց իւր դրունքը, իսկ ի դղեակն Շէրինի զտին Խամակի գանձն եւ դուստրն: Այս աղէտս ըստիպեց զնա զերի լինել ՈՒշարի, որ կապելով արծաթեայ պարաւանդօք պահ ետ Գուլիստնին: Հուսկ յետոյ պասկելով զԲէրանժիէր ի Լիմիսօ եւ Թազադրել տալով զնա' հասաւ Յունիսի յշն 1494 յԱքեայ: Գաղղիացիք եւ Անդիիացիք յայնմ հետէ Թափեցին իւրեանց բոլոր ծիգն տիրապետել քաղաքին. ՈՒշար վարձարում էր վեհապետական առատանեւութեամբ արութիւնը, բայց ընդհուալ նախանձն փոխանակեց միարանութեան եւ պառակտումն տիրեց: Դշխոյն Սիրիլ եւ իւր չորեսին դատերին մեռեալ էին Աքեայի առաջեւ. Կոնրադ Մծնտֆէրայ' իշխանն Տիրոսի պնդեց թէ Գուլիստնի իշխանութեան իրաւունքն դադարեցաւ եւ գահն պատկանէր Իդարելի, այս ինքն դասեր Ամօրի Ա. արքայի: Ուստի Իզարէլի ամուսինն, որ էր Հումֆրուայ տէր Տօրոնի' առաւ

Թագաւորական տիտղոսն, բայց Կոնքադ սպակաւ-
նութեան պատրուակաւ արծակել տալով Խարէխին
Հումֆրուայի ամուսնութենէն, ամուսնացաւ ընդ նմա,
որով Երեք Թագաւորք հանդիսանային այդ աներկիր
Թագաւորութեան մէջ: Յիշիա ընդդիմացաւ Լուսիյնանի.
ՈՒշար Կոնքադի եւ բաղրումք Հումֆրուայի: Նոյնպէս
Կիպրոս կղզին դարձեալ Էր մի նոր առարկայ պայ-
քարի. Գաղղիոյ արքայն պահանջէր, որ իւր համ-
հարզն իւրեան բաժին նամէ Կիպրոս կղզիէն: ՈՒշար
ի փոխարինի խնդրէր Ֆլանտրիոյ կոմսի գանձուց եւ
պետութեան կէսն պատճառելով որ, նա անժառանդ
մեռեալ Էր պաշարման միջոցին: Բոլոր բանակն բաժա-
նեցաւ երկու Թագաւորաց մէջ. Բուրգօնի դուքսն,
Գենուացիք, Գերմանացիք, Տաճարականը յայսնեցին
իզիքեանց ի նպաստ Ֆիլիպի եւ Կոնքատի, իսկ Շամ-
պայնի կոմսն, Ասպնչականը, Ֆլամանք, Վէնէտիկա-
ցիք, Պիզացիք ի նպաստ ՈՒշարի եւ Լուսիյնանի:
Սակայն առաջարկեցին զադարեցուցանել իւրեանց
վէճն մինչ յառումն բադաքին, ուստի կրկնեցին Խա-
չակիրք իւրեանց ջանքը. Աէրիուտղին՝ Էմիրն, որ Էր
նրամանատար քաղաքին անձնատուր եղեւ ի 42 Յուլ-
ի 1494. Սակահատին պիտի վճարէր 200,000 Բիւ-

գանգեան ոսկի, վերաբարձնէր նշանը խաչն եւ
ազատէր 200 ասպետք եւ 1500 այլ բանտարկեսոց
քրիստոնեացը: Աքեայի պահապան զօրաց մի մասն,
բոլոր Էմիրք բանտարկեալ մնացին պատասխանելոյ
Սալահատինի դաշնադրութեան կատարմանն մինչ ի 40
օր. վերջինս թէ եւ անմիմիթար դոյնափսի մի քաղա-
քի կորստեան վերայ, ուր ի պահեստի կայր Եղիպ-
տոսի եւ Սիրիայի զէնքն' հաստատեց անձնատու-
թիւնն եւ ծեռն արկաւ յարդիւնս ածել Ոէութիւնքը:
Աքեայի պաշարումն պատճառ եղեւ Գաղղիայի
ընափիր ասպետաց կորստեան, յորոց մին Էր Ռաուլ
այնքան հոչակաւորն յողբերգութիւնս, որ ի ժամու-
մահուան պատուիրեց իւր սիրտը տանել Ֆաէլ տիկ-
նոշ, իւր մտածմանց առարկային:
Քաղաքը հաւասարապէս բաժանեցին երկու Թա-
գաւորք: Լէոպոլտ, դուքս Աւստրիոյ, որ առաջինն Էր
եղեւ ի քաղաք մուանոզն անկելով իւր գրօշակն մի
բուրգի վերայ, Առիւծասիրու ՈՒշարն ետ ի գետին
տապակել զայն եւ բարչել ի փողոցս: Գերմանացիք
լցեալ նախատանօր ընդ այս գործ անարդանաց, յետ
քաշուեցան եւ զնացին բանակել արաւորյ քաղաքի
պատեհ առիթ դիտելով վերադառնալ ի հայրենիս

իրեանց, պատմառ որ՝ նակաւաթիւ լինելով վրէժա-
խնդիր լինել անկարենային։ Սակայն պառակտումն
դեռ տիրէր քանազան կուսակցութեանց մէջ եւ կո-
ղոպատից բաժանումն եղեւ առիթ նոր վիճից։ Ուիշար
մի ժողով գումարելով ի 27 Յուլիսի 1194 վճռեց, որ
Երուսաղէմայ Խափաւորութիւնն մնայ Գուլիտոնի մինչ
ի մահ, իւր յաջորդն լինի Կոնրադ իսկ եթէ վերջինս
մեռանէր անջաջորդ Ուիշարի բնակութեան միջոցին
Սուրբ Երկրում, սմա անկ էր ընտրել նորա յաջորդը։
Ֆիլիպ — Օգոստոս դժորի դիւրայոց Ուիշարի գործ-
ծած խստութիւններից, Թողեց Պաղեստինը Օգոստոս-
սի սկիզբներում։ ունէր եւ մի Երկրորդական պատ-
ճառ վերադառնալոյ ի Գաղղիա, մի հրամնութիւն՝
որ Թափեց իւր մաղերը եւ եղունզներն տանջում էր
զինքն։ Թողեց Անգլիոյ Թագաւորին 10,000 հետե-
ւակը եւ 500 ասպետք ընդ հրամանատարութեամբ
դքսին Բուրգոյնի, ընդ նմին եւ եռամենայ անհրաժեշտ
կարեաց մասին հարկաւոր գումարն, բայց նախ բան
գուղեւորուիլն՝ Երդուեց աւետարանաւ ոչ յարձակիւ
Ուիշարի պետութեան մէջ ի բացակայութեան սորա։
Ուիշար սքանչելի արութիւնք գործեց եւ
թօէ եւ Ուիշար սքանչելի արութիւնք առջակիւ

զիսցի պատմագրաց զրուատամին ոչ կարեն արդա-
րացնել նորա ան վթութիւնն եւ արեան ծարաւը, որ
Մքեայի անճնատուր լինելու միջոցին ցոյց տուաւ։
Ընհնարին է մեզ որոշել ժամանակակից հեղինակաց
պատմութեանց մէջ եղեալ վիճաբանութիւնը, այս
ինքն ժօֆրուա Վինիսոֆի եւ Բօհաուդ — զինի, բայց
յօժարական է երեւում, որ իրաւունքն Սալահատինի
կողմն էր, եւ եթէ Ուիշար յանցաւոր չէ այն նենդու-
թեան մասին, որ արեւելեան պատմագիրք կամբաս-
տանեն, սակայն շատ ծանծաղամտութեամբ ցոյց տը-
ւաւ իւր ոխալից պահանջմունքն։ Եղեկութիւնն այս է,
որ իրօք Սալահատինյարդիւնս չածեց անճնատութեան
դաշինքն որոշեալ ժամանակում, բայց հաստատեց որ
անկար էր եղել կատարել, եւ առ ի ցոյց իւր բարի
կամաց՝ առաջարկեց առ ժամանակեայ՝ արծաթի կէսն,
ծշմարիտ խաչն եւ 600 բանտարկեալք. ստոյգ է նա
եւ, որ ինքն եւս իւր կողմանէ պահանջեց ազատու-
թիւն իւր պատանդաց կամ մի պահուղութիւն նոցա
կենաց։ Ուիշար տեսանելով, որ Օգոստոսի 20ն հա-
սած է եւ Սալահատին բոլորովին բաւականութիւն չէ
տուել դաշնադրութեան թէութեանց մասին, տանել
տուաւ սուլթանի բանակի առջնթեր մի դաշտի մէջ

2600 տաճիկ եւ կոտորեց: Սալահատին կարող էր վը-
րէժխնդիր լինել այս գագանական գործին հեղով իւր
մօտ գտնուած քրիստոնէից արիւնը, բայց գսպեց իւր
վիէժխնդրութիւնն. միայն երդուեց չը շնորհել յայնմ
հետև՝ մի քրիստոնէի կեանք՝ որ անծնատուր լինէր
իւրեան:

Օգոստոսի 20-ի կոտորածէն զինի, Ռիշար յանձ-
նելով անմիջապէս Աքեայի պահպանողութիւնն եւ
իւր լծակիցն, քոյրն Բէրթրան եւ Էթիէն ասպետաց
համայն խաչսկրաց հետ ուղեւորեցաւ դէպ յԽ.սկոռան: Այս Խատմբեր ուղեւորութեան միջոցին քրիստոնէայք
յարաժամ վիշտ եւնեղութիւն էին կրում Սալահատի-
նէն եւ իւր եղայր Մէլիք – Ա.դրէն: Ա.ռօրեայ պա-
տերազմ էին անում, որ յաճախակի դադարում էր
բանագնացութեամբ Մէլիք – Ա.դրի, որ այդ պարա-
գայում լիազօր երեսփոխանի պաշտօն էր վարում
ի տեղի իւր եղօր:

Սեպտեմբերի 7-ի յաղթութիւնն, որ եղեւ առըն-
թեր Ա.բառ.ֆի ուր Սալահատին կոր ի զլուխ դարձաւ
շնորհիւ քրիստոնէից հիանքաշ արութեան, վճռողա-
կան կը մնէր. եթէ Ռիշար թէ ի հրամանատարու-
թեան մարտի եւ թէ ի հալածման թշնամեաց մի իսկ

զօրասպետի տաղանդով գարզացեալ լինէր. Սալահատին
ժամանակ թողեց զումարել իւր պառակտեալ զօրքը
եւ սուլթանն գերազոյն ցոյց տուաւ ի հանձարի քան
իւր յաղթողն: Ա.սկալոնի եւ քրիստոնէից մէջ կայ
առնելով հրամայեց կործանել այդ քաղաքը, որ իւր
պետութեան ամենագեղեցկաց մինն էր: Բօհաւուղտին
սրտաշարժ կերպիւ կապատէ սովորանի տածած ափ-
սոսանքն տալով այդպիսի մի հրաման, որ պետու-
թեան իրաց հանգամանքն ստիպանօք պահանջէր:

Քրիստոնեայք իրազեկ լինելով՝ պատակեցան ապա
վերականգնել զՅնպէ, որ նոյնպէս կործանեալ էր,
միջզեռ Սալահատին նկրտէր լաւապէս պատապարել
զԵրուսալէմ: Ա.յդ իսկ միջոցին Ռիշար սկսաւ կարե-
տոր բանագնացութիւնք առնել վասն խաղաղութեան
եւ Տիրոսի իշխանն առաջարկեց սովորանին մի վրի-
ժական եւ պաշտպանողական դաշնակցութիւն ընդ
դէմ քրիստոնէից, այնու պայմանաւ՝ որ Սիրոն եւ
Գլբութ ինքեան թողուի, որում հաւանութիւն տուաւ
Սալահատին պահանջելով միայն, որ Կոնտադ իշխէ
Աքեայի եւ ազատէ բանտարկեալ տամբիկ պատանդքը:
Ռիշար իւր Յովիհաննա քեռ ծեռն առաջարկեց Մէլիք
– Ա.դրի Պաղեստինոյ թագաւորի մականուամբ: Սա-

լահատին ընդունեց, վասն զի հաւանականաբար զի-
տէր պատրանք լինելն. իրօք Ռիշար յետո կասեցաւ,
պատճառելով, որ դշխոյն Յովիաննա յօժար չէ ա-
մուսնանալ մի Մուսուլմանի հետ։ Յոյն բանախօ-
սութեանց առթիւ եղին մի քանի տեսակցութիւնք
Անգղիոյ արքայի եւ Մէլիքի մէջ, որք մտերմութիւն
կապեցին միմևանց հետ։

Խակիզբն գարնան 4492ի խաչակիր զօրքն լի քա-
ջութեամբ եւ եռանդով յառաջացաւ դէպ յերուաս-
դէմ. բայց Ռիշար հետեւելով իւր յողոյոդդ վարուց
գլխի միօրեայ նանապարհորդութեան փոխելով ըն-
թացքը ուղեւորուեց դէպ լՈ.սկալօն. խաչակիրը ամէ-
քան ի դժոխութիւն շարժեցան, որ մի մեծ բազմու-
թիւն ճանապարհի կիսում թողեց գարքայն. առ հա-
սաւ Ամկալինի աւերակաց ի20 Յունվարի 4492 ամի
եւ հրամայեց վերանորոգել։ Անդ լուր ստացաւ յԱնգ-
ղիոյ այն խովութեանց մասին, որք ճայթել էին եւ
որոց մասին անհրաժեշտ էր իւր ներկապութիւնն։

Կանքառ Մձուքէր ուսուելորդ իւ քառական Երուաս-
տով կէմայ է 4492։

Երուսաղէմայ Թագաւորութեան աւագանիք իմանսա-
րով Ռիշարի մեկնելոյ դիտաւորութիւնը՝ յայտնեցին
նմա Թագաւորական իշխանութեան մի աւելի արժա-
նի անձի յանձնելոյ կարեւորութիւնը։ Համայն զօրքն
պահանջելով, որ յանձնուի Կոնքադ Մօնտֆէրա Տիւ-
րոսի իշխանին, Ռիշար յօժարեց եւ գրեց նորան զալ
ընդունելոյ Թագաւորական գաւազանն եւ ծիրանին.
այդ նամակի յանձնեցաւ Կոնքադին Ապրիլի 27-ին
4492 ամի. 29-ին սպանուեց նա ի փողոցի Լերան
իշխանի 4) երկու գաղանի պատուիրակաց մեռօք, որը

(1) Մետասաներորդ գարու վնասակար զէպերից մինն է Լերանց կամ Ցելուգակաց միաբանութիւնն, որոյ հիմնադրին
եղեւ Հասան Սաբրա ուն, որ Եգիպտոսի Ֆաթմէ Խէլֆայի պաշ-
տօնի միից սովորելով Խամայչական — Կօնսակետական բո-
լոր գալսնիբն հոչակեց իւրեան առաբեալ։ 4090 ամի զա-
լով Գիլան գուաւան առանձնացաւ մի զղեկի մէջ մինչ 33 ամ
առանց հաղորդակցութեան. այդ միայնակեցութեան մէջ մի միուր
յլազաւ, — Կործանել Ասիոյ բոլոր տէրութիւնն իւր մոյեռանդ ար-
բանեկաց ծեռօք, վասն զի կարգն բաժանուած էր յերիս զաս-
դայի պաշտօնատարք, Իէֆիկ ընկերք, Ֆըտէկի անձնուէքք. նո-
ցա որոշող զգեստն էր սպիտակագին վերարկու, կարմըրանդ
գոտի. զմաւորն կը կոչուէր Տէյսուչչիրաւ կամ իշխան լերանց.

իրելով իրեանց դաշյան ի սիրա նորա, աղաղակեցին «Դու չես լինելու մարդրաւ (սահմանակոմս), դու չես լինելու արքայ»:

Ցաւելու ի դէպ է զի Ռիշար ակամայ յօժարել էր կոնրադի ընտրութեան տեղեակ լինելով նորա Սահմատատինի հետ արած գաշնակցութեան, ուստի լնդհանրապէս նորա հասանութեան տուին այդ սպանումի: Այս ամբաստանութիւնս թէեւ հաստափում է մի քանի եղելութեամբ, սակայն պատմութիւնն ոչ կարէ ընդունել որպէս գոհացուցիչ փաստ:

Վասն զի միշտ կը նկրտէին երանց մերայ եղեալ անառիկ թերգորադին տիրապէտնեւ: Որոնց որ կամենումէին դէպ իրեանց յանկուցանել, կերցնում էին մանրագորի պէս երեւակայութիւն դրուզ մի արևատ: Յեկուզակաց դաշոնի առաջին լոնն եղեւ, Մէկիք — Շաճի իշխանութեան նեցուկ Կազզմ — ուլ-մուլին, որին հետեւեց յորով զօրապետաց իշխանաց կոռուրածն անձնանութիաց, ծեռօր: Արենարբուն Հասան ցրաա բորբ Երիխոն արեամբ, մինչեւ անզամ թափեց իւր երկու զաւակաց արիէն ամենալրցն անհնագութեան պատճառակ, վերջապէս այդ կատաղի զազան որ վարիկ մի եւ ահա տակն ու վերայ պիտի անէք բոլոր Ասիան՝ մեռաւ 4424-ին ի խորին գառամութեան: Բայց որդինեւեւ, սովորիս միաբանութեանց կեանքն կարմատեւ է, ուստի եւ այդ միաբանութեանց եօթանասուն ամ ապլելցն զինի վերջացաւ Մանդու թաթարաց խանի մեռօր:

Մասն թիգ.

ՀԷՆՐԻՔԻՆ ԴԱ ՇԱՀԱՅՆ ԱՌԱՍՏԱՆԵՐՈՐԴ ԽԱՇԱՄ-ՌԵ.

Կոնրադի վախճանման ժամանակին 40,000 Գաղղացիք Բուրգօյն զբսի գնդէն գտանուելով Տիւրոսի դրան առաջեւ՝ հրամայեցին բանալ. Մարգրաւի որբ կին Խարէն, որ յդի էր, յայտնեց թէ քաղաքն միայն Ռիշարին եւ Երուսաղէմայ գալոց Թագաւորին պիտի յանձնէ: Եւ որովհետեւ Շամպայնի կոմսն հասաւ այդ միջոցին ի Տիւրոս, հոգեւորականք եւ սեպուհք առաջարկեցին նմա իշխանութիւնն եւ Խարէլի մեռն, հուսկ յետոյ զնացին խնդրել Ռիշարէն յանձնել նմա նոյնպէս եւ Երուսաղէմայ Թագաւորութիւնն: Բոլոր զօրքն հաւանեց այդ ընտրութեան, Հենրիկոս հրատարակուեց արքայ Երուսաղէմայ ի կնութիւն ածելով գիզարէլ ի 5 Մայիսի 4192:

Առ ի փոխարինութիւն գուխտոն Լուսինսանի վընասուց, Ռիշար պարգևեց նմա կիպրոսի Թագաւորութիւնն, որպէս մի առանձին պետութիւն, որ տեւեց մինչ Երեք դար:

Թշնամութիւնք ըլ յամեցին նորէն ծագումն առնելից, վասն զի Սալահատին գադարացրել էր որ եւիցէ տեսակ բանախօսութիւն: Ռիշար Երկարածգեց իւր

զնալն յայտնելով թէ մտաղիր է տանել Հենրիկոս Թա-
գաւորը յԵրուսաղէմ։ Սակայն նորա բոլոր զործո-
ղութեանց մէջ նշանակեալ վարանմունքն եւ կանդա-
ղանքն Թոլյատրեն հաւատալ' թէ նա մի այլ դիտառ-
որութիւն ունէր։ Վերջապէս Յունիսի ամսում նշանա-
կեց մի տեսակ դատաւորաց ատեան բաղկացեալ ի
հինգ Գաղղիացւոց, հինգ ի Տաճարականաց, հինգ Աւա-
պնչականաց եւ հինգ յԵրկրացւոց առ ի քննել՝ արդեօք
պատեհ է հրաժարել յաւմանէ Երուսաղէմոյ և պա-
շարել զԴամասկոս, զՊէրութ եւ կամ խաղալ յԵղիպոս։
Դատաւորք յայտնեցին, որ ուղեւորութիւնն յԵղիպոս
կարեւորագոյն էր քան սի այլ ծեռնարկութիւն։
Գաղղիացի խաչակիրք ընդդիմանալով այս վճռիս' մի
բուռն խոռովութիւնն ծագեց Ռիշարի եւ Բուրգօնի դրսի
մէջ, որոյ արգասիքն եղեւ բոլորովին բաժանումն,
զօրքն բանակեցաւ ի Բամբա։

Ռիշար գնաց յԱքեայ կազմել իւր ուղեւորութեան
պատրաստութիւնքն, մինչդեռ ի բանադնացութեան էր
ընդ Սուլթանի, թէեւ թշնամութիւնը դեռ շարունա-
կէին։ Սալահատղին պաշարեց զՅուպաէ, բայց Անգլիոյ
Թագաւորն փութալով յօդնութիւն, յՅոդուսոփ 8 ին
կանգնեց մի յաղթանակ, որով չնջեց իւր համբաւից

այն բիծն, որ իւր վերջին ժամանակի վարքն աղար-
տել էին։

Սեպահնմբերի 1 ին ի Յուպաէ, ուր Անգլիոյ Թագա-
ւորն հիւանդ էր, կռեցին Սալահատղինի հետ մի հուա-
մեաց զինադուլ։ Մի երկար տահման սկսեալ ի Յուպ-
աէէ մինչ յԱքեա դրուեցաւ Քրիստոնէից։ Ասկալոն,
Գագա, Դարուն հիմնայատակ եղեն, Սնտիոր եւ Տրա-
պօլիս դաշնագրութեան մէջ յիշուեցան, եւ ոչ մի բան
սահմանացին ի պատերագմի գերեալ քրիստոնէից
աղատութեան կամ ճշմարիտ խաչի վերագարձման
մասին։ Զինադուլի ստորագրութենէն զկնի, անմիջա-
պէս վաճառականութիւնն հասատուեց ի մէջ Քրի-
ստոնէից եւ Մահմետականաց, նոյնակէս Երուսաղէմոյ
ու խտագնացութիւնն սկսուեց, բայց որովհետեւ յորով
խաչակիրք օգսուած քաղեցին այդ Խոյսատուութիւնից, ուս-
տի Ռիշար պահնջեց Սալահատղինից լնդունել միայն
նոցա, որք կունենային ի ծեռի' իւր կամ Շամպայն
կուսի Թոլյատրութեան հրամանագիրն, որ մերժեց
բոլոր Գաղղիացւոց։ Սալահատղին յայտնեց, որ իւր կը-
րոնքն արգելում էր իւրեան յետս դարձնել մի ուխ-
տաւոր անկարեւոր պատճառաւ, եւ նա ընդունում
էր մարդասիրաբար բոլոր ուխտաւորքը, որք զային

յերկրպագութիւնն Ս. Գերեզմանին : Անդղիոյ արքայն Թողեց զՊաղեստին յթ Հոկտեմ. 4492, առանց տեսանելոյ զԵրուսաղէմ:

ՈՒԻՉԱՐ զՊատացաւ իւր կրած աղետեօր եւ լաւ հասկացաւ, որ չէ պարտ արհամարհել մինչ անդամ անդօր Թշնամին : Զհամանքակելով անցանել ի Գաղղիոյ, Գերմանիոյ ճանապարհն բռնեց. Նաև աղեկոծութեամբ անկանելով ի կողմանս Աւստրիոյ, ՈՒԻՉԱՐ կամեցաւ ուխտաւորի զգեստով անցանել Լէզովլոտ դքսի սահմաններից, բայց վրէժինդրութիւնն յար ընդ միշտ արթուն է : Լէովոլոտ բաց ի իւր նախատանաց ոխից ունէր եւ իւր ազգական Կոնքրադ Մօնտֆէրայի մահուան վրէժինդրութիւնն, որոյ պատճառն ՈՒԻՉԱՐին կը տար. իրազեկ լինելով Անդղիոյ Թագաւորին հասած արկածից, նորա ետեւից պնդեցաւ : ՈՒԻՉԱՐ ճանաչուելով, բանտարկուեց եւ եղաւ ի դիպանոց ի դղեակն Տիէրէնստէնի՛ Հաղամար ասպետի պահպանողութեան ներքոյ: Գերմանիոյ կայսր Հենրիկոս Դ.ն*),

(*) Որդի Ֆրէտէրիկոսի Ա. որ մինելով նախ թագաւոր Հռովմանեցոց, զկնի մահուան հօր իւրոյ պատաւեց կայսր 44 Ապրիլ 4494 ամի ի կղեստէն պասէ : Զօւնենալով իւր հօր առա-

ըստ որում կատէր զարքայն Անգղիոյ նորա թանկորէղի երկու Սիկիլիայց Թագաւորի հետ ունեցած մըտերմութեան մասին, զնեց զնա Լէովոլոդ դրսից 60,000 մարկով եւ բանտարկեց ի դղեակն Թրիէֆփ, ուր քաղցրութեամբ կը վարուէին իւր հետ : Աւատական վարչութեան օրինաց հետեւելով վեհապետի կալանառութիւնն արգելեալ էր, բոլոր հպատակաց պարտաւորութիւնն էր ամափարել ի փրկութիւն իւրեանց արքային, ուստի Անդղիոյ եպիսկոպոսքն, ապեկարն եւ ժողովուրդն փուլացին հանդանակել եւ

թինական բարեմասնութիւնքն, մի այնպիսի անգթութիւն գործեց, որ նախատինք բերաւ իւր անուան եւ պատուին. տիրապետելով Սիկիլիոյ նենապատիք խաբէութեամբք ապահնվցրա թանկրէղի կինն եւ որդիքն, որը էխն ժառանգ Սիկիլիոց, զալ առ մինքն առանց երկնչեց. բայց ապա զրաբարելով թագուհին փակց զնա ի բանի, այրեց կենանւով պետութեան աւազմիքն, կախեց կամ ողջ թաղեց նոգեւորականքն եւ թագուենոյ մերժաւորքն, բացաւ թանկրէղի եւ նորա որդւոյ Ռօժէրի զամբարանքն եւ յափշտակեց նոցա զլիի թաղբն պատճառելով թէ յափշտակիք էին : Հենրիկոս ջանար միշտ արբապետել արեւելեան Հելենական — կայորութեան եւ մասնել արեւետան եւ արեւելեան եկեղեցիքն, ապակն վաղամեռիկ մինելով յարդիւնս չածեց իւր յատակագիծն : Մեռա ի Մէսին ի 28 նեպանմերի 4497 ի հասակի 55 առաջ : Սա է կեւոնի կիլլիկոյ իշխանին թագ յօզօն :

Մայ. Թարդ.

վճարելով պահանջեալ գումարն՝ ազատեցին իւրեանց արքայն :

Ուշարի գնալէն 5 ամիս յետոյ մեռաւ Սալահատղին թ 4 Մարտի 1193 ի հասակի 57 ամաց. իւր ժառանդաց թողեց մի պալատ. մի պարտէզ եւ անշարժ կայք անգամ. բոլոր իւր հարստութիւնն բաղլամում էր 47 կտոր արծաթից եւ մի կտոր ոսկուց : Մահուան անկողնոյ վերայ ասաց իւր պաշտօնէից մէկին. « մեր առ այդ դժբանոյ եւ ցոյց տալով հասարակութեան յայտնէ, թէ այս միայն կարէ տանել ընդ իւր արեւելքի տէրն » : Հրաժարական ողջոյն տալով իւր Ա. Գուալ որդուն, արտաքերեց այս խօսք. « Երկնչիր Գերազոյն Էակից եւ հնագանդիր նորա պատուիրանաց, զի նա արմատ է ամենայն բարութեանց եւ աղբիւր բարեքաստութեանց : Մի թափեր զարիւն ընդունայնաբար, քանզի հեղեալ արիւնն անքուն է, կը վերադառնայ քո զլիխն : Հպատակացդ սիրոյն արժանացիր քո քաղցրութեամբ, զի Ա.ստուած յանձնէ զնոսա քեզ իմ ծեռօր : Մի հարստահարքեր որ եւ իցէ մարդը, մի ատեր ուսեբ, քանզի մահն ամենեցուն մի առնէ : Եթէ բարկացուցել ես զԱ.ստուած, դիմիր առ նա, զի ամենաողորմած է » :

Սալահատղին էր մի գործունեայ, արի եւ քաղաքագէտ իշխան, ընդունակ ամենազնիւ զգացմանց, ծերակալելով ի պատերազմի Հուգ ասպետը՝ 100,000 բիւզանդեան ոսկի պահանջեց փրկանաց զին : — « Իմ երկիրս եւ վիճակս բաւ չեն ժողովել այդ գումարդա ասաց ասպետն : — Կը շնորհեմ մի տարի պայմանաժամ գտանելոյ զայն, ասաց սուլթանն, դիւրին է թեզ, քանզի բոլոր արժանահաւատ անծինք կանապարեն հասանել քո փրկութեան : — Տէր, կրկնեց Հուգ, անծանօթ է ինծ Քրիստոնէիր մէջ քան զքեզ մի առատածեւն անծ, ներեցէք, որ նախ մեզանէ խնդրեմ մի պարզեւ : Սալահատղին պարզեւեց անմիջապէս գումարի կէսն, Էմիրայք հետեւեցին նորա օրինակին եւ մի վայրկնում ժողովեցին 10,000 Բիւզանդեան ոսկի ի բաց առեալ փրկանաց զինն. ասսեան վերադառնա այդ աւելորդ գումարով : Թէ եւ անգէտ, Սալահատղին սիրէր զրական անձանց ընկերութիւնն. կրօնաւոր եւ կարի ուղղափառ վինելով՝ մնապաշտութիւնն անծանօթ էր նմա . իւր բարքն մաքուր էր, կարօղանում էր զապել իւր կիրքն : Քաղցր եւ մարդասէր, հաղուագիւտ էր նորա անաջառ եւ ոխակալ լինեն :

Առաջի կատարելագործութիւն՝ մի աղնիւ իշխանին, նորան միայն պակասէք քրիստոնէութիւնն :

Չկնի մահուան սուլթան Սալահատդինի՝ այն մեծ ինքնակալութիւնն բաժանուեց յիննա անկալս պետութիւնս եւ եղեն Սյուրբեան հարստութիւնք յԵղիպտոս, ի Դամասկոս, ի Հալէպ եւ ի Միջագէտոս, որք մաքառէին միմեանց հետ կատաղութեամբ 4), ուստի Քրիստոնեացը պատեհ առիթ համարեցին յափշտակել սուրբ երկիրն անհաւատից մեռքէն : Կղեստին Գ. պապն աղդ արաւ քրիստոնեայ թագաւորաց ձեռնարկել այդ տիրապետութեան. Հենրիկոս Գ. կայսրն, ըստ որում զժառութիւն ունէր ընդ Եկեղեցւոյ, կամենալով հաշտուիլ հարկադրեց Գերմանացիքը կազմել մի խաչակրութիւն. Սայանսի, Կօլօնի, Բրէսլիոյ արքեպիսկոպոսուն, յուղի եպիսկոպոսը, Մէրամիոյ, Բրաբանի եւ Ալստրիոյ դուքսն, Հենրիկոս Գուելֆ Հռենոսի պալատին կրման,

(4) Մէլքր Ավղալ անդրանիկ որդի Սալահատդինի սովիալուեց հրաժարի. Մէլքր Եղիզ կրտսէրն տիրեց յԵղիպտոս. Մէլքր-Աղջանէր կրտսէրացոյնն ունեցաւ զՃալէպ. Մէլքր Աղջը Եղայր Սաւարդի, Դամասկոս եւ Միջագէտոն եւլն : Նրուսաղէմ համարեալ էր մասն Դամասկոսի իշխանութեան, բայց բաղմից փոխեց իւր իշխանը :

Հերման Տուրինժի Լամնդրաւն խաչակրուեցան: Կայսրըն հայթայթեց ահազին գումարներ եւ Մայանսի արքեպիսկոպոս Կորնարը զօրաց ընդհանուր հրամանատար կարգեց. զօրքն երկու զնի բաժանուեց, առաջինն ուղղուեց դէպ ի Կ. Պօլիս, իսկ երկրորդն մանապարհորդելով Խոափոյ միջով հասաւ 22 Սեպտ.

1194 յԱքեայ : Խաչակրք կարծէին, որ իւրեանց դալու տն խիստ հաճելի պիտի լմէք Պաղեստինոյ քրիստոնէից, սակայն ի դերեւ ելաւ իւրեանց յոյն : Հենրիկոս զը Շամբայն, որ առանց կրելոյ թագաւորական տիտղոսն, կառավարէք անուամբ եւ եթ կոչեցեալ Նրուսաղէմայ թագաւորութիւնն, ցանկայր մընալ ի խաչակրութեան առիւծասիր Ռիշարի զինագովի միջոցաւ, զոր Սալահատդինի ժառանգքն նորոգել էին : Սակայն Գերմանացիք մերժելով հնագանդել մի հրաժարի, զոր Հէր եղած իւրեանց աղդի իշխանաց մեռօք, անջատուեցան տաճարական եւ ասպնջական ասպետներից, որք բարեկամութեամբ կվարուէին անհաւատից հետ : Վալրամ Բրաբան դքսի Եղբայրն առանց սպասելոյ մնացորդ խաչակրաց, յարձակեց Մուսուլմանաց վերայ եւ այդ անդէմ մեռնարկութեամբ պատճառ եղեւ Յուպիէի կորստեան : Հենրիկոս Շամ-

պայնեան ամապարում իր հասանել յօդնութիւն այդ
քաղաքի, երբ իր տանեստանից ի վայր ամփանելով
կոտրեց պարանոցն. յայնժամ Գաղղիացի խաչակիրք,
որը մնացեալ էին ի Պաղեստին, մենացան այդ երկ-
րէն :

Ո. Տէրէ Բ. Լուսէյան Երկուառունէրորդ Ռուբուր
է 4497 :

Յաջորդութեան վերայ կագ եւ կոխ ծաղելով հա-
ւանութեամբ Կոնրադ Արքեպիսկոպոսին, որ այդ մի-
ջոցում հասեալ էր, ընտրեցին Կիպրոսի Թագաւոր Ա.-
մօրի Բ.Ը որ ամուսնացաւ Հենրիկոսի որք կնոջ հետ,
այս ինքն Խպարէլի դուռամոր Ամօրի Ա. այն որ առաջ
ամուսնացել էր Հումֆրուայի եւ Կոնրադ Մօնտֆէրա-
յի հետ :

Գերմանացի խաչակիրք ընդ առաջնորդութեամբ
Հենրիկոս Բրաբանի դրսին եւ Կոնրադի սկսեցին
Վալլադի ճեռնարկած պատերազմն. առին զՊէրութ.
Ամօրի Բ. Թագավորուեց եւ պատկուեց : Սիդնի առ-
ընթեր յաղթեցին Սալահատղինի եղրօր, մինչդեռ Բօէ-
մոնդ Գ. Անտիոքայ իշխանն առնելով զՃէպալա եւ Լա-
ւողիկէ միացոյց իւր իշխանութեան հետ : Խաչակիրք

պաշարեցին տպա Տարոնա ամրոցն զրեթէ երկու ա-
միս. բայց իւրեանց մէջ ծագած երկպառակութեան
եւ Հենրիկոս Գ.ի մահուան գուժի պատճառաւ, հար-
կադրուեցան վերադառնալ յԵւրոպա : Ուղեւորու-
թեան պատրաստութեանց մէջ Ֆրէտէրիկ Աւստրիոյ
դուքսն, մականուանեալ Ուղղափառ, զրաւեցաւ ի Կե-
նաց ի հասակի 24 ամսց ի 46 ապրիլի 1498: Գեր-
մանացի իշխանաց գնալէն զինի Ամօրի Բ. նորոգեց
Այսուբեան իշխանաց հետ զինադում 5 տարի եւ Կէս
Ժամանակաւ, սկսեալ ի 24 Յունիսի 1498:

Հազիւ Խննօսան Գ. 1) մեծ քահանայապետն համ-
բարձել էր առաքելական գահն, որ մտածեց կազմել
մի չորրորդ խաչակրութիւն Երուսալէմայ թագաւորու-

(1) Այս պասզ, որ ընդուեց քահանայապետ ի 1498 ամի,
Հռովմէական Նկեղեցւոյ ամենաերեւելի պապեի մինչ է. իւր
մլզբանընըն նոյն ինելով ընդ Դրիդր Ֆ.ի, առաւել քան զնա
նկրտեց համաշխարհական տիրապետութեան ժգոման. հաստատա-
միս էր նա, ճարտարախոս եւ անվեհեր, մինչ այն աստիճան, որ
կայսեր իշխանընըն, որ ունէր Հռովմայ վերայ, ոչնչացրաւ: Խննօսան
քահանգեց Ֆիլիպ - Օգոստոս Գաղղիոյ արքան, վասն զի նա
մրձակելով Տանիմարքի թագաւորի դուռստրն, ամուսնացել էր Ագ-
ուրձակելով Տանիմարքի դրսի պատեր հետ : Նոյնպէս նողովեց եւ Լէոնի
(Սպանիա) թագաւոր Ալֆօնս Բ. լ. : Մեռաւ 1216-ին:

Թիւնը վերականգնելոյ համար. տակայն պարագասը թոյլ չետուն կատարումը, զվասն զի Անդղիոյ եւ Գաղղիոյ թագաւորք միմեանց հետ մաքաւերով եւ կայսերք իւրեանց Խորավիոյ գործերով զբաղուած լինելով՝ անհընար էր, որ դոյնափափ մի ծանրագոյն ուղեւորութիւն ցանկանային, ուրեմն հարկաւոր էր որ նախախնամութիւնն հնարէր մի գործիք վառելու ժողովրդեան եռանդին. այդ դործիք էր ֆուլք ժողովրդապեան, որ այն դարու յորութեանց վերայ քարողերով մի մեծ սրբութեան համբաւ էր վաստակել: Պապն լսելով նորա քարոզի հրաշագործ զօրութիւնն, յանձնեց քարոզել մի Խաչակրութիւն: Ֆուլք ներկայանալով մի զինախաղութեան մէջ, որոյ յարդարակն էր Շամպայնի դուքսն, այնպիսի ազգու եւ դրդիչ կերպիւ մասնեց, որ առ յապայն քաղմաթիւ ասպետք եւ կոմսք առին ըդխաչ, որոց օրինակին հետեւելով եւ այլ իշխանք, ի թիւս որոց Շամպայնի մարածախտ ժօֆրուա Վիլ' այս Խաչակրութեան պատմիչն, ընկերացան նոցա հետ միայն բազումք ի նոցանէ այն մտքով խաչակրութեան, որ յապահովի մնան Ֆիլիք - Օգոստոսի վրէժինդրութիւնից, քանդի նորա ընդդէմ ծառայել էին ՈՒշար Առիւծասրտին:

Այս չորրորդ խաչակրութիւնս կատարուեց. սա է ամենաերեւելիներից մինն իւր արտադրած արդեանց մասին, բայց արդէն յայտնի է՝ թէ որպիսի առկիթք իւր սկզբնական նպատակից փոխելով դէպ յայլուր ուղղեցին 2):

Խաչակրութեան մասնաց չ 1212:

Խաչակրաց առաջին դիտաւորութիւնն բոլորովին մոռացման էին սուել, բայց իննօսան Գ. միշտ առաջի աչաց ունէր այդ եւ իւր միակ նպատակն էր սուրբ երկրի ազատութիւնն: Իւր եւ կարդինալաց եկամտից տասանորդն եւ հոգեւորականաց քառամներորդն զոհին էր վասն իրագործման այդ նպատակի, բայց յաշողութիւնն չը համապատասխանեց իւր ճգնանց. ի գերմանիա տիրեալ պատերազմն, ի Գաղղիա եւ Անդղիա եղեալ պատերազմն, Ալբիժացւոց ունեցած կուսն ընդ Եկեղեցւոյ՝ արգելք եւ խոչընդոտք եղեն

(2) Հեղինակն ակնարկում է Լատինացւոց Կ. Պօլսոյ տիրապետումն, որ այդ չորրորդ Խաչակրութեան միջոցաւ եղեւ, նա զայդ չէ իշխում աստ, զասն զի պատմել է իւր զրի արեւելեան զբանանդեան կայսրութեան պատմութեան մասի մէջ:

արեւելեան ուզեւորութեան : Եթիոտպասաներորդ դարու մարդկանց յախոււնն եռանգն խաչակրութեանց առթիւ յայտնուեց միայն մի գրեթէ անհաւատափ անմոտութեան քեռնարկութեան մէջ, որ 4242 ամէն հոչակառ կացուցանէ : Մի բոյլ մանկունք խաչակրուեցան ի Գերմանիա, ի Գաղղիա զնալ եւ տիրապետել զերուսաղէմ. այս նորատի ֆանատիկականաց բազմաթիւ հրոսակըն անցան Ալպեան լերինքն եւ հասան յիտուիա, ուր վաստակը եւ թշուառութիւնն դահավիժեցին նոցա նախ քան դժամանակ ի գերեզման, մօտ 50,000 այս անմեղներից Մարսիլիոյ ճանապարհն բռնեցին եւ եղեն նախմիքը գերեզմառավաճառականաց, որք նոցա խոստանելով մի ճրի ճանապարհորդութիւն ի Պաղեստին, վաճառիցին Ափրիկիս Արաբացոց :

ԳԼ. ԵՕԹՆԵՐՈՐԴ

ՀԵՂԴԵՐՈՐԴ և ՊԵՍԵՐՈՐԴ ԽԱՅԱՀՐՈՒՆԻ-ՆԻ-ՆԻ+
և 1217 և 1228:

Հինգերորդ խաչակրութեան մեռք գարկին 4247 ամի Հունգարացիք իւրեանց թագաւոր Անդրէ Բ.ի *) հրամանատարութեամբ : Վենիցիական նաւեր հասուցանելով գնա մինչ յԱքեայ, Անդրէ միաբանեցաւ Ճան Շրիէնի հետ, որ կրէր երուսաղէմայ թագաւորութեան մականունն, եւ Կիպրոսի արքայի կուգի հետ **):

(*) Անդրէ Բ. գուրան կրօսայիոյ թագաւորեց ի Հունգարիա 4203-ին այս թագաւորի կիմք ֆէրրուդն, որ մի նարտար իշխանութիւ էր եւ որ Անդրէի բացակայութեան ժամանակ ի Կարմիր-Ռուսիա կառավարեց տէրութիւնն, սպանուեց 28 Սեպտ. 4215 Մազնաների մեռամբ (Հունգարիոյ աւագանիք) : Անդրէ հայր է Ս. Եղիսաբէթի, որ իմաստ հռչակառ է, որպէս պատասխանութիւն բանասանեղծութեան : Երբ Անդրէ ուղեւորուեց յերկիրն-սուրբ, պատկեց ի 4249 ամի իւր օրին Հայաստանի իշխանութեան թագաւորի զատեր հետ : Մեռաւ այս իշխան 4255 :

(**) Հուգ ի 4249 ամի տուա իւր բոյրը ի կութիւն լեռն Հայոց թագաւորին :

Երգ. Թ. Թ. Թ.

Ճամ բրիկն մի ապնուական զինավարժ էր, որ բախտ որոնելու զարով ի Պաղեստին, իւր գալստեան երկրորդ օրն արժանացաւ նորա գտման: Ամօրի Բ. մեռանելով ի 4 Ապրիլի 1205' Թագաւորութեան իրաւունքն պատկանէր Կոնքադ Մօնտֆէրայի եւ Խաքարէլի դստեր Մարիամին. Բրիէն ամուսնանալով ընդ նմա՝ հրատարակուեց արքայ Երուսալէմայ: Արժանի էր որ այդ անունդ մի յորջօրջումն չը լինէր:

Ընդ Անդրէի եկած խաչակիրք առին մի քանի ամրոցք, բայց ի յարձակման Թափօր լերան' Երուսալէմայ եւ Կիպրոսի Թագաւորքն լքեալ Թողուցին Հունգարացիքը: Ա.յս հարուսածս, ծախող լուրերն, զոր Անդրէ ընդունեց, եւ մի ծանր հիւանդութիւն բռնադատեցին զնա վերադառնալ ի 1248 ամի իւր Թագաւորութիւնն, չը նայեցեալ բանադրանաց, որ Երուսաղէմայ պատրիարքն սպաւնայր:

Է՛ռովոլտ Աւատրիոյ դուքսն, Ոթոն Մերանիոյ դուքսն եւ Գերմանացի շատ հոգեւորականք, զոր խաչակրուել էին ընդ Անդրէի, վկայ առին Հունգարացւոց գնալէն զինի: Գլցօմ Հոլլանտրիոյ դուքսն ի 1248 ամի բերաւ նոր զօրաւիզք, որք էին Ֆրիզոնք եւ Կոլոյնի բնակիչն. սոքա հասանելով ի Լիպոն

օժանդակել էին Փորթուգալի Թագաւոր Ալֆօնս Բ.ին Ալքագարի պատերազմի յաղթանակն կանգնելու: ի 24 Հոկտեմբերի 1217 ամի:

Միանալով ապա իւրեանց Պաղեստինոյ ընկերակցաց հետ գնացին յարձակել զԴամիկէթ: Եղիպատոսի Այուրեան սուլթան Մելիք - Քամըլի (կոչեցիալ Մէլլը - զին ի քրիստոնեայ պատմազրաց) եւ իւր եղբօր Շարֆուգտին Դամասկոսի սուլթանի նկրտմունքն քաղաքը փրկելոյ համար ի զուր եղեն, ի 1249 նոյեմբ 5 քաղաքն անմնատուր եղեւ խաչակրաց: Մելիք - Քամըլ յայնժամ շահաւէտ առաջարկութիւնք արաւ Քրիստոնէից. նույրում էր Երուսալէմն եւ ճշմարիս խալքն բոլոր քրիստոնեայ գերիների հետ ի միասին: Պէլաժ Կարդինալն, որ փոխանորդն էր պապի, չընդունեց: Քրիստոնէից զօրքն, որ յառաջացել էր դէպ ի Գանիրէ, բազում հարուսածից ենթակայ եղեւ եւ ոչ անսպան այնպիսի սաստիկ վտանգաց հանդիպեց, որ ողարտաւորեցաւ առնել ութնամեայ ժամանակով խաղաղութիւն եւ Թողուլ Մահմետականաց՝ որպէս պատանդ՝ Երուսալէմայ հագաւորն, կարդինալ - փոխանորդն, Բաւերիոյ դուքս Լուին, զոր Ֆրէտէրիկ Կայսրն յղեւ էր նորեկ զօրօք: Սուլթանն վերատին տէր եղաւ

Դամիէթի եւ յետո դարձրաւ պատանդքն այսպէս եղեւ սկզբն եւ կատարած Հինգերորդ խաչակրութեան առանց արտադրելոյ որ եւ իցէ բարեբաստիկ ելք:

Ֆրէտէրէի Բ. Արէւերասաներորդ նոհաւուց Երաւան-
շեմ:

Ֆրէտէրիկ Բ. *) ուխտու էր խաչակրութիւն: Անորիս պապն, որ զանազան պատճառք ունէր հեռացնելոյ զնա, ի բազում նուազս յիշեցոյց իւր ուխտն, եւ շուտով մի առիթ գտաւ արձարծել կայսեր անձնա-

(*) Իննօսան Գ. պապն բանադրելով զնիւն, Գ. կայսր Գերմանիոյ, կացոյն հակակայսը գֆրէտէրիկ, որդի Հենրիկոս Գ. ի, որ գկնի մահուան Ոթոնի կոչեցաւ Ֆրէտէրիկ Բ: Սա էր քաջ ի սուսուրագմունա, անընկելի ի գերախութեան, խոհեմ եւ հանճարեղ, արզար եւ զթած, այլ եւ գեղեցկադէմ, թէ եւ սակաւիկ մի շատ սիրէր գեղեցիկ սեռն, դիտէր Խոտիերէն, Գաղղիերէն Արաբերէն, Յունարէն, Լատիներէն բաց ի իւր մայրէնի լեզուից, որ Միջին գարում մեծ բան էր: Այս կայսրս առաջինն եղեւ որ բերել տուաւ յիտալիա այլ երկիրներից բազմազան կենդանիք, որպէս ուղար, փարո, առիթ, եւ այն, պահէր ի Վէնիզի մի աստղաբաշխական մերենայ, որը եղիպտոսի սուլբանն էր նուիրել, այլ էր մի փառ զեղայօրէն գարզարեալ, որոյ մէջ անմանելի էին արեգական եւ լուսնի ծագումն, հոցա շրջանքն, զի-

կան փառքն Մուլք - Երկրի տիրապետութեամբ: Հինգերորդ խաչակրութեան աղյուղորմ ելքէն յետոյ Ժան Շիրիէն Երուսաղէմայ Թագաւորն եկել էր յեւրոպա ի խրախոյս՝ եւ զօրափ սրոնելոյ: Ֆրէտէրիկ կայսրն կորուսանելով ի 1222 ամի իւր կողակիցն, պապն ի բանադրացութիւն մոտ ընդ կայսեր եւ պսակեց ըզնա Ժան Բրիէնի եւ Մարիամ Մօնտֆէրայի միակ զատեր Խօլանդի հետո: Այդ պսակադրութիւնդ տեղի ունեցաւ ի 1223 ին, եւ որովհեաեւ Երուսաղէմայ Թագաւորութեան իրաւունքն պատկանէր Խօլանդին, ի կողմանէ իւր մօր Ֆրէտէրիկ առաւ Պաղեստինոյ

Ֆերուայ եւ օրուայ ժամերի նշանակին: Ինքն լինելով ճանճարեղ բանաստեղծ, կը յօրինէր Խտալակն տաղեր, որպէս եւ իւր որդիրն: Զանախակի զնողիմանալով պապական յաղթահարութեանց, բանադրուել էր ի նոցանէ. զորս պատճառաւ է, որ պապականութեան մոխ արբանեակը տան Ֆրէտէրիկի ուխտադրուժ, անգութ, ներեամիս մականուանքն. ծարերի թուր մեզ այդ պատմադրաց կըրու և ատելութեամբ լի խոսրեն, վասն զի բանի քանի մատենադիրը զպին գֆրէտէրիկ, որպէս իսկ տիպար մի նշանակու արքայի, թէ եւ արժանի է նմա մի զոյն յանդիմանութիւն մի ժամանակ իւր բոլոր միաբն տալվ Լութբարդիան նուանելու, անող թողուց Գերմանիան: Իւր կենսական զօրութիւնին նուակիով մեռաւ Ֆրէտէրիկ արծակուելով ի բանադրանց իւր Մօնֆրաւայ ամենասիրելի որդոյ բարկաց մէջ ի 13 Գեկոտ, 1250, զեռ Մբացուցած իւր Երդ հասակն:

Թագաւորական տիտղոսն, թէ եւ բրիէն զայդ յափըշ-
տակոթիւն համարեց:

Կայսրն իւր չուն որոշել էր ի 1225 ին, բայց այն
սակաւոր արդասիրն ժան բրիէնի ուղեւորու-
թեանց, որ արել էր ի Գերմանիա, ի Սպանիա,
յՈնդգիա եւ ի Գերմանիա, երեւէր որ այդ երկիր-
ների ազնուականութիւնն լրուանել էր անդրածով-
եան արշաւանաց փափազն, պատճառ հայթայթե-
ցին նմա խնդրել յապազումն մինչ ի 1227. պապն
շնորհեց այն թէութեամբ՝ որ եթէ զանցառութեան
տապ իւր խոսուունքն՝ բանադրեալ լիցի, բայց դեռ
պայմանաժամն յաւաբո շնասած՝ Ռորիս մեռաւ ի
48 Մարտի 1227:

Իւր յաջորդ Գրիգոր թ.ն օծման յանդ առնելէն
գինի յիշեցոյց անմիջապէս կայսեր. այնքան ստիպեալ
էր պապն, որ ինքն անձամբ կարդինալի պաշտօն
վարելով՝ ներկայացրաւ խաչն Ֆրէտէրիկի. քանզի
համայն աշխարհ մեծ խորհուրդ տածէր կայսեր ի
Պաղեստին ուղեւորութեան վերայ. այդ պատճառաւ
քահանացագետն Հկարողանալով պարզեւել որ եւ լիցէ
յապազումն, հարկադրեցաւ կայսրն նշանակել ֆանա-
պարհորդութեան ֆիշտ ժամանակն. որոշեալ ժամա-

նակէն առաջ բազմաթիւ խաչակիրք հասկն ի Պուլ-
միակ Անդիլիան հայթայթեց 60,000 անձինք: Ընդ-
հանուր ժամանակութիւնն նշանակուեց ի Բիթնտ, ուր
կազմ էին նաւքն. ամարային ջերմութիւնն ծնուցին
հիւանդութիւնն, որ խաչակրաց մեծ մասն ի կորուստ
մատնեց:

Սակայն կայսրն առաքեց մեծ քանակութիւն պա-
րէնի եւ ուտեստի, ու ինքն եւս մոռաւ ի նաւ յ8
Սեպտ. 1227 Տուրինժի Լանտզրափի հետ. անտի
ժամանեց ի նաւահանգիստն Օտրանտօփի, հաւանա-
կանաբար հրաժեշտ խնդրելու իւր ամուսնէն: Գեռ
հազիւ հասած Տուրինժի Լանտզրափն ընկնուեց ի
խաչակրս տիրապետող հիւանդութենէն, ինքնին
կայսրն այնպիսի ուժգնաբար բռնուեցաւ, որ անմար թ
եղեւ ճանապարհորդել. յոլով խաչակիրք վերաբար-
ձան, այլք հասին ի Պաղեստին առաջնորդութեան մի
Լիմբուրգի գրսին: Պապն հաւանութիւն չը տալով
կայսեր բաղբազմաց եւ յարակայելով ի միտս իւր, թէ
մի ախտակրութիւն չը կարէ լուծանել մի նուիրա-
կան երդումն, բանադրեց գՖրէտէրիկ, առանց ինչ
հարցաքննութեան, ի 29 Սեպ. 1227: Բուռն թղթակ-
ցութիւնք տեղի ունեցան կայսեր եւ պապի մէջ, միտ-

քերն կտոնացան առաւել բան զառաւել, դրեյինն
հայոցանք եւ յաւուր Աւագ Հինգաբթի 1228¹ Գրիս
զոր թ. վերսալին արծակելով բանադրանաց ահաւոր
շանթն սպառնացաւ հրատարակել զկայսրն անկեալ
Սիկիլոյ եւ Պոլիլի իրաւոնքէն, որք էին պարզեւա-
կան գաւառք Եկեղեցւոյ. կայսրն ի փոխարինի գոր-
ծեց մի բան որ պապին ծայրահեղ վշտակութեան
առիթ եղեւ. Հռովմայ Գիրէլեան^{*)} ընտանեաց մէջ,
պապերի ամենաատելին էր Ցիրանճիպանի զերդաս-
տունն. կայսրն զնեց այդ ընտանեաց բոլոր կալուածքն
եւ զամենեսին ի մի գաւառ վերադրելով յանձնեց նոյն

(*) Կոնրադ Գ. Գերմանիոյ կայսրն սալով Գասլար զրսութիւնն
Ալբ Արք Կուտենալ Սարսնիոյ Լանգրավին, Հենրիկոս Գո-
ռոռ Սարսնիոյ դուքսն, որին պատկանէր Գօսլափի զրսութիւնն,
զէնք Բրդ առաւ Կապսեր դէմ, որոյ աղապաւ կայսրն եւս առնե-
լով Հենրիկոսէն Բաւերիոյ զրսութիւնն տուաւ իւր Եղոր Աէս-
տովին: Այդ միջոցում Հենրիկոս մեռանելով, իւր Եղորը Գուել-
ֆոսն սկսաւ պատերամել կայսեր նետ. եւ Քէպէս յալթուեցաւ,
բայց ծնունդ տուաւ Երկու կուսակցութեանց, սոքա էին Գուել-
ֆուանը, որը իւր կոսմակիցքն էին, եւ Գիսկեւանը, որը կայսեր
կուն էին: Այս Երկու կուսակցութիւնը, որը լցրին Գերմանիան
եւ Խտախտան արիւնհեռաթեամբը եւ կոտորածօր, աեւեցին զա-
րեւոր ժամանակ չնաենով որ վերօքնալ Երկու տանց շառա-
վիզն բնաւին սպառուած էին:

Ցիրանճիպանի ընտանեաց, ուստի Ցրէտէրիկ այսու
ունեցաւ հպատակի ի ծոց Հռովմայ:

Այս Ցրէտէրիկ արքայս կամենալով ապացուցա-
նել բոլոր աշխարհի, որ իւր հիւանդութիւնն կեղծլք
չէր, անուանեց Սալոէտի դուքս գլախոզն փոխանորդ
իւր Խտական իշխանութեանց, եւ Ելաննելով ի նաւ
ի 14 Օգոստ 1228¹ հասաւ յՄքեայ յ8 Սեպտեմբերի.
Պապի յղացած միտքն լինելով ի Խաւանակութեան
ծգել զկայսր, դիւրութեամբ յիտս չէր կասել իւր նը-
պատակին, ուստի պատճառեց թէ Ցրէտէրիկի սա-
կաւաթիւ զօրքն չէր կարող կատարել Երգմնեալ ուլս-
տըն, այլ այդ էր ի կողմանէ կայսեր մի խորաման-
կութիւն պատրել զաշխարհ եւ զեկեղեցի. այդ պա-
տրուակաւ անզոնելով մի բանադրեալի ծեռօք կազ-
մած մեռնարկութիւնն, որ զնու հաշտ չէր ընդ եկե-
ղեցւոյ, մեծ խոչընդոտից եւ արգելաց հեղինակն ին-
քըն եղեւ, քանզի կրկնեց Ցրէտէրիկի բանադրանքն
եւ առաքեց Երկու ֆրանչիսկեանք ի Պալեստին
պատուիրելոյ պատրիարքին, հոգեւորական կարդաց
Գերմանացւոց եւ ի հակիրմ բան համայն քրիստոնէից,
մի՛ հնապանղել կայսեր հրամանաց: Իրաց սոյնպիսի
վիճակն ծգեց զՑրէտէրիկ ի խորին շփոթութիւն, մա-

նաւանդոր նա չգտաւ իւր ցանկացածի պէս Սիրիայի գործոց դրութիւնն:

Թուի թէ նա չէր ծեռնարկել երուսաղէմայ տիրապետութեան այնպիսի նուազ գօրութեամբ եթէ չիրաւիրուէր ի Մէլքը - Քամըլէ Ե. Նդիպտոսի Այուրեան սուլթանէն. վերջինս պատերազմ ունենալով իւր եղօր Գամասկոսի սուլթանի հետ, կրչեց գֆրէտէրիկ նեցուկ կալ ինքեան. սակայն Գամասկոսի սուլթանն վաղամեռիկ լինելով ի 1227 ին՝ Քամըլորպէս աւագ Այուրեան տանն՝ զրաւել էր գֆաղեստին առանց որ եւ իցէ բան թողար իւր եղօրորդւոյն բացի Քամասկոսի իշխանութենէ. եւ այսպէս ի բարեկամութենէ գարձել էր թշնամի Ֆրէտէրիկի:

Երբ երկպատակութեան առաքեալ երկու ֆրանչիսկանք հասին, խաչակիրք ի բաց առեալ զգիրմանացիս, զՃենուացիս եւ զՓիզացիս՝ հեռացան ի կայսրէ, որ գտանուէր ի Ճափա ընդ 800 ասպետս եւ 4000 հետևակու. Նդիպտոսի եւ Գամասկոսի սուլթանաց բանակն օթակայած էին իւր զօրաց շուրջն: Երկու յիշեալ սուլթանաց միմեանց համար ունեցած նախանձն, Ֆրէտէրիկի եւ Քամըլի ընդ իրեարս յոցած անձնական յարգանքն հաւանականարար եղեն առիթ

մի յանկարծական պատահարքի: Ի 48 Փետրվարի 1229ի սուլթանն եւ կայսրն հաստատեցին պասնամեայ զինադուկ. որոյ գօրութեամբ երուսաղէմ, Բէթլէհէմ, Նազարէթ, Բամիա եւ վերջապէս երուսաղէմայ թագաւորութիւնն թողար քրիստոնէից այնու թէութեամբ՝ զի վերջինքս ունենան իրաւունք վերականգնել կործանեալ ամրոցն, իսկ սուլթանն չունենայ իրաւունք կառուցանել նորն: Քրիստոնեաց խոստացան պահել մզկիթին եւ թոյլատիկ մահմետականաց զալ յուստ առըք վայրաց, զոր յարգեն հանգոյն քըրիստոնէից, թէ եւ մուտումանք պիտի մտանէին անդ անպէն եւ չմնակէին յերուսաղէմ:

Ի 47 Մարտի 1229ի, 42 տարի երուսաղէմայ առևմանէն զինի Ֆրէտէրիկ Բ. մտաւ անդ, բայց կըրկին զժոտութիւն չառելու պատճառաւ ներկայ չը զտնուեցաւ պատարագին, թէ եւ չը կամենալով հրաժարուիլ իւր իրաւունքէն, երբ կատարեցաւ պատարագին՝ զնաց յիկերեցի եւ առնելով թագն, որ զրուած էր սեղանի վերայ զրաւ ի զլուս իւր: Երկրորդ օրն կիսարիոյ եպիսկոպոսն խափանեց բոլոր եկեղեցեաց ժամերգութիւնն: Պատրիարքի առ պապն ուղղեալ մի նամակն աւանդեալ մեզ արժանահաւատ ԱՄատիէօ

պատմագրից, հասուածում է, որ հոդեւորականի այդ-
պիսի վարվեցողութեան պատմառն էր իւր ինքնա-
սիրութեան վիրաւորուիլն, ըստ որում Ֆրէտէրիկ ի-
րեն հետ չէր խորհրդակցել Տաճարականք, որոց
կարգապեան էր յայնժամ Քետրոս Մօնակիւէ, յայտ-
նել էին մի մասնաւոր ատելութիւն, կայսեր դէմ.
հաւատում են անզամ՝ որ մի օր գրեցին քամըլի, թէ
դիւրաւ կարօլ էր ձերբակալել զկոսք, նորա ի Յոր-
դանան ուխտայնացութեան ժամանակ, սակայն սուլ-
թանն զարդացեալ ընդ այս գործ մատնութեան՝ յղեց
նամակն կայսեր, որ իրապիկ լինելով բուռն կերպիւ
եւ սաստկութեամբ սկսաւ վարուիլ ատմարական աս-
պետաց հետ, խափանեց նոցա մուտք ի սուրբ քաղա-
քըն, ի չիք դարձրաւ նոցա վինուորական կարգաց
մասնաւոր զօրքն: Ֆրէտէրիկ Բ. յանձնելով տէրու-
թիւնն թիշար Ֆէլէնմէր իւր մարաջախտին, մուաւ ի
նաւ ի 47 Մայիսի 1229 վերադառնալ ի Բրէնդ:

Խ-Հ-Հ-Շ-Շ-Շ-Շ-Շ- 1239:

Կայսեր զնալէն զինի, Երուսաղէմայ տէրութեան
մեծամեծք չկամեց ոն հնազանդել մ.սրաջախտին. դո-
վաւ երկիրն զա՞ւլիժուեց յանիշխանութիւն եւ պապն

բարովեց մի նոր խաչակրութիւն: Նաւարայի թագա-
ւոր եւ շամբայնի կոմս Թիվոդն, Բըլթամի, Նըլիրի,
Քարի կոմսքն եւ այլ Գաղղիոյ Վասալք խոստացան
մասնակցել այդ արշաւանք, որոց հրամանաւոր
լինելու էր վերստին Ֆրէտէրիկ Բ. բայց ի 4259 ամի
հասանելով ի Լիոն համուրց ժամաստեղին' ընդունեցին
կրոնակ պապից, որ հրամայէր բաժանովի ի կայսրէ,
զի նոր գժուութիւնք էին տեղի ունեցել. ոմանք հը-
նազանդեցին այս հրամանիս, այլք ժամանեցին ի Պա-
ղեստին' ընդ որս եւ Նաւարայի թագաւորն, խկան
լրւծեցին խաղաղութիւնն, որ արել էր կայսրն Այու-
քեանց հետ եւ խաղացին ի Յոպապէէ յՌակարն, բայց
ի 43 նոյեմ. յանգասասու ըմբռնուելով ցիր եւ ցան
եղեն եւ երկու կոմսք ձերբակալ եղեն: Եւ որովհե-
տեւ վերստին մի քաղաքական պատերազմ էր ծա-
գել Եղիպատոփ եւ Դամասկոսի սուլթանայ մէջ, քը-
րիստոնեալք, որը նոյնակէս հերձեալ էին ի կուսակ-
ցութիւնս, միացան՝ ոմանք Դամասկոսի արքային,
այլք Եղիպատոփսի սուլթանի հետ, Տաճարականք ա-
ռաջնոյն եւ Ասպնջականք երկրորդին: Երուսաղէմ,
որ մետասան ամաց ի վեր Քրիստոնէից վերաբե-
րէր, վերստին անկաւ ընդ իշխանութեամբ Տաճակայ:

Այդ միջոցին երեւան եկաւ մի նոր թագաւոր Երբուսաղէմայ, այդ էք բառը, տէք կուվրի. որ ամուսնացեալ էք ընդ Աւեքսի զստեք Հենրիկոս Շամպայնի արքային Երուսաղէմայ, որդի չուզի Կիսրոսի թագաւորին. սեպուհք յանձնեցին նմա կառավարութիւնը պահելով միայն Կոնքադ Գ.ի Ֆրէտէրիկի որդույ իրաւունքը: Սակայն այդպիսի մի թագաւոր, որոյ թագաւորութիւնն չկար արեգական ներքոյ, ճեպով թողեց սուրբ երկիրն լքանելով իւր ամուսինն եւ թաղն:

Մի տարուց յետոյ Շաւարայի թագաւոր Թիշարն' եղբայր Հենրիկոս Գ.ի արքային Անդիլոյ ժամանեց ի Պաղեստին, բայց որովհետեւ չկարողացաւ համոգել երկու կարգին ի հաշտութիւն, բաւականացաւ միայն անել մի կարգադրութիւն սուլթանաց հետ, որով Երուսաղէմ, Ասկարոն եւ Տիբէրիա մնաց քըրիստոնէից. Թիշար յանձնեց այդ քաղաքը Ֆրէտէրիկոս Բ.ի պաշտօնէից:

Մի նոր հակառակորդ հանդիսացաւ յասպարիզի ընդիմ քրիստոնէից, նոր հակառակորդ մի՛ որոյ անունն անդամ չդիտէին, դա էք Խորասանեան ցեղն, բնակչք Կասպեան ծովու եւ Հնդկաստանի մէջ եղեալ մի տէրութիւն, որին վախճան էին տուել Մոն-

դոլք. առաջնորդութեամբ Ճէլալէդտինի իւրեանց վերջին թագաւորի որդույ դուրս էին եկել իւրեանց հայրենիքէն իւրեանց կանանց, մանկտեաց եւ խաշանց հետ, ու կորուսանելով իւրեանց իշխանն' ի Միջադեսս հասել էին ի Սիրիա: Եզիսպոսի սուլթան Սալէն տեսանելով, որ քրիստոնէայք առաւել համակրութիւն են յայտնում իւր ախոյեան Գամասկոսի սուլթանին, ստիպեց նորաեկները մաքառել սուլթանի եւ նորա դաշնակցաց հետ: Խորասանեանք աւերելով իւրեանց մտած երկիրներն առաջացան դէպ յերուսաղէմ եւ առին այդ քաղաքդ ի 47 Սեպտեմբ. 1244, կողոպտեցին կործանեցին սուրբ գերեզմանն, բացին թագաւորաց շիրիմքն եւ այրեցին ոսկերքն: Ով ոք ի բնակչաց Երուսաղէմայ պատշաճ չէր ստրկային ծառայութեան՝ անզմաքար խողիսողուեց: Քրիստոնէայք միանալով Գամասկոսի եւ Եղեսիոյ սուլթանին հետ՝ վերստին մի մեծ ջարդ ընդունեցին Ճոկտ. 48 ին մի եւ նոյն ամի. այդ պատերազմի մէջ կորան 542 տաճարականք, 525 ասպետք սրբոյն Յովհաննու եւ 16,000 հետեւակը, միայն 500 տաճարականք, 26 ասպազականք եւ 5 թեւտոնեան ասպետք մազապուրծ փախան:

ԳԼ. ԱՒԹԵՐՈՒՄ.

վարդ սրբույն Լուստիկինսկ.

Առողջական է Առիւծ, հայր սրբոյն Լուգովիկոսի,
Ալիյնը քաղաքի պաշարմանէն զինի երբ վերադառ-
նայր ի Փարիզ, մի սաստիկ հիւանդալթեան ենթար-
կուելով մեռաւ յ՛ Հոկտ. 1226 ամի: Մեւնոնէն յա-
ռաջ, իմանալով իւր կենաց վախճանն՝ սկսաւ ի կարգ
ածել իւր զործերն. յայտնեց տէրութեան աւագաց
որ իւր կամքն է՝ զի իւր ամուսին Բլանշ Կասալիյն
վինի խնամակալուհի տէրութեան մինչ իւր օրդույ
Լուիի յարբունս հասանելն, զի նա յանժամ երկու
տասանամեայ էր: Արքայի մահուանէն զինի Բլանշ՝
խոհեմ, խելացի եւ առաքինի թագուհին լաւ զգալով
թէ որբան աղետաքեր է ժամանակի կորուստն, փու-
թացաւ օծանել զլուի ի 20 Նոյեմ. 1226 ամի:
Թէ եւ ի հանդիսիք վային երեւելի իշխանք, սակայն
Թագուհին ի նկատի ունենալով դանդաղամաց յարա-
բաստիկ արքասին՝ չսպասեց: Օծան իրաւունքն
պատկանէր Հուեմսի արքեպիսկոպոսին, բայց նորա

վիճակն ի պարապման գոտանուելով՝ Սուլասօնի ե-
պիսկոպոսին անկաւ այդ պատիւը. ծանծրութիւն չը
պատճառելից աղաքաւ, այս միայն ասեմքը որ արա-
բողութիւնն վերջանալէն յետոյ՝ նորատի արքայն
որ այդ պարագայում զիտէր կշուել իւր իշխանութիւնն՝
նատաւ յաթոռ պատունեալ վայելչապէս. Եպիփանոսն
դրաւ ի ծեռն նորա զաւազանն եւ արդարութեան աջն,
բոլոր հանդիսականք եկին հաւատարմութեան եր-
գումն տալ. ինքն Լուկովիկոս դողդոցում. Էր այս
բառերս արտաքերելով՝ «Երգնում, որ իմ իշխա-
նութիւնս ընդ միշտ գործ դնեմ ի փառս Աստուծոյ,

Բնանշ Կաստիլյ այն իշխանութին է, որոյ խոհեմութեան, ժրութեան, գործունէութեան, քաջութեան յիշատակն պիտի յաւերժանայ եւ յարգելի հանդիսանայ ի Գաղղացիս: Նորա Միակ հոգն էր պաշտպանել պետութիւնն ի խորվութեանց, եղծանել իւր որդեոյ թշնամեաց դիտաւորութիւնքն եւ նվին բազում բարեկամս գտանելոյ: Իւր սրատես միտքն քաջ աեղէ-

կացաւ թէ մօտ էր մի ապստամբութեան ճայթին, ուստի փութաց առաջն առնուլ: Ըմբռստաց զվասուրքն էին Շամպայնի դուքս Խիբոդ Դո ն, Բիէր Բըլթայնի Մօկլէրկ (Վատ մարդ) մականուաննեալ դուքսն, Մարշի կոմս Հուզլուզիյննեան, որ ամուսնացել էր Յովիաննէս Աներկիր Անգլիոյ թագաւորի որբ կնոշ հետ:

Բլանշ երբեմն իւր մտաց ազգեցութեամբ, երբեմն իւր քաղցր եւ մարդասէր վարուք յաղթեց այդ ամենին: Շամպայն կոմսն, որ առաջինն էր եղել ապստամբութեան դրօշակ պարզօղն, դարձեւալ առաջինն եղել հնագանդող:

Իրաց վիճակն ի խաղաղութեան գտանուելով, թագուհին սկսաւ մտանել ի բանակցութիւն Ֆրէտէրիկ կայսեր հետ, որ խոստացաւ յարակցութիւն չառնել Գաղղիոյ դէմ Անդիիոյ արքային հետ:

Թէպէտ եւ պետութեան դործոց հոծութիւնն եւ բազմութիւնն ի զրադման ծգէին խնամակալուիին, սակայն իւր զգնէութեամբ ժամանակ էր գտանում դաստիարակել իւր որդին. ժամանակակից պատմագիրը զլացան աւ անդել մեզ ո՞վ էր Լուիի դաստիարակն, միայն զիտեմք ի գրութիւնս պարոն Ճուտնվիլի ժամանակակից մատենազրի եւ խորհրդակցին Լու-

դովիկոսի, որ դշխոյն ոչնչ չը խնայեց հայթայեթ ել իւր որդւոյն ընդունակ եւ առաքինի անձինք: Խնամակալունոյ զվասուրքն Ակրտունքն էին ազգել նորատի արքայի հոգույ մէջ Աստուծոյ յարգանքն եւ իսկական առաքինութիւնն: Զիգ տարիներ Լուի իւր մտաց մէջ ըմբռնեց եւ յիշեց իւր մօր այս խօսքն, որ ի պատանեկութեան իւր ասել էր. «Որդեակ, ծընար դու Թագաւոր, սիրեմ զքեզ մի մշտարիտ մօր գորովանօք, բայց նախամեծար համարիմ տեսանել մահդ, բան մի մահացու մեղք գործելդ »:

Ի մուացման չոտվին նաեւ զիտութեանց ուսումնացն զարուց իմաստածին չափ, զի զիտութիւնը դեռ շատ չափաւորեալք էին. զալով պատմական միւլին, զիտէր միայն իւր նախորդ Թագաւորաց պատմութիւնքն, որ քաղէին Թագաւորութեան յատուկ ժամանակադրութիւններից: Իբր մեծ դրուատանք ներբողեն զլուկ՝ զի զիտէր նա զրել (ըստ որում այն զարու մեծ իշխանք անզամ իւրեանց անունն սոտրապել չզիտէին), այլ եւ հասկանում էր Սուրբ Գրոց Կատինականն:

Լուի ունէր եւ այլ չորս եղբարք, որբ մի եւ նոյն զատիարակութիւնը ընդունէին. Թագուհին յաջողեց

հաւատացնել իւր որդւոց, որ իւրեանց բարեբազուռ-
թիւնն կախեալ էր իւրեանց միաբանութենէն, յոյր
սակա լովի վարուէք միշտ որպէս մտերիմ բարե-
կամ իւր եղբարց հետ:

Որովհետեւ տէրութեան հզօր իշխաններէն մինն
էր արքայի հօրեղբայր եւ Բուլօյնի կոմս Ֆիլիպն,
ուստի ատահակ խոռոշարկուք, որք թէեւ հանդարտած,
սակայն նման այն հրոյն՝ որ ծածկուած է մոխրով,
սկսեցին դրովել զնա ի հեստել բացայստեցին նմա
թէ՛ որքան ամօթ էր իւր համար կառավարութեան
վարչութիւնը մի կնոջ մեռք թողով, որ իւրեան
պատկանէր, ըստ որում որդի էր Ֆիլիպ — Օգոստոսի:
(Մոռացանք ասել որ Յ. Օգոստոս Լուլովիկոսի
պապն էր): Եւ նա գրգռեալ յախափիսի ամբաստանու-
թեանց՝ միաբանեցաւ յոլով իշխանաց հետ յափշտակել՝
թագաւորը Օրէանէն, ուր գտանիւր յայնժամ Փա-
րէզ վերադառնալու ժամանակ: Սակայն թագուհին
եւ արքայն կանխաւ իրագեկ գոլով ազգարարութեամբ
շամպայնի կոմսին, անմիջապէս զեկուցին Փարփա-
րնակչաց, որ սրանալով յօնութիւն իւրեանց վեհա-
պետին՝ բերին ի մայրաքաղաքն յաղթանակաւ: Գա-
ւանանութիւն խորհօղ իշխանք՝ տեսաններով իւրեանց

գծագրած յատակադի անյաշող ելքն՝ շառագունեցան
եւ բաժանրուեցան ի միմեանց պատրաստել մի նոր
ապստամբութիւն, որ պայթեցաւ ի յաջորդ ամի:

Պապն յորդորէր զթագուհին ջնողութ զիրաւունս հա-
ւատոյ եւ նուամել զԱլբիժացիս, որք հերձեալ էին
յեկեղեցոյ: Ուստի ինամակալուհին այնքան տագնաս-
պեցոյց թուլուզի կոմսը (որ զուխ էր Ալբիժացոց)՝
որ պարտաւորեցաւ վերադառնալ ի ծոց Եկեղեցոյ-
ապա թագուհին մի ժողով գումարել տալով ի Փա-
րիզ սահմաննեցին խաղաղութեան դաշինքը: անդ եկե-
ղեցոյ մէջ թուլուզի կոմսն զղաց բոկոտն եւ շապ-
կած ի ներկայութեան բոլոր Փարիզու:

Խոլովարը մախալով Շամպայնի կոմսի վերայ,
պատերազմ հրատարակեցին նորտ դէմ՝ պատճառե-
լով թէ վրէժինդիր եմք իրաւանց Ալիքսի դստեր
Հենրիկոս Շամպայնի արքային Երուսաղէմայ, որ
յայնժամ ամուսնացեալ էր Կիպրոսի թագաւորի հետ:
Շամպայնի կոմսն անգօր լինելով ընդդիմանալ իւր
թշնամիեաց բազմութեան՝ դիմեց առ թագուհին եւ առ
արքայն, որք զէն ի ծեռին պաշտպաննեցին կոմսը եւ
այս կերպիւ վախճան տուին պայքարին: Թիրօդ պիտի
տար Ալիքսին հազար լիտր տարեկան եկամուտ ու-

նեցող կալուածք; այն թէութեամբ՝ որ վերջինս հրաժարուէ իւր բոլոր պահանջմունքէն Շամազայնի կոմսութեան վերայ:

Բայց այս ապատամբութեան հեղինակը Բրըթայնի կոմսն, որ աղմկարար անձ մի էր՝ ոչինչ չմոռացաւ յորդորել Անդղիոյ արքայն օման լինել իւրեամ: Երօք Հենրիկոս Անդղիոյ Թագաւորն պիտի ելանէր ի պատերազմ ընդդէմ Գաղղիոյ, եթէ իւր խորհրդատու Հուբէր պաշտօնեայն ընդդիմանար այդ ճեռնարկութեան, որով Հենրիկոս յետս քաշուեց: Սակայն կոմսն, որ ինչպէս ասացինք, խոռվարար մարդ էր, այսքան զրդեց Անդղիոյ Թագաւորը, որ ի վերջոյ յօժարեցաւ նա անցանել ի Գաղղիա եւ մարտնչել, ուստի յաջորդ տարին պատրաստուեցաւ զնալ Բրըթայնի կոմսն զնալով ընդառաջ՝ ստացաւ ի նմանէ ահաղին գումար եւ սատար ընդդէմ Գաղղիոյ, որով վստանալով ի նա՛ հրատարակեց մի յայտարարութիւն եւ յայտնեց թէ, այսուհետեւ չեմ նանաշելու արքայն եւ խնամակալուհին, վասն զի նոքա իմ վերայ բոնութիւն ի կիր արկին: Այս յանդցնութիւնս անպատիծ չնաց: Անդղիոյ արքայն ելանելով փորսմուտից [r. 1250 ամի՛ Ժամանեց ի Բրըթայն, ուր ընդունուեցաւ

մեծ փառօք: Լուի, որ յախժամ վեշտասանամեայ էր, փութացաւ պաշարել Անժէր քաղաքը Թագուհին առ ի մարզելոյ զնա, ի պատերազմունս, յանձնեալ էր զնա Մընաուէրանսի քաջ սպարապետին, որ տեսանելով թէ Անդղիացիք չեն շարժում՝ յառաջնացաւ մինչ ի Նանթ եւ պաշարեց: Հենրիկոս փոխանակ եւ լանելոյ ի պայքար՝ զրօնոյր ինչոյից մէջ, մինչեւ որ անհրաժեշտ կարեաց պակասութիւնն զգալի եղեւ ի բանակի եւ հիւանդութիւնք ճարակեցին. ակն յանդիման երեւէր՝ որ յայնմ հետէ Անդղիացիք չպիտի կարողանային դէմ զնել, զիարդ եւ իցէ Հենրիկոս հարկադրուեց վերագառնալ յԱնդղիա, ուստի մտաւ ի նաւ յանհնարինս վշտանալով այն ընդունան ծախտոց եւ զօրաց վերայ, զոր կորուսեալ էր: Հետեւաբար Բրըթայնի կոմսն ենթակայ պիտի լինէր Լուդովիկոսի բոլոր վրէժինդրութեան, եթէ չաճապարէր արքայի գթութիւնն հայցելու, եւ վերջինս շնորհեց ի 1254 ին մի եռամեայ զինադրուլ:

Խնամակալուհին վերստին ի բարեկարգութիւն ածեց բոլր երկիրը, հանեց մի հրօմաքատակ Հրէից անիբաւ վաշխառութեան դէմ եւ վերամորոդեց կայսեր հետ արած զաշինքն:

Նորատի արքայն հասանելով իւր տասնեւլիններորդ տարին՝ թագուհին մտածեց ամուսնացնել. ամուսնութիւնն տեղի ունեցաւ ի քաղաքն Ասան Պրօվանսի կոմսի դատեր Մարզէրիսի հետ, որ իւր դեղեցկութեամբ հանդերձ, ունէր եւ մի գերազոյն դաստիարակութիւն:

Թագուհին իւր առաքինի վարուք կարօղացեալ էր Աստուծոյ երկիւրն ազդել իւր որդւոյ մէջ՝ անշուշտ իւր չընալ դաստիարակութեան շնորհիւ Լուի արժանացաւ սուրբ անուան, թէեւ մի քանի անուպայ եւ անխրա անձինք ամբաստանեն զթագաւոր որպէս մի լիտի եւ անառակ իշխան, որն որ իւր կեանքն ցոփութեամբ էր անց կացնում, այս բարուրանաց պատճանն է նախանձն, որ այդ անզգամ անձինք ունէին թագուհւոյ արդար վարչութեան վերայ, սակայն մեր յառաջ բերեմք Վոլթէրի մի քանի խօսքը ի պատասխան նոցա:

« Լուի թ. — ասում է Վոլթէր, — կարծես նախանմանուած էր վերանորոգել զԵւրոպա. նա քաղաքակրթեց Գաղղիան, նա էր տիպար ճշմարիտ արանց, իւր բարեպաշտութիւնն թէեւ անսպատական, սակայն մի ճշգրիտ արքայի բոլոր բարեմասնու-

թիւնքն ունէր: Կոմեմ խնայողութիւնն, իւր առատաձեռնութեան համբաւն բնաւին չպակասացրեց. զիտէր նա ներդաշնակել խորին քաղաքականութիւնն նըշմարիտ արդարութեան հետ. խելացի եւ հաստատ ի խորհուրդ, արի իսպատերազմունս, գթած առ թշուաւս, որպէս թէ ինքն եւս լինէր զգբախտ, — եւ միթէ այս չէ ճշմարիտ առաքինին »:

Ի 1256 ամի թագուհին դադարեցաւ վարել պետութիւնը, քանզի Լուդվիկոս հասանելով իւր բսան եւ մէկ տարին՝ կառավարութեան զեկն առաւ ի ծեռ, թէպէտ եւ հանապազ թագուհին խորհրդատու էր իւրեան: Քաջ էր արքայի կառավարութիւնն, որով ընդ ամենայն ուրեք խաղաղութիւն տիրելով, սկսակ կատարումն տալ իւր հօր կտակին, որ արած էր իւր եղբարց մասին: Որովհետեւ իւրաքանչյուրին յանձնելի իշխանութիւնն սահմանեալ էր, ուստի իւր երրորդ եղբայր Սլքօնսն ժառանգեց Պուաթէի եւ Օվերնի կոմութիւնը, որոց աղադաւ բազմաթիւ իշխանք եւ կոմսք զիխաւորաբար Մարշի կոմսն պարտաւորեցան տալ իւրեանց հպատակութեան նշանը: Կոմսի կինն, որ ինչամբ արդէն յիշեցինք, Ժան Աներկրի կինն էր, լինելով գոռող եւ հպարտ, չկամեցաւ հնագանդել

Գաղղիոյ Թաղաւորի եղբօր, ուստի իւր դրդմամբ
Մարշի կոմսն հրաւիրեց դէինրիկոս զալ եւ պատե-
րազմել Գաղղիոյ դէմ: Անդիոյ Թագաւորի խոստման
վստահցեալ, կոմսն զնալով ի Պուատի՛ հրապարա-
կաւ նախատեց գԱլֆոնսն եւ գուրս եկաւ քաղաքից:
Հենրիկոս չնայելով Փարլամէնտի անգիջողութեան,
պատերազմ հրատարակեց Գաղղիոյ դէմ եւ անցա-
նելով այս երկրի մէջ բանակեցաւ Բօն գետի վերայ ա-
ռընթեր թայլբուրգի, թէեւ Փարլամէնտն մերժեալ էր
որ եւ իցէ նպաստ:

Այս պատերազմն մի ծախորդ ելք արտադրեց Հեն-
րիկոսին. իւր զօրքն չընդդիմանալով Գաղղիական
զօրաց քաջութեան՝ Փախտուտ առաւ յաջ եւ յանեակ
եւ մօտ էր, որ Անդիոյ արքայն բանտարկուէր եթէ
իւր եղբայր Ռիշարն, որ իւր ի Պաղեստին ցցուցած
քաջութեանց եւ խոհեմութեան մասին հոչակառ էր,
չաղատէր զնա. Հենրիկոս լի բարկութեամբ նա-
խատեց Մարշի կոմսը, որ եղեալ էր պատնառ այդ
տարաբախտութեան: Սակայն մի երկրորդ ճակատա-
մարտ մղելով, դարձեալ կոր ի զլոյն փախաւ ի Բօր-
տո եւ ի բանակցութիւն մտանելով հնդամեայ զինա-
դուլ հաստատեցին: Մարշի կոմսն մնալով անօգնա-

կան՝ արքայի ողորմութիւնը աղերսեց: Լուգովիկոս
խոստացաւ ներել, եթէ իւր առաջարկելի թէութիւն-
քըն յանձն առնէ: Այդ պայմանքը թէեւ յանչափս
դժնդակ եւ վնասակար էին կոմսին, այդու ամենայ-
նիւ ընդունեց: Անդիոյ արքայի փախստեամբ վիճա-
տեցան բնաւ ապատամբը եւ հնագանդեցան Գաղղիոյ
Թագաւորին:

Մի զուարժական խաղի մէջ, ոմանք կամեցան այ-
պանել Հենրիկոսը, բայց Լուի պատուիրելով նոցա
լրութիւն՝ ասաց. «Թէեւ կամենում է՞ ատելի կացու-
ցանել զեա ինձ, բայ որում թշնամիս ե, առկայն
նորա աստիճանն արժանի է յարգանաց եւ իմ եղ-
րայր է»: Արդարեւ արժանի դատողութիւնք դիւ-
ցագնի, որ ընդ միշտ հանդերձեալ է սատար լինել
դժբախտ թշնամեաց:

Լուգովիկոս վերադարձաւ ի Փարէզ յուրախութիւն
իւր բոլոր ժողովրեան. հասարակաց ցնծութիւնը
կրկնապատկուեցան մի Թագաւորազնի ծննդեամբ,
որ մկրտուելով կոչուեց Լուի՝ հանգոյն իւր հօր:

Առաջին բարեկարգությունը կազմութեան մասին պատճեալ էր գդբախմտութիւնն, Լուրդովիկոս թու այնպիսի վտանգաւոր կերպիւ հիւանդացաւ, որ ոչ սակաւ յուսահատութեան առիթ եղեւ համայն Գաղղրացոց. մի զժնակ թանձ եւ մի սաստիկ ջերմ էր խր հիւանդութիւն. կարծելով որ մօտ է իւր վախճաննն հիւտամուտ եղեւ իւր զործոց կարդադրութեան եւ ապահնեցաւ յԱստուած: Հուսկ յետոյ մի խորին անգղապութեան մէջ ընկդմուեցաւ եւ մին այն կանանց որք խնամէին զարքայն, բոլորովին մեռած կարծելով երեսն ծածկեց վարագուրիւ, երբ յանակնկալս արքայն բանալով աչքերն անսաց. «Արեւելեան լոյսն ի բարձուստ հեղաւ իմ վերայ շնորհիւ Տեառն, եւ յետս կոչեց զիս ի միջոյ մեռելոց». եւ առ յապայն խընդրելով մի խաչ ուվատեց գնալ յօդութիւն սուրբ Երկրին: Ըստ օրինակի Թագաւորին շատ իշխանք, դուրս, կոմք, ի թիւս որոց Քօքէր, Ալֆօնս, Շարլ Լուրդովիկոսի եղբարքն, Հուգ Գ. Բուրգոյնի դուրսն, եւ ի վերջոյ արքայական պատմակիր պարոն Ժուան-Վիլն, այլ եւ 7 արքեպիսկոպոսունք խաչակրուեցան:

Յընթացս այն ասի, յորում Պաղեստինոյ քրիստո-

ԳԼՈՒԽ ԻՆՍԵՐՈՐԴ.

Եօյնէրութ Խումբութիւն է 1248.

Ս. Լուրդովիկոս մոտա ի նաւ 1248 Յունիսի 12ին իւր կնոջ եւ եղբարց հետո՝ յանձնելով տէրութեան խնամակարութիւնը իւր մօր Բլանշն: 40,000 անձէ բաղկացեալ մի ռազմ, որոյ մէջ կային 2800 ասպետք, ընկերացան իւրեան. Սեպտ. 28 ին հասաւ ի կիպրոս եւ մեերեց անդ Հենրիկոս Լուվիյնան արքայի մօտ՝ զբաղուելով վերջ տալ Արեւելուեան քրիստոնէից մէջ տիրած երկպառակութեան:

— Այդ միջոցին Թագաւորէր ի Հայաստան (Կիլիկիա) Հեթում Ա. *) որ հոչարկուած էր արքայ

(*) Յումպէտս չիցէ պատմել փոքր ի շատէ այն անցրն, որ տեղի ունեցաւ մինչ Հեթումի թագաւորին: 1249 ամի Հայոց Ակլ Թուակնում մոտա Լեւոն Բ. Թագաւորն, մեռանելին յառաջ յանձնեց կաթուղիկոսին եւ իւր Քօնդստաբը Կոստանդնի իւր վեցտանամեայ միսկ դուստր Զաքէն, որին իւր Ժառանքն էր նշանակել առու զաւակ յունենալով. ուստի հաւանութեամբ բոլոր մեծամեծաց տէրութեան, Զաքէլ ընտրուեցաւ թագուէն Հայոց: Մյու միջոցում Անտիոքից Ռութեն իշխանն սելով Լեւոնի 44

Հայաստանի ի 1226 ամի իջևաբէլ իշխանութեոյ հետ
ամուսնանալով։ Թաթարներն այդ ժամանակ աւերէին
Մեծ - Հայաստանը, ուստի յոլովք խոյս տաղով այդ
ասպատակաց երեսէն չքրան ի Կիլիկիա եւ ինամօք
Հեթումայ հաստատեցին խրեանց բնակութիւնքն
անդ։

Ճուանձիլ պատմագիրն ականատես գողով այսպէս
պատմէ - « Հեթում արքայ Հայաստանի եւ Քօչմոնդ
Ա. իշխան Անտիոքայ եւ Տրազոլոսյ պայքարէին
սաստկապես միմեանց հետ Լուգովիկոսի յորդորա-

ման, գուն գործեց թագաւորութիւնն յափշտակել Զաքէից. յա-
ռաջանալով մինչ ի Տարսոն առաւ այդ քաղաքը, բայց Կոստան-
դին սպարապետն յաղթելով զնա ծեռքակալեց, մինչ որ նա
մեռաւ ի բանսի 1224 ամի. Երաբէլ զրդմամբ Կոստանդի
ամուսնացաւ յայնժամ Անտիոքայ իշխան Բէյմոնդ Միականի (որ
յաջորդեալ էր Ռուբենի) Ֆիլիպ որդոյ հետ այն դաշամբ, որ սա
զաւանի Հայոց կրօնն եւ բնաւ զովէ եկեղեցւոյ ծիփս եւ ա-
րարութեանց, բայց Ֆիլիպ երբ Երդմանանցելով միսաւ ան-
դթութեամբ փարուիլ մեր աղփի հետ եւ գողանալով արքունի
թագ եւ աղամանինքն յեւ իր հօրն, անկա զահէն եւ դրուե-
ցաւ ի բանտ, որ ո մի կողմից օճանակութիւն ջրառնելով
մեռաւ 1225 ամի: Զամէնան զնէ 1225 ին: Խոր քարե-
պաշտ ոշխոյն Զաքէ թողով զաշխարհ առանձնացաւ ի Սելեւ-
կիա քաղաք. Կոստանդին հրալիքց վերասին զալ ի Սիս, բայց
երբ թագունին չանսաց, ապս զինու զօրութեամբ զնաց եւ բերաւ,

Նօք, որ ցուցանէր նոցա այդ դժառութեան չարա-
բաստիկ հետեւ անքն, համաձայնեցան զինադուլ առ-
նել» . եւ ապա յաւելու, « Հեթումս այս Էր համբա-
ւաւոր այր, վասն այդորիկ մի մեծ քազմութիւն ե-
կաւ ի Հայաստան եւ խառնուեցաւ նորա մամբարի
հետ ի փազող ժամուելանել ի պատերազմ» :

Հեթում լսելով Ս. Լոփի հասանիլն ի Կիպրոս
Հենրիկոսի մօտ, որ իւր Եղբօրորդին էր (Հենրիկոսի
կիմն Հեթումի Եղբայր Սմբատի աղջկն էր), աճա-
պարեց զնալ եւ յայտնել իւր խնդացութիւնն եւ
գործակցութիւնն Ընդդէմ Սարակինոսաց. քանդի Լուի
համոզուելով, որ Եղիպտոսի տիրապետմամբ դիւրին

եւ իշխանաց հաւանութեամբ ամուսնացրեց իւր որդի Հեթումի
մեռ, որ մի գեղեցիկ եւ բարեպաշտ երիտասարդ էր:

Հեթում 1226 ին մեծ փառօք օծուեցաւ թագաւոր Հայոց
(թէեւ Հ. Զամէնան զնէ 1224 ին). 44 տարի պս թագաւորս
կառափարեց իւր տէրութիւնը խիստ տաժանօք եւ նեղութեամբ,
վասն դի այդ ժամանակ շատ զօրացած լինելով Թաթարներն շատ
վնաս հասցրին Կիլիկիոյ, թող վերին - Հայաստանի, որ լորին
արեան նեղենօք այնպէս, որ 1270 ամի Հեթում զդուելով աշ-
խարհից զնաց կրօնաւոր եղեւ, յանձնելով թագաւորութիւնը իւր
անդրանիկ որդի Լեւոն Գ. ին:

Նաև. Թարգ.

էր Երուսաղէմայ նուաճումն, զրգուեալ էր ի պատերապի Եղիպատոսի սուլթան Մելիք - Սալէհ Նօժմամուդ-տինը, որ ողբաց լիելով պատերապի յայտարարութիւնը, վասն կի սիջու կարելից էր քրիստոնէից: Ի Ք Մայիսի 1249 զօրքն մտանելով ի նաւ ի Ամիսօ (բոլոր նաւք 180 ծէին), հուն մի ժամանակէն զինի հասաւ Դամիչէթի առաջեւ Եղիպատական նաւատորմիղն պատելով ամենայն կողմն արգելում էր ելանել յարտաքս, սակայն արքայն վառելով զօրիաց եռանդն, ծղեց զինքն ի ծով նորա էր տեսանելով իւրեանց վեհապետի քաջասրտութիւնը փութացին մուանել եւ զնալ թշնամոյ դէմ: բոլոր Եղիպատական նաւերն ընկղմեցան ի ծով Գաղղիական մեքենայից շնորհիւ, Թուրքերն խուսափեցին եւ Թողին քաղաքը քրիստոնէից, որք հանդիսաւոր Թափօրիւ՝ բոկոտն եւ հոլանի մտին անդ հանդերձ իւրեանց արքայիւ, որին ընկերանային Կիպրոսի Թագաւորն, պապի տեղապահն, Երուսաղէմայ պատրիարքն եւ այլք. Տեղապահն օրհնեց եւ օծեց մեծ մզկիթն եկեղեցի « Զքեզ Աստուած փառարանեմբ » Երգելով:

Վեց ամիս դադարեցին ի Դամիչէթ, ըստ որում Թագաւորն իւր եղրօն էր սպասում. սա հասաւ

Հոկտ. 28 ին: Գաղղիացի սասպեաք զմես լինելով գուարծութեան եւ անառակ կենաց, ատելի եղեն քաղաքի բնակչաց, օրէնքն եւ առքայի իշխանութիւնն անկար եղին չափաւորել նոցա յոռութիւնը: Գահիրէ Եւ Աղեքսանդրիոյ քաղաքաց յարձակման մասին ի վարանման կային չգիտենալով հրն աւելի նըսպասուոր է, իսրուատեւ արի Արթուրի կոմմ' արքայի եղրօր խորհուրդն, որ « կամենում էր սպանել օծն, զիմանալով որ առաջ իրեն պիտի ջարդէ », աւելի նախամեծար համարեցին Գահիրէի կառավարչի հետ ունեցած համամոռութեան աղապաւ եւ Շոյեմ. 20 ին չուեցին յարձակիւ Գահիրէի վերայ: Նաւատորմիղն ծածկելով Նեղոսն եւ Եց զօրաց Թագաւորի զօրքն 60,000 էր, որոյ երիր մասն հեծելազօր: Թագուհին եւ արքայի եղբարց լծակիցըն մնացին ի Դամիչէթ ընդ հովանաւորութեամբ մի գեղեցիկ վաշտի: Սուլթանն որ մահուան զիան էր մօտեցել, առաջարկեց հետզհետէ հաշտութիւնք, խոստանալով վերադարձնել Երուսաղէմայ Թագաւորութիւնը, ազատել բոլոր քրիստոնեայ բանտարկեալքը եւ ոչինչ պահանջողութիւն չառնել Դամիչէթի եւ կարուածոյ վերայ: Սոյն առաջարկութիւնս չընդունուելով՝ սուլթանն մե-

ուաւ ի 22 Նոյեմբ 1249 եւ իւր որդեռյ թուրտան - Շահի բացակայութեան առօթիւ։ Ֆաքրուլուխն սպարապետն զօրաց ստանձնեց կառավարութիւնը։ Ի 23 Յունվարի 1250 ամի՞ զօրաց մի մեծ մասն անցանելով Նեղոս գետի մի բազուկն զէալ ի Տանիս' փախցոյց Թշնամոյ զօրաց մի գունդը. Արթուրի կոմսն փախըստականաց Ետեւէն պնդեցաւ՝ առանց արքայի հըրամանին մի փոքր գնդաւ՝ չնայելով Տաճարականաց կարգապետի նկատողութեանց, մինչ ի Մասուր, ուր դիապաստ անկաւ ընդ զօրս Թշնամոյ եւ սպանեցաւ մի քանի քաջաց հետո. Թագաւորի զօրքն անելանելի դժուարութեանց մէջ էր անկած. Նեղոսի յորդումն եւ Յունական հուրն, որ այս վերջիններէն էր անցել Տաճկաց եւ անծանօթ էր Գաղղիացոց՝ մեծ աւերմունք եւ արհասիրը պատճառեցին։

Լուի թ. իւր եղբօր մահուան վրէժն առաւ կրկին փառաւոր յաղթութեամբք. սակայն զօրքն հետ զնետէ էր նուազել Յունական հրոյ, ուտեստից պակասութեան եւ նոցա արգասիք ժանտ հիւանդութեանց առօթիւ. Միայն արքայն չընկմեցաւ դժբախտութեան ներքոյ. ուր մերձ ի մահ մի հիւանդ կար, անդ էր նա սփոփելով ախտակիրը. օրինակ էր նա առաքինու-

թեան ի զօրս, հայթայթելով քառորաց պիտոյքը եւ մխիթարելով ամենքը։

Հարլին ստիպեց վերադառնալ ի Դամիէթ. տարաբախտաբար չկարողացան հասանել, քանզի Լուի վերսային առաջին հիւանդութեամբ էր բռնուել. Սյա ախտո մինչ այն աստիճան թուլացոյց զնա, որ անկարող եղել իւր զէնքը. ուստի ի նկատի ունենալով Թշնամեաց բազմութիւնը՝ եւ ի Դամիէթ յաջողութեամբ չնասանելն, սկսու բանակցիլ Տաճկաց ըսպարապետի հետո. սա, որ անգէտ էր Գաղղիացոց ողորմելի վիճակին, խիստ նպաստաւոր առաջարկութիւնք արաւ արքային եւ մօտ էր հաշտութեան ըստորագրուիլն, երբ մի ապօլշ կամ լաւ եւս ունիմ ասել՝ գաւաճան Գաղղիացի, ծայնեց. «Գաղղիացի ասպետ տենարը, անձնատուր եղիք ամենեքեան, արքայն իմ բերանովս հրամայէ զայդ դրգել եւ չթողուզ նմա մեռանիլ»։ Ճշմարիտ որ Թագաւորն զրկուելով իւր հաւատարիմ սպասաւոր Շատլյոնից, — որ մինչ յետին շունչ էր պաշտպանել իւր տէրը, — պիտի դիապաստ անկանէր, եթէ Տաճկաց զիսաւոր պաշտօնատարաց մինն չը ճերբակալէր' իւր եղբօր եւ բազմաթիւ ասպետաց հետո. բոլոր ախը եւ կայք

մնացին յաղթօղաց, նաւասարմլիդն, որ իշանէր Կա-
զոսից, մատնուեցաւ ի հուր. միայն պապի տեղա-
պահն եւ ոմանք կարողացան մազափործ փախչիլ:
Ի բանտարկեաս գտանուէր եւ բարի Ճռւանլիլն, որ
արբայի հօրեղբայրն կարծուելով, ողջ էր մնացել
կոտորածէն:

Վեհապետի ծեռին միայն իւր աղօթաղիրն էին
Թորիլ. սկսաւ այնպիսի ամփեհերութեամբ վերծանել
որ թշնամիք յապուշ կրթեցան, սակայն այնքան ան-
զօր էր, որ չէր կարողանում մի քայլ փոխել: Ան-
հրաժեշտ կարիք պակասէին. ի դիշերի իւր սիսև
ծածկոյթն էր մի գրգինակի, որ մի բանտարկեան էր
տուել. իւր ծառայօնն ուտելիք պատրաստողն եւ
կերպարողն միայն մի սպասարոր էր. այս հաւատա-
րիմ ծառայս կոչեցեալ Դիամիքը երդուեց թէ՝ ոչ
երբէր իւր տէրն անհամբերութեան մի ամենաթե-
թեւ նշան անդամ յապունեց:

Մարդէրիտ Թագումին, որ փակուած էր ի Գա-
միէթ եւ յոլ՝ խիստ դժնակի վիճակի էր ենթարկուած,
ի զիշերի իւր քունն վրդոված էր անդո՞հական երա-
զովք, վասն այդորիկ մի ութսունամեայ ծեր դրին
դիշերներն նորս մօտ: Մի օր, երբ առանձին էլլ

ծերի հետ, անկաւ նորս ուտերին « Երդուփիր ինձ,
ասաց, պարգեւել ինչ որ կազմուամ ». ծերն եր-
գուեց. « աղէ, տէր ասպետ, Երդմեցուցանեմ զքեղ
յանուն հաւատոյ կտրել իմ զլուխը, Երբ Սարակինոսք
առնուն այս քաղաքս » • աղնիւ մարդն ուրախութեամբ
ընդունեց եւ յաւելցոյց թէ՝ արդէն այդ խորհուրդը
յշացեալ էր իւր մոտաց մէց: Զինի մի քանի աւուրց՝
թագուհին ծնաւ մի որդի եւ անուլանեց Ժան Տիրա-
ռիթ. զի ասէ Ճուանվիլ, աշխարհ եկաւ նա ի մէջ
ախրութեան եւ խեղճութեան:

Սուլթանն առաջարկեց արքային վֆարել փրկանաց
զին, եւ կամեցաւ տեղիկանալ թէ ոքքան զումար պիտի
հայթայդէր, ի բաց առեալ Գամիէթի վերանորոգու-
թիւնն. որոյ մասին պատասխանեց Լուի, « քեզ անկ է
վճռել ». Սուլթանն պահանջեց Գամիէթէն զատ՝ մի
միլիոն բիւզանդեան ոսկի *), թէ իւր եւ թէ իւր ար-
բանեկաց փրկանաց համար: Լուի, ի նկատի ունենա-

(*) Ճուանվիլ, ասէ որ այս միլիոն էր 300,000 մվր ոսկի,
որովհետեւ զրամի մի մարկն յայնժամ արժէր 9 ֆրանք, եւ որ
ոսկին նաշն երով արժաթի 44 ից 4 էր, ուրեմն այդ կանէր 55
միլիոն այսօրուան ֆրանք. վերոյիշենալ բիւզանդեան դրամն արա-
բական դրամ էր առհասարակ կոչեցնալ Սուլթանիէ:

լով իւր գերութիւնն, խորհրդակցեցաւ Խափուհւոյ հնատ, վասն զի, ասաց Տամիկներին, իմ կինս եւ ընկերս է. յետ որոյ իրազեկ արաւ. Սուլթանին թէ՝ Գաղղիոյ արքայն չէ ի նոցանէ, որ փրկէ իւր անձը որ եւ իցէ դրամով, միայն քաղաքը կը յանձնէ իւր անձի եւ միփօնն իւր մարդկանց համար. Սուլթանն աղաղակեց, « հաւատս վկայ, համարձակ եւ ազատաբարոյ է Գաղղիացին, քանզի վարանեցաւ եւ պարզեւեց զոր ինչ ցանկացայ. արդ տուէք նմա պատզամ իմ կողմէ, որ ես նոյնպէս շնորհեմ իւրեան 200,000 բիւզանդեան, եւ թող միայն 800,000 զմարէ: »

Երկուց իշխանաց մասին էին բարձրացրել մի վրան, ուր եկին հաստատել դաշնադրութիւնքը. սակայն մի յեղակարծ յեղափոխութիւն կերպարանափոխ արաւ զեղիպտոս: Սուլթանի անձնապահ զօրքն, որք բաղկացեալ էին Մամուրեներէ կամ ի ստրկաց՝ Թափաւորօղ Այուրեան Սուլթանից դժգոհ վնեղով՝ խեղեցին զնա եւ այդպէս կատարած տուին Այուրեան ցեղին, որին փոխանակեց Մամուրաց կառավարութիւնն: Լուի եւ իւր ասպետք ականատես էին այն արիւնուշշ գործողութեանց, որոց ենթակայ էր քաղաքն, հնտեւաբար եւ իւրեանց կենաց վտանգ էր սպառնում:

« Երբ եղեւ այս դիպուածս, ասէ Ճուանպիլ, հոյլ մի անձննք սուր ի ծնուխն եւ տապար յուս մոտան յօթեւան մեր. հարց աւարկեցի տեառն իմոյ էքրէնի՛ որ Սարակինոսաց լիզուխն քաջ տեղեակ էր, զինչ գան աստ ինդրել սոքա. պատասխանեց թէ, ասում են, եկեալ եմք կտրել մեր գլուխները: Եւ ահա տեսի մեր մարդկանց մի բազմութիւնն խոստովանում է մի կրօնաւորի. բայց գալով ինձ, չէի յիշում իմ մեղքս, որպէս թէ ոչինչ չար բան չեմ գործել, եւ զէթ մահուան էի ակնկալու, ուստի ի ծունք իջի նոցա մէկի առաջեւ խաչակնքերով եւ ասելով, « այսպէս մեռաւ սրբուհին Ազնիս » . այն միջոցին տէրն իմ էքրէն, որ էր սպարապետ Կիպրոսի, չոքեց եւ խոստովանեցաւ ինձ. « Ես տուի նմա արձակումն ի կողմանէ Աստուծոյ » :

Ուակայն նոր Սուլթանն ընտրեալ ի սպայից՝ վերահսատատեց առաջին դաշնադրութիւնը, բայց պահանձեց քրիստոնէից մեւով երդում, որ մի քանի ազգութագը էին ուսուցել: « Եթէ արքայն յետու նահանջէ իւր երգումէն, անհաղորդ լիցի նա յԱստուծոյ եւ յԱստուածածնայ եւ յերկոտասան առաքելոց, ի սրբոց եւ սրբուհեաց արքայութեան » : Լուդովիկոս ոչինչ դը-

ժուարութիւնք չը յայտնեց այդ մասին; բայց մի երկորորդ կէտ արհաւիրք սփռեց իւր անձի վերայ, որ այս էր, « Եթէ պղծէր իւր երդումն, ու իստագում է, որպէս է, որպէս մի քրիստոնեայ, որ ուրացեալ է իւր փրկիք մկրտութիւնը» եւ կրօնքը, եւ որ ի նախատինս թքեալ է խաչի վերայ եւ նմկել է ոտիւք »: Թագաւորն յայտնեց թէ բնաւ այդ ահաւոր բառերն դուրս չպիտի ափային իւր բերանէն. Էմիրայք ստանալով սոյն պատասխան՝ վառուեցան բարկութեամբ՝ ասելով թէ, եթէ չերդուս՝ զբեզզ ասպետքը եւ զբանակդ սրոյ ճարակ կտանք:

Անցողողդ եւ յարակայ մնաց Լուի, հակառակ մկանց իւր երկու եղբարք, վայրենի էմիրքը սրացան ի վրան արքայի, սրախողխող առնել զնա. սակայն աղանութիւնն մի սանձ էր, որ շիջոց նոցա բարկութիւնն. Երկնչէին մի գուցէ արքայի սպանմամբ ի կորուստ մատնէին այն ահազին գումարն եւ դամիէթ: Կարծերով թէ Երուսաղէմայ պատրիարքն է զարքայն թելադրօն այդ երդումը մերժելու յարակայել կապեցին զնա մի մարդակի եւ յայն աստիճան ճնշեցին, որ տարաբախտ ութառնամեայ ծերունոյ անդամնութեցին եւ արիւնն ուղիսօրէն թափուեց: « Արքայ,

ձայնում էր, երդուիր անվիհերութեամբ, ես եղէց պատասխանատու այդ մասին. քանզի հաւասարի եմ որ պիտի կատարես խօսամունքդ »: Հաստատ մնաց Լուի ի կամս իւր, վան որոյ էմիրը բաւականացան միայն առաջին երդմամբ:

Դամիէթ անձնատուր եղեւ սուլթանին. Լուի մտաւ ինաւառուք երկիրն զնալով նախ վիճարելով խոստացեալ գումարի կէմն եւ տալով ի պատանդ 42,000 բանտարկեալը ապառկաց հատուցման մասին: ՅԱ-ՐԵԱՎ ժամանելով յղեց բոլոր գումարն յազատութիւն բանտարկելոց. սակայն նորա միայն 400 անծ վերադարձին. խուժաղուժք կոտորեալ էին բոլոր ցաւագարքը, յոլովք վարուել էին ի գերտութիւն, եւ մի հոյլ անձինք հաւատուրաց էին եղել ի պահպանութիւն իւրեանց ազատութեան:

Լուի թ նորէն մտադիր էր եղել կրկնել պատերազմը, ուստի Գամասկոսի սուլթանի հետ ի բանակցութիւն մտաւ միատեղ նուամել զեզիստոս: Բայց իւր մօր մահուան լուրն, որ յանակնկալս ընդունեց հարկադրեց վերադառնալ ի Գաղղիա: Բլանշ կնքեց իւր մահկանացու ընթացքը ի 4 ն գեկտեմ. 4255. գաղղիոյ արքայն ծովեզրեայ քաղաքքը պաշտպանո-

զական վիճակի մէջ թողլով՝ մտաւ ի նաւ Ասլրի ամսին 4254 ին. բայց դեռ ունկնդիր լինմբ բարի ժուանվիլի խօսից այդ նաւարկութեան համար։ «Արդ՝ գանք մեր նպատակին անդ, ուր ի ծովն էաք եւ ասեմք. երբ թագաւորն տեսաւ որ այն երկու աղջտար եր վտանգներից ազատուեցանք, կանդնեց նաւի մէջ, ուր եւ ես ներկայ էի իւր առաջեւ. յայնժամ ասաց ինձ, նայեցէք Սէնէշալ, Աստուած յայտնեց մեզ իւր մեծ կարողութիւնն, երբ ծովի չորս հողմերի մէկով թագաւորն՝ թագուհին եւ իւր որդիին եւ այնքան ականաւոր անձինք կարծեցին թէ պիտի խեղուին, վասն որոյ խորհուրդ տամ, որ մեծ շնորհակալութիւնը պիտի մատուցանեմք նմա։ Եւ բարի սուրբ արքայն չէր դադարում խօսել, որ պէս Աստուած յայտնեց իւր մեծ կարողութիւնն եւ այլն։

Կիպրոսից մինչ ի Գաղղիա հասանելն վեց շաբաթ տեւեց. այս վեց եօթնելիաց միջոցին թագաւորն ըղբաղւում էր ի հոգալ զախտակիրս եւ հայթայթել նոցա կրօնական միահիմարութիւնք եւ ափոփանքք. իւր նաւի մէջ կար մի մատուռ, ուր հանապազօրեայ պատարագ մատուցանէին։ Երիցս յեօթնեկի բարողէր

բահանայն եւ ի յաջող ժամանակի նաւաստիք կրօնական կրթութիւն ընդունէին։

Ի 40 Յուլիսի 4254 արքայի նաւատորմիդն ծգեց նէր կղզին. Լուի չկամեցաւ իջանել անդ, զի իւր իշխանութեան երկիրն չէր, սակայն զիշաներով դըշխոյի աղաչանաց՝ իջաւ նաւէն, բայց այնքան անգօր էր, որ կրթնեց ժուանվիլի թեւին եւ մոտաւ նէրի դղեակն, ուր կլունի արքայն ընծայեց մի զոյգ շրեղ երիվարը եւ մի երկար տեսակցութիւն արաւ։ Երբ արքան մենանեցաւ, Ճ-ռաւանլի՛ Վեհափառ տէր, ասաց, իրաւ չէ որ բարի արքայի ընծայն ոչ սակաւ սատար եղեւ, որ բարեհածութեամբ ունկնդիր եղիք իւր խնդրանաց։ Թագաւորն երկարօրէն մոտածեց, և ասէ Ժուանվիլ եւ ասաց ինձ. — Ֆշմարիս որ . . . — Վեհափառ տէր, ասացի, զիտէր առ իմէ առարկեցի մեզ այս հարցու։ — Է՞ր ասաց։ — Վասն զի, արքայ՝ խորհուրդ տամ քեզ երբ գնամք ի Գաղղիա, արգելել բոլոր դատաւորաց ընծայ առնելոյ, զի հաւաստի եղիք, տուօղին բերկրութեամբ ունկնդիր լինին, որպէս այժմ դուք արքային։ Թագաւորին համոյ թուեցաւ իւր հաւաստարիմ ծառայի այսպիսի միամտութեամբ խօսելն եւ ապադայում պատմեց խորհրդարանին։

գաւոր էր եղել, եւ բազում Անդվիայի, Սկովտիացի
եւ Սպանիացի իշխանք եւս խաչակրուեցան:

Ի մատակարարումն այդ ժեռնարկութեան ծախուց
Թագաւորն սոտացաւ պապից իրաւունք առնել մինչ
չօրս ամ կղերի եկամտից տասներորդ մասն:

Ի 4 270 Յուղիմի ուղեւորեցաւ աներով իւր կտակը
եւ խնամակալ կարգելով ի բացակայութեան իւր
Վանդոմի կոմս Մանթիէօնին, Ա. Դընիի գարբայն:
Նաւարկելով ի Սարտէնիաւ հասաւ Կամփիարի նաևա-
ծանգիստն. կարծիս ունէին թէ խաչակրք պիտի
զնային կամ յնքեայ, որ միայն քրիստոնէից իշխա-
նութեան ներքյ էր, եւ կամ յնզիապոս, բայց ի Սար-
տէնիա տեղեկացան, որ թունուզ պիտի ուղեւորուին:
Թագաւորն այս մահմետական պիտութիւնս նուանելու
խսրուսիկ յուսով կարծէր թէ Եղիպատոսի Մամուք-
ներից պիտի զրկէ իւրեանց մի մեծ օգնութիւնը եւ
ազատ պիտի կացուցանէ Միջերկրական ծովի նա-
ւարկութիւնը. ի բաց առեալ սոյն հանգամներ՝ թու-
նուզի արքայն գաղտուկ բանակցեալ էր իւրեան հետ,
որպէս թէ մտադիր է զաւանել քրիստոնէութիւնը:
Բարի արքայն, որպէս ինքն խոստովանում էր, մեծ
բարեբաստութիւն էր համարում իւր անձին լինել

ԳԼՈՒԽ ՏԱՄՆԵՐՈՐԴ. 48 61

Հուի Թ. երեք չէր կասեր իւր դիմաւորութիւնից
ազատելոյ սուրբ երկիրն, որոյ գործադրութեան միայն
իւր մօր մահն էր խափան եղել. վասն այդորիկ չէր
դադարում կրել իւր վերայ խաչ ի նշան անկատար մը-
նալոյ իւր ուկտին: Ի 4 267 ին մի մեծ ժողով գումարե-
լով Բարիզ Համբարձման օրն յայտնեց իւր միտքն կրկին
ուղեւորութիւն մեռնարկելոյ յարեւելս, եւ ընդունեց
Սիմեն կարդինալի ծեռքէն խաչն, որպէս եւ իւր երեք
որդիքն Ֆիլիպ, Ժան Տիրառլի՛ կոմս Նըլվերի եւ
Բիէր կոմս Ալանոսի. բոլոր ազնուականք տէրութեան
մետեւեցին վեհապետի օրինակին, ի թիւս որոց նա-
ւարայի, արքայ թիքօղն, տիեզայ Լուգովիկոսի՛ Ա. Բ-
թուայի կոմմն, Բուրգոյնի դուրսն. Ճուանվիլ մերժեց
այդ ուղեւորութիւնը: Շարլ — Պ. Նժուու արքայի եղ-
բայրն, որ այն միջոցներում Երկու — Սիկիլիոյ թա-

կնքահայր մի մահմետական արքայի. գուցէ եւ Շարլ
— Անժու լիցէ դրդողն արքայի ծեռնարկութեան ոբ-
պէս զի միացնէ այդ իշխանութիւնը. իւր տէրութեան
հնտ: Սանդին այն է, որ Խոստացեալ էր գաղահազին
զօրութեամբ. ի թունուց:

Խ 18 Յուլիսի Գաղղիացիք մոխն թունուզի նաւա-
հանգիստն եւ վեց օրէն զկնի առին Կարքեղոն քաղա-
քը եւ դիեկին: Թունուզի Թագաւորն, որ այլ եւս չէր
մուածում քրիստոնեայ լինել, իւր մայրաքաջարի պա-
րուսպաց ետեւ քաշուեց. 400,000 անձնն պաշտ-
պանօղը էին քաղաքին. Սորա իւրեանց շարունակ
գաղտաղողի յարծակմամբ աշխատ արին Գաղղիա-
կան զօրքը. ճեպով ժամատպործ հիւանդութիւնը ըլ-
յաւեցան ճարակել արդօրս, նոյնպէս կիզիչ կիմայն
ոչ սակա նպաստեց հիւանդութեանց; Զոհիրի առա-
շինն եղեւ արքայի ամենասիրելի որդի Նըլքերի կոմ-
սըն. ինքն վեճապետն հիւանդացաւ թանջիւ եւ զգաց
առաջն օրէն, որ ճպիտի կարողանայ ազատուվիլ ի
մահուանէ: Ուստի այդ վերջին վայրկենում առաւել վեհ
երեւեցաւ, քանի որ զեռ ուժ ունէր զդապարեցաւ ի
կիր արկանել իւր հրամանատարութեան պաշտօնը,
իւր որդի Ֆիլիպը քրիստոնէական գուացմանց ար-

Ժանի օրինակներով խրատեց, որով ցոյց տուաւ իւր
վեհութիւնը, թէ Թագաւորութեան դաման պարտա-
ւորութիւնն արդարութեամբ է կատարել մինչ իւր
յետին շունչ:

Ահա իւր որդւոյն տուեալ իրատուց մի կտորն:
«Յարակայիք Թագաւորութեան բարի կարգաց մէջ,
խկ ուղղէ. եւ չնչէ յոռափոյնքը: Զսպէ մոլի կիր-
քըդ, եթէ ունիս ի սրտի որ եւ լիցէ նեղութիւն, ասա
առժաման խոստովանահօրդ կամ մի այլ բանիքուն
հաւատարիմ անմի: Զգուշացիք ի դատարկապորտ եւ
ի կրուտ անձանց, թէ աշխարհական եւ թէ կրօնա-
կան. փափիր ի չար ընկերութենէ եւ նկրտիր պահել
սրտիդ մէջ Աստուծոյ պատուիրանքը: Եղիր աղօթօղ,
ներող եւ պատուասէք. մի հարստահարեր յանիրաւի
զայլս. բազմից գոհացիք զԱստուծոյ: Լեր արդարա-
դատ եւ իրաւարար առ աղքասու եւ առ իշխանս:
Մի գործ երեւան լինելուն պէս որմիր ճշմարտու-
թիւնը, եւ որրան քեզ համար կը ջանաս, անքան եւս
ցանացիք այլոց համար. պահիր հապատակաց ազա-
տութիւնը հանգոյն նախնեացդ եւ գրափր նոցա հա-
մակրութիւնը եւ սէրը. քանզի քո բարի քաղաքացւոց

հարստութեամբ եւ կարողութեամբ, հակառակորդրդ
քեզ լինասելէ յետո պիտի կասին » :

Առի թ. մեռաւ ի 25 գորսով 1270, իսկ այն
օր՝ որ Սիկիլիոյ Թագաւորն Շարլ Նորիկ գօրօք վերա-
դառնար (*):

Առղովիկոսի որդի Ֆիլիպն իւր հօր մահուանէն
յետոյ վեհապետ ճանաչուեցաւ ի գօրաց. յորդորանօք
իւր հօր, որ գօրափն էր իւրեան, շարունակեց պա-
տերազմն յաջողութեամբ, բայց հիւանդութիւնք նորէն
ծարակուելով, Նոյեմբ. ամսում 1270 ին ընդունեցին
Թունուզի արքայի առաջարկեալ պայմանքը, որով
վճարեց Գաղղիացւոց պատերազմի ծախքն 240,000
ունկ ոսկի:

Առաջին Աւելայի է Տաճի աշխատանք և Առաջին Աւելայի.

Առի թ. ի ուղեւորութիւնն ի թունուզ, Արեւմաեան
քրիստոնէից վերջին ճանապարհորդութիւնն եղեւ ի
նպաստ իւրեանց Արեւելեան Եղբարց: Երուսաղէմայ
ինքնակոչ Թագաւորութիւնն բաղկացեալ յայլ եւ այլ

(*) Այդ իսկ դարում, այս ինքն չայց ԶՔՐ թուականում
մեռաւ Հեթում արքայն չայց:

գօրական, ուխարից, սեպոնց, ի վաճառականաց, ի
քահանայից, սնուցանէր նոյն իսկ իւր մէջ իւր կոր-
ծանումն. միմեանց նախանձով եւ ընդդէմ միմեանց
տածած ոխիւք տկարացնալ չկարողացան երկար
ժամանակ ընդդիմանալ անհաւատից: Ավայն Երու-
սաղէմայ Թագաւորութեան տիտղոսն բազում վիճից
առարկայ եղեւ յորպ պահանջողաց մէջ. Հուգ Գ.
Ժան Ա. Հենրիկոս Բ. եւ Հուգ Դ, չորեքին եւս
Կիպրոսի Թագաւորքն, 1269 էն մինչ ի 1561 կրե-
ցին այդ տիտղոսը՝ Հնայիտով՝ որ Թագաւորութիւնն
էր միայն Աքեան եւ Նազարէթի ուղին, որոյ մասին
Հուգ Գ. մի դաշն էր կապել ի 1272 ամի Եգիպտոսի
բիստր Սուլթանի հետո. Շարլ - Անժու ի 1277 ամի
զնեց այդ տիտղոսը Մարիամ Դ'Անտիոքէն, որ էր
թոռն այն Խաքաբէի, որ Երուսաղէմին երեք Թագա-
ւոր էր տուել: Բայց 1294 ին բացի ունայն փառքից՝
լլումն եղեւ բոլոր վիճիւ Եգիպտոսի Սուլթան Աշ-
րէֆն առաւ զԱքեայ ի 146 Յունիսի եւ Երկու ամսից
յետոյ բոլոր այն կարեւոր ամրոցքն, որ զեռ ժա-
ռանքէին քրիստոնեայք:

« Այսպէս, կասէ Շարլ - Քինի զիտուն եւ ականա-
ւոր պատմաբանն խօսելով խաչակրութեան համար,

այն միակ ծեռնարկութիւնն, որոյ աղաքաւ բժլրի Եւ րոպիոյ ազինք գումարեցան ի մի վայր եւ այնքան եւ ռանդիւ եւ յանդութեամբ զէմ զրին, այսօր մարդկային տղիտութեան մի փառաւոր լիշտակն է ներկայացնում մեզ ,,: Խաչակրութիւնն պատմութեան ամենանորանշան երեսոյթից մինն է նաև արգասիք է մի կրօնական ազդեցութեան, որոյ վերայ չի հանալն անկարեիլուէ; Ոչ մի դղրդիւն այսպէս սերտ կերպիւ ըն յօդեց եւ ըստ միաւորեց ընդ միմեանս այլազն եւ այլալեզու բայց միակրօն ազինքը. բոլոր այս ազդքս բերին ի հայրենիս իւրեանց մինչ յայնժամ իւրեանց անծանօթ առուեսափ վերայ բաւական ծանօթութիւն: Խաչակրք ճենքուցին լուսաւորութեան յառաջդիմութիւնք, կրթելով բարբերը, ազատելով Եւրոպացւոց գեխութեան մաշակը եւ դիրացներով նոցա ապրուստք; Այս արդիւնաբերութիւնք խիստ կարեւոր են, ուստի հարկ է եւ մի այլ պրակ զոհել զոցահամար: Եւ ուր որ մաքրութեան ուժով նույն պայտ լուսաւորութիւնք ամառապատճեց մէջքուն ուժով ամ մասով զմիշ յարտ չափ սահրանք ազնութեան մասնացնալու խունացնալու մասունքուրութեան ուժով:

182

Եւրոպիոյ լուսաւորութեան նախաշաւիդք եղին ընդհանրապէս խաչակիրք: Քրիստոսի զինորք ուղեւորվումէին յանձնիսի երկիրս, ուր ընկերական վիճակն զարդացեալ, ուր գիտութեանց եւ գրականութեան զիծքն յարակայեալ էին եւ ուր բազմազան նորանոր ծանօթութիւնք եւ զիւտք ներկայանումէին իւրեանց աջաց առաջին: Թէ եւ համեմատաբար նախկին չելենական գրականութեան, այդ դարու Քիւզանդեան մատենադրութիւնն խիստ աղաւաղեալ երեւայ մեզ, սակայն այդու ամենայնիւ զլուխ է համարնում այն ժամանակուայ արեւմտեան ազանց զիտութեանց: Եւ եթէ բարի ճաշակն կրթութեամբ եւ զիտութեամբ լուսաւորեալ մի մտաց զատողութիւնն է, Յունաց ճաշակն թէ եւ ա-

պականեալ սուտ հմոռութեան արդիւնաբերութեամբ,
սակայն ընծայումէք դեռ մի բազմաբեղուն կրթութիւն
Լատինացւոց տգիառութեան: Կ. Պօլիս քաղաքն, որ
հանդոյն չոռվմայ չէր ենթարկուած խուժաղուժ աղ-
դաց ա: Երմանց, ճոխ էր հոյակասպ արուեստիք. մի-
այն այդ շքերութիւնդ կարող էր խաչակրաց մէջ աղ-
դել մի ցանկութիւն տանել ի հայրենիս իւրեանց մի
մասն յայդ հրաշակերտաց եւ ծանօթութիւն տալ իւր-
եանց հայրենակցաց հնարագիտութեանց եւ արուես-
տից արգասաւորած մի քաղցր կենաց ճաշակն: Երկ-
րագործութիւնն, ծեռակերտքն, արուեստքն, վաճա-
ռականութիւնն եւ դիտութիւնքն յառաջադիմեցան այն
հաղորդակցութեամբ, որ անէր արեւմուտքն արեւելքի
հետ: Մուսուլման ազինք, որք ի վարժեարս Արաբաց
էին ջամբել գիտութեանց կաթն, Լատին ասպետաց,
որք միայն իւրեանց աղօթագիրքն գիտէին, հայդայթե-
ցին մի հոյլ նորանոր դիւտք: Ոչ ապաքէն արեւմըս-
եայք իւրեանց հաղորդակցութեամբ ընդ Արաբացի
ծանօթացան այն ճարտարապետութեան, որին խու-
լացիք գոթական անուամբ են յորջորչել, զի այսպէս
կոչէին ինչ որ չէր վերաբերում կասիկական հընու-
թեան: Մեր ժամանակակից մի երեւելի Գերմանացի

հեղինակ, յիսուն տարի յառաջ, ուրանօր գեռ երիտա-
սարդ էր, հիացեալ մի զիտի վերայ՝ զոր կարծէր թէ
արել է (1), յայտնեց իւր հայրենակցաց, որ սոյն ճար-
տարագործութիւնս Տեւտոնական ազանց մի հնարա-
գիտութիւնն է. սոյն կորովամիտ անձմ, անշուշտ ան-
դստին երկար ժամանակէն ի վեր ճանաչել է իւր ե-
րիտասարդութեան սխալանքն, սակայն եւ այնպէս
յարաժամ լուսենք խօսք Գերմանական ճարտարա-
պետութեան վերայ. կարող եմք մի եւ նոյն հիմնաւո-
րութեամբ կոչել եւ Գաղղիական, Ընդղիական, Սկով-
տիական ճարտարապետութիւնք, սակայն անուրանալի
է, որ Գերմանացիք զարգացած են յայդմ արուեստի:
Սթրավուրգի, Ֆրիբուրգի, Կոլոյնի եւ Վէննայի մայր
եկեղեցիքն վկայ են հանդիսանում մեզ:

Սակաւիկ մի պարզելու համար խաչակրաց հետե-
ւանքն, բաժանեմք նոցա յանդիշականս եւ ի հետառորս.
ումանք յառաջնոց բարի կամ գոնէ անտարբեր՝ իսկ
ումանք չար էին: Օգտաէտ հետեւանքն կարեն դասուիլ
ի հետեւեալ կարդս - զարգացումն Թաղաւորական իշ-

(1) Այս ինքն էրլէն Ստէնբախ ճարտարապետի գերեզմանն, որ
կառուցել է Ստրավուրգի Մայր Եկեղեցին:

խանութեան, հասաստումն աղնուականութեան կարդաւորութեան, յառաջադիմութիւն վաճառականութեան, ծագումն համայնից եւ Տիէր Էտայի (յայսինքն երրորդ կարգի մարդկանի Գաղղիայնութեանց կամաւորաց - հոգեւորականաց - եւ ազնուականաց), ծագումն ազատ շնականաց դասի ճորտերի ազատութեամբ:

Զարդարութեան նախարարական էլեան - ընդունութեան.

3° Խաչակիրք ոչ սակաւ նպաստատու էին արքայական իշխանութեան հաստատութեան, եթէ թագաւորք օգուտ քաղէին միացնել պարապ մնացեալ վիճակը ընտանեաց սպառմամբ, որոց վերջին շառավիղըն կորնչումէին Սրբ. Երկրում. քանզի ի Գերմանիա օրէնքն հակառակ էր դորան. Անդիդոյ թագաւորք արդիուած էին, ըստ որում յարաժամ պատերազմ ունէին խորվարար եւ հզօր Վասարաց մետքիան. Գաղղիոյ արքայք մեծ օգուտ քաղեցին այդ պարապայում իրեանց իշխանութիւնն ընդարձակելու առթիւ. ի բաց առեալ այս օգուտքը՝ կար եւ միննիսակրութիւնն ազատեց թագաւորքը թէ Մշտնչենաւորապէս եւ թէ առ ժամանակեայ շատ յամառ նը-

պատակներից: Վերադարձող անգամ բազմիցս անկար էին լինում ի հետեւ, քանզի առ ի հայթայթել իրեանց ուղևորութեան ծախքն վաճառումէին իրեանց վիճակըն, եւ կարուածքն վանօրէից եւ Եկեղեցեաց, որոնք ապագայում իրեանց խոնհեմ խնայողութեան միջոցաւ անգական էր լինումէ Կարեւոր արծաթն դրամիսի պարագայից մէջ՝ ու գոյաց աւ արդիւ չափութեան սկզբան ու վերջան ընդունութեան էր զարդարութեան:

2° Խաչակիրք ազդեցին աւատական աղնուութեան վերայ ասպետական բնութիւնն, որ մեփիականացրաւ իրեան որոշակի տարազիրք: Կրօնական եռանդի հետ արծաթեցին դիւցազնական արութիւնն, որպէս եւ սիրոյ բորբոքումն' որ եղեւ մայր ազնուականութեան: Ազնուութիւնն մի իսկական որոշակի ծեւ ընդունեց զիսանշանաց, ընտանեկան անուանց հնարմամի եւ զինուորական — կրօնական ուխտից հաստատմամբ:

Զիսանշան + Լաւուան + ընդունեաց:

Սկզբում զինանշանք էին մի զրոշմ, որով կուռ զինուոր վառեալ ասպետք նաև ազնուութիւն յիրեանց

համանարգաց կամ ի հպատակաց, կամ թէ դոքա
(դրոշմբ) նպաստէին որոշել ի միմեանց այլազն եւ
այլակեզու, բայց մի եւ նոյն դրօշակի ներքոյ ծառա-
յոլ անձինքն: Անափառութիւնն յապազայի պաշտպա-
նեց զգոսա. կանգնէին դրօշակաց վերայ այդ համգա-
նակդ, քանդակէին կնիքաց եւ գծազրէին վահանակաց
վերայ եւ դոքօք ամճեալ ելանէին ի գուպար: Անդըս-
տին երեքտասաներրորդ դարէն ի վեր իրաքանչիւր
գերդաստան ժառանդէր իւր զինանշանքն. ասպետա-
կան մուացածին հանճարն նկարումէ խորհրդաւոր
դրօշմաց վերայ. բազմից դոքա լինումեն երկրի եւ
անուանց մեհենաղրօշմբ. այլք բացայայտումեն խոր-
հրդական ծեւով յաւերժակեաց յլշատակաց եղիւր-
թիւնքն:

Մի եւ նոյն իրաւամբք, որք կարեւոր արին զինա-
նշանաց հնարումն, զգացնել ետուն եւ յատուկ ա-
նուանց պիտանաւորութիւնն եւ պատճառ եղեն հայ-
րանունական յորչորչմննց, որք մինչ յայնժամ ան-
ծանօթք էին ժողովրդեան, բանզի անհատից առաջեւ
առիթ չէր ներկայանում փայլելոյ իւրեանց անճա-
կան քաշութեամբք հանգոյն խաչակրաց: Այդ մական-
ուանք, որ մի պատահարքի առթիւ կամ ասպետի բը-

նակած Աւանի անուպակք էին յառաջ գալիս' անցան
նոցա յաջորդածնիկ եղեն ընտանեկան անուանք: Սո-
ցա եւ զինանշանաց հաստատութիւնն հայթայթեց մի-
ջոց ազնուականաց հաստատել իւրեանց հնութիւնն.
սովար եղեւ նա մի առանձին կաստ կամ դաս մարդ-
կան' որոշակի ընկերութեան միւս դասերից. ասզի է
եւ այն իրաւունքն որ, բոլոր պատուաւոր պաշտօնք
ի բաց առեալ գատաւորականքն՝ իւրեանց էր պահ-
ուած, որպէս եւ կալուածոց ժառանդրութիւնն: Բայց
ըստ որում սովորութեան գօրացմամբ եւ ոչ—ազնը-
ուականք իրաւունք ստացան ժառանգել կալուածք,
վասն որոյ Գաղղիոյ Թագաւորք կատանային յոչ—ազ-
նուական կալուածատեարց ամեն քսան տարի մի տե-
սակ տուգանք կոչեցեալ Աւատական. այս կարգս մի-
այն յեղափոխութիւնն եղծեց:

Զինախաղութիւնք խաչակրութեան ժամանակ գեր
ի վերոյ պանծացին բոլորեքեան վկայէին, որ ի խա-
չակիրս Գաղղիացիք աւելի վարժ էին ի հրահանզս
վինուց եւ այս նախաղասութիւնս գործոց Գերմանա-
ցւոց նախանձն, մանսաւանդ երկրորդ խաչակրութեան
ժամանակ. բայց այդ էր բարի նախանձ, քանզի իշ-

իսանք փօւթացին մտցնել թթայրնիս իւրեանց այն խաղըն, յորս Գաղղիացիք գերանչներն էին:

Երկոտասաներրորդ դարէն ի վեր զինախաղութեանց այնպիսի պայծառութեամբ եւ շքեղութեամբ կատարուին խաչակրութիւնն էր պատճառ։ Յարեւելս միայն, ծանօթացան հոյակապ պալսարի զեղսութեան պալսատականաց եւ շքեղութեան, զինախաղութիւնը առիթ էտուն իշխանաց եւ աղնուուկանաց յերեւան ածել իւրեանց հարատութիւնքն, իսկ տիկնաց՝ իւրեանց դարպարանքն։ Համացարք Առաջգիւռ Առաջ ուսուցաւուած անոցուած զիւուուզ գրանուուած անոց մասին։

5° Վաճառականութիւնն եւ նաւարկութիւնն հրաշապէս բարգաւաճեցան խաչակրութեամբ։ Խտափոյ, Վենետիկի, Գենուայի եւ Պիդայի հանրապետութիւնքն տանուելին խաչակիրքը իւրեանց նաւօք յերկիրն սուրբ, եւ մինչգեռ բարի ասպետք վառեալ կրօնական եռանդիւ վասնումէին իւրեանց սերնդոց ժառանգութիւնքն Սուրբ — Գերեզ մանն յափշտակելոյ համար Մահմետականաց նախատանքից, հանրապետական վաճառականք անդորրաբար հաշվումէին իւրեանց օգուտ-

քըն, որ այդ Ֆամատիկ բարեպաշտ ուխտաւորքն մեծ զնով հայթայթէին իւրեանց նաւարկութեան պատճառաւ։ Նոցա նաւատառմիղըն շարունակաբար երթեւէկէին յԵրոպա եւ ԱՄ.սիա տանելով խաչակրաց ուստեստ եւ պարէն մանաւանդ երբ անհրաժեշտ կարեաց նուազութիւն կար Գովազի մէջ, վասն զի յանժամ կրկնապատիկ զնով վաճառէին։ Ոյր նաւատառմիղը բերէին յարեւելից մետաքսեայ կերպասք, համեմիք եւ այլ վաճառք, յորոց պակասէին յարեւեմուտս։ Գաղղիոյ ծովեզերեայ քաղաքք հետեւեցին դոցա օրինակին։ յօրէ անտի հաստատեցին արեւելեան կոչեցեալ վաճառականութիւնն, որ եղեւ մին ի զինաւոր ազերց հարստութեան Գաղղիոյ։ Կարէ եւ երկիւղ ազգել այդ արեւելեան կողմանց որ եւ իցէ քաղաքական փոփխութեանց համար, յորոց պիտի ծաղէր ի մրում մասանց այդ վաւուաց մի հղօրագոյն իշխանութիւն։

Քաղմազան ազգաց ընդհանուր դործունէութեան մէջ Գերմանացիք պարապ չմնացին։ Ֆլամանք, Ֆլըրիզօնք, բնակիքը Լուրէիքի եւ Բըրէմիոյ յարդ արեալ եւ կաղմ նաւատառմիղը ունէին թէ խաչակրաց եւ թէ վաճառաց մասն, որ անտի բերէին ի գաւառս Հիւսիսայ ի Ախարի եւ ի Նօվկորոյ։

Ծառա-Համայնք:

4°. Համայնք ծագումն խաչակրութեան ամենաօգտակար հնտեւենաց մինն եղեւ. արուաստից յառաջադիմութիւնն եւ վեհապետաց պաշտպանութիւնն եւ գգուշութիւնն ի կարգ ածել աւատական վարչութեան շփոթութիւնը բաղաքաց ծագման պատճառ եղեն:

Մինչ յայնժամ քաղաքաց բնակիչքն եթէ չէին կրողերական կամ ազնուական դասից, ոչ մի քաղաքական ազատութիւն չէին վայելում թող թէ քաղաքավիտական, դի տասներրորդ դարում հազիւ մարդկային միտքն ըմբռնումէր մի այնպիսի իրաց վիճակ, որին բնաւք կարողանային մասնակցել թէ իրեանց երկրի կառավարութեան եւ թէ իրեանց բնակեալ քաղաքի մէջ: Սյս քաղաքացւոց կեանքն յար եւ նման էր ազատակային շնչարանաց վիճակին. նոցա կառավարողքն էին ժառանդական կոմսք, որք մի անսահման իշխանութիւն վարէին: Սոյն կարգիս մէջ եղեալ փոփոխութիւնն խաչակրութեան արդիւնաբերութեանց մինն եղեւ կոմսից բացակայութեան պատճառաւ, յորում ժամանակի քաղաքք պատեհ առիթ դիտեցին թօթափել իրեանց լուծն:

Ի դոյսնէ առաջինք նդնն լոմբարտիոյ քաղաքքն, որք փարթամաշածէին վաճառալիսնութեամբ ի ըսկզբան երկուսապաններրորդ դարու: Բնակիչք կազմեցին քաղաքապետական ընկերութիւնը կոչերվէ Համայնք (1), որոց գորութեամբ մի համերապետական վարչութիւն ընձեռեցին իրեանց: Ամենահզօրքն ի նոցանէ վատահանալով կրեանց բազմամիսրդութեան վերայ դրաւեցին այդ իրաւունքը, պղը ընդունեցին այդ շնորհը սիայն ահապին գումարաց միջոցաւ: Թօթափելով կոմսների իշխանութեանց կամ հայսերական դատաւորաց լուծն կարգեցին իրեանց հնամար համարակաց դատաւորք, կամ Հիւղատոսք եւ հաստատեցին ազատ կառավարութիւնը, սակայն հանաչերվէ միայն կայսեր նկողինաւալուած և այս իւլի սպասած խար յանձնածք:

(1) Հայ թարգմանչք կօմին բառն Համայնքի թարգմանել են. թէ եւ մատղիք չեմք ասել թէ այդ թարգմանութիւնոյ մխալէ ։ ըստ որում մեղանից առաւել ներձուն թարգմանչքը զայց ընդունել են (որոց եւ մեր պարտաւոր ներ ննաւել), կամ նույնանը յայտնել միայն որ արգի մի այլ Հայ գրիչ կօմին բառն Համարակորդիք է վերածել որ բառ մեր աւելի յարմար է միտ զանելով կօմին բառի հակ նշանակութեան, բաց կըդհանուրն մասնաւորից զօրեն մնենալով առ այժմ ոչինչ չեմք սահմար յայտնեն, նաև ցեալ որ շատ այդ պիսի բառեր, որոց թարգմանութիւնն անհիշէ, ընդունուած են եւ որ միայն ազգի բոլոր գիտականաց ընդհանութեամբ կարեն ուղղուիլ.

կութիւնն. եւ առ ի պաշտպանութիւն իւրեանց ազատութեան սահմանեցին քաղաքացի զինորաց զաս; Հուն մի ժամանակէն զինի ընդարած անելով իւրեանց անկախութիւնըն՝ մինչ անգամ սկսան նիզակակիցը լինել, պատերազմ մղել եւ դաշլնա խաղաղութեան կուել:

Գենուայի, Լուկրայի եւ Պիզիայի ծովական քաղաքըն պանծացեալ իւրեանց զրից եւ հապատացեալ իւրեանց հարստութեանց աղագաւ, առաջնին եղեն իսկ հանրապետական կառավարութեան մեւ ստացողը; Մենք չենք կարգում Վենէտիկ իշարս դոցա. սոյն քաղաքս թէ եւ զրեթէ վերաբերեալ Խտափիոյ, համարած էր որպէս մասն Հելլենական (՝) կայսրութեան: Զետեղեալ գորով ի ծովալինս Վէնէտիոյ եւ չժառանգելով անգամ մի մատնաչափ երկիր ի ցամաքի, նա պարտաւոր էր իւր աղատութիւնն ոչ թէ յափշտակեալ կամ զնեալ տիտղոսաց՝ բայց իւր հիմնարկուաց հըրաժարման՝ որ նախամեծար էին համարել գչքաւորութիւնն եւ անկախութիւնն քան իւրեանց կայից պահպանութիւնն: Մական մեր նպատակն լինելով աստքնել Վենէտիկոյ ծագումն եւ յառաջադիմութիւնըն, վերադառնանք մեր պատմութեան:

Գենուայի, Լուկրայի եւ Պիզայի օրինակին հետեւեցին եւ Միլան, Պավի, Լոզի, Աստի, որ միջին զարու հզօր քաղաքներիցն էր. Կրէմն, Կօմ, Պարմա, Պէզանս, Վէրոն, Պադու, Վիսանս, Գրէվիլ եւ Լումբարդիոյ այլ քաղաքն, քանդի կայ մերական իշխանութիւնն երկարօրէն յարատելեց ի Տօսկան եւ ի Ռումանիա: Հազիւ այս քաղաքքս ազատ տեսին զինքեանս, որ կամեցան տիրապետութիւն ձեռք ճգել զրատելով ազնուականաց դղեակին եւ աւանքն, բռնազատեցին կարուածատեարց զամի ի գասս քաղաքացւոց եւ հընազմնղիլ իւրեանց յօրինեալ քաղաքապետական վարչութեան: Յայնի հետէ ձեռն արկին նուանել դրացի ազգերը, որք հանգոյն իւրեանց կամեցել էին թօթափին գերազոյն իշխանութեան լուծն. յաւելու ի դէպ է՛զի առ ի չգոյէ պատերազմա՝ իւրեանց գէնքն զդարձընէին ընդդէմ իւրեանց, քանդի կուսակցութեանց ժանտախտ սպրդել էր ընդ ազատութեան ասի հանրապետութեանց մէջ եւ իւրաքանչիւր Համայնք բաժանուած էր յերկուս կամ յերիս կուսակցութիւնն. որք իւրեանց սերնդոց ժառանգութիւն կթողնէին այն կան տաղութիւնն, որով ինքեանք վարուած էին: Ամեն կուսակցութիւն փոխադարձաբար աիրապետումէր.

իւր յաղթութեամբ շնչումէք հակակն սակցութեանց ընտանիքն, աւերումէք նոյս ապարանքն, որոց մեծ մասն պալամք էին, եւ երբ հասանէք հարստահար- եալ կուսակցութեան ժամանակն տիրապետել քաղա- քին յաղթելոց հետ մի եւ նոյն չափաւորութեամբ էր գարկում, որով նորա գարուել էին: Այսպէս տակաւ իւրաքանչիւր քաղաքի ընչափեարց մի մասն պտտելով յիսալիա շնչումէք եւ արտադրումէք պառակումնն հուրեւ, հազիւ թէ մի թաղ բարձրանումէք իւր ամիւ- նից, որ առա ներկայանումէին նորա որք պիտի փո- խաղարձարար աւերէին զայլ:

Միջն զարու Խոտակամ համբաւպետութեանց նը- կարագրութիւնն հատմառօծեցինք՝ առացոյց իւր թըշ- դրտութեան վլայ է մեզ այս հանրապետութեանց զր- ուատիչ, հանձարեղ եւ հնարագէտ պատմաբան Սի- մոնդ Ծիստոնզի:

Զինի բարութեանց բազմիցս փոխանակին չարիք, թէ եւ բարեաց տրդամիքն բարեբաստ համարուին ե- թէ յառաջընթացը են, ուստի աներկրայաբ իրաց այդ վիճակում են գտանուել համայնից հաստատու- թիւնքն. որոց պարտաւոր եմք մեր կրթութիւնքն, հայրական կառավարութիւնքն, հնարագիտութիւնքն եւ

լուսաւորութիւնքն: Այն շահաւէտ յեղափոխութիւնս ի Գաղղիա՝ եղեւ առանց չարաբաստիկ հետեւանաց: Ա 108 Թուին Լուի Յոյր՝ առաջին թագաւորն եղեւ իւր հապատակաց քաղաքապետական վարչութեան իրա- ւունք ընծեռողն: Յադ հնարման ազնուականութիւնն մի լաւ առիթ գտաւ հայթայթել իւրեան դրամագուխ, Խոտիլոյ ծովային հանրապետութեանց եւ Սուրբ-երկ- րի անհաւատից տանելու. հետեւաբար եւ ինքեանք փութացին վաճառել դպնօրինակ առանձնաշնորհք իւրեանց իշխանութեան քաղաքաց, որով ի վախճան երեքտասամներորդ գարու ոչ մնար ի Գաղղիա մի քա- զար, որ չվայելէր որ եւ իցէ քաղաքապետական վարչութիւն:

Ի Գերմանիա տղն օդտաւէտ յեղափոխութիւնս սա- կամիկ մի անազան երեւան եղեն՝ Թէպէտ եւ առաւել ընդարձակաբար: Կայսեր անմիջական հապատակ քա- զարը տակաւ առ տակաւ ընդունեցին մի հոյլ առանձ- նաշնորհք հաւասար այն գորնակ անկախութեան, գոր իրաւագիտական ոմիւ յորջորջվումէ: quasi souveraineté կէս իշխանութիւն կամ supériorité territoriale կալուածական իշխանութիւն (մեծութիւն), որ գուրսք, կամոր, մարդարք, հարուսաք, (dynaste) հափսկոպոսք,

աբբայք եւ այլ անմիջական հպատակը գրաւեալ ալ-
րեցին իւրեանց կալուածոց մէջ՝ Անդղիա եւ այլ պե-
տութիւնը հետևեցին Խոտալիոյ, Գաղղիոյ եւ Գերմա-
նիոյ հաստատելով համայնութիւնն: Պահպատճառ զայ-
ման անհպատճառ մայուսութ այլութեանց զբան
ու աշխատանք Ծագուած աղասի շնորհանաց. Այս առ ան-
գութ-ըստով ամ ընաձևամբուցման միջին բաժանու
թ Հորտաց արծակումն համայնից հաստատութեան
բնական պատմառներից մին եղեւ. Թագաւորք հետե-
ւելով քաղաքականութեան՝ օրինակն տուին, Եփսկ ա-
ղատանին հետեւեցնմաս հրակի ստիպմանից: Բօնա-
կօրսի, Պետ Բուլղյոնի ժողովրդեան ի 236 ին արծակ-
ման օրէնքն այդ քաղաքի կալուածոց տեղ անցկա-
ցրաւ, եւ այսպէս աղատութեան օրինակն մի համրա-
պետութիւն եղեւ տուող Բուլղյոնի համայն ճորտ ու-
նեցող քաղաքացիք հրակադրուած էին ներկայացնել
նորաւերին դատաւորի առաջեւ, որ աղատելով զնոսա
վճարէր տիրոջ մի սակ ի աելի վնասուց հատուցման:
Այլ քաղաքը եւ իշխանը հետեւորդը եղեն սոյն օրի-
նակին ի Գաղղիա սորկաց աղատութիւնն ժամանա-
կակից է համայնից հաստատութեան. Լուի Ճ. ի 4545
ամի ընդհանրական օրինօք աղատեց թագաւորութեան

բոլոր ճորտերն: Այդ հրովարտակի յառաջարանի մէջ
ասումէր Թէ՛ սորկութիւնն հակառակ է բնութեան,
որ ցանկանումէ ամենայն մարդ ծնի ազատ եւ հա-
ւասար, այլ եւ իւր Թագաւորութիւնն կոչուած վնելով
Երկիր Ս. գատաց, արզար էր, որ իրականութիւնն
համաձայնէր ընդ անուան: Ի Գերմանիա երեքտասահ-
ներորդ դարէն սկսեալ սորկաց արծակուրդն յանա-
խեց. աղատութ շինականք պարտ էին վճարել իւր-
եանց նախկին տեարց մի տարեկան հարկ ունեցու
իւր կայսեր անունու բարեկարգ սորկաց բարեկարգ բար-
եկարգ է Աղատութ ԸՆԴ Տան ի աշխարհութ անց: Ճ մզ
օգոստուս միջնադրմ Պատ կ ընկնար բանակն ըն-
է Խաչակրանութեան անմիջական շահաւէտ արգասիքն
այդ եղնն, ի փոխարինութիւն այն չարեաց, որ ի վեր-
ջոյ ծագեցին ի թիւսորոց ի նկատի կայ բորոտութիւնն.
այս ախտու Թէ՛ եւ ծանօթ էր արեւմտեաց, սակայն
դիւնագիտ էր երկուտասաներորդ դարից յառաջ.
սրածութիւնն նոյնպէս սփոռեց յԵւրոպա: Կղերն իւր
հարստութեանց մի մասն սպանեց Լազարէթք, ա իւ-
րանոցը եւ բրորտանոցը հիմնելով, ուստի կազմուեց
հոգեւորական Եղբայրակցութիւնը ի ինամել զախ-
տակարս:

Խաչակիրք նոյնպէս պատճառ եղեն պլաոց մասանց
մեծ գեղձմանց վասն զի խաչակրութեան բոլոր
զմաւորք կամենպով ժառանգելի նմանէ, խարէու-
թիւնն եւ ոշառւթիւնն պատեհ առիթ դիմեցին մերե-
նայել բազմա տուժ մասունս, որով սուրբ Նշխարքն
եղեն առարկայ մի պիղծ վաճառաշահութեան եւ
պատճառ տարածման մնութիապաշտութեան; Համայն
Եւրոպա ծածկեցաւ մատրամբ, ուր ի համարէս բերէին
ի ջերմեռանդութիւն հաւատացելոց առյն խարէութեան
դործս. ընդ խաչակիրս բերեալ մասանց ամենակարե-
ւորն է մի գրիմատէ մեծ անօթ (il sacerocatino), զոր
ծիգ ժամանակ պահուեց ի Մայր եկեղեցին գենուայի,
ուր բերել էին անտարակպա ի 4845 թույնն ասեն թէ
այդ ամսանդ է մի եւնոյնն, որ Սաքրա Թագուհին նը-
ուիրեց Աղորմին իմաստունին: Սոյն դիւզնագիւտ ա-
նօթս Սոլումնից շատ վերջն պատկանէր Հէքովկէսին
եւ ապա Ս. Նիկոլիդուին, Յիսուս Քրիստոսի առա-
ջեւն գտանուէր երբ ընդ աշակերտու իւր ուտելով
բաղարջակերաց հացն ասհմանեց Սուրբ Հաղորդու-
թեան խորհուրդն: Ոյս անօթիս մէջ Յուղա Խարի-
ովտացին Թաթափին պատառ հացն, որով ի յայտ ա-
ծեց իւր մատնութիւնն: Ս. Նիկողիմոս տարաւ գալն

ի Կեսարիա, ուր մնաց մինչ ի 1404 ի 1807 ին դրուե-
ցաւ Փարիզու զրատան հնութեանց զահլիմում, եւ
Գաղղացի քիմիաբանք հաստատել են թէ նա յապա-
կէ է ի զոյն գմրիսի:

Այն բազմաթիւ երիտասարդաց բոլորն, որոք մատ-
նուեցան ի Կորուսաւ աղջրածովեան ողեւորութեանց
մէջ, առ թեցին ուսումնական միութեանց նուարութիւն:
որով բազմացաւ եւ յամախեց միանձնուինեաց վանօ-
րացն: Եւ արդեօ՞ սոյն գունակ խաչակրութեանց եւ
սոյս հնատ բերած վարուց ապականութեանց պիտի
բնծայեմք պոռնկական տանց հաստատութիւնն, որ
հնապանդեւալ էին ընդ տեսչութեամբ ոստիկանութեան
եւ որ ծագումն առին այդ մի եւ նոյն թուականից:
Այս հաստատութիւնքս, որք զեռ մնան այսօր յա-
հագին քաղաք անգամ՝ խիստ բազմաթիւ եւ տարա-
ծեալք էին նախ քան վիշտասաներորդ զարն:

Նոյնպէս խաչակրութեան անմիջական հետեւանքն
են մուովկէտական օրինաց կրկնածնութիւնն մի կանո-
նական կամ կլերական իրաւաց հաստատութիւնն
եւ համալսարանաց ծագումն: Ճայ մայստեր ու յու-
նական գործարան բանկը նորացաւ զարդ ու յու-
նական գործարան բանկը վաճառաց զարդ ու յու-

կրինացնութիւն հոռվել աչան իբաւաւոց ամսագր առջևիք առ
- ու օրով չուղարկան արեւմտեան կայսրութեան հետ
եղծուեց եւ հոռվմէական իրաւագիտութիւնն, եւ թէո-
դոսական կողե (օրէնք) զադարեց օրինաց զօրութիւն
ունենալէ: Սակայն գտանեմք մի քանի հետք այն մը-
թութեանց մէջ, յորս Եւրոպա ընկլիւալ էր, որք ցու-
ցանեն թէ այդ կողդ բոլորովին ի մասնացման չէին
տուել եւ Յուստինեան կողն անգամ տեւէր: Ի վե-
րայայդ ամենայնի հոռվմէական օրէնսդրութիւնն կար-
ուուած մի այնպիսի ժողովրդեան համար, որ հասեալ
էր ի ծայր լուսաւորութեան եւ որոյ առաջեւ հնա-
րազիտութիւնն եւ վաճառականութիւնն բացեալ էին
խումք մի ընկերական իրաւախութիւնք, որպէս եւ ի-
րաւագէտք՝ քաղմաղան եւ, իմաստուն դատաստանք,
թեւտոնական ազանց պարզութեան չէր յարմարում:
Եւ զիարդ կարելի էր ի ներդաշնակութիւն ածել աւա-
տական օրինաց հետո, որ էր նոյցա բոլոր կարգադրու-
թեանց ողին: Զնայեցեալ այդ հանգամանաց' թողին
մնալ թէողոսական կողն համարելով որպէս օգնական
օրէնք բոլոր քաղաքական գործոց մէջ, որք դեռ չէին
կարդալիք իրեանց յատուկ օրինօք, նոյնպէս եւ

Յուստինեան կողն որ, մտեալ էր միջին եւ ներքին նո-
տափիոյ մէջ՝ ունեցաւ անդ փոքր ի շատէ տպաւորու-
թիւն: Պիզանի քաղաքացիք, որք էին նիվակակիցը կամ
Վասալք Լոթէր Բ. կայսեր առնով զԱմալքի ի 1457ին
դախն մի հոչակաւոր ծեռագիր յօրինագրաց կամ ի
պահեկէտաց Յուստինիանոսի, որ այսօք գտանի ի Ֆլե-
շորանս ի զնին հանդիսականաց. պատմեն թէ Լո-
թէր ընթեռնլով այդ մատեանդ հրամայեց որ, յայնու
հետէ հոռվմէական օրէնքն միայն ընդունին ի գտ-
ատաւանատունս Խտալիոյ եւ Գերմանիոյ եւ ուոտ-
ցանեն ի վարժեարս. այդ է մի սխալանք, որ հաւա-
նականաբար, որպէս բոլոր վկարն կցորդ է ընդ իրա-
կանութեան: Հոռվմէական իրաւանց վերանորոգու-
թիւնն լուսաւորութեան յառաջադիմութեանց մինն ե-
ղեւ, որ յարդարելով մարդկանց իդէաներն քաղաքա-
կան ընկերութեան յատկանիշաց եւ բնութեան վերայ
նախապատրաստեալ էր նոյցա մի կատարելագործեալ
ժողովրդեան օրէնսդրութիւնս ընդունել: Այդ իդա-
վիտութեան իրաւագիտութիւնն (առաջին անդամ Նր-
նէրիուս *) սկսաւ ուսուցանել ի 1440ին ի համար-

(*) Զէր նա Գերմանացի, որպէս երկար ժամանակ կարծեալ
են յեցեալ իւր անուան վերայ:

սարանն Յուլյնի, որ իւր հայրենիքն էր : Երկրոտասաներորդ դարու երիտասարդութիւնն մեծ եռանդիւ ծեռնարկեց այդ նոր գիտութեան. յեւրոպիոյ աշակերտը յաճախէին ի բուլղար ուսանել . ի դարձին ի հայրենիս իւրեանց այդ իրաւադէտք ի կիր արկին Հռովմէական իրաւագիտութիւնն գոնէ ի զիսաւոր պետութիւնն որպէս օժանդակ օրէնք: Նոր իրաւագիտութիւնն մրւա գտաւ յՈՆԳԻՒԱ ի ծեւն Բօմէրի եւ ի Գաղղիա ծեռամբ ումեմն մականուանելոյն ՈԹՈՆ Զբոսակաց. սա երաց ի Մօնտպէլիէ ի 4466 ամի առաջին իրաւանց զպրոցն :

Եւրոպական լրտսաւորութիւնն մի մեծ քայլ արա Հռովմէական իրաւագիտութիւնն ընդունելով : Ճանապարհ յօրինեց գեղեցիկ զպրութեանց վերանորոշ գելուն : Ոչ թէ միայն համայն պետութեանց օրէնք զրութիւնին եւ սահմանադրութիւնն շահվեցան շնորհիւ իրաւագիտութեան հասարակաց վարչութեան բուտր ճիւղերի մէջ մոցրած կարգին եւ եղանակին, որպէս եւ Օրդալեանց (փորձ անմեղութեան միջին դարում) եւ միջին դարու այլ խուժագիտական սովորութեանց եղծմամբ, բայց եւս առաւել նոր զպրութիւնն որ, Հռովմէական օրէնքն պահանջէր, պատճառեց հա-

զարեւակ առկիմներ մարդկային մտայ զարդացման: Հանգամանաց կիրառութիւնն նոր սիստեմայի մէջ մշագաւութիւնը այս օրինաց դպրութիւնն զգացնել կեց զարողութիւնը: այս օրինաց դպրութիւնն զգացնել տուաւ գէթ արծաթեղէն դարու Լատինական լեզուի կարեւորութիւնն եւ մի դաս զաղափար պարզեւեց: Անհրա Խեցտ երեւաց իրաւագիտաց վերադառնալ դէպ ի կասիկական հնութիւնն նոցա բոլոր մասանց մէջ: Իւրեանց ճաշակի համեզացաւ, իւրեանց ասացուածքն լառաշեց զպրացման ասպարիզում հշզրտութեան, յատակութեան եւ վայելչութեան կորմէն : Հալվիմէական օրէնքն ուսոյց որոշել կարեւորագոյնն անկարեւորագունից, օդուաւէտն' միասակարից զբաղուելով այս իրաւագիտութեան, մարդ չէ կարողանում պահել իւր դարմանին տրամաբանութեան հնարագիտութեանց նամրութեան վերայ: Սովորելով մարառել ազատաբար եւ հաստատ զէնքով՝ իրաւագէտն չէր կարողանում յարմարիլ սկզբանական նուրբ վիճից հետ, որ մի եւ նոյն նուրականում այնքան ընդունելութիւն էր գտել, եւ ներելի է մեզ հաւատալ որ, նուվամէակը դարձին դաշտական իւրագիտական կան օրէնքն եղեւ մի ընտիր ուզգիչ մարդկութեան բանած իարուսկից վարչութեան, որպան որ իրաւագիտք պարապեցին նորա աղբերօք :

ԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԷՐԱԿԱՆՅԱԳ .

2º Հռովմէական օրինաց մուտքն ծագումն տուալ կանոնական օրինաց. սոցա ստեղծողք եղեն Պապերըն՝ նոր իրաւագիտութեան ընթացի առաջն առնելոյ համար, վասն զի նա (իրաւագիտութիւնն) աշխարհական իշխանութիւնը բարձրացնում էր առանց տիրապետական հոգուց ազդեցութեան : Գրատիէնի Շէքէրդն (հրովարտակ) եւ Գրիգոր թ. Պապի Շէքէրդն (օրէնսդրութիւնը) հակասական էին հովովմէական իրաւանց տարերց. սակայն շնորհակալութիւն մասուցանեմք Պապերի օրէնսդրութեանց, որք ի չիք դարձուցին Աստուծոյ դաշատանելն *):

Մետողական միտքն որ, թագաւորում էր պապերի իրաւագիտութեանց մէջ, զգացնել տուեց կարգի պիտանաւորութիւնն ի միւս օրէնսդրութիւնն. աւատական հաւատն, որ հիմնաւորուած էր սովորութեան .

(*) Այս Աստուծոյ դաշատանքն, չնայեցեալ իւր վեհապանն անուան, մի խուժաղուծ սովորութիւն էր, որ պապերն էին հնարիւ. զոր օրինակ, մէկն հերետիկոս էր ամբաստանքում. իւր անմըռութիւնն ցոյց տալոյ համար պարաստանեալի միտի պատկեր մի չնոռեալ մեծ երկաթի վերաց. եթէ իւր մարմինն չայլուելով անգտանգ դուրս գաթ, անմեղ կհամարուէր :

վերայ վիտսուեց Սիստէմայի ճեռամբ Հուգօյինսի' որ ժամանակակից իրաւագէտ էր Ֆրէտէրիկ Ա. կայսեր եւ որ համարվում է հեղինակ կամ խմբագրող կարտածական երկու գրեանց' որ Յուլիսինեան օրինաց ժողովածովի ետեւ է գտանվում:

Որովհետեւ իրաւագիտութիւնն դարձեալ էր վիտութիւն պահանջող մի ուսում, հետեւաբար չէր կարօղ վարուել զինուց ուսուցչութեան հետ, որն յայնժամ ազնուականութեան միայն ծանօթ վիտութիւնն էր. ուստի զինուրութեան որեարք հարկադրութեան թուզուկ այն արդարութեան ընթացքն, որոյ բաւական չէն միայն խիստն եւ մի քանի սովորութեանց վերայ հանաջողութիւն ունենալն: Մարդկութեան մի նոր դաս երեւան եղեւ յընկերութեան, այն է՛ իրաւագիտաց դասն, որոյ ազդեցութիւնն սատար եղեւ սանձաւարել ազնուականաց հզօր իշխանութիւնքն:

ԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԷՐԱԿԱՆՅԱԳ :

3º Համալսարանաց հաստատութենէն առաջ, հպատակաց ուսումնարանքն կցիւակք ընդ մայր եւ դլարցական եկեղեցիս եւ ընդ վանօրայս, որպէս եւ ի

Հոռմ, ի Փարիզ, յԱնծէր, յօքսիր եւ ի Անգլամանկ հաստատեալ Ակադէմիային ուսուցանէին միան ազատական նօթ արուեստին, որբ են՝ տրիվիում կամ Քերականութիւն, Հնեորդականութիւն եւ տրամաբանութիւն, բուաստիում կամ թուաբանութիւն, Երկրաշափութիւն : Աստուածաբանութիւնն եւ իրաւադիտութիւնն դեռ ակադեմական դիտութիւնը չէին, միայն ի Սալէրն ուսուցանէին բժշկականութիւն :

Սմենահինն Սալէրնի, Բուլոյնի եւ Փարիզի համալսարանքն են. այս հաստատութիւնը չը ծաղեցան կառավարութեամ ձեռամբ. ըստ ինքեանց կամ ըստ յեղակարծ դիպուածօց ծագումն առին, մի հոչակաւոր ուսուցիչ հաստատում էր իւր բնարականն մի քաղաքում եւ կանգնում էր մի ամպին. հետաքրրութիւնն յանկուցանում էր անդ մի քանի ունկնդիր, իւր ճարտարախօսութիւնն բազմացնում էր թիւն եւ որբան աճում էր իւր համականքն, այնքան աշակերտք յանախում էին ընդ ամենայն տեղեաց, որոց բազմութեան առթիւ այլ ուսուցիչք հարկադրում էին հաստատիլ առ ետեղ. այսպիսնօք ուսումն յարակայում էր: Ժամանակի հանմարն նպաստաւոր էր ընկերակ-

ցութեանց եւ բնական էր, որ մի քաղաքում զիտութեանց պատճառաւ ժողովեալ անձինք ընդունելով ընդիմանրական սովորութիւնն՝ կազմէին մասմաւոր ընկերակցութիւնք, որք ունենային իւրեանց սահմանն եւ կարգն: Եւ քանզի մատեանք դիւզնադիւտք էին, բերանացի վարդապետութեամբ միայն միջոց էր ներկայանում ուսման հետամտիլ. վիճակաւ ուսանօղը վայելէին անպիսի մի յարգանք, որ այսօր հմտութիւն եւ վարդապետութիւնն դժուարաւ կարողանում են ճեռք բերել: Ուսուցչաց յարգանքն զեղում էր եւ ուսանողաց վերայ. ի մէջ սոցա տեսանելի էր հասակաւոր անձինք, պատուաւոր եւ պաշտօնատար մարդիկ: Երիտասարդը անգամ որք մարդէին ի զիտութիւնս, արդի ժամանակից առաւել տարիի կողիէին: Առաջին համալարան ժառանգող երեք քաղաքք պարտաւոր են իւրեանց յաջողութիւնն տեղական եւ յանկարծադէալ հանգամանաց: Սալէրն՝ իւր կիմայի առողջութեան եւ մի պատահարթի, որ առաջնորդեց կոստանդին Աքրիկացուն ի Մօն - Կամլօ: Բուլոյն՝ Կրէիտիւսի իւր հայրենեաց վերայ անսահման սէր ունենալուն, Փարիզ այն հանգամանաց, որ հաստատեց Աքէլարի եւ յետոյ Գետրոս Լոմբարտացւոյ բնակու-

Թիւնն իւր մէջ : Եթէ Աճակը չստիպէր իւր Աթէշար րին Թսդուլ Լագոն քաղաքը, եւ եթէ Պէտրոսն յաջորդէր Սթէլարին ի Լազն, ով զի զիտէ, որ այս քաղաքս Փար սիզու փոխան չէր լինելու իմաստասիրութեան եւ բար կոլտատիկան աստուածաբանութեան աթուանիսան։ Սակայն ստոյդ է որ Փարիդու ծեռոք թերած կարեւուրութիւնն արքայանիստ լինելու պատճառաւ՝ եւ կանոնիկոսականաց, վանականաց առընթեր եղեալ հրուժակաւոր դպրոցքն նպաստեցին ալանաւոր եւ երեւեփ անձմնց գալու եւ բնակելու անդ։

Երեք համապարանք յայնֆակ ծագումն առին! Երբ իրաց առեալ այդ քաղաքներում հաստատեալ հիմնական գիտութիւնըն, ժողովուել էին մի եւ նոյն ժամանակ, մի հոյու ուսուցիչը՝ տեղեակը մարգկային որ եւ իցէ գիտութեան միւղերի մինին, որպէս զի ուսանողը կարող լինին ըստ իւրեանց քաղմազան ճաշակաց եւ իւրեանց սահմանեալ կեանքի տեսակաց՝ մարդուի յորդակի, գիտութեանց մէջ, այս ինքն երբ քաց ի թժկականութիւնէ? ուսուցին ի Սալէրն փիլիսոփայութիւնն եւ իրաւագիտութիւնն։ Ի Բոլյոն իրաւանց հետ եւ աղատական արդւեստին, աստուածաբանութիւնն եւ բժշկականութիւնն, ի Փարիզ աս-

տուածաբանութեան եւ իշտապղոտութեան հետ' բժըշկականութիւնն։ Ա յապէս ուրեմն այս քաղաքաց ոչ մէկն ի սկզբան ըրւնէր ուսման մի անթերի ընթացք, այսպէս ուրեմն համալսարան անունն, որ նշանակէ մի հաստատութիւն, ուր ուսուցանեն զիտութեանց բոլոր նիւղերն, յայնժամ միայն հուղվիմէական օրինաց մտօք էին քմբունում, որ զուգակշիռ է մի Ընկերական հաստատութեան։ Մի համալսարան այն ժամանակ կը տեւէր? Եթէ կամ պապից, կայսրից, այլ թագաւորից եւ կամ հանրապետութեան պետերից պարզեւմքը նմամի առանձնաշնորհն որոյ գօրութեամբ ժողովում էին մի քանի քաղաքաց ու ուղցիքը եւ ուսանողը ի մի միաքանութիւն կամ աւանձնաշնորհական ընկերության, նախամեծար քան զամենայն այլ միաբանութիւնն քարդային։ Գիտութեանց մի քնիմանքութեան եղանակ յետնագոյն է, եւ այն բառն, որով արտայալէին զնաւ, էր սիւշիուտ։

Խշնանք պարզեւելով դպրոցն առանձնաշնորհնութիւնը եւ ապահարկը ջնշանակեցին նոցա մայր փումար ի պահպանութիւնն ուսուցչաց արքա միայն վարժանառուց էին լինում յունկորաց, որը խումբ խումբ ամապարէին գալ յԵւրոպիոյ զովացուցանելոյ իւրեանց ուս-

ման պասըն: Երբ ի յետին ժամանակս հաղորդակցութիւն բացուեցաւ յորվ համալսարատնաց մէջ, յայնժամ միայն խորհրդակցեցին կոչել հոչակաւոր ուսուցիչներ՝ առաջարկելով նոցա մի որոշ ժամանակի ոռոճիկ, որոյ գօրութեամբ պիտի հաստատէին իւրեանց բնակութիւնըն ի մի վայր: Ֆրէտէրիկ Բ. Կայսրն առաջինն եղեւ, որ խոստանալով մեծ շահեր՝ կարողացաւ ծգել ընդ ամենայն տեղեաց երեւելի զիտնականքն իւր ի 1224ին կանգնած նէապօյսոյ համալսարանին մէջ: Դարձեալ անազան ուրեմն, երբ Ելլադիոյ բնակիչք ապաստանեցան յիտալիա, քաղաքք՝ որոց քարեկեցութիւնն բազմապատկում էր այն ծախուց առթիւ, որ ուսումնասէր երիտասարդութիւնն վատնուոյ էր՝ անապարեցին ծգել դէպ իւրեանց այդ զիտնականքը շահաւէտ պայմանօք: Ի Փարիզ Ս. Վիկտորի եւ այլ կանոնիկոսական եկեղեցեաց կալուածքն նպաստեցին աստուածաբանութեան վարդապետաց զիւրակեցութեան, վասն զի ունկնդիրք յարաժամ անկարանում էին վնարել մեծ գրագիտական վարժք տոհմիկ երիտասարդաց նման, որք յաճախէին ի Բուլոյն յուսումն իրաւանց: Մէն մի համալսարանի ակադէմիական ընկերութիւնն ինքնուրոյնաբար ընտրէր ու-

առայիշներ երբ իւր ամպինք պարագ էին, պարգնւէր հասարաւորէն այն անձանց, որը եօթամեայ շրջանէն վկնի (ըստ որում այս պայմանաժաման նշանակեալ էր) ունենայլն ի ծերին այլ ինն ամաց պահանջելիք վկայութիւնն վարդապետութեան աստիճանին արժանի վներյ:

Սալէրնի համալսարանն՝ որ ամենահինն է՝ ծագումըն է առել (յայդ քաղաքի եղեալ բժշկական դպրոցից սոյն հպարօս պարտաւոր է իւր մեծանուն համբաւն կոստանդին կարքեզնացուն կամ Աֆրիկացուն: Այս ականաւոր զիտնականս ի Բաղդադ 59 տարի ուսանելով Արաբսացոց քերականական, բնակուն եւ մշշրիտ զիտութիւնքն, զվսաւորաբար մատեմատիկան եւ բժշկականութիւնն՝ ապա ի 1060ին եկաւ բնակիլ ի Մետոն Կամեն, ուր նկրտեց ծանօթացնել արեւմտեայց կապօկրատի՛ որպէս նա եւ Արաբացւոց բժշկականութիւնն, որ անգիտելի էր Լատինացւոց: Վանուց մերձաւորութիւնն զրգուեց բազում հետաքրքաց գնալ ի Սալէրն, ուր արդէն կազմուել էր մի տեսակ արաբական բժշկականութեան դպրոց Լոմբարդացւոց ժամանակ: Սիկիլիոյ վեհապետ Բօժէր Ա. հիմնեց Սալէրնի համալսարանն կցելով բժշկականու-

Թեան ուսուցչութեան հետ երկու այլ ուսուցչական ժողովք, մին' փիլիսոփայութեան ԱՀ միւսն, իրաւադիտութեան: Սալէրնի համալսարանն ծանօթ է Եւրոպական ազանց մի դիետէտիկ քաղուածօք աղաւաղեալ Կատին չափաբերականութեամբ, որ ի 4104 ամի յլեց առ դուքսն Նորմանդիոյ Ռօբէր, որ էր անդրանիկ որդի Գիյում Սշխարհակալի. հեղինակն է Միլանցի Ժան Ուսուցիչն (տօկոր): Սալէրնի համալսարանն միւս երկու համալսարաններէն որք ունէին մեծ քաղմութիւն յաճախորդաց, սակաւ նպաստեց Եւրոպիոյ գիտութեանց յառաջադրմութեան:

Բուլյոնի համալսարանի ծագումն ճշգրտապէս ոչ կարեմք պատմել. անդստին խակըրանէ, երբ յիտալիա արուեստին, վաճառականութիւնն եւ քաղաքաց հարստութիւնն ամեցին, մի աւելի իմաստասիրական եւ կատարեալ օրէնսդրութեան կարեւորութիւնն զգալի եղաւ, ընտրագոյն Տեւտոնական աղանց օրէնսդրութիւնից: Յայնժամ՝ Բուլյոնացի Իրներիուսն եղեւ վերածնիչ հուրվէմական իրաւանց, Նկրտելով բացայանել որոշակի եւ պարզ ձեւով Հոռվիմեական իրաւանց մարմար բոլոր մասունքն. սոյն յիշափոխութիւնս երկու տասաներորդ զարու սկզբէն է, բանզի Իրներիուս զո-

նէ մինչ ի 4126 թիւն եւ դուցէ մինչ ի 4440 կենդանի էր Անվաւ Բուլյոն հոչակուեցաւ որպէս առաջն եւ առենաերեւելի դպրոցն իրաւանց: Ֆրէտէրիկ Ա. ի 4458 ամի ի ժողովն Բօնապալի Կողեց Իրնէրիուսի չորեսին աշտկերտին եւ տուաւ համալսարանին քաղում առանձնաշնորհա, որով ուսանողը ժառանգեցին մի ուրոյն ատեան եւ համարեցան որպէս դրագէտ կղերք: Գրատիէնի հրովարասկն ծնունդ տալով կանոնական իրաւանց՝ Բուլյոնի ուսուցիչը այդ օրէնքը քաղաքական իրաւանց հետ այնքան դեր ի վերոյ պանծացաւ իրեանց ատեան, որ ի 4200 ամի Բուլյոնում հաշուէին 40,000 ուսանողը: Ուսանողաց ընդհանրութիւնն ընտրէր իւր դատաւորքը, որոց զվաւորն Իւկոր (Վարիկ) անունն կրէր, այս պաշտօնի և հասանողք պիտի վինէին բասաներինդամեայ, ամուրի եւ հինգ ամ պիտի ուսանէին իրաւագիտութիւնն իրեանց յատակ ծախքով, այդու ամենայնիւ ուսուցիչը եւ երբեմն եղեն թէկտօք այլ եղանակաւ: Խըրաքանչիւր տարի վիտուէր թէկտօքն եւ իւր գաստիմանն բարձր էր արքեականսկուաց, նպիսկուպապաց աստիճանից իրաց առեալ Բուլյոնին: Ուսուցիչը առհասարակ յորչորչ վումէին Տօկոր (Ուսուցիչ) բառով, որ էր մի

առանձին արժանաւորութիւն յընթացս երկոտասաւ-
ներորդ դարու միայն Տօկոր մականունն համարվում
էր որպէս մի աստիճան, որ պարզեւէին անաշառ-
ել սաստիկ փորձերից յետոյ՝ եւ որպէս մի իրա-
ւոնք ուսուցանելոյ եւ մասնակցելոյ գալոց աւագու-
թեանց ամբարձման կամ մինոր Տօկորի ընտրու-
թեան մէջ :

Ֆրէտէրիկէն կրչեալ չորս ուսուցչաց աշակերտն
ի Թօնսաւ պառակութեցան յերկուս կուսակցութիւնս,
— զօգիականի կամ րիգօրիսի (պաշտպանք ուսուցչու-
թեան) որք միայն գրուած օրէնքն ընդունէին, եւ
բուզարականի որք արդարակշռութեան համար միքանի-
թողութիւնք տային : Երեքասաներորդ դարու ամե-
նահոչակաւոր բուզարականն է Ֆրանառայ Ակիորսո,
որ առանձնացաւ իւր բոլոր մոտանորդութիւնքն նուի-
րելու մի Գրօգի (մեկնութիւն) կամ քաղաքական իրա-
ւանց մի մետողական ժողովածութիւնն մեկնութեան
խմբագրութեան: Իւր դպրոցն ծաղկեցաւ մինչ չորեք-
տասաներորդ դարն, ուր մեծ Բարեդոց — Սասո — Ֆեր-
տասօ իրաւագիտաց արեգակն, ճշմարտութեան տէրն,
կուրաց առաջնորդն (իրեն տուած տիտղոսքն այս-
պէս են) փոխեց ուսուցչութեան մետղուսն եւ բը-

նազիրըն բացայայտուլու փոխան մտցրաւ իրաւագի-
տութեան մէջ սկզբաստիկական տրամաբանութիւնն
եւ ստեղծեց խաբէութեան բոլոր զինարանն:
Բաղդօ Տէղի իւ բալդի Փերուզցին յաջորդեց նը-
մա:

Ոչ մի համալսարան այնքան գերազանց հոչա-
կուեցաւ որպէս Բարիզու համալսարանն: Եթէ Կա-
մենանք նորա ծագումն նշանակել այն զպրոցներից;
որ մեծն Կարլոս հաստատեց յաղագն աստուածա-
բանութեան եւ մարդկային հրահանգաց, որպէս զի
նորան աւելի հնութիւն տանք, այդ կլինէր եղծանել
մեր խօսքն, այդ տարեր մատուցած ծառայութիւնն 6
դար ժամանակամիջոց պետութեան, Եկեղեցւոյ, գիտու-
թեանց, դպրութեանց եւ արուեստից բաւականացու-
ցիչ վկայք են իւր փառաց համբաւին: Պատահմունքն
ստեղծեց Փարիզու համալսարանն, որ երկոտասան-
երորդ դարում ժողովեց աստուածաբանական եւ ի-
մաստասիրական հոչականոր ուսուցիչն, ի թիւս
որոց գտանուէր Պետրոս Լումբարտացին ամենաերե-
ւելին ի նոսա, այդ դպրոցը եղեւ համալսարան բառի
իրական հասկացողութեամբ, երբ սկսեցին ուսուցա-
նել իւր մէջ միւս գիտութիւնքն աստուած արտնու-

Թեան եւ իմաստասիրութեան մետք: Ի 1159 ամի ի-
րաւագիտութիւնն ընդ աստուած արանութեան սկսաւ
ընթանալ, թէ եւ խուն ինչ ժամանակ արտաքսուելով
Փարիզից՝ նորէն մուտ գտաւ բժշկականութեան հետ
եւ սկսեալ ի 1240 թուից ջրեսին ուսուցչական ժո-
ղովն կարգադրուեցան անդ:

Փարիզունամալսարանն իւր կազմուածոյն յատկու-
թեամբ բուօյնից առաւել համբաւ ստացաւ, ի Փարիզ
համալսարանական ընկերութիւնն բաղկացած էր յու-
սուցչաց, ուսանողք բնաւին ստորագասեալք էին: Հա-
մալսարանն բաժանեալ էր յիօթն մարմինն. դոքա էին
երեք ուսուցչական ժողովք, այս ինքն աստուածա-
րանական, կանոնոսական իրաւանց եւ բժշկական,
եւ չորս աղջք՝ յորոց կազմուած էր արուեստից ժո-
ղովն, այս ինքն վիլիսուփասութիւնն, որոյ անդամ-
ներից ընտրուէր միշտ թէկտօրն: Զորս աղջերն էին
Գաղղիացիք, Պիկարդացիք, Նորմանք եւ Անգլիացիք,
յետոյ Գերմանացիք վիտսանակեցին Անդիացոց:

Օքսֆորի, Կամբրիայի, Խամալսարանքն Փարիզու,
Պաղուայի, Նէապոլսոյ, թէմճիոյ, Հոռվիմայ եւ Տրէ-
վիզիոյ որ յիտուփիա՛ համալսարանաց պէս հին են,
Մօնտպէլէ, Օրէան, Թուլուզ ի Գաղղիա, Սալա-

մանկ ի Սպանիա երեքտասաներորդ դարում հրա-
նու եցան:

Գերմանիան միայն չորեքտասաներորդ դարում
ունեցաւ :

ՀՀ Ազգային գրադարան



NL0341053

